


ԲԱՍՄԱՆԻՆԻ ՏՐ ԱՌՆԱԲԵՐՏՆԵՐ

ՀԱՅԱԳՈՐԾ ԿԻՆՔ
Կ. III

84

V-88

1937 թ.



10 20 APR 2006

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՍԻՆԵՎԵՊ

19 APR 2010

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄՕՆԹԷԲԷՆ

ՀԱՅԱԳՈՐԾ ԿԻՆԸ

ՀԱՏՈՐ ԵՐՐՈՐԴ



Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1937

ՅՊԱՐԱՆ "ՆԵՂՈՍ", 1, ԵՄՐԱ ԿԱԼԱԼ ՓՈՇԱ, ԷՄԱՏԷԼՏԻՆ

4 .07. 2013

6770

ՀԱՅԱԳՈՐԾ ԿԻՆԸ

Գ. ՄԱՍ

ՄԱՅՐ ԼԻԶՕՆ

Ա.

Բօլ Հարմանի հետ ունեցած վերջին տեսակցութենէն յետոյ, Օվիտ մէջտեղ չկար: Ա՛հ կը խորհէր զգուշանալ յառաջիկայ ամէն ցաւալի պատահականութիւններէ: Օրիորդ Ամանտայի կարգ մը խօսքերը Օվիտի կասկածները արթնցուցած էին, լուրջ մտահոգութիւն պատճառելով անոր: Ամանտա չատ բան ըսած էր, բայց ոչ պէտք եղածը: Օվիտ կը կասկածէր այդ աղջիկէն ու կ'ուզէր հասկնալ թէ Ամանտա որքան յատկատեսութիւն ունէր: Հսկառակ Օվիտի ձեռքը գանուող դէնքին, մանկամարդ աղջիկը մէկ խօսքով կրնար կորստեան մտանել Բօլ Հարմանի մեղսակիցը: Ամանտա այդ խօսքը ընկրու չէր:

Այդ աղջիկը համոզուած էր թէ իր պաշտպանը ստուգիւ Պառնոն Արնօլտ Ռայս կը կոչուէր: Բայց Օվիտ



17984-58

զեղանի աղջկանն աչքերէն հասկցած էր թէ ան կը ջա-
նար իմանալ հասցէն պառոնին քնակարանին, որ սին
պատրուակներով կը յամառէր իր հասցէն շտաբ: Մէկ
օրէն միւսը, Ամանտա կրնար թափանցել այն գաղտ-
նիքին, որով շրջապատուած էր Օվիտ: Այս վերջինը
չէր դադրած Ամանտան անսնելէ այն օրէն ի վեր, երբ
ժուանեի կատարած ճամբորդութեանն արդիւնքները
պատմած էր անոր: Ամէն օր մանկամարդ աղջկան հետ
կը ճաշէր: Ծրագիր մը կը մշակէր և կ'ուզէր զայն
գործադրել կարելի եղածին չափ շուտ:

Օրիորդ Ամանտա ալ ոչ նուազ կը կատարէր իր
պղատանական սիրահարէն: Ան կ'ուզէր հասկնալ թէ
ո՞վ էր այդ մարդը, որ իր բացարձակ ազդեցութեան
տակ առած էր զինքը, շնորհիւ իր ստորագրած գրա-
ւոր յայտարարութեան: Քանիցս փորձած էր Օ իտը
հետապնդել, բայց այս վերջինը ի դերիւ հանած էր
այդ քիչ մը միամիտ խորամանկութիւնը: Ամանտա
բնաւ չէր ներեր որ Օվիտ իր վրայ ազդեցութիւն ու-
նենար: Ետտ կը կտակածէր, բայց բան մը չէր կրնար
ապացոյցանել: Սակայն կը համբերէր, յուսալով որ
օրին մէկը ապացոյց մը պիտի գտնէր ու իր կարգին
պիտի օգտագործէր զայն, Օվիտի կամ Արնօլա աը
Ռայսի վրայ տիրապետելու համար: Ու այդ տիրապե-
տութեան շնորհիւ, պիտի կարենար շահագործել սի-
րահարը և հարստանալ:

— Այս մարդը ոճիւրի շնորհիւ շահած է իր հա-
րըստութիւնը, կը խորհէր օրիորդ Ամանտա: Բայց
ինչ փոյթ, բաւ է որ ձեռք անցընեմ անոր հարստու-
թեան մէկ մասը կամ ամբողջութիւնը:



Մեր նախորդ գլուխներուն մէջ պատահած դէպ-
քերուն յաջորդող օրուան աւտուէն, Սօլիփօ ժամը
տասնըմէկէն քիչ առաջ հասաւ Սէնթ Օնօրէ փողոցի
ճաշարանը, ուր յաճախ կը ճաշէր Ամանտայի հետ:
Հին, մանկամարդ աղջկան ճաշակին համաձայն ճաշ
մը ապապրեց: Ամանտա իր սիրահարին երկարեց ձեռ-
քը ու իրենց յատկացուած սենեակը մտած պահուն
բաւաւ:

— Ետեւ ճաշէնք... Անօթութենէ կը մեանիմ:
Ամանտա չէր չափազանցած: Սկսաւ ախորժակով
լսելի կերակուելները: Սօլիփօ քիչ կ'ուռէր ու մտա-
հոգ երեւոյթ մը ունէր: Մանկամարդ աղջիկը աչքին
պոչովը կը նայէր Սօլիփօյին:

— Պարոն, ի՞նչ ունիք, հարցուց Ամանտա, ո՞չ
կ'ուռէք և ոչ ալ կը խմէք, չեմ գիտեր ինչո՞ւ այս
կերպարանքը առած էք... Հիւսօնդ էք:

— Ոչ... կը ճանձրանամ...
— Ինձի՞ հետ, աղւոր բան, շիտակը, շնորհակալ
եմ ձեր մեծարանքին համար:

— Ձեզի համար չէ ըսածս: Դուք չէ որ ճանձրոյթ
կը պատճառէք ինձի, այլ կեանքի միօրինակութիւնը:

— Ետտ դիւրաւ կրնաք խզել այդ միօրինակու-
թիւնը... Քանի մը օր դիւզ տարէք զիս:

Այս խօսքը ըսելով, օրիորդ Ամանտա ծանր ան-
խոհմտութիւն մը գործած էր անգիտակցաբար: Սօլի-
փօ գծուարաւ կրցաւ զսպել գոհունակութեան ժպիտ մը:

— Ազամ էք, հարցուց Սօլիփօ:
— Այճակուրդ պիտի ինզրեմ գործատիրունիէս,
անսարակոյս շաքաթ մը արձակուրդ պիտի տայ ինձի:

— Լու՛ւ, ուզեցէք այդ արձակուրդը: Ութը օր-
ուան համար դիւզ պիտի տանիմ ձեզ, Այս գիշեր,
էթէ կ'ուզէք:

— Իմ ուզածս ալ ատ է: Ո՛ւր պիտի երթանք:
 — Ուր որ կ'ուզէք: Դուք ընտրեցէք անդը: Բաւ է որ ծովեզերք ըլլայ: Նաւակ մը պիտի վարձէք ու գետին վրայ առտուընէ մինչեւ իրիկուն պիտի պաըտինք նաւավարներու պէս:

— Պուա լը Ռուա գացած էք:

— Այո՛, Ֆոնթէնըպլօ անտառին եզերքը և Սէնի եզերքներուն վրայ է:

— Հոն բոլորովին ազատ պիտի ըլլանք...

— Լա՛ւ, Պուա լը Ռուա երթանք:

— Ծաշէն յետոյ կառախումբ պիտի նստիմ ու հոն պիտի երթամ, սենեակ վարձելու գործով զբաղելու համար: Տիկին Օկիլսթինի թոյլտուութիւնը առէք, ութը օրուան գիւղագնացութեան համար հարկ եղած գնումները բրէք ու եկէք զիս գտէք:

Սօլիվօ թղթապանակը հանելով պանքտոմս մը առաւ մէջէն ու Ամանտուի տուաւ:

— Շնորհակալ եմ... Ձեզի պիտի միանամ ու ճաշի ժամուն պիտի հասնիմ:

Սօլիվօ ճաշը աւարտելէ յետոյ մեկնեցաւ, իր պատրաստութիւններով զբաղելու համար: Իրիկունն, Ամանտայի պէտի սպասէր կայարանին մէջ:

Մանկամարդ աղջիկը, որ մեծ ուրախութիւն կը զգար, շաբթուան մը կատարեալ անգործութեան վրայ խորհելով, տիկին Օկիլսթինի ներկայացաւ և յուզուած ձայնով մը բսաւ թէ մօրաքոյրներէն մէկը ծանր հիւանդ ըլլալուն, կ'ուզէր զայն տեսնել, մինչ թաշկինակովը կը սրբէր անդոյ արցունք մը: Խնդրուած ութը օրուան արձակուրդը տրուեցաւ:

Ամանտայէն բաժնուելէն յետոյ, Օվիա կառքով գնաց Քլիշի պողոտան, իր բնակարանը, հոն պատ-

րաստեց պայուսակ մը ու երկու շապիկներու միջեւ դրաւ սրուակ մը, որ կը բովանդակէր Ամերիկայէն բերուած հեղուկը և որուն ազդեցութիւնը ծանօթ է մեզի: Յետոյ մեկնեցաւ զէպի Պուա լը Ռուա:

Սօլիվօ հասաւ Պուա լը Ռուա գիւղը, որ նկարագեղ բլուրի մը վրայ կը տարածուի ու մինչեւ Սէն կ'իջնէ: Իր ճամբուն վրայ կը գտնուէր համեստ երեւոյթով պանդոկ մը, որուն նշանատախտակին վրայ կը կարդացուէր. Ռանսկվու սե Շապոր:

— Կրնա՞ք յարկաբաժին մը վարձու տալ շաբթուան մը համար, հարցուց պանդոկապետուէրին, որ սա պատասխանը տուաւ:

— Առ այժմ արտադրելի փոքր սենեակներ ունինք, բայց ասկէ հարիւր քոյլ հետու կը գտնուի մեր սիրուն տաղաւարը, որ կրնայ ձեր գործը տեսնել: Կ'ուզէ՞ք տեսնել զայն:

— Կանխաւ վստահ եմ որ պիտի յարմարի: Ծաշերը ո՛ւր պիտի ընենք:

— Պարոնը կամ հոս պիտի ճաշէ կամ տաղաւար պիտի զրկենք ճաշը, ինչպէս որ կ'ուզէք:

— Շատ լաւ, բայց նաւակի մը պէտք պիտի ունենամ:

— Վեց հատ նաւակ ունինք: Ձեզի հոճելի թուած նաւակը կ'ընտրէք:

— Լաւ: Հիմա հոճեցէք ինձի համար երկու հոգինոց ճաշ մը պատրաստել:

Պանդոկապետուէրն սպասուէի մը կանչեց ու հրամայեց որ ուղեւորը տաղաւարը աւաջնորդէ: Փոքրիկ այլ շատ սիրուն տնակ մըն էր, միայն գետնայարկէ մը բաղկացած, հոն կը գտնուէին չորս սղտիկ սենեակներ, ճաշարան մը, երկու ննջասենեակներ, խո-

հանոց մը, ամէնքն ալ կսկիկ կահաւորուած: Սօլիվօ իր պայտասիք դարանի մը մէջ դրուաւ ու բռնալին առաւ: Յետոյ պանդոկ վերադարձաւ, թուղթ և գրիչ ուզեց, պատուհանին առջիւր նստաւ ու հետեւեալ տողերը գրի առաւ.

«Միրելի բարեկամս,

Պուա լը Ռուա գիւղագնացութեան եկած եմ գեղանի կնոջ մը հետ: Եթէ պէտք ունենաս ինձի, նստակ գրէ կամ հեռագրէ Պառօն Արնօլտ տը Ռայսի, Ռանտէվու աէ Ծասէօս պանդոկը:

Քոյդ
Սօլիվօ»

Դէպի երկաթուղիին կայարանը ուղղուեցաւ Սօլիվօ հոն հասաւ քանի մը վայրկեանէն ու նամակը ձեռք նամակատունը: Կէս ժամ պիտի սպասէր Ամանտայի ժամանումին: Ուստի Պուա լը Ռուայի վիլլան եզրող Փօնթէնըպլոյի անտառին մէջ կրնար հետաքրքրական պատյա մը կատարել:

Սօլիվօ հազիւ թէ յիտուն քայլ առած էր երկու դարու կեանք ունեցող ծառերով եղբերուած նրբուղիի մը մէջ, երբ նշմարեց որ հինգ հօգինոց խուճք մը խտին վրայ նստած էր, կաղնիի մը ստորոտը: Այդ խուճքին մէջտեղ կը գտնուէր մէկը, որ յառաջացած տարիք ունէր, ինչպէս ցոյց կուտային իր ձիւնաթոյր մագերը, մաքաղաթի պէս և խորշոմներով ախօսուած մորթը: Իր աջակողմը կը տեսնուէին յիտունոց կին մը և երկու մանկամարդ աղջիկներ: Զախակողմը կը տեսնուէր քառասունըրոր տարու մարդ մը, խնամով ամիլուած ու սեւ զգեստ հագած: Ըսենք անմիջապէս թէ բժիշկ մըն էր ան: Սօլիվօ միշտ կը յառաջանար:

Երբ խուճքին մօտ հասաւ, կօթանախամեայ ձերուսին ձայնը սրուցապէս հասաւ ականջին ու սարսուց:

— Տարօրինակ բան, ինձի այնպէս կուզայ որ այս ձայնը տեղ մը յսած եմ, կ'ըսէր Սօլիվօ, հետանալով: Աւելի երիտասարդական էր այդ ձայնը, բայց իր նշանականութիւնը չէ փոխուած: Սեւ բրտէնկոթով ու սպիտակ փողկապով մարդն ալ կը ճանչնամ, եթէ երբէք յիշողութիւնս չի խաբեր վիս...:

Զգենք որ Սօլիվօ հեռանայ ու մենք խուճքին քով մնանք: Բժիշկը կ'ըսէր.

— Ռեբեկն 1861ին, Լոնտոնէն նստած էք «Լորա Մէյր» շոգենաւը, Նիւ Եորք երթալու համար: Դիպուածը տարօրինակ մերձեցումներ առաջ կը բերէ: Միւսնայն նաևուն վրայ կը գտնուէինք, առանց իրարմէ տեղեկութիւն ունենալու:

— «Լորա Մէյր» ի վրայ:

— Այո', պարոն Պօսք: Նաևուն մէջ կը գտնուէր Ամերիկացի մեծ ճարտարագէտ մը, զոր յետոյ Նիւ Եորքի մէջ ճանչցայ: Ըէյմս Մօրթիմէր կը կոչուէր: Նոյնպէս հոն ճանչցայ Փրանսացի մը, Բօլ Հարման անունով որ յետոյ անոր փեսան եղաւ:

— Այո', նաևային ճամբորդութեան միջոցին միասին էինք, ըսաւ կօթանախամեայ ձերունին: Ըէյմս Մօրթիմէր ինձի կը յիշեցնէ գողութեան այն փորձը, որուն քիչ մնաց զո՞ պիտի երթայի: Ծագոյրի մը մէջ ունէի կարեւոր գումար մը, որ երեսուն տարուան խնայողութիւնս ու ամբողջ հարստութիւնս էր: Թշուառական մարդ մը կարեց փոխը ու յախտակեց շագոյրը:

— Չեզի վերադարձուեցա՞մ:

— Այո', շորհիւ ուղեւորի մը, որ յանցանքի վրայ բռնած էր գողը:

— Այս գողութեան փորձը չիմացայ:

— Չէիք կրնար իմանալ, քանի որ լուսթիւն պահեցի, խնդրանքին վրայ ուղեւորի մը, որ կը ճանչնար գողին ընտանիքը:

— Միեւնոյն շողենաւին մէջ, յարեց բժիշկը, Գանատացի մը ճանչցայ, որ ինձի ամենէն տարօրինակ բանը ծանօթացուց, Ամերիկա բնակութեանս վեց տարուան ընթացքին, ուր գացած էի ուսումնասիրութիւններ ընելու համար:

— Ո՞րն է այդ բանը:

— Հեղուկ մը զոր ներկիկները կը կոչեն ճշմարտութեան կմպելին: Ճավայի ըմպելիին համարժէք, Բօճու Ուրասի թրմաջուրն է, առանց թոյնի կամ նուազ թոյնով:

— Այո՛, այո՛, իմացած եմ, ըսաւ ոստիկանակա՛ն նախկին պաշտօնեայ Ռընէ Պօքս: Կըսեն թէ այդ հեղուկը խօսեցնել կուտայ ամենէն գողտնապահ մարդիկն իսկ: Բայց կ'ենթադրեմ որ իր նրաչալի ազդեցութիւնը կը տեսնուի մելոտումներու մէջ միայն:

— Պարոն Պօքս, կը սխալիք:

— Փորձը ըրի՞ք:

— Քանիցս և միշտ ձեռք բերած եմ փափաքուած արդիւնքը:

— Հետեւօրօր կը դադրի՞մ թերահաւատ ըլլալէ: Տօքթօր, դուք գիտական բազմաթիւ դադանիքներ բերած ըլլալու էք հետեւինիդ:

— Կարգ մը տունիկեր ճանչցայ, որոնք ֆրանսական բժշկութեան մէջ չեն ընդունուած, մինչդեռ անվիճելի յատկութիւններ ունին անոնք: Երբ առիթը ներկայանայ, կը գործածեմ զանոնք ու միշտ յաջողութիւն ձեռք կը բերեմ:

— Երկա՞ր տանն հոս պիտի մնաք:

— Քանի մը օր միայն: Հիւանդ քոյրս տեսնելու եկայ ու կարելի եղածին չափ կ'օգտուիմ առիթէն, հոս հանդիչելու համար:

— Ուրեմն, կ'աղաչեմ, իրար տեսնենք, որքան տանն որ Պուա լը Ռուա մնանք: Ազուօր Ամերիկային վրայ պիտի խօսինք, զոր կը սիրեմ, թէև չուզեցի ձոն մեռնիլ:

— Սիրելի պարոն Պօքս, կը խոստանամ:

Բժիշկը ձերուներին օգնեց, սաքի ելլելու համար և թեւը անոր տուաւ: Ռընէ Պօքս ընդունեց ու հինգ անձերը Պուա լը Ռուայի ճամբան բռնեցին ուր Պօքս ասէն մը կը բնակէր գիւղին մուտքին վրայ, Սէնի եզերքը:

Սօլիփօ վերագործած էր, տանը ուշ ըլլալուն: Երկար սուլում մը անոր իմաց տուաւ Բարիդի կառախումբին ժամանուածը Պուա լը Ռուա: Սօլիփօ աւելի արագ քաշեց, օրիորդ Ամանտան ընդունելու համար: Մանկամարդ ազջիկը առաջին կարգի քոմբարթիմանէ մը վար իջաւ, պըրանքով հագուած ու շատ գեղեցկացած:

— Հանգստաւէտ սեղ մը գտա՞ք, հարցուց մանկամարդ ազջիկը:

— Քիչ մը ետքը պիտի տեսնէք, ըսաւ Սօլիփօ: Ժաշը կ'սպասէ:

— Նաւակը ի՞նչ եղաւ:

— Պանդոկը վեց նաւակ ունի: Ուղածնիդ պիտի ընտրէք:

Մէկ քանի վայրկեան յետոյ, Սօլիփօ և ամանտան պանդոկ հասան: Սօլիփօ տաղուօրին բանալին տուաւ ու հոն առաջնորդեց Ամանտան:

— Շատ սիրուն է, գոչեց մանկամարդ աղջիկը, այնպիսի քաղաւածքով մը որ յայտնի կ'ընէր թէ Պիւլիէի սովորական յաճախորդներէն էր: Մեր տան պէս պիտի ըլլանք հոս: Բայց ս'ըր պիտի ընենք մեր ճաշը:

— Պանդոկին մէջ, պատասխանեց Սօլիփօ:

— Ա՛հ, սաղակալի է ատիկա: Յերկուան ճաշը ինչ որ է: Բայց ոչ ընթրիքը: Կ'ուզեմ հոս ճաշել իրիկունը, հոնպատօրէն: Գործը այնպէս մը կարգադրեցէք որ իրիկունն հոս զբիւն ճաշը, այս ազնուութիւնը ըրէք:

— Հրամաններ պիտի տամ... ձաշի երթանք հիմա:

Պանդոկ գացին, ուր ճաշը կ'սպասէր իրենց:

— Տիկինը գո՞հ է սաղաւարէն, հարցուց պանդոկապետուհին:

— Շատ գո՞հ:

— Ես ալ կը խորհէի որ շատ հանգիստ պիտի ընէք հոն: Ոչ մէկ դրացի բացի վիլլային աջակողմը գտնուող սունէ մը, ուր կը բնակի սօքթօր Ռիչարի հիւանդ քոյրը:

— Բշիշկ մը, յարեց Ամանտա ծիծաղելով, եթէ հիւանդ ըլլամ, պատին վրայէն պիտի կանչեմ զայն:

— Չպիտի լսէ ան, որովհետեւ գեաինը ընդարձակ է ու սունը կը գտնուի պարտէզին ծայրը, որ ցանկուպատով մը բաժնուած է ձերինէն:

Սօլիփօ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր ու ամէն խօսք կը նօթագրէր իր մտքին մէջ: Յետոյ սեղանն ստանալ:

Չորս օրէ ի վեր մեր երկու հերոսները կը բնակէին Պուալը Ռուայի մէջ, որուն Սուրբին սօնախմբութիւնն էր: Ամանտա կը սեպտէր որ

ինքնակոչ Պուան աը Ռայս իրեն հանդէպ հոգածու, պատրաստ էր ամենախոքը քմայքներուն գոհացում տալու, ուստի տակաւ կը խորհէր թէ լաւ չէր դատած այդ մարդը ու ան բնաւ միտք չունէր իրեն գէմ զարծածել քովը գտնուող յայտարարութիւնը: Ան կը զզւար փոխանակ տասնըհինգի, ութը օրուան արձակուրդ առած ըլլալուն համար: Իսկ Սօլիփօ կը խորհէր որ գործելու ժամանակը եկած էր:

Պանդոկին մէջ ճաշելէն յետոյ, Ամանտա փախաք յայտնեց նաւակով պատյա մը ընելու: Սօլիփօ, որ սպառնէ ի վեր կ'որոճար իր ծրագրին վրայ, կը գանգատէր թէ սաստիկ գլխու ցու մը սենէր որ հետզհետէ կը սաստկանար:

— Կոնուշս, այժօր քաջութիւն չպիտի սեննամ ձեզի ընկերանալու: Առաջին երիտասարդութեան տարիքին մէջ չեմ գտնուիր, իսկ դուք անտանջ էք: Թող սուէք որ երթամ քիչ մը հանդիմ ու ձեզ ստանին ձգեմ կէս օրէն յետոյ:

— Չեմ ուզեր ձեզ հոգնեցնել, սիրելի Պուան, պատասխանեց Ամանտա: Երթամ պատյա մը բնեմ գեաին վրայ: Գուք գացէք հանդիցէք: Երկու ժամուան քուն մը պիտի փարատեմ ձեր գլխու ցուր...:

— Պիտի օգտուիմ ձեր թոյլտուութիւնէն, որովհետեւ խկապէս ահար եմ...:

— Ո՛ւր պիտի գտնենք զիրար:

— Հոս, ճաշէն առաջ... Ապսէնթ խմելու պիտի դամ:

Սօլիփօ բաժնուեցաւ մանկամարդ աղջիկէն ու վիլլա աէ Միւրիէ գնաց յամբարայտ, գլխու ցուէ սաստկադի մը պէս: Տողաւարին դուր փակելէ յետոյ, իր սովորական երկուայթը առաւ: Հոն բացաւ

այն գզրոցը, որու մէջ խնամով պահած էր պայուսակը, ուր երկու շապիկներու միջև կը գտնուէր այն սրուակը, զոր գրած էր Բարիզէն մեկնելէ առաջ, ինչպէս գիտենք: Ժպիտով մը դիտեց այդ սրուակը:

— Ծշմարտութեան հեղուկին շնորհիւ կատարեալ արդիւնք մը ձեռք պիտի բերեմ:

Սօլիփօ սրուակը գրաւ սեղանի մը վրայ ու նայուածքը պատճառեց իր շուրջը: Փայտէ պիւֆէի մը վրայ կը գտնուէին գանազան ըմպելիներու շիշեր: Չորս-հինգ գուլակ կանանչ շարթրէօզ կար շիշերէն մէկուն մէջ:

— Ամանտա կը նախընտրէ կանանչ շարթրէօզը քան միւս ալքոլաւոր ըմպելիները, ըսաւ Սօլիփօ մտովի: Այս իրիկուն ալ ըստ սովորութեան պիտի խմէ անկէ ու ազգեցութիւնը չպիտի ուշանայ...:

Սօլիփօ բացաւ շարթրէօզի շիշին խիցը, յետոյ բացաւ Ամերիկայէն բերած սրուակին խիցը ու առաջին շիշին մէջ լեցուց սրուակին հեղուկէն գրեթէ երկու դգալ: Այս ընելէն ետքը, շիշերը դրաւ իրենց տեղերը ու քիչ յետոյ քունը տարաւ:

Ձգենք որ Սօլիփօ քնանայ ու մենք Ամանտայի քով երթանք, որ ժամէ մը ի վեր խորակածուկ կ'որսորս Զանկարծ իր ուշադրութիւնը գրաւեց անսովոր ազմուկ մը, երկաթուղագիծի կողմէն, որ ծովեզերքէն կ'անցնէր ու գետին վրայ կը նայէր: Սուլիչի ձայներ կը թնդային ուժգնօրէն, յետոյ լսուեցան սոսկալի բախում մը, սղաղակներ, հեծեծիւններ, օգնութեան կանչեր:

— Ահա ի՞նչ արկած մը, երկու կառախուժբեր իրարու գարնուած են ոմտարակոյս:

Հետաքրքրութենէ մղուած, Ամանտա սևի թւ-

նին կապեց իր նուակը, քարափը ցտակեց և ուղղուեցաւ դէպի աղէտին վայրը: Արդէն իսկ շատ մը հետաքրքիրներ կը վազէին այդ կողմը: Ահա ի տեսութան մը պարզուեցաւ մանկամարդ աղջկան աչքին աջակ: Երեք վակօններ ամբողջովին քանդուած էին: Կերիշներ առաջաւած, իրարու վրայ կուտակուած էին: Ցաւի սղաղակներ կը բարձրանային ամէն կողմէ:

Արդէն իսկ պատգարակներու վրայ կը ասնէին վիրաւորներ, արիւնլուայ ու կիսամեռ:

Ամանտա դրան մօտ անդ մը գրուած էր գունտա և սարսափահար, փոխադրուած տարաբախտ մարդիկը տեսնելու համար: Հետաքրքիրներու յորձանքը դէպի առաջ կը մղէր մանկամարդ աղջիկը, ընդհուպ առաջին գծին վրայ գանուեցաւ ան: Երկաթուղիի պաշտօնեաներ մուտք կը գործէին գրեթէ ջախջախուած քոնքարթիմանի մը մէջ, զոհերը դուրս հանելու համար. ճմլումներով և վէրքերով ծածկուած, չորս ճամբորդներ իրարու ետեւէ կը տարուէին պատգարակներով:

Այդ պահուն հասան երկու բժիշկներ, սեղացի բժիշկը և Տօքթօր Ռիչար: Այս վերջինը տեսանք անտառին մէջ, երբ ան կը խօսէր ձերուկ Ռենէ Պոսքի հետ: Երկու բժիշկները սկսան քննել վիրաւորները: Կայարանապետին հրաւերին վրայ, Տօքթօր Ռիչար հան փութալով հարցուց.

— Ի՞նչ կայ:

— Պարո՛ն, խնդրեմ, սո տարաբախտ մարդը քննեցէք:

Եւ կայարանապետը ցոյց կուտար անկենդան մարմին մը զոր քարափին վրայ դրած էին երկաթուղիի երկու պաշտօնեաներ: Բժիշկը ձեռքու վիրաւորին

վրայ: Ամանտա այդ պահուն վերաւորին մտ կը
գանուէր: Նուազամ ճամբորդին արիւնլուայ դէմքը
զրուեց իր ուշադրութիւնը: Բացադանչութիւն մը
արձակելով ըսաւ .

— Ան է: Նոյնինքն է: Տիւշըմէնն է...

Կայարանապետը լսած էր այդ բացադանչութիւնը:

— Այս երիտասարդը կը ճանչնա՞ք, տիկին, հար-
ցուց կայարանապետը:

Արդէն իսկ օրիորդ Ամանտա կը զզջար, իր առա-
ջին շարժումը զսպած չըլլալուն համար: Ժուանեիի
մէջ ունեցած անցեալին յիշատակը թոյլ չէր տար որ
ուստատական կերպով պատասխաներ իրեն ուղղուած
հարցումին:

— Կարծեցի որ կը ճանչնամ զայն, բայց աւելի
լաւ գիտելով հասկցայ որ սխալեր եմ, թոթովեց
Ամանտա: Պարզ նմանութիւն մը, շատ տարբար նմա-
ն էթիւն մը ունի...

— Այս երիտասարդը վերաւորուած է, ըսաւ
բէիշկը, քննելէ յետոյ զայն: Թող պատգարակի մը
վրայ դնեն ու Բանակովու սէ Շուսէօր պանդակը տա-
նին:

— Ահա ձախող գործ մը, կը խորհէր Ամանտա
Չեմ ուղեր որ Պառանը տեսնէ Տիւշըմէնը...

Վերաւորը կը տանէին: Ամանտա քիչ մը հեռուէն
անոր հետեւեցաւ: Պատգարակը մտցուցին պանդակին
բակը, մանկամարդ աղջիկը պանդակապետուհիին մօ-
տեցաւ:

— Տիկին, խնայա՞ք արկածը, հարցուց պանդա-
կապետուհին:

— Աչքերուս առջեւ պատահեցաւ յանկարծ: Գի-
տեմ թէ վերաւորները հոս բերած են:

— Երեք վերաւոր, երկու տիկիներն էր կ'ըմարդ
մը: Հիմա Տօքթօր Ռիչար պիտի քննէ զանոնք:

Այդ պահուն Սօլիֆօ ներս մտաւ: Շատ լաւ արա-
մադրութիւն ունէր: Գլխացաւին հետքը չէր մնացած:

— Քիչ առաջ, արկածի մը լուրը առի, յարեց
Սօլիֆօ: Ի՞նչ եղած է:

Ամանտա պատմեց իր տեսած դէպքը, բայց չըսաւ
թէ Տիւշըմէնը ճանչցած էր:

Ժամը եօթին, Սօլիֆօ ու Ամանտա վերլա գացին,
ուր պիտի զրկուէր իրենց ճաշը:

Սօլիֆօ, որ շատ ախորժակ ունէր, երկարածղեց
ճաշը, յետոյ Ամանտա սուրճը հրամցուց:

— Ի՞նչ ըմպելի պիտի խմէք, բարեկամս, հար-
ցուց մանկամարդ աղջիկը:

— Ըստ սովորութեան քօ՛ւ պիտի խմեմ, նոնոչս
... Իսկ դո՞ւք:

— Իսկ ես, շարթրէօղ, ինչպէս միշտ: Շատ կը
սիրեմ շարթրէօղը:

Օրիորդ Ամանտա քօ՛ւի շիշը դրաւ Սօլիֆօյի տօ-
ջեւ, իրեն համար փոքր գուտթի մը մէջ շարթրէօղ
լեցուց, որ գանատական հեղուկով խառնուած էր,
սիկառէթ մը վառեց ու սուրճը խմելէն յետոյ, մէկ
ուճպով պարպեց շարթրէօղը: Գուտթը նորէն լեցուց,
խօսած ու ծխած պահուն փոքր ուճպերով կուլ տաւ
շարթրէօղը:

Ժամը տամուկէտէն յետոյ տամըմէկ հնչեց: Սօ-
լիֆօ աթոռէն կ'լաւ, դէպի առաջաւորին պատուհանը
ուղղուեցաւ, անոր վեղկը գոցեց ու գնաց նստաւ
Ամանտայի դիմաց: Մանկամարդ աղջիկը իրարու
ետեւէ կը ծխէր:

Յանկարծ հեղուկին շանթամարդ աղկեցութեան

17984-58



ենթարկուեցաւ, ինչպէս ժաբ եղած էր քսանըմէկ տարի առաջ: Ամանտա ձեռքը նախ ճակատին ու յետոյ վիզին տարաւ:

— Կոկորդոս կ'այրի, ծարաւ եմ:

Ամանտա խոշոր գաւաթի մը մէջ ջուր լեցուց ու անյազօրէն խնց գոյն, ինչ որ փութացուց կանխատեսուած աղքեցութիւնը: Ամանտա ոտքի ելաւ, անգամները պրկուած, աչքերը դաժան: Միեւնոյն ատեն ջրային քրքիչ մը արձակեց:

Սօլիփօ հասկնալով որ ատենը եկած էր, սկսաւ հարցութիւններ անարձան:

— Աղուո՛րս, դուշակեցի՞ք թէ ո՛վ էր այն-մարդը որ Բէ Պուրպօնի խանութպանէն դանակ մը գնած էր:

Ամանտա տարօրինակ նայուածք մը արդիւնց Սօլիփօյի և սուրող ձայնով մը պատասխանեց.

— Մօրդը: Բայց ինձի չափ դուք ալ կը ճանչնաք գոյն: Այդ մարդն է որ ժուռանի գոցած ու Տիւշըմէնի կեղծ պարտամուրհակը և իմ գողութեանս փաստաթուղթերը ձեռք անցուցած է: Դուք էք այդ մարդը: Սիրելիս, միթէ կրնա՞ք երեւակայել որ շատոնց ձեզ հասկցած չըլլամ: Բան մը չեմ ըսեր, բայց կը խորհիմ այդ բանին վրայ: Իրիկուն մը զիս Լիւսիի բնակարանը առաջնորդած ատեննիկ է որ գնած էք դանակը, մինչ ևս վեր կ'ելլէի... Զեր ճարտար հարցումներուն տուած անմիտ պատասխաններու շնորհիւ անդեկացած ու գարանակալ սպասած էք այն ճամբուն վրայ, որուն պիտի հետեւէր մանկամարդ աղջիկը... Դուք հարուածած էք գոյն: Սիրելիս դուք ինձմէ վարնոց էք: Ես գող եմ բայց դուք մարդասպան էք:

Ամանտա կ'ոգեւորուէր: Աւելի բարձրաձայն կը խօսէր ու ձայնը սուր կ'ելլէր: Սօլիփօ ոտքի ելաւ,

լռութիւն պարտադրելու համար: Մանկամարդ աղջիկը ետ քաշուելով աղաղակեց.

— Զգեցէ՛ք զիս, ձգեցէ՛ք զիս: Ա՛հ, կը ճանչնամ ձեզ, ո՛չ կատարելապէս, բայց քիչ ատենէն պիտի հասկնամ ո՛վ ըլլալնիդ: Աւելի գէշ ձեզի համար, եթէ երբեք երեւան հանեմ Պառոն տը Ռայսի տակ ծածկուած անուշնիդ: Ա՛հ, դորժած սծիրիս ապացոյցը ունիք... Կրնաք կորստեան մասնել զիս: Բայց առաջին անգամ ես պիտի փճացնեմ ձեզ, եթէ չէք ուզեր որ ձեզի շատ սուղի նստի իմ լռութիւնս... Ինչո՞ւ կ'ուզէիք սպաննել Լիւսին: Ատոր մէջ գողանիք մը կայ զոր պիտի լուսարանեմ, խնդրին վրայ յարկ եղած լոյսը սփռուելէ յետոյ պայքարը պիտի վերսկսիմ, ես ա՛լ աւելի զօրաւոր պիտի ըլլամ ու պարտամուրհակս ձեր ձեռքէն պիտի առնեմ...:

Սօլիփօյի գոյնը նեւտած էր ու սն կը դադար:

— Լռէ՛, քեզի կը հրամայեմ որ լռես:

— Իսկ ես կ'ուզեմ խօսիլ, յարեց Ամանտա ու գոյնօրէն, արիւնախառն գէմքով մը: Մի՛ կարծեր որ կոյր եմ, բան մը չտեսնելու համար ու անմիտ, բան մը չհասկնալու համար: Ծառ կը սխալէիր, մարդուկս: Հիմա քայլ առ քայլ պիտի հետեւիմ քեզի: Քու ըստուերդ պիտի ըլլամ: Կ'ուզեմ հարուստ ըլլալ ու դուն պիտի հարստացնես զիս, եթէ ոչ, թխարան պիտի զրկեմ քեզ: Կը հասկնա՞ս, թխարան: Հա՛, հա՛, հա՛, թխարան:

Ու մանկամարդ աղջիկը արձակեց երկար, ջրած-գակուն, ընդհատ և սուր ճիչ մը: Սօլիփօ կը վախնար որ այդ սոսկալի ճիծաղը դուրսէն լսուէր:

— Պիտի լսե՞ս, կրկնեց Սօլիփօ սպասնակուն ձայնով մը:

Ամանտո, որուն զառանցանքը կ'աւելնար, սա պատասխանը տուաւ.

— Լուե՛մ: Բայց ինչո՞ւ լռեմ: Ճշմարտութիւնը կ'ըսեմ: Դուն Պառնն ար Ռայսը չես: Բու գիտակի պիտի պատուեմ: Բիչ մը առաջ թիարանին վրայ կը խօսէի: Թերեւս կ'ախաղանք կ'սպասէ քեզի:

Ամանտա վերջապէս լռեց: Բնագլխին ազդեցութիւնը իր վերջին շրջանին հասած էր: Անյոգ ձայներ, վայրի գազանի խաբոտ ձայներ միայն կը հանէր: Քանի մը վայրկեաններ սահեցան, յետոյ մանկամարդ աղջիկը գեանին վրայ ինկաւ, սաստիկ ջղաձգութեամբ ու մտանտուած: Արիւնտա փրփուր մը տեսնուեցաւ շրթունքներուն վրայ:

Սօլիֆօ գլխէն մինչեւ ոտքը սարսուռաց: Գանատական հեղուկը այդպիսի ազդեցութիւն մը չէր գործածած ժաք կարոյն վրայ: Արդեօք շո՞տ լեցուցած էր այդ հեղուկը: Եթէ երբեք Ամանտա մեռնէր դժբախտագոր բողբոջիկը քննութեան արդիւնքը ազիտալի պիտի ըլլար... Ջղաձգութեամբ կը շարունակէին:

— Ամէն ինչ պէտք է կանխատեսել, ըսաւ Սօլիֆօ մտովի:

Շարթրէօզի շիշին մէջ մնացած ըմպելին վտանգանին մոխրիին մէջ թափելէ յետոյ, հեռացաւ հոնկէ, բժիշկ մը փնտռելու համար: Պարտէզին մէջ կ'սոջ մը և էրիկ մարդու մը հանդիպեցաւ, որոնք բան մը մտիկ ընելու երեւոյթը սնէին: Այդ կիւնը, որ պանդոկապետանին էր, գոչեց.

— Պառնն ար Ռայսն է...

— Այո՛, աիկին: Բժիշկ բերելու կ'երթամ այն կիւնջ համար, որ ինծի հետ առաւարին մէջ կը ընտկի: Այդ կիւնը հիւանդացաւ...

— Բսել է քիչ մը առաջ մեր լսած սղբային աղանդակներ արձակողը ո՞ն էր:

— Այո՛, այդ կիւնն էր:

— Պարոն, ևս բժիշկ եմ. ըսաւ Տօքթօր Ռիշար, որ քիչ մը առաջ վիրաւորները դարմանած էր պանդոկին մէջ և որուն յարակից կը գտնուէր առաւարը: Կրնամ ձեզի ծառայել:

— Եկէ՛ք, պարոն շո՛ւտ եկէք, կ'աղաչեմ:

Երբ երեք անձերը ճաշարած մտան, Ամանտա կը գալարուէր տախտակամոմին վրայ: Տօքթօր Ռիշար հիւանդին վրայ ծռեցաւ: Անոր դաստակներէն մէկը լռեց ու մտաները դրաւ շնչերակին վրայ: Յետոյ վեր առաւ կիսափակ արեւունունքը ու կձկուած շրթունքը զտանց իրարմէ: Արիւն չէր հոսեր, այլ սպիտակորակ փրփուր մը կուզար բերնէն: Բժիշկը Սօլիֆօյի վրայ սեւեռեց աչքերը ու ըսաւ.

— Անա՛ ինչ որ տարօրինակ է, պարոն: Դուք Ամերիկա գացած էք, այնպէս չէ՛: Նիւ Եօրքի Շուշիլինօն կը ճանչնա՞ք:

Սօլիֆօ դեփդեզին կարեցաւ, յանկարծ ճանչնալով բժիշկը, որ քսանըմէկ տարի առաջ ձերուկ Գանատացիին հետ խօսած էր «Լորա Մէյր»ի կամըջակին վրայ:

— Այո՛, պարոն, թոթովեց Սօլիֆօ:

— Ամօնեաք ունի՞ք հոս: Շուտով պէտք կայ տմօնեաքի: Եթէ ո՛չ այս կիւնջ կեանքը չեմ երաշխաւորեր:

— Երեք վայրկեանէն պիտի բերեմ, պատասխանեց պանդոկապետանին:

Ու գուրս խոչոցաւ: Կիւնը հնոտալուսն պէս, բժիշկը Սօլիֆօյի մօտենալով խօսակցութիւնը վերսկսաւ.

— Դուք Նիւ Եօրքի մէջ ոչ միայն ձանչցած էք Գանատացի Շուշիլինօն, այլև անկէ գնած էք այն հեղուկը, զոր ձշմարտութեան Ըմպելին կը կոչեն:

Սօլիփօ հասկցաւ թէ ամէն ուրացում անօգուտ պիտի ըլլար: Ուստի հաստատական պատասխան տուաւ: Բժիշկը յարեց:

— Դուք կը փախաքէիք գիտնալ թէ այս մանկամարդ կինը ինչ կը խորհէր, ուստի գանատական ըմպելին խմցուցիք, գինովութիւն առաջ բերելու համար, որով անկեղծ կը դառնան ամենէն ստախօսներն իսկ:

— Չեմ ուրանար, բայց օրինաւոր շարժառիթներ ունէի:

— Այդ շարժառիթները կարեւորութիւն չունին ինծի համար, ըսաւ բժիշկը: Իրողութիւն մը կայ մէջտեղը և դուք բարեբախտ էք որ ինծի հանդիպեցաք, այդ հեղուկը չտփէն աւելի տալով այս կնոջ, մահուան մօտեցուցած էք զայն:

Այդ պահուն երեւան եկաւ պանդոկապետէին: Տօթթօր Ռիչար անոր ձեռքէն տուաւ ցնդական ալքօլի սրուակը ու հոնկէ տասը կաթիլ դրաւ ջուրով լեցուն գաւաթի մը մէջ: Ամանտայի քով ծունկի եկաւ, ակուանելը դժուարութեամբ բացաւ ու անոր խմցուց ջրախառն ուժպ մը: Ազդեցութիւնը վայրկենական եղաւ: Ձղային կծկումները անհետացան ու մարմինը անշարժութեան դատապարտուեցաւ բոլորովին: Բժիշկը երկու դգալ ալ խմցուց մանկամարդ աղջկան ու յետոյ ըսաւ:

— Առ այժմ ուրիշ ընելիք չկայ, եթէ ոչ, այս կինը պառկեցնել: Ամէն վտանգ անհետացած կը թուի ինծի: Վաղը առտու պիտի գամ:

Սօլիփօ խոնարհութիւն մը ընելով երախտագիտական խօսքեր ըրաւ: Բժիշկը մեկնեցաւ տաղաւարէն: Սօլիփօ առանձին մնաց անկողնին քով, ուր անշարժ բռուած էր տիկին Օկիւսթինի գործաւորուէին:

— Բարեբախտաբար չմեռաւ, այլապէս, այս բժիշկը շատ վտանգաւոր տեղեկագիր մը պիտի տար ինծի դէմ: Բժիշկը կը կարծէ որ հախանձատ սիրահար մը ուղած է խոստովանցել անհաւատարիմ սիրուէին: Բայց լուրը չպիտի տարածայնէ...: Ի՞նչ տարօրինակ դիպում: Այս բժիշկը հոս ժամանած օրս տեսայ, երբ անտուին մէջ ձեռուսի մը քովը նստած էր: Չեմ գիտեր, ստեխօք ուր հանդիպած եմ այդ մարդուն...: Հիմա յիշեցի, «Լորտ Մէյր» շոգենաւին մէջ էր: Գանատացիին հարցումներ կ'ընէր այդ ըմպելիի յատկութիւններուն մասին...: Եւ հիմա ճիշդ ստեխին հասած է, յիշեալ հեղուկին առաջ բերած օխտանշանները հասկնալու և ամանտան սղատելու համար: Ուրիշ մը պիտի եզրակացնէր որ թունաւորում մը եղած էր, հիւանդութեան պատճառը չգիտնալուն համար: Շիտակը, բախտաւոր եմ եղեր: Հիմա գիտեմ թէ ինչ կը խորհի Ամանտա ու անոր ծրագիրներուն տեղեակ եմ: Իրաւունք ունի առածը: Ամանտա վտանգաւոր չի դառնար այլևս, քանի որ կ'զգուշանամ...:

Բ.

Առժամապէս հեռանանք Պուա լը Ռուայէն և հոն գտնուող անձերէն ու Բարիզ դառնանք, ուր շատ տխուր վիճակի մէջ ձգեցինք Ժանն Պարթիէն և Լիւսին: Մանկամարդ աղջիկը մահացու վիշտի մը մատուցած էր: Կիրակին անցած էր ու Լիւսին չէր այ-

ցելամ մանկամարդ տղջկան, հակառակ իր սովորութեան: Այ մէկ խոսք... ոչ մէկ նամակ... ոչ մէկ արդարացում... Ի՞նչ կը նշանակէր այդ սիրացատրելի ու սպասնական լռութիւնը: Եկող տղջիկը այդ տակը ծուածին վրայ կը խորհէր ու չէր կրնար լուծել զայն: Ժանն իր տղջկան չափ կը տառապէր, թերեւս անկէ աւելի, բայց ոչ քաջութիւն և ոչ ալ ուժ ունէր ճշմարտութիւնը անոր ըսելու: Լիւսիի մասը տխրութիւնը կ'աւելնար: Ամէն ինչ սա համոզումը կը ներշնչէր թէ Լիւսիէն լքած էր զինքը: Իր սրտին վերքը խորունկ ու արիւնտա էր: Արցունքի խոշոր կտրիւններ կը հոսէին իր դունտա այտերէն ու ինք չէր նշմարեր արտասուելը:

Լիւսի երկու օր ալ սպասեց ու համբերեց, բայց իր վիշտը անտանելի դարձու և ուղեց հասկնալ իրողութիւնը: Նախ նամակ դրեց Լիւսիէնին: Պատասխան չստացաւ: Լիւսիէնի լռութիւնը սոսկալի հարուած մը եղաւ մանկամարդ տղջկան համար:

Լիւսիէն ժամը եօթին կը մեկնէր աշխատանոցէն, ժամը եօթուկէսին, Լիւսի գնաց Միրօսէնի փողոցը: Երկու երեք անգամ, Լիւսի նշանածին ընկերացած էր մինչեւ անոր տանը դրան սոջնէ: Լիւսիէն փողոցէն ցոյց տուած էր իր բնակարանին պատուհանները: Հետեւաբար մանկամարդ տղջիկը գիտէր թէ Լիւսիէն երրորդ յարկը կը բնակէր, բայց չէր գիտեր թէ որ սենեակը: Ուստի ստիպուեցաւ դռնապանին գիտել: Այս վերջինը կը ճաշէր կնոջը բնակարանիցով համար:

— Պարոն Լապրու ո՞ր յարկը կը բնակէ, թոթովեց Լիւսի:

— Երրորդ յարկը...
Դռնապանը արժուէի հարուածով մը ընդհատեց կնոջ խօսքը ու ըսաւ:

— Պարոն Լապրու հոս չէ, ճամբորդութեան ելած է, ըսաւ դռնապանը չոր շեշտով մը:

— Երկա՞ր ասնի համար, հարցուց Լիւսի:

— Բան մը չկնք գիտեր: Պարոն Լապրու սովորութիւն չունի հաշիւ աւելու մեղի:

Լիւսի գլուխը ծռեց ու դուրս ելաւ:

— Պարոն Լիւսիէնի յանձնարարութիւնները չես մէջեր, այնպէս չէ՞, սպուշ արարած, գոչեց դռնապանը, երբ առանձին մնաց իր կնոջը հետ: Ան չըսա՞ւ միթէ, երիտասարդ կամ պառաւ կին, ս'ի որ ալ հոս գայ, մի՛ մոռնաք պատասխանելու թէ ճամբորդութեան մէջ եմ: Եստ յստակ խօսք մըն է սա, չէ՞:

Լիւսի յամբօրէն կը յաւաջանար փողոցին մէջէն:

— Արդարացում մըն է, եթէ երբեք ճամբորդութեան ելած է Լիւսիէն, անոնց ըսածին պէս:

Մանկամարդ տղջիկը նեւանալէ առաջ, փողոցին զիմացի մայթին վրայ կեցաւ, գլուխը վեր առաւ ու նայուածքը ուղղեց Լիւսիէնի պատուհաններուն: Յանկարծ սարսուռ ու մահափաղ դունտաութիւն մը պատեց զէմքը: Նշանածին բնակարանը լոյս տեսած էր:

— Ա՛հ, ստեղին անոնք, գոչեց Լիւսի խեղդուկ ձայնով մը: Լիւսիէն տունն է: Բայց ինչո՞ւ ստեղին:

Փողոցին մէջտեղէն անցաւ բաւական ամուր քայլերով ու Լիւսիէնի բնակած տունը մտաւ: Դռնապանը դուրս կ'ելլէր, կառանցիկ դուռը փակելու համար: Լիւսին ճանչցաւ:

— Ա՛հ, նորէն դ՞ուք էք, ըսաւ մանկամարդ տղջկան ճամբան գոցելով:

— Այո՛, ես եմ: Խորեցիք գիտ: Պարոն Լապրու ճամբորդութեան ելած չէ:

— Պէտք եղած պատասխանը տուի ձեզի:

— Պարոն Լապրու տունն է:

— Իրաւ որ քիչ մը խենթ էք դուք:

Այդ բիրտ չեղաւ, այդ կոպիտ լեզուն ընդզվեցուցին Լիւսին:

— Գիտէ՞ք թէ դիմացիննիդ ո՛վ է, հարցուց Լիւսի:

— Որո՞ւ հետ կը խօսեմ, յարեց դանապանը հեզնական ծիծաղով մը: Ձեր դիմանիչերը մեզի նկարագրուած ըլլալուն, կը զգուշանայինք...: Բացորոշ հրաման արուած է, ձեզի թոյլ չտալու որ վեր ելլէք: Պարոն Լապրուի բացարձակ հրամանը սա է: Լոյս տեսած ըլլալու էք: Այո՛, իր բնակարանը կը դանուի ան, բայց չուզեր ձեզ ընդունիլ:

Լիւսի զգաց որ իր սրունքները կը դեղեւէին: Մարմինը կը դողար:

— Պարոն Լապրու զի՞ն մտանանչած էր, յարեց Լիւսի շունչի մը պէս տկար ձայնով մը: Այդ հրամանը ինձի՞ համար արուած է:

— Այո՛ և դուք կը տեսնէք որ հիմա կը դորձագրեմ զայն...:

Լիւսի դուրս ելաւ դանդաղուն: Ըստ բոխտի կը յառաջանար խելայեզ, անբռնացած, ուղեզը պարտպ, խորհելու անկարող: Մակայն հաւատարակչութիւնը գտաւ տակաւ ու սկսաւ խորհրդածել, անգուժ իրականութիւնը յիշել: Ամենէն ստակալի հարուածը ստացած էր: Լիւսիէն մտանանչած էր զինքը ու արգիլած որ մինչեւ սենեակը ելլէ, Լիւսիէն ո՛չ միայն կը լքէր, այլև չէր ուզեր տեսնել զինքը ու ստորագաս մարդոց միջոցաւ վտարել և նախտանել կուտար բարոյագուրկ կնոջ մը պէս: Անբացատրելի, անիմանալի, հրէշային բան մըն էր, բայց այդպէս էր:

Ժանն Ծօրթիէ սուն վերագարձած էր Լիւսիի մեկնումէն քիչ առաջ: Մանկամարդ աղջկան երկարատեւ բացակայութիւնը մտահոգութեան մտանած էր զինքը: Մայրական հոգածութեամբը կը վախնար որ Լիւսի յախուան դօրձ մը կ'ընէ: Խեղճ Ժանն շատ վտխուած էր քանի մը օրէ ի վեր: Իր աղջիկը ջախջախող բախումին ինք ալ ենթարկուած էր: Ժանն կ'սպասէր, սիրտը դողըջուն, սանդուխին վրայ լսուած ամենափոքր աղմուկներուն ուշադիր: Վերջապէս, հինգերորդ յարկի սանդուխին աստիճանները ճարձատեցին տատամտտ քայլերու տակ: Ժանն Ծօրթիէ սենեակէն դուրս խոչսցաւ:

— Դո՞ւք էք, սիրելիս:

— Այո՛, մայր Լիզօն, ես ե՛մ...:

Մէկ վայրկեան յետոյ, Լիւսի հասաւ տան ամենէն վերի յարկը ու հացագործ կնոջ թեւերուն մէջ նետուեցաւ:

— Աստուած իմ, Աստուած իմ, ի՞նչ կայ, սիրելի զաւակս, բաւ Ժանն Ծօրթիէ, չկարենալով ըմբռնել մանկամարդ աղջկան յուսահատութիւնը, բայց զգալով որ սիրտը կը սեղմուէր:

— Դեռ ի՞նչ պիտի ըլլայ, մայր Լիզօն, պատասխանեց Լիւսի, որուն լացը և հեծկտուքը սաստկացան: Խաբուած ու լքուած եմ: Այլեւս չի սիրեր... կը մտնայ զիս...:

— Լիւսի, սիրելի զաւակս, պէտք չէ յուսահատութեան մտանուելի: Պարոն Լապրուի լուսութիւնը պիտի չչարունակուի մինչեւ վերջը:

— Երկու ժամ առաջ, այդ բանին կը հաւատայի, բայց չեմ կրնար այլևս տարակուսիլ, պատասխանեց Գործաւորուհին: Ուղեցի ամէն բան իմանալ ու իմացայ: Լիւսիէնի տունը գացի...:

— Լիւսիէնի տունը, թաթովեց ժամն, սարսը-
ուուն: Անոր տունը գացիք: Տեսա՞ք զայն: Ձեզի
ըսա՞ւ թէ ի՞նչ պատճառով այլևս չէր ուզեր ձեզ
սիրել:

— Ինձի համար երջանկութիւն մը պիտի ըլլար
զայն տեսնել ու լսել: Ամէն չարչարանք պիտի նս-
խընտրէի քան թէ անոր ըրած նախատինքին ենթար-
կուիլ:

— Նախատինք, կրկնեց ժամն ազատնոր:

— Այո՛: Լիւսիէն իմ դիմանիչերս նկարագրած
էր դանտարանին ու այս վերջինը վաճակեց զիս:

Լիւսի նորէն սխաւ հեծկտուլ:

— Աղջիկս, դաւակս, նոնոչս, յարեց ժամն, թե-
ւերովը չըջապատելով զայն ու արցունք թափելով,
պէտք չէ արտասուել, պէտք է զօրաւոր ու քաջասիրտ
ըլլալ...:

— Զօրաւոր ե քաջասիրտ ըլլալ: Միթէ կա-
րելի՞ է: Ի՞նչ կ'ուզէք որ ընեմ այս պահուս: Ամբողջ
կեանքս այս սիրոյն մէջ չեմ զրօժ միթէ: Լիւսիէնն
էր իմ ազագաս: Այսօր Լիւսիէն չկայ, ինձի կը մնայ
մեռնիլ ու քիչ յետոյ պիտի մեռնիմ...:

— Լիւսի՛, Լիւսի՛... աղաղակեց ժամն, վիշտէն
խելայեզ, այդ չարաշուք գողափարները մի՛ ունենար,
վտանգաւոր են անոնք: Միտքերնուդ վտանգէ՛ք այդ
գողափարները:

— Ոչ, չպիտի վտանգեմ: Ես պիտի մեռնիմ: Բայց
մեռնելէ առաջ կ'ուզեմ տեսնել զայն: Իմ լքուածիս
պատճառը հասկնալու եմ: Ես կ'ուզեմ վտանգ ըլլալ
թէ օրիորդ Հարմանի միլիոններուն տուած կամ
աւելի ճիշդը, ծախած է ինքզինքը այն մարդը, որ
կ'ըսէր թէ կը սիրէր զիս: Բայց ես բան մը չեմ ըրած

անոր, քանի որ իբր պարկեշտ աղջիկ վարուած եմ
ու զիս մեղադրելիք բան մը չունի ան: Իր ամն գրան
տաջեւ պիտի սպասեմ: Թոյլ չպիտի տամ որ ինձմէ
խուսափի ու ան պիտի ստիպուի ինձի պատասխա-
նել...:

— Ոչ... ոչ... Լիւսի, այդ բանը չպիտի ընէք,
ըսաւ ժամն Պօրթիէ դեղեւուն:

— Ինչո՞ւ չընեմ, քանի որ կը տառապիմ: Իրա-
ւունք չունիմ հասկնալու թէ ի՞նչ է իմ տառապանք-
ներուս պատճառը:

— Լքումը ակներեւ է: Բայց ի՞նչ փոյս չարժա-
ւիթը գիտնալ, եթէ երբեք աւելի պիտի սաստկանայ
ձեր վիշտը:

Լիւսի ապշութեամբ նայեցաւ ժամնի երեսը:

— Վիշտս աւելի պիտի սաստկանայ, կրկնեց
Լիւսի: Ի՞նչ կը կարծէք ուրեմն, մայր Լիզօն:

— Բան մը չեմ կարծեր, գաւակս, թաթովեց
ժամն Պօրթիէ: Բայց կարելի՞ է կեանքի մէջ բան մը
երաշխաւորել:

— Ինքզինքս ու իմ պատիւս կ'երաշխաւորեմ,
յարեց մանկամարդ աղջիկը: Լիւսիէն գիտեր թէ ո՞վ
էի ես, այնպէս չէ: Որբուհի մը, ընկեցիկ մտնուկ մը
որ աշխատութենէ գատ ապրուստի ուրիշ միջոց չու-
նի, բայց միշտ ուզիլ ընթացած է, գլուխը բարձր:
Այսքանը անոր կը բաւէր ասկէ առաջ: Ինչո՞ւ այսօր
անբաւական կը գտնէ: Ահա՛ այս բանն է որ հասկնալ
կ'ուզեմ ու կը կրկնեմ թէ պիտի հասկնամ: Գարծեալ
կ'ըսեմ որ Լիւսիէնը պիտի տեսնեմ:

— Ոչ, չպիտի տեսնէք զայն, Լիւսի, գոչեց
ժամն, յուզումէն հեղձամղձուկ: Չպիտի տեսնէք զայն:
Կ'աղաչեմ, մի՛ տեսնէք, ճերազիւր կը պողտափմ...:

— Ուրեմն դուք գիտէ՞ք թէ ինչո՞ւ կը լքէ զԵսայի
— Զուսուկս, բնաւ սի՛ ջանաք հասկնալ այդ սոս-
կալի գաղտնիքը՝

— Ուրեմն գիտէ՞ք այդ գաղտնիքը՝ Ուրի՞նչ իմա-
ցաք՝

— Լիւսիէնը տեսայ՝

— Լիւսիէնը տեսեր էք ու ինձի բան մը չէ՞ք
ըսեր, յարեց Լիւսի գաղտնիքը՝

— Ուղեցի ձեզի ինչո՞ւ այդ վիշտը՝

— Խնայե՛լ, Ի՞նչ օգուտ։ Միթէ կրնամ հիմակուը-
նէ աւելի ատուապիլ։ Մի՛ ինչո՞ւ այդ գիտ։ Լիւսիէնի հե-
ռացման մէջ ի՞նչ յանցանք ունիմ։

— Ոչ, ոչ, գուսուկս, ձեր վրայ կասկած չկայ
բնաւ։ Լիւսիէն ձեզմէ հեռացած է, որովհետեւ ձեր
ամուսնութիւնը անկարելի է։

— Մնկարելի՛։ Միակ պատճառ մը կրնայ անկա-
րելի դարձնել զայն, իմ անարժանութիւնս ու ես
անարժան չեմ։ Ի՞նչ կը նշանակէ սա։ Միթէ ո՞՞ր
գործած են անոնք որ զիս աշխարհ բերած ու անգթո-
րէն նետած են Ընկեցիի Մանուկներու օպաստանարան
մը։ Հայրս անպատիւ մարդ մըն էր։ Իր անպատու-
թեան պատիժը պիտի կրեմ։

— Զուսուկս, գուսուկս, լսեցէ՛ք, թոթովեց
ժամն, իր աղերսագին ձեռքերը Լիւսիի երկարելով
... կը հայնոյնք։ Մի զրպարտէք ձեր հայրը։

— Ո՞վ զրպարտեմ ուրեմն, յարեց մանկամարդ
աղջիկը բաւն շեշտով մը։ Մայր Լիզն, դուք տեսած
էք Լիւսիէնը... Ան ձեզի յայտնած է աղիտալի գաղտ-
նիքը... Ի՞նչ որ ալ ըլլայ ան, ըսէք ինձի։ Եթէ կը
հայնոյնեմ հորս դէմ, ուրեմն մօրս կողմէ կուգայ ան-
պատուութիւնը։

ժամն ոտքէն մինչեւ գլուխը սարսափ։ Կ'ուզէր
իր աղջկան երեսին պոռալ. «Բու մայրդ ես եմ և անա-
ինչ վիճակի մէջ կը գտնուիմ»։ Բայց անկարելի էր
այդ բանը ըսել։ Չէր բուեր իր անմեղութիւնը հա-
ւաստել, այլ պէտք էր ապացուցանել, բայց ի՞նչպէս։
Պատասխան չունենալուն, ժամն գլուխը ծփեց ու
լուս մնաց։ Լիւսի շարունակեց.

— Խօսեցէ՛ք։ Բայց ինչո՞ւ չէք խօսիր։ Մայրս
ո՞՞ր մը գործած է։ Ինչո՞ւ Լիւսիէն յայտարարած է
թէ մեր ամուսնութիւնը անկարելի է։

— Որովհետեւ կը բռնադատեն զայն։
— Ի՞նչ իրաւունք և զօրութիւն ունի այդ բանը
ընելու։

— Չէ՞ք գուշակեր։ Լիւսիէն պիտի կրնա՞ր այդ
բանը իմանալ, որ անգուցեմ մը կը բանայ ձեր միջեւ,
եթէ երբեք մէկը շահ չունենար յայտնելու անոր։
Մարդ մը անցելով պրպտելով ըսած է Լիւսիէնի.
«Եթէ աղջկանս հետ չամուսնանաք, թոյլ չպիտի տամ
որ Լիւսիին հետ ամուսնանաք։ Ձեզի կ'արգիլեմ այդ
ամուսնութիւնը կնքել։ Եթէ համարձակիք անստատել,
այն ատեն պիտի իմացուի որ...»։

ժամն ընդհատեց խօսքը։ Ուժը կը պակսէր շա-
րունակելու համար։

— Ի՞նչ պիտի իմացուի, հարցուց Լիւսի ուժգնօ-
րէն։ Մայր Լիզն, զիս կը մեղցնէք... կը խեղ-
դուիմ ու խելքիս կուգայ... Ձեզի կ'ըսեմ որ պէտք
է դիտնամ։ Եթէ դուք չխօսիք, ես պիտի բռնադատեմ
որ Լիւսիէնը խօսի։ Եթէ ան ալ չխօսի, օրիորդ Հար-
մանի պիտի դիմեմ։ Եթէ ան եւս մերժէ, պիտի եր-
թամ զանեմ անոր հայրը ու պիտի հարցաքննեմ...։

— Ոչ, Լիւսի, հոն չպիտի երթաք... ամէն ինչ
պիտի ըսեմ ձեզի... կ'երգնում։

— Այն ատեն սեւէ տարակոյս չպիտի ունենամ
ու պիտի կրնամ Լիւսիէնի ներել :

— Լիւսիէն չի կրնար ձեզի հետ ամուսնանալ . . .
Մնաց որ, դուք ալ պիտի մերժէք սնոր կինը ըլլալ,
ձեր մօրը անմեղութիւնը ապացուցանել առաջ . . .

Մանկամարդ աղջիկը չտիպանց գուշատամ,
ըսաւ .

— Իմ մօրս անմեղութիւնը ապացուցանել : Ու-
րեմն մայրս ամբաստանուած էր :

— Ձեր մայրը ամբաստանուած է, Լիւսիէն Լապ-
րուի հայրը սպաննած ըլլալուն համար . . .

Լիւսի սրտակեղէք ճիչ մը արձակեց ու ձեռքե-
րովը ծածկեց գլուխը : Քանի մը երկվայրկեան ան-
ուելի լուռութիւն մը տիրեց : Մանկամարդ աղջիկը
խզեց այդ լուռութիւնը ու թաթովեց .

— Ուրեմն, իմ մայրս է որ սպաննած է Լիւսիէ-
նի հայրը ու կրակի տուած է անոր գործարանը . . .
Ա՛հ, սոսկալի բան է :

— Բայց անմեղ էր ան, Լիւսի, գոչեց ժօնն :

— Գտապարտած են զայն :

— Գորչելի, անարդար դատապարտութիւն մըն
էր : Չլսեցի՞ք միթէ, Լիւսիէն իսկ կը հաւատաէր թէ
այդ տարաբախտ կնոջ անմեղութեան կը հաւատար :

— Եթէ իսկուպէս հաւատար, ինձմէ պիտի հետ-
նա՞ր միթէ :

— Կը տարակուսի և իր տարակոյսին մէջ ձեռն-
պահ կը փնայ :

— Տէ՛ր Աստուած, թոթովեց Լիւսի, ձեռքերը
գալարելով յուսահատօրէն : Ուրեմն մայրս ինչո՞ւ աշ-
խարհ բերաւ զիս :

Ժօնն Ծորթիկի աչքերէն ցոյցող արցունքներ
ողողեցին Լիւսիի դէմքը :

— Չաւա՛կս, ձեր մայրը անիծելու չէք բնաւ,
յարեց ժօնն խորատուած ձայնով մը : Պիտի մեղ-
քընայիք այդ կինը, եթէ երբեք ինձի պէս ճանչնա-
միք խեղճ ժօննը . . .

Լիւսի ճշմարիտ ապշու թեամբ մը նայեցաւ ժօնն
ծորթիկի :

— Դուք մայրս ճանչցա՞՞մ էք, մայր Լիզօն :

— Այո՛, անուշիկս : Կ'երզնու՞մ որ քաջասիրտ
կին մըն էր, անկարող գէշ գօրծ մը ընելու : Շատ
կը սիրէր իր զաւակները ու մէկ աղջիկ, մէկ մանչ
զաւակ ունէր . . .

— Եղբայր մը, գոչեց Լիւսի . . . Եղբայր մը ու-
նի՞մ ես . . .

— Ունիք :

— Ողջ չէ՞ հիմա :

— Չեմ գիտեր : Անհետացած է, ինչպէս անհետա-
ցած էիք դուք ալ : Խեղճ ժօնն կը պաշտէր զայն ու
բնաւ մտքէն չէր անցընէր թէ օրին մէկը զիրենք
իրարմէ պիտի բաժնէր ճակատագիրը . . . Այո՛, ճանչ-
ցած եմ զայն : Բարի, հեղահամբոյր, սիրազեղ կին մըն
էր, թշուառական մարդ մը տակնուկրայ ըրաւ անոր
կեանքը, ոճիր մը գործելով ու զժոխային ճարտա-
րութիւնը ունեցաւ ամբաստանութեան տակ ձգելու
զայն խաբկատիւր երեւոյթներով . . . Լիւսի, զաւակս,
հաւատացէ՛ք որ պէտք չէ անիծէք ձեր մայրը . . .

— Օ՛հ, չեմ ուզեր անիծել և սակայն իմ բոլոր
վիշտերուս պատճառը ան է . . . ես շատ դժբախտ եմ :
Մայրս անիրաւ դատապարտութիւն մը կրած է,
անուշը ազարտուած է, բան մը որուն արժանի չէ :
Բայց ես կը կրեմ՝ դատապարտութեան պատիժը ու
ազարտուած իմ վրաս կը ցայտէ : Ամէն մարդ ինձմէ

պիտի հեռանայ խորշէնքով, ինչպէս ըրած է Լիւսիէն :
Սասկալի բան չէ՞ տախա, մայր Լիզօն :

— Պէտք է յուսալ, գուտիս, պատասխանեց
Ժանն : Ո՞վ գիտէ թէ ձեր փորձանքը վերջ չպիտի գանէ
օրին մէկը : Ո՞վ գիտէ թէ ձեր մայրը օրին մէկը չպի-
տի գանէ բուն յանցաւորը :

— Ե՛րբ քանակէն փախած է : Կը յիշեմ որ Լիւ-
սիէն այդպէս ըսաւ ինձի . . . :

— Այո՛, փախած է, յարեց Ժանն և կարծեմ իր
փախուստին նպատակն էր ժաք Կարօն փնտռել, որ
բուն ու միակ յանցաւորն է . . . : Աղջիկս, անուշիկս,
քաջութիւն ունեցէք . . . : Մայր Լիզօն ձեր քով կը
գտնուի : Չե՞ք սիրելուն համար, պիտի միտնարէ
ան . . . :

Ու Ժանն իր խայտաոցող սրտին վրայ սեղմեց
մանկամարդ աղջիկը : Բանի մը վայրկեան յետոյ,
Ժանն մեղմօրէն ստիպեց Լիւսին քանի մը ումպ տը-
գանակ խմելու : Ապա բաժնուեցաւ անկէ, որպէս զի
Լիւսի քունի մէջ մտնայ վիշաբ : Սենեակի դռնախուռն
պէս, Ժանն Ծօրթիէ ծունկի եկաւ ու տատաւագին
թոթովեց :

— Տէ՛ր Աստուած, իմ և աղջկանս տառապանք-
ները ե՞րբ վերջ պիտի գտնեն : Կը տեսնեմ որ ողջը-
կանս սիրտը կը խորտակուի, բայց բան մը չեմ կրնար
ընել : Իմ ճամբուս վրայ չպիտի գտնեմ այն մարդը,
որ իմ կորստեանս պատճառ եղած է : Չպիտի՞ գտնեմ
իմ գուտիս : Բայց չպիտի վարանիմ ամէն ինչ ընելու
անոր համար : Չախոճաս մարդ եղած է ան, եթէ աղջ
է հիւս . . . : մարդ մը որ կրնայ գործել, պաշտպանել
գիս . . . :

Գ.

Բայ Հարման կտրեւոր ուշխառութիւններ ստանձ-
նած էր Սէնի ձախ եզերքը հաստատուած մեծ գրա-
ձուլարանի մը մէջ : Այդ ուշխառութիւնները պէտք է
կատարուէին մեծ խնամքով ու ճարտարութեամբ :
Հարման խնդրեց որ Լիւսիէն ստանձնէ այդ հսկողու-
թիւնը : Ժիւլ Լապրուի գուտիք այն տանն տատա-
նարը միայն Բուրպրովուայի գործարանը ու օրուան
մնացեալ մասը Բարիզ կ'անցընէր : Աւանձուութիւնը
կը ճնշէր իր վրայ, օրտազեղումի պէտք կ'զգար :

Կէս օրէ մը յետոյ արամազրեկի քանի մը ժամեր
ունենալուն, Ծօրթ Ծարիկի գրասենեակը գնաց : Բախ-
տէն, այն օրը երիտասարդ փոստարանը գտաւ ան
պաշտօնատուն չէր գտցած : Ծօրթ իր գրասենեակը կը
գտնուէր, նկարիչ էթիէն Գասթլէի ընկերակցու-
թեամբ, որուն հետ միասին ճաշած էր : Փոստարանը
հրամայեց անմիջապէս ներս մտնել քոլէժի բարեկա-
մը : Ծօրթ չկրցաւ զարմանքի և մասնագութեան բա-
ցապանչութիւն մը գուպիլ, տեսելով որ Լիւսիէնի
ղէմքը տառապանքներու հետքեր կը կրէր :

— Բայց ի՞նչ ունես, հարցուց Ծօրթ, նսրեկին
ձեռք բանելով, հիւսնո՞ւք էիր :

— Հիւսնո՞ւք, ոչ սիրելի Ծօրթս :

— Ինչո՞ւ այդ բան ամբողջով ևս ի՞նչո՞ւ գիտե-
րի՞ձեռք այլայլած են : Բայ Հարմանի քով ունեցած
պաշտօնո՞ւք կորսնցուցիր :

Երկրորդ անգամ ըլլալով Լիւսիէն գլուխը ցնցեց
ձեր ժխտական պատասխան :

— Այս հարցումը չպիտի ընէիր բնաւ, բաւ

Էթիէն Քասթէլ իր բարեկամին, եթէ երբեք դուն ներկայ գտնուած ըլլայիր այն այցելութեան զոր քանի մը օր առաջ ինծի տուաւ օրիորդ Հարման: Ան պարոն Լապրուի մասին կը խօսէր խիստ դրուատալից կերպով և ինծի հասկցնել կ'ուզէր թէ աշխատութեանց տնօրէնին դիրքը պիտի բարւոքէր: Ընդերը ընկերակցութեան մը վրայ կը դառնար...

— Արդարեւ պարոն Հարմանի կողմէ ընկերակցութիւն մը առաջարկուած է ինծի, ըսաւ Լիւսիէն:

— Բայց փառաւոր բան է, գոչեց ժօրժ:

— Թերեւս ամուսնութիւն մըն ալ, յարեց Էթիէն Քասթէլ շատ բնական շեշտով մը:

Լիւսիէն սարսուաց:

— Ասիկա բնու գարմանք չի պատճառեր ինծի, յարեց երիտասարդ փաստաբանը: Օրիորդ Հարմանի կողմէ ձեր մասին եղած խօսքերը հաւանական կը դարձնեն այդպիսի ենթադրութիւն մը: Լիւսիէն, այդ ամուսնութեան մասին պարոն Հարման բան մը չխօսեցա՞ւ ձեզի:

— Խօսեցաւ...

— Կեցցես, սիրելիս: Անա բարի լուր մը, որ ուրախութիւն կը պատճառէ ինծի: Յաջողութեան ճամբան բռնած ես: Ապագայ միլիոնատէրը կ'ողջունեմ: Ամուսնութեան յայտարարութիւնը ե՞րբ է, քանի որ պէտք չեմ տեսներ հարցնելու թէ ընդունած ես զայն:

— Մերժեցի պարոն Հարմանի առաջարկը:

— Մերժեցի՞ր, գոչեց ժօրժ: Բայց իրաւունք ունիս, մուգայ որ կը սիրէիր...

— Ա՛րբող հոգևովս կը սիրեմ, բայց պարտաւոր եմ այլեւս չսիրել զայն: Քիչ մը առաջ կը հարցնէիք

թէ հիւանդ եմ...: Ես այնքան կը տառապիմ որքան կրնայ մէկը տառապիլ սիրոյ մը համար, որ իմ բերկրանքս ու երջանկութիւնս էր...

— Ձեմ հասկնար, ըսաւ ժօրժ, եթէ իսկուպէս կը սիրես, հարստութեան ու ապագայի նկատումներ չեն կրնար քեզ մղել որ սիրոյդ հետ իրաւախօս ըլլաս: Նախ երջանկութիւնը:

— Կը կրկնեմ թէ այլեւս պէտք չէ սիրեմ Լիւսին, մըմնջեց երիտասարդը ցաւագին շեշտով մը:

— Բայց ինչո՞ւ:

— Որովհետեւ ճակատագիրը կ'արգիլէ: Իմ և Լիւսիին միջև ոճիր մը կայ... արիւն կայ... հօրս արիւնը կայ...

Էթիէն Քասթէլ զարմանքի շարժուձեւ մը ըրաւ: Ժօրժ ճակատին տարու ձեռքը ու գոչեց.

— Ի՞նչ ըսել կ'ուզես: Մի՞թէ Լիւսի...:

— Ժանն Ֆօրթիէի աղջիկն է Լիւսի... աղջիկը այն կնոջ որ դատապարտուած է, հայրս սպաննած ըլլալուն համար...

Այս լուրէն շշմած, ժօրժ լուռ մնաց: Նկարիչը մէկ ոտուամով ստքի ելաւ ու գոչեց.

— Վատն էք թէ ձեր սիրած աղջիկը ժանն Ֆօրթիէի դուստրն է:

— Ծատ վատն, ախ՛ս: Ապացոյցը ունիմ, որ Քովս է հիմա...

— Ո՛վ տուաւ քեզի:

— Պարոն Հարմանը:

— Էթիէն Քասթէլի ճակատը մթադնեցաւ:

— Պարոն Հարման, կրկնեց նկարիչը: Ուրկէ՞ ձեռք անցուցած է այդ ապացոյցը:

— Ժուանիի քաղաքապետարանէն, ուր Լիւսիի

տանտուն յայտարարութիւն ըրած էր ազջնուկը Բարիզի Ընկեցիկ Մանուկներու ապաստանարանը յանձնած տանն :

— Բայց ի՞նչ բան անոր ենթադրել տուած է թէ Ժանն Գորթիէի ազջիկն է Լիւսի, յարեց նկարիչը : Ուրեմն ան գիտեր որ Լիւսի մեծցուած էր Ժուանեիի մէջ, քանի որ հոն գացած էր, ձեր ըսած ապացոյցը ձեռք բերելու համար : Ուրիկ՞ գիտեր այդպէս ըլլալը :

— Չեմ գիտեր, պատասխանեց Լիւսիէն, ճակատը ձեռքերուն մէջ սեղմելով : Խեղճարոյս զիճակի մը մէջ կը գտնուիմ : Գիտցածս սա է որ ես կը սիրէի ու այլեւս պէեք չէ սիրեմ : . . .

— Գուք՞ ստիկ տառջ համոզում յայտնեցիք թէ Ժանն Գորթիէ անմեղ էր :

— Այդ համոզումը ճշգրիտ բանի մը վրայ չի հանգչիր : Մարդկային արդարութիւնը Ժանն Գորթիէն դատապարտած է իբր հօրս սպաննիչը : Միթէ կրնամ՞ Ժանն Գորթիէի ազջիկան հետ ամուսնանալ :

— Երբե՛ք, պատասխանեց Ժորժ, վարանւմ իսկ ունենայու չես : Մոռցի՛ր Լիւսին . . . : Արդէն ուրիշ ի՞նչ որոշում կրնայիր տալ :

— Կ'աւզեմ Ժանն Գորթիէի անմեղութիւնը ապացուցանել և անոր պատուոյ վերահաստատումը ձեռք բերել :

— Շատ լաւ : Ի՞նչ միջոց ունիս, ի՞նչ թուղթ կրնաս ներկայացնել : Որո՞նք են այն իրողութիւնները, զոր պիտի կրնաս պարզել, դատին վերաբնուութիւնը պահանջելու համար :

— Ահա՛ս, այդպիսի թուղթեր չունիմ : Եթէ երբեք Ժանն Գորթիէն տեսնէի, թերեւս ան կարենար ինձի հայթայթել այդ միջոցները :

— Ան խոյս տուած է, բայց ենթադրենք որ ձերբախտուի և դուռն յարարերութեան մէջ մտնես անոր հետ : Գտնելու ատրի տառջուան դէպք մըն է ու ան չէ կրցած իր անմեղութեան ապացոյցը ընծայել, հիմա ի՞նչպէս պիտի կրնայ ընծայել : Մ՛հ, էրիկմարդ եղիր, զօրուոր եղիր : Ոչ մէկ խուսափանք : Ընդունէ կատարուած իրողութիւնները, Լիւսիի և քու միջեւ անանցանելի պատուար մը կայ, ուրեմն ես կեցի՛ր Լիւսիէն ու ամուսնացիր օրիորդ Հարմանի հետ : Սիրելի ինստակալս, դուք ալ այդ կարծիքը չունի՛ք միթէ :

— Ոչ, պատասխանեց Էթիէն Բասթէլ բացօրոշուպէս : Դիպուածը լաւ բան մը ըրած է, իրարու դիմաց հանելով Ժանն Գորթիէի ազջիկը ու Ժիւլ Լապրուի սրդին : Հետեւաբար, Ժանն Գորթիէի անմեղութիւնը կրնայ յանկարծ երեւան ելլել :

— Եւ եթէ այդ դիպուածը տառջ չգտայ, Լիւսիէն իր ապագան պիտի կորսնցնէ :

— Եթէ երբեք օրին մէկը երեւան ելլէ թէ Ժանն անմեղ էր, ամբողջ կեանքին մէջ ցաւ պիտի զգայ երջանկութեան քովէն անցած ըլլալուն համար :

— Սակալի՛ կացութիւն է, մրմնջեց Լիւսիէն : Ի՞նչ ընելու է հիմա :

— Ժամանակ շահելու է : Բօլ Հարմանի այնպէս հաւատացնելով թէ օրին մէկը իր ազջիկան ամուսինը պիտի ըլլաք : Միւս կողմէ, ժուք կարօն փնտռելու է, որ այս պահուս անգտանելի չէ թերեւս :

— Նշան մը գտած էք, հարցուց Լիւսիէն ուժգնօրէն :

— Ոչ տակաւին, բայց կարգ մը հետազոտութիւններ պիտի ընեմ և անոնց վրայ մեծ յոյս ունիմ :

Բարձր դիրքի տէր անձեր կը ճանչնամ, որոնց պիտի դիմեմ: Կարճ խօսքով, քիչ մը առաջ ըսածիս պէս, ժամանակ պիտի շահիմ: Գոյով ներկայիս, թոյլտուութիւն կը խնդրեմ հարցում մը ընելու ձեզի: Գիտե՞ք թէ հայրերնիդ ինչ գիւտ ըրած էր սպաննուելէ քիչ առաջ:

— Հօրաքոյրս յաճախ կ'ըսէր թէ հայրս կը յուսար հարստութիւն մը դիզել գծաքանդակումի նոր մեքենայով մը:

Այս խօսքին վրայ, էթիէն Քասթէլ ցուրտ ու հանդարտ երեւոյթ մը առաւ: Յօնքերու թեթեւ պօքստում մը միայն ցոյց տուաւ զգացած յուզումը: Վերջապէս իրարմէ բաժնուեցան:

Լիւսիէն իր բնակարանը գնաց: Էթիէն Քասթէլ իր տունը դարձաւ ու փոքր սենեակ մը քաշուեցաւ, որ իբր գրողարան և աշխատասենեակ կը ծառայէր: Դրամարկղ մը բացաւ ու թուղթերու տրցակ մը հանեց, որուն պահարանին վրայ կային սա անունը և թուակներ:

ԺՅՐԺ ՅՕՐԹԻԷ (1861)

Նկարիչը այդ նիւթերու ընթերցման մէջ թաղուեցաւ: Նօթերէն ոմանց մէջ ժող Կարոյի անունը կը յեղձեցուէր, իսկ ուրիշ նօթերու մէջ, Բօլ Հարմանի անունը: Ի՞նչու համար էթիէն Քասթէլ թղթամբար մը պատրաստած էր այդ երկու անձերուն մասին, որոնք իրարմէ այնքան տարբեր էին երեւութապէս: Ապագան ցոյց պիտի տայ:

Դ.

Գոնտատական ըմպելիին յառաջ բերած սոսկալի վիճակին յաջորդող թմրութենէն սթափելէ յետոյ, օրիորդ Ամանտա մասվի հարցուց թէ ի՞նչ անցած գարձած էր և ինչո՞ւ աչքքան ուժաթափ եղած էր: Զանգակի հարումը մը լսուեցաւ գուրսէն:

— Անշուշտ բժիշկն է, երթում բանամ, ըսաւ Մոլիփօ:

Ու դուրս ելաւ:

— Բժիշկը, կրկնեց տիկին Սիլեսթինի գործաւորուէին, ինծր համար ըլլալու է: Ուրեմն ի՞նչ եղած է: Գլուխս ծանր է: Կարծքս կրակի մէջ է: Երեկուսն է ի վեր ի՞նչ եղաւ:

Մոլիփօ ներս մտաւ Տօքթօր Ռիչարի ընկերակցութեամբ: Ամանտա առաջին ակնարկով ճանչցաւ այն բժիշկը, որուն ծախը նուազած Տիւրմէօի վրայ, տեսած էր իր աչքերով:

— Տիկին, այս առտու ի՞նչպէս էք, հարցուց բժիշկը:

— Հիւանդ էի, հարցուց մտնկամարդ կիներ:

— Զգային սոստիկ տապնապ մը ունեցաք: Բարեբախտաբար, ես կրցի անոր տապքը տանել ու հիմա համոզքով կը հաստատեմ որ ձեր վիճակը գոհացուցիչ է:

— Տօքթօր, մեծ յոյնութիւն մը կ'զգամ: Ինծի այնպէս կը թուի որ ջիզիրս ու մկաններս կակուզած են: Ի՞նչ է պատճառը:

— Տապնապին բնական հետեւանքն է: Մտանդօր ըլլաք, կատարեալ հանգիստ, մէկ օր ուտելիքի

չափաւորութիւն ու վաղը բան մը չպիտի մնայ: Ամէն
ինչ անցած պիտի ըլլայ:

— Բայց ի՞նչպէս ու ի՞նչ առթիւ առաջ եկաւ
այս տագնապը զոր չեմ յիշեր բնաւ:

— Պարոնը այդ մասին ինձմէ՛ աւելի լաւ կրնայ
պատասխանել ձեզի, աւելցուց բժիշկը, ցոյց տալով
Սօլիվօն:

— Ծաշէն յետոյ, ջղային նոպայի մը պէս բան մը
ունեցաք, առանց ոեւէ պատճառի: Զեր հեծեմիւննե-
րէն և ազաղակներէն կը հասկցուէր որ շատ կը տա-
ռապէիք:

— Տարօրինակ բան, մրմնջեց մանկամարդ աղ-
ջիկը: Ատանկ բան գլխուս եկած չէր բնաւ:

Բժիշկը յարեց:
— Մտքերնիդ մի՛ չարչարէք, յիշելու փորձ մը
ընելու և հասկնալու համար: Կը կրկնեմ որ, ամէն
վտանգ անհետացած է ու իմ դարձանս աւելորդ է:
Ուրիմն, մնա՛ք բարով, աիկի՛ն:

Սօլիվօ մինչեւ փողոցին դուռը առաջնորդեց
բժիշկը, որ բաժնուած պահուէն ըսաւ.

— Պարոն, չըլլայ որ երկրորդ անգամ այս կնոջ
տաք այն գանատական ըմպելիէն զոր չափէն աւելի
խմցուցած էիք երէկ գիշեր: Ան կը մեռնի եթէ նորէն
խմէ:

— Նորէն չպիտի խմցնեմ, ըսաւ Սօլիվօ:
Տօքթօր Ռիշար ոեւէ վարձատրութիւն չընդունեց
և հեռացաւ:

— Բախտ ունիմ եղեր որ չմեռաւ, խորհեցաւ
Սօլիվօ: Բժիշկը չպիտի ինտայէր ինձի...:

Ու Ամանտայի սենեակը վերադարձաւ:
— Պարոն, հիմա որ առանձին կը գտնուինք,

անկեղծօրէն խօսեցէք ինձի հետ, ըսաւ մանկամարդ
աղջիկը: Երէկ ի՞նչ անցաւ դարձաւ մեր միջեւ:

— Նոնոշա, ես ալ քեզի չափ չեմ գիտեր: Ոչ մէկ
բան պատճառ եղաւ այդ յանկարծական անհանգստու-
թիւնը յառաջ բերելու: Իսկոյն դուրս խոյացայ, մաս-
հոգութեան մտանուած, բժիշկ մը գտնելու համար ու
քիչ մը առաջ այցելող բժիշկը գտայ: Մտալէնը պիտի
զրկեմ ձեզի ու ես ճաշի պիտի երթամ:

Սօլիվօ դուրս ելաւ: Ամանտա մինչեւ դուռը
անոր հետեւեցաւ նայուածքով ու յօնքերը պատեց:

— Ո՛չ, ո՛չ, բնական չէ աս: մրմնջեց Ամանտա:
Որքան կը խորհիմ, այնքան կասկածելի կը թուի
ինձի: Բան մը չեմ յիշեր: Սակայն սուրճս խմած էի.
ինչպէս նաեւ երկու գաւաթ շարթրէօզ: Եւ անա յան-
կարձ բան մը չտեսայ այլևս...: Սա անզգամ Ար-
նշար գիս թունաւորած ըլլալու է:

Հազիւ թէ այս գողափորը ստաքին մէջ բանածե-
ւած, Ամանտա իր ակարութիւնը մոռնալով, անկո-
զինէն վար նետուեցաւ, սպասը չվերցուած սեղանին
քով փութաց, շարթրէօզի շիշը առաւ ու քննեց զայն:
Պարտապ էր շիշը:

— Սակայն, ամբողջ շիշը չխմեցի, յարեց ման-
կամարդ կինը գրեթէ բարձրածայն: Կը յիշեմ որ առ-
նուազն երկու-երեք գաւաթ մնացած էր շիշին խորը:
Այս անշահ մարդը շարթրէօզին մէջ դրած ըլլալու է
թոյնը և յետոյ անհետացուցած է խառնուրդը. որ
պիտի կրնար իբր սպացոյց ծառայել: Ա՛հ, սրբան
երաւուէք ունէի անկէ կասկածելու: Աւելի քան եր-
եք զգուշանալու եմ: Ո՞վ է այս մարդը, որ չի վա-
րանիր զիս սպաննել, ինչպէս Լիւսին սպաննելու
փորձ ըրած է: Պէտք է որ ամէն գնով հասկնամ այդ
մարդուն ո՞վ ըլլալը ու պիտի հասկնամ:

Ամանտա անկողին մտաւ նորէն: Քիչ յետոյ վիլլա հասաւ սպասուէի Մատէն, իր հետ բերելով խոշոր անօթ մը, լիմօնատով լէցուն: Գուտթ մը լիմօնատ առաւ Ամանտայի ու հարցուց:

— Սիրելի տիկին, ի՞նչու ես առաւ լէցուն հիմա:

— Շատ աւելի լաւ, պատասխանեց Ամանտա: Վաղը բոլորովին պիտի աղէկնամ, արկածի սա դըժբախտ գոհերուն չեմ նմանիր...: Չեք տիրուէիին պանդուկը փոխադրուած վիրաւորներու մասին ի՞նչ լաւը ունիք...: Կարծեմ, անոնց մէջ երիտասարդ մը կար...:

— Այո՛, տիկին, այս գիշեր սթափեր է և այս առտու կրցեր է խօսիլ պարոն բժիշկին հետ, բայց զլիսուն վրայ շատ ծանր վէրք մը ունի:

- Անունը հասկցա՞ք:
- Տիւշըմէն կը կոչուէ:
- Չեմ սխալեր, ան է, ըսաւ Ամանտա մտովի: Յետոյ յարեց բարձրաձայն:
- Խեղճ երիտասարդ:

Սօլիֆօ առատօրէն ճաշելէ յետոյ, վիլլա դարձաւ ու այդ օրը Ամանտայի քով անցուց: Մանկամարդ աղջիկը զգուշացաւ իր կասկածները զգալի ընելէ դիմօցինին: Պահ մը կեղծ Պառնին դառնալով ըսաւ:

— Տիկին Օկիւսթինին նամակ պիտի գրեմ, Պուա լը Ռուայի մէջ բնակութիւնս երկարաձգելու մտին թոյլատուութիւն ինդրելու համար: Անպատեհութիւն մը կը տեսնե՞ք ասոր մէջ:

— Ոչ մէկ անպատեհութիւն: Միայն ձեզի իմաց տամ որ պիտի ստիպուիմ քանի մը օր առանձին ձգել ձեզ:

— Չիս առանձին ձգել, կրկնեց Ամանտա, բայց ինչո՞ւ:

— Տունը ըսած եմ որ Բարիդէն մէկ շաբաթ բացակայ պիտի մնամ, հետեւաբար երկարատեւ բացակայութիւնս մտանդութիւն պիտի պատճառէ: Չեմ կրնար Պուա լը Ռուայէն թուադրուած նամակ մը շնորհիւ, երբ կը կարծեն թէ Մարսիլիա կը գտնուիմ: շատ վրան բաց ձախաւերութիւն մը պիտի ըլլայ: Աւստի աւելի լաւ է որ առանձին մնաք հոս:

— Իրաւունք ունիք, ըսաւ Ամանտա:

Մանկամարդ կինը բնեւոր մը հագաւ, երկտող մը գրեց, պահարանի մը մէջ դրաւ, վրան հասցէն գրեց ու Սօլիֆօյի առաւ ըսելով:

— Բարեհաճեցէ՛ք նամակատուիք ձգել սա նամակը:

Սօլիֆօ դուրս ելաւ: Ամանտա ձեռքը գիրք մը բռնած, գնաց նստաւ դալարողեղ փոքր հովանացակի մը տակ, որ չըջափակի պատին յետոյ էր այն ռեվականութեան, ուր կը բնակէր Տօքթօր Ռիշարի քոյրը: Մանկամարդ աղջիկը կարգալու փոփաք չունէր բնաւ: Գիրքը ծռնկերուն վրայ դրաւ ու անըջանքի մէջ խորատուզուեցաւ:

— Ոչ, ոչ, իմ ձեռքն չպիտի պրծի, կ'ըսէր Ամանտա մտովի: Եթէ փորձ մը ընէ, պիտի կրնամ գտնել զայն: Եթէ ստուգեմ որ ան փորձած է զիս թունաւորել և իւրեքին սպաննել, այն ատեն վրէժս պիտի լուծեմ, ի հարկին աչք առնելով իմ կորուստս:

Վիլլայէն դուրս ելլելուն պէս, Սօլիֆօ հետեւեցաւ Սէնի քարափին, կայարան համեմուտ համար: Յտաւջակողմը, քիչ մը հեռուն նշմարեց Տօքթօր Ռիշարը, ընկերակցութեամբ եթանաանամեայ մարդուն, ինչպէս տեսած էր Պուա լը Ռուա ժամանած օրը: Տարիքս կինը և երկու մանկամարդ աղջիկները կը

լրացնէին խուճրը: Այդ շրջագայողներուն քովէն անցած պահուն Սօլիվօ բարեւեց բժիշկը: Այս վերջինը ցուրտ բարեւով մը փոխադարձեց:

Սօլիվօ հազիւ թէ քսնի մը քայլ առած էր, երբ քացագանչու թիւն մը լսելով, Ետին դարձաւ ու տեսաւ որ յարդէ գլխարկ մը գետին գլտորած էր հողմայոյդքէն, բռնեց զայն ու ծերունիին տուաւ ըսելով.

— Պարոն, ձե՞րն է այս գլխարկը:

— Շատ ազնիւ էք, պարոն, ըսաւ Ռընէ Պօք, աչքերը միշտ Սօլիվոյի վրայ յառած: Ես ձեզ...:

Ծերունին չաւարտեց խօսքը: Իր դէմքը յանկարծ այլայլած էր: Յետոյ գոչեց, քայլ մը ետ քաշուեց ըսելով.

— Ա՛հ, դուք հո՞ս: Ամերիկայէն հեռացե՞ր էք:

— Ձեր գիմադիծերը անծանօթ չեն ինձի, պատասխանեց Սօլիվօ. բայց ի գուր կը պրպտեմ յիշողութիւնս...:

— 1861ին, «Լորտ Մէյր» շոգենուէին մէջ կը գտնուէի, ըսաւ Ռընէ Պօքս:

Սօլիվօ սարսուռաց:

— Եթէ երբեք դուք չէք յիշեր, ես լաւ կը յիշեմ, յորեք ապահովութեան նախկին պաշտօնեան: Ես Ռընէ Պօք կը կոչուիմ:

Յետոյ, առանց ուրիշ խօսք ընելու, կանակը դարձուց Սօլիվոյին, որ արագօրէն հեռացաւ, չափազանց գունատած:

— Ուրեմն կը ճանչնամք այս մարդը, հարցուց բժիշկը, չափազանց հետաքրքրուած:

— Այո՛, Հիմա պիտի պատմեմ:

Սօլիվօ մեծաքոյլ ուղղուելով դէպի կայարան, կը խորհէր:

— Այս նախկին ոստիկանը Պուա լը Ռուայի մէջ կը գտնուէի ու Տօքթօր Ռիշարի հետ բարեկամացած է: Ահա բան մը որ պիտի փութացնէ իմ մեկնումս...: Այս տեղ լաւ չէ ինձի համար:

Կայարան հասնելուն, քովը գտնուող նամակը ձգեց տուփը ու հետեւեալ հեռագիրը քաշեց.

«Բօլ Հարման, Եարսարագէս,

Փուրպովուա (Սեն)

«Վաղը Բարիզ կը դառնամ

Պառոն քր Ռայս»:

Ռընէ Պօք, իր ընտանիքը և բժիշկը հասած էին այս վերջինին քրոջ տունը, որ վիլլային քով կը գտնուէր, ինչպէս յայտնի է: Ամանտա պարտէզին մէջ նստած էր մեծ ծառերէ կազմուած դալարագեղ կամարին տակ, որ շրջափակի պատին յարակից կը գտնուէր: Բժիշկը հեռուէն նշմարեց մանկամարդ կինը ու դէպի հոն առաջնորդեց իր այցելուները:

— Պարոն Պօք, հոս իմ մօտս նստէք, որպէս զի խիստ անհաճոյ հովէն զերծ մնաք, ըսաւ բժիշկին քոյրը, խօսքը ծերուկին ուղղելով:

Նորեկները անզաւորուեցան:

— Տիկին, արդարեւ, խիստ անհաճոյ հով մը կայ, պատասխանեց ծերունին: Բանի մը վայրկեան առաջ, հովը թուցուց գլխարկս ու ես դէմ առ դէմ գտնուեցայ անզգամ թշուառակոնի մը հետ:

Ինչպէս ըսինք, Ամանտա ձեռքը գիրք մը, վիլլային պարտէզին մէջ նստած էր, պատին կից հովանոցի մը տակ: Իր և խօսող անձերուն միջեւ այդ պատը միայն կար: Ռընէ Պօքի ձայնը վերջ տուաւ անոր խորհրդածութիւններուն: Ան մտիկ ըրաւ ըս-

ուսած խօսքերը, որոնք մինչեւ իր ականջին կը հասնէին որոշապէս:

— Անգղամ թշուառական մը, կրկնեց բժիշկը: Չեք գլխարկը բռնող մարդո՞ւն համար կ'ըսէք:

— Այո՛:

— Պառոն աը Ռա՞յսը:

Ամանտա ընդոստ շարժում մը ըրաւ: Ռընէ Պօք բժիշկին նայեցաւ ծիծաղելով:

— Ի՞նչ անուն է ասիկա:

— Պառոն Ռայսի անունը:

— Այն մարդո՞ւն համար կ'ըսէք. որուն հետ կը գտնուէիք 186 ին, «Լորա Մէյր» շօգեհուէին մէջ:

— Այո՛:

— Ուրէ՞ կը ճանչնաք զայն:

— Անցած գիշեր կանչուեցոյ, մտնկամարդ կին մը գարմանելու համար, որ այդ մարդուն հետ կը բնակի Վիլլա տէ Միւրիէ...

Աւելի լաւ լսելու համար, Ամանտա ոտքի ելած ու նստորանին վրայ մտնկացած էր: Իր գլուխը պատին գոգաթին կը համնէր գրեթէ: Ռընէ Պօք յարեց:

— Սիրելի Տօքթօրս, այդ մարդը Պառոն չէ, ինչպէս գուն և ես Պառոն չենք: Քամին անուն մը և տխողոս մը կը գործածէ ան, մինչդեռ իրականին մէջ Օվիա Սօլիփօ կը կոչուէ:

— Օվիա Սօլիփօ, մրմնջեց Ամանտա: Չպիտի մտնամ այս անունը: Տարօրինակ դիպուած, որուն չարհիւ անշուշտ պիտի իմանամ ինչ որ կը փփաքիմ գիտնալ:

Ռընէ Պօք շարունակեց:

— Այս տխրահոչակ մարդը արհեստով մեղեհագէտ է ու քսանըմէկ տարի առաջ Ֆրանսայի մէջ ձեր-

բակալման հրամանագիր հանուած է իր դէմ: Ամերիկա կ'երթար, Նիւ Եօրք գտնուող ձէյմա Մօրթիմէրի աշխատանոցը մտնելու համար: Չեզի և ինծի պէս, ան կը գտնուէր «Լորա Մէյր» նաւուն մէջ: Արդ, այդ թշուառականը գողցաւ ամբողջ հարստութիւնս:

— Անպատի՛ժ ձգեցիք զայն:

— Չեզի ըսած եմ թէ Բօլ Հարման անուն ճամբորդ մը ներուժ խնդրած էր անոր համար, ամբողջ հարստութիւնս ինծի վերադարձնելով:

— Անոր մասին բան մը չէի գիտեր, բայց իր դիմագիծը սկիզբէն իսկ անհաճոյ թուեցաւ ինծի: Երէկ գիշեր, Վիլլա տէ Միւրիէի մէջ պատահածը աւելի քան կասկածելի բան մըն է: Կը յիշէ՞ք քանի մը որ առաջ ձեզի պատմածս գանատական հեղուկին մասին, որուն յատկութիւնները դրուատած էին ինծի:

— Ամերիկայի մէջ «Ճշմարտութեան Ըմպելի» կը կոչեն զայն, լաւ կը յիշեմ:

— Այդ մարդը, այդ ինքնակոչ Պառոն աը Ռայսը երէկ գիշեր գործածած է գանատական հեղուկը, գաւանդանքի յանգող սաստիկ գինովութիւն մը առաջ բերելու և իրեն ընկերացող կինը խօսեցնելու համար: Վաղանցիկ գաւանդանքի ենթարկուած այդ կինը անշուշտ յայտնում է իր մտածումները, յետոյ սոսկալի և անարեկիչ նուպայ մը ունեցած է: Կարճ խօսքով, ճիշդ տեսնին հասայ: Վաանգը կը մեծնար:

— Ինչո՞ւ:

— Հեղուկին չափը շատ զօրաւոր էր: Եթէ հանգարակեցոցիչ դեղ մը չտայի, տարաբախտ կինը ուղեղային արիւնտխանումէ պիտի մեռնէր:

— Շատ վտանգաւոր դրացիներ են անոնք, յարեց բժիշկին քոյրը: Թերեւս լաւ պիտի ըլլայ որ Ռայ-

տէ՛վու տէ Եասէօրի պանդոկապետուհիին տանք հարկ եղած տեղեկութիւնները իր վարձակալներուն մասին :

— Ի՞նչ հարկ կայ : Այդ մարդիկը քանի մը օրուան համար միայն հոս եկած են ու վաղը պիտի անհետանան : Թող երթան ուրիշ տեղ գտնեն իրենց փորձանքը :

Սօսակցութեան նիւթը փոխուեցաւ : Ամանտա իր աթոռէն վար իջաւ , գունտար , դողդոջուն ու տաղաւար դարձաւ :

— Օ՛հ , ես շատ լաւ գուշակած էի , մրմնջեց մանկամարդ աղջիկը : Առենօք գող եղալ այդ անձը յետոյ մարդասպան դարձած է : Ամերիկայի մէջ Բօլ Հարմանի պաշտպանեալը եղած է , այսինքն հօրը օրիորդ Մէրիի , որուն համար կ'աշխատէր Լիւսի : Ամէն ինչ կը շղթայուէր : Պէտք ունեցած տեղեկութիւնները քաղելու համար , Սօլիվօ ինծի դիմած է ու ես ալ անմտօրէն , տնօր գործիքը դարձած եմ : Ի՛նչ մնաց որ զիս սպաննէր , գանատական հեղուկը ինծի խմցնելով , զիս խօսեցնել տալու համար ու ես անտարակոյս խօսած եմ : Իր մասին ունեցած կարծիքս գիտէ ան , բայց ինք տեղեկութիւն չունի թէ ես գիտեմ իր բոլոր գիտցածները : Պայքարը պիտի սկսի ու այն ատեն պիտի տեսնենք թէ ո՛վ յաղթական պիտի ելլէ : Սօլիվօ կրնայ մեկնիլ : Ան կը ճանչնայ Բօլ Հարմանը ու ես այս վերջինին միջոցաւ պիտի գտնեմ զայն : Իր գործածած հեղուկը հոս գտնուելու է . . . : Ա՛հ , եթէ կարենայի . . . :

Օրիորդ Ամանտա մանրագնին խուզարկութիւն պիտի կատարէր , երբ աղմուկ մը լսեց անդատակին մէջ : Աթոռի մը վրայ նստաւ ու կարդալ ձեւացուց : Սօլիվօ ներս մտաւ , ժպիտը չրթունքներուն վրայ :

— Կը կարծէի որ պարտէզն էք , աղուորս , ըսաւ Սօլիվօ :

— Հօլը ցրտելուն ներս եկայ , պատասխանեց մանկամարդ աղջիկը : Նամակս ձգեցի՞ք :

— Ամէն բռնէ առաջ :

— Միշտ մտադի՞ր էք մեկնելու :

— Միշտ և նոյնիսկ այս իրիկուն ճամբայ պիտի ելլէի , աւելի կանուխ վերադառնալու համար , եթէ երբեք չվախնայի որ ձեզ կը նեղացնեմ :

— Ուրեմն այս իրիկուն մեկնեցէք : Միայն թէ շատ պիտի ձոնձրանամ : Ե՞րբ պիտի վերադառնաք :

— Անտարակոյս , վաղայաջորդ օրը : Բայց չեմ ուզիր տունց դրամի ձգել ձեզ : Ահա ձեզի դրամ , ի հարկին գործածելու համար . . . :

Սօլիվօ սեղանին վրայ պանքտոմս մը դնելով ըսաւ .

— Իմ աղուորիկս , մնաք բարձ՛վ կամ ցտեսութիւն : Կառախուձբին հասնելու հազիւ ժամանակ ունիմ . . . :

— Գացէ՛ք ուրեմն :

Սօլիվօ պայուսակը հանեց գզրոցէն , արդուզարդի քանի մը առարկաններ դրաւ հոն , համբուրեց Ամանտայի երկարած ձակատը ու դուրս ելաւ իսկոյն :

— Ա՛հ , անզգամ , ստախօս ու նենդամիտ արարած , ըսաւ Ամանտա մտովի , Սօլիվոյի հեռացող ոտնաձայնը լսելով : Ի՛նչ շուտ կը մեկնի , աւելի ճիշդը , խոյս կուտայ , Ռընէ Պօքէն վախնալուն համար . . . :

Վաղայաջորդ օրը պիտի վերադառնայ եղեր , ինչպէս կ'ըսէ ինք ամսեղուկ կերպով : Ան կը յուսայ որ իմ երեսս չպիտի տեսնէ այլեւս , բայց կը սխալի : Պառն Արնօլա տը Ռոյս , ձեր բուն տնունովը Օվիա Սօլիվօ , թիչ ստենէն իրար պիտի տեսնենք . . . :

Երբ Մատլէն իրիկունն եկաւ , Ամանտա անոյ :

ըսաւ թէ ընդհանուրի սեղանին վրայ պիտի ճաշէր այլեւս, յետոյ վիրաւոր Տիւշըմէնի որպիսութիւնը հարցուց: Նոյնիսկ փափաք յայտնեց որ դադարաբար տեսնէ զայն: Մտալէն խոստացաւ վիրաւորին քով տառջնորդել զայն, խօսելու կարողութիւնը վերստա- նախուն պէս, քանի որ այդ սպասուէին վարժուած էր ամէն ինչ տեսնել ու լսել աւանց բան մը ըսելու:

Ե.

Տիկին Օկիւսթին յաջորդ թղթատարով պատաս- խանեց Ամանտայի նամակին ու խնդրուած արձակուր- դը տուաւ: Գործադիրուէին ատկաւին նոր զրկած էր Ամանտայի ուղղած նամակը, երբ իրեն իմաց տրուե- շաւ որ օրիորդ Հարման սալօնին մէջ իրեն կ'սպա- սէր: Տիկին Օկիւսթին իսկոյն հան գնաց ու զարման- քով տեսաւ Մէրիի երեւոյթին մէջ առաջ եկած փո- փոխութիւնը: Իր այտերը նուազ փոստցած էին, ուշ- քերը նուազ տենդոտ, խնձորակներուն կարմիրը, նուազ կարմիր:

— Միրելի աիկին, ընդունելութեան, պարտնան- դէսի և հարսանեկան հագուստներու կերպաները ու ձեւերը բնորելու եկած եմ, ըսաւ օրիորդ Հարման:

— Հարսանեկան զգեստ, կրկնեց աիկին Օկիւս- թին: Պատիւը պիտի ունենամ ձեր հարսանեկան շք- շաղկեստը շինելու:

— Կրնայ ըլլալ, պատասխանեց մանկամարդ աղ- ջիկը ժպտուն: Խնդիրը սկզբունքով որոշուած է, լայց թուականը չէ որոշուած ատկաւին: Չեմ ուզեր այդ պատրաստութիւններով զբաղիլ հարսանիքէն քիչ առաջ և ինչպէս կը տեսնէք. գործը կը կանխեմ...

— Ձեր հրամանին պատրաստ եմ: Միայն թէ այս անգամ իմ արամաղբութեանս տակ չի գտուիր սովոր- րաբար ձեզի համար աշխատող գործաւորուէին: Խեղճ աղջիկը շատ տկար է:

Մէրի յոնքերը պուտեց ու չոր ձայնով մը պա- տասխանեց:

— Է՛հ, ի՞նչ կ'ըլլայ, ուրիշ գործաւորուէիներ ունիք: Կ'ողագեմ, կերպաները ցոյց տուէք ինձի:

Տիկին Օկիւսթին մանկամարդ աղջկան նայեցաւ զարմանքով, իսկոյն հարցուց անոր.

— Լիւսի ձեզի անհաճոյ ըլլալու կամ ձեզ վշտո- ցընելու դժբախտութի՞ւնը ունեցած է միթէ: Ասկէ առաջ մեծ համակրութիւն ունէիք անոր նկատմամբ:

— Ձիս շնորհապարտ պիտի կացուցանէք, եթէ երբեք այդ աղջկան վրայ չխօսիք այլեւս, ըսաւ Մէրի:

— Օրիորդ, անոր վրայ չպիտի խօսիմ այլեւս, սակայն կ'ուզեմ հասկնալ թէ Լիւսի ինչ յանցանք գործած է:

— Օրիորդ Լիւսին չեմ աճրաստաներ, գտնուած մը չունիմ անոր դէմ: Միայն կը փափաքիմ որ յառա- ջիկային այլեւս չաշխատի ինձի համար ու իմ տունս սոք չկոխէ:

— Բայց ինչո՞ւ:

— Որովհետեւ այնպէս կ'ուզում, բաժնս կը բաւէ, կարծեմ, յարեց Մէրի խիստ շեշտով մը:

Ինչպէս յայտնի է, աիկին Օկիւսթին մասնաւոր, դրեթէ մայրական գուրգուրանք մը ունէր Լիւսիի նկատմամբ: Մէրիի յարձակողական ընթացքը անոր դէմ, դժնդակ կը թուէր գործատիրուէիին: Յարգալից այլ անդրդուելի շեշտով մը պատասխանեց.

— Օրիորդ, ես այդ խօսքերով չեմ գտնանար: Իմ բովանդակ վտտանութիւնս վայելող այդ աղջիկը ծառայութեանս մէջ վտանգաւոր կերպով վիրաւորուեցաւ: Բացայայտ է որ տրտունջ մը ունիք անոր դէմ: Իրաւունք ունիմ և պարտաւոր եմ պնդելու, որպէս զի իմանամ ձեր տրտունջին ինչ ըլլալը: Այլեւս վըստանութիւն չպիտի ունենամ անոր վրայ, եթէ երբեք արժանի չէ:

— Չեզի տալիք պատասխան չունիմ:

Մէրի այս խօսքը ըրած պահուն սալօնին դուռը բացուեցաւ ու Լիւսի մեռեալի մը պէս գունատ, սեմին վրայ երեւցաւ, հազիւ կարողութիւն ունենալով սաքի վրայ կենալու:

— Օրիորդ, թշնամանողը քաջութիւն ունենալու է ամբողջովին թշնամանելու, ըսաւ Լիւսի խեղճ դուկ ձայնով մը:

— Լիւսի... Լիւսի... գոչեց տիկին Օկիւսթին:

— Մ՛, ներեցէք, տիկին, պատասխանեց Լիւսի: Դրան վարադոյրին ետին կը գտնուէի, կ'ապասէի որ առանձին մնաք ներս մտնելու համար: Դիպուածին շնորհիւ կրցի իմանալ օրիորդին կողմէ ըսուած խօսքերը ու գայրոյթը թոյլ շտուաւ ինծի, ինքզինքս զապելու: Ան կը նախատէր զիս... ու իմ վրաս այնպիսի խօսքեր կ'ընէր, որոնք կրնային զիս վարկարեկել ձեր քով... ձեր վտանգութիւնը և բարեկամութիւնը կորսնցնելու պատճառ ըլլալ, որոնք թանկագին են ինծի համար... Մանկամարդ աղջկան պատուոյն կը դայլեր: Կարելի՞ բան էր որ ինքզինքս չպաշտպանէի...: Եւ տնտ ներս մտայ: Օրիորդ Հարմանէն ինդրեցէ՛ք որ իմ ներկայութեանս ըսէ՛ թէ ինչո՞ւ համար չուզէր որ յառաջիկային իր տունը սաք

կոխեմ: Թո՛ղ աւարտէ իր զրպարտութեան գործը, եթէ կը համարձակի:

— Տիկին, դուք թոյլ կուտաք որ ձեր գործատեղիին մէջ զիս նախատին...:

— Կը խնդրեմ որ բացատրութիւն տաք, ըսաւ Լիւսի: Նախատի՞նք է ստիկա: Օրիորդ, մուցա՞ք որ հազիւ ութը օր ստաջ, բարեհաճեցաք Քէ Պուրպօն գալ ու իբր աղերսարկու այցելել խեղճ գործաւորուհիի մը, զոր այսօր կարճամաշէք:

— Այ կը բաւէ, հրամայեց Մէրի:

— Պէտք է որ զիս մտիկ ընէք: Կ'ուզեմ ինքզինքս արդարացնել, կը հասկնամք: Այո՛, կ'ուզեմ:

— Այլեւս չպիտի լսեմ ձեր խօսքը, ըսաւ Մէրի, սենեակէն դուրս խոյանալով:

Լիւսիէնի նշանածը գոցեց անոր ճամբան:

— Լիւսի՛, թսթովեց տիկին Օկիւսթին ահաբեկած...:

— Տիկին, կ'ուզեմ ինքզինքս արդարացնել, կրկնեց Լիւսի: Իրաւունքս է այդ բանը: Յետոյ ձեր գիտնալիք բանն է թէ ինչ պիտի ընէք: Օրիորդ Հարման չի յիշեր որ ութը օր ստաջ ծուռկերու տաջեւ չօքած, երեք հարիւր հազար Փրանքի խոշոր գուճար մը կ'առաջարկէր, եթէ հաւանէի Բարիզէն հեռանալ: Եւ գիտէ՞ք թէ ինչո՞ւ համար այս ամէնը: Իր սիրամբրցորդը ըլլալու համար: Ան կը սիրէ այն մարդը զոր ես կը սիրեմ և որմէ կը սիրուիմ: Ահա՛ միակ պատճառը ինծի դէմ անուցած ստելութեան: Իրեն հարցուցէք թէ ստո՞յգ է: Օրիորդ, սո՞ւտ է բոստա: Դուք կը սիրէք Լիւսիէնը: Բայց չկրնալով ձեռք անցնել զայն, կ'ուզէք զբամով գնել... և դուք կ'ատէք զիս, որովհետեւ լաւ գիտէք թէ իր

անուանը գնելով չէք կրնար իր սիրտը գնել, քանի որ այդ սիրտը ինձնով զեղուեն պիտի ըլլայ միշտ:

— Խօսելէս վախցէք, յարեց Մէրի գունատ չըթունքներով և չարաչուք աչքերով, որոնք կը շողային:

— Ոչ, չեմ վախնար, այլ ասպարէզ կը կարգում ձեզի: Բարձրագուլուն կ'սպասեմ որ ձեր բերնէն նոր թշնամանք մը ելլէ:

— Դուք չէք գիտէր որ ձեր անուանը ծանօթ է ինձի, ըսաւ Մէրի:

— Իմ անուանս Լիւսի է... Դուք մորս անուանս կ'ակնարկէք: Թշնամանք մըն ալ ատ է: Մայրս դատապարտութեամբ մը անուարարկուած է: Ձեզի ի՞նչ: Միթէ իրաւունք ունի՞ք նախատելու զայն և իր անմեղ գաւակը: Լիւսի Փօթիէ կը կոչուիմ... Ի՞նչ պիտի ըլլայ: Յանցաւոր եմ միթէ: Իրարու գիմաց կը գանուինք, որիտրդ, դուք հարուստ էք, իսկ ես՝ աղքատ: Դուք անաղարտ անուն մը կը կրէք, իսկ ես՝ աղարատուած անուն մը: Որքան ալ համեստ ըլլայ իմ դերս, կը նախընտրեմ ձերինէն, որովհետեւ նողկալի դեր մըն է ձերինը:

— Տիկին, գոչեց Մէրի, խօսքը տիկին Օկիւսթինի ուղղելով, կամ այս աղջիկը իսկոյն կը վռնակէ և կամ պիտի ենթադրեմ որ դուք ալ անոր պէս կը նախատէք զիս: Անոր մայրը դատապարտուած է գողութեան, հրդեհի և սպաննութեան համար: Իր մօրը արժանաւոր գաւակն է ան:

— Օրիորդ Լիւսի, ըսաւ տիկին Օկիւսթին չոր ճայնով մը, դրամարկի գացէք, աննելիքնիդ գոնձելու համար: Այս ամս մաս չէք կազմեր այլեւս: Լիւսի գեփգեղին եղաւ:

— Կը վռնակէ՞ք, թոթովեց խեղդուկ ձայնով մը:
— Ձեր ծառայութիւնը անօգուտ կ'ըլլայ ինձի:

Մէրի յաղթական ժպիտ մը արձակեց: Ժանն Փօթիէի աղջիկը տեսաւ այդ ժպիտը...

— Ա՛հ, կը հրճուիք: այնպէս չէ՞, յարեց Լիւսի, նայուածքը թշնամիին վրայ սեւեւելով: Սիրած մարդս ձեռքէս առնելով, սիրտս խորտակելով չէք գոհանար, այլեւս զիս վա՛տել կուտաք: Իմ հանգիստս և ուրախութիւնս քանդելէ յետոյ, իմ հացս ալ ձեռքէս կը խլէք: Ուր որ ներկայանամ աշխատանք ուղղելու համար, ինձի պիտի հարցնեն թէ ուր աշխատած եմ... Տիկին Օկիւսթինի անուանը պիտի տամ ու տիկինն ալ իրեն ուղղուած հարցումներուն պիտի պատասխանէ. «Այդ աղջիկը քովերնիդ մի՛ առնէք, որովհետեւ իր մայրը դատապարտուած է գողութեան, հրդեհի և մարդասպանութեան համար...»:

— Լիւսի, մրմնջեց դերձակուհին յուզուած:

— Ա՛հ, տիկին, յարեց Լիւսի հեծկտալով, անգուլթ գանուեցաք ինձի հանդէպ, բան մը սրուն արժանի չէի: Բայց սրտանց կը ներեմ ձեզի... Դաւով ձեզի, յարեց Լիւսի, Մէրիի կողմը դառնալով, Աստուած թո՛ղ ձեզ պատժէ:

Ու այս խօսքերը ընելէ յետոյ, գործաւորուհին զուրս ելաւ:

Մինչ այս անցքերը կը պատահէին, Ժօրթ Տարիէ թղթածրարներով լեցուն փաստաբանի թղթապանակը բռնած, դռնէն դուրս կ'ելլէր ու արագօրէն կ'իջնէր Պօնաբարթ փողոցին: Բազմազբաղ երեւոյթ մը ունէր ու քարափ հասնելուն պէս, դէպի կառքերու կայարան մը ուղղուեցաւ: Ժօրթ չնշմարեց որ թուղթեր պարունակող խոշոր պոհարան մը թղթապանակէն վար ինկած էր իր ետին, էնսթիթիւնին մայթին վրայ:

Այդ պահուն հացագործ կինը Աէն փողոցէն դուրս ելլելով Էնթիթիլին կամարին սակէն կ'անցէր, որ դէպի քարտի կ'առաջնորդէ: Ժանն Ծօրթիէ այդ պահուն նշմարեց երիտասարդ փաստաբանին ձգած ծրարը ծռեցաւ ու գնանէն վերցուց զայն: Ժանն Ծօրթիէ այդ պահարանին վրայ կարգաց:

Պարոն Ժօրժ Տարիէ, փաստաւան

— Ժօրժ տարիէ, միթէ պարոն Լիւսիէն Լապրուէ բարեկամին անունը չէ: Անտարակոյս, ան կորանցուցած ըլլալու է, ըսաւ Ժանն մտովի:

Կնքուած չէր այդ պահարանը: Առանց դանդաղեցնելու իր գնացքը, Ժանն քննեց պահարանին պարունակութիւնը: Գրոշմաթուղթ փակցուած թուղթեր և դատավճիռի մը պատճէնը կային անոր մէջ:

— Ահա թուղթեր, որոնք կարեւոր կը թուին ինձի, խորհեցաւ Ժանն: Պիտի վերադարձնեմ զանոնք: Ժանն կուրծքին վրայ գրաւ ծրարը, գոգնոցին տակ, յետոյ Քէ Պուրպօն գնաց: Լիւսի ժամը տասնըմէկին տուն վերադարձաւ: Գիտնալ թէ խեղճ աղջիկը ինչ վիճակի մէջ դուրս ելած էր տիկին Օկիւսթինի աշխատանոցէն: Զայրոյթէն իզուած, անգուսպ շարժում մը ըրած էր: Գայց վերձակուհի աշխատանոցէն հարիւր քայլ հեռանալուն պէս, հակազդեցութիւն մը առաջ եկաւ ու Լիւսի իր հանգարտութիւնը վերստացած, կրցաւ պաղարիւնութեամբ քննել իր կացութիւնը: Տիկին Օկիւսթինի աշխատանոցէն վտարուած ըլլալուն, անգործ կը մնար, այսինքն առանց տարուստի: Իր նոր դժբախտութեան պատճառ եղած էր այդ աղջիկը, որ իր ձեռքէն խլած էր նշանածը: Իսկ անոր հայրը պրպտելէ յետոյ իր յիշողութիւնը, Լիւսիի վրայ նետած էր մօրը ամօթապարս անցեալը: Սրտա-

ճմլիկ վիշտ մը կը ճնշէր մանկամարդ աղջկան սիրաւ: Անհուն յուսահատութիւն մը պատած էր իր հոգին: Ամէն ինչ կ'ընկճէր զինքը, իր շուրջը ա էն բան կը փլչէր:

Լիւսի ուժտապառ վիճակ մը ունէր Քէ Պուրպօն հասած պահուն: Զէր արտասուէր ան, ասորօրինակ շող մը կը փայլէր իր չոր աչքերուն խորը ու սաստիկ անդ մը կ'այրէր իր արիւնը: Ժանն Ծօրթիէ իմացաւ Լիւսիին վերադարձը ու փութաց անոր միանալ ձեզնայարկին մէջ: Իր աղջկան աւերուն դէմքը ու խելայեղութիւն արտայայտող դիմագիծերը տեսնելով Ժանն հասկցաւ որ անսովոր բան մը պատահած էր:

— Տէր Աստուած, ի՞նչ եղաւ, զաւակս, հարցուց մայր Լիզօն, յանկարծական դողէ մը բռնուած: Շատ ընկ ուսած կ'երեւիք...

— Ա՛հ, վերջին հարուածն է, մայր Լիզօն, թութովեց Լիւսի: Վերջին հարուածն է, ան որ կ'սպաննէ... Տիկին Օկիւսթին վտարեց զիս... թշուառականի մը պէս... անարժան աղջկան մը պէս: Անգործ եմ հիմա... այնքան տառապանքներէ ու չարչարանքներէ յետոյ անօթի պիտի մնամ: Մայր Լիզօն, ձեզի կ'ըսեմ թէ մեռնելէ զատ ուրիշ բան մը չունիմ ընելիք...

Ժանն կ'զգար որ իր գաղափարները խառնաշփոթ կը դառնային ու իր ուղեղին մէջ իրարու կը բախէին:

— Ինչո՞ւ գործատիրուհին ձեզ վռնեց, հարցուց մայր Լիզօն:

— Ինչո՞ւ: Որովհետեւ Ժանն Ծօրթիէի աղջիկն եմ, պատասխանեց Լիւսի հեծկտուքներով, որոնք ջղաձգական ուժգնութեամբ պստիկացին:

Ժաման կը խեղդուէր: Ձեռքերը վզին տարաւ ու եղունգները մտին մէջ մտան:

— Ո՞վ անոր յայտնած է այդ բանը, յարեց Ժամն սուլող ձայնով մը:

— Ո՞վ: Ձէ՞ք գուշակներ միթէ: Իմ թշնամուէիս, աղջիկը այն մարդուն, որ իմ մօրս անցեալը պրպատած է, ձեռքէս կորզելու համար սիրած մարդս...: Մի-լիսնատէր Բօլ Հարմանի աղջիկն է ան...:

Լիւսի տկար հագիւ լսելի ձայնով մը պատմեց տիկին Օկիւսթինի սալօնին մէջ պատահած միջադէպը: Ժամն մտիկ կ'ընէր, բուռնցքները կծկուած, ուռնգերը դողդոջուն:

— Ատոնք չպիտի՞ պատժուին միթէ, ըսաւ Ժամն, երբ աղջիկը աւարտեց իր պատմութիւնը: Այդ թրշուառականները իրաւունք ունի՞ն խորտակելու կեանք մը, զրպարտելու անմեղ աղջիկ մը. յուսահատութեան և թշուառութեան մասնելու գայն: Ոչ, ոչ, անկարելի է: Զրպարտութիւնը և անուանարկութիւնը օրէնքով պատժուող ոճիրներ են: Պեսք է դատարան դիմել:

— Ի՞նչպէս:

— Պէտք է փաստարան մը գտնել... անոր խորհուրդ հարցնել և յանձնել զատը... ընդվզում ցոյց տալ: Այո՛, փաստարանի մը դիմելու է, կրկնեց Ժամն, քարափին վրայ գտած պահարանը յիշելով: Պարոն Լիւսիէն Լապրուէ բարեկամը Ժօրժ Տարիէ չի՞ կոչուիր միթէ:

— Այո՛, ագնիւ Լիզօնս:

— Հոսցէն գիտէ՞ք:

— Այո՛, Պօնարարթ փողօց, թիւ 27 կը բնակի:

— Լաւ, պիտի երթամ գտնեմ զայն:

— Մի՛ ընէք այդ բանը, մայր Լիզօն: Մի՛ դիմէք անոր, Լիւսիէն Լապրուէ բարեկամը ըլլալուն, պիտի ձամբէ ձեզ...:

— Ո՞վ գիտէ, թերեւս լաւագոյն զգացուցներ ներշնչէ իր մանկութեան ընկերօջ:

— Պարոն Բօլ Հարմանի փաստարանը և խորհրդակցան է:

— Ի՞նչ փոյթ: Պարոն Տարիէ կրնար իր յաճախորդը յորդորել, որպէս զի դադրեցնէ իր անուանարկութիւնը, անոր հասկցնէ թէ պատիժի արժանի ոճիր մըն է անուանարկութիւնը, ասկէ զատ կրնայ իր յաճախորդէն պահանջել որ զիտաի հատուցում ընէ փխսան ձեղի հասցուցած նիւթօկան զիտաին... ո՛չ, ո՛չ, չեմ վարանիր բնաւ ու հիմա պիտի երթամ գտնեմ պարոն Ժօրժ Տարիէն:

Աւանց սպասելու Լիւսիի պատասխանին, Ժամն իսկոյն դուրս ելաւ ձեզնայարկէն: Քսան վայրկեան չսնցած, Ժօրժ Տարիէի բնակարանը հասաւ, արագ քալելուն շնորհիւ:

Պտուաւ սպասուէին դուռը բացաւ:

— Փաստարան պարոն Տարիէն հօ՞ս է, հարցուց Ժամն:

— Պարոնը հոս չէ, պատասխանեց սպասուէին: Պարոնը Թուր գացած է զատի մը համար: Յառաջիկայ չորեքշաբթի օր միայն պիտի վերադառնայ:

— Վեց օր սպասելու է ուրեմն: Երէն պիտի գամ, մրհնջեց Ժամն վհատած:

Ու քէ Պուրպօն վերադարձաւ:

Լիւսի ստատիկ անդի մը ենթակայ, ստիպուած էր անկողին մտնել: Ժամն սարսափի մասնուեցաւ, հիւանդ գտնելով զայն: Գլուխին մինչեւ տքերը

տարուաց . խորհելով որ իր ազնիկը կրնայ մեռնի :
 Իսկոյն բժիշկ բերելու գնաց ու քիչ յետոյ անոր հետ
 վերագործու հիւանդին քով : Բժիշկը քննելէ յետոյ
 Լիւսին , գլուխը ցնցեց , շրթունքը խամաւ , յծնքերը
 պրտակեց : Ծանր էր անոր վիճակը , կամ կրնար ծան-
 ցանալ : Կտրելի էր որ վայրկեանէ վայրկեան ուզե-
 ղային տեղ մը երեւան գար :

Հիմա մեր ընթերցողներուն պիտի բացատրենք
 թէ ինչո՞ւ ժուռնեիի քաղաքագետական պաշտօնեաց
 պարտն Ռուսը Տիւշըմէն կը գտնուէր այն կառախուճ-
 բին մէջ , որ Պաւաւը Ռուսոյի կայարանը , ուրիշ կա-
 ռախուճբի մը գտնուած էր : Կեղծ պարտամուրհակ-
 ներ շինող այդ մարդը ամբողջապէս յճարած ըլլալով
 իր պարագք չէր քաջուեր հասնողին պատմել թէ ինչ-
 պէս կրցած էր անտինկալ կերպով հասուցանել , շնոր-
 հիւ իր անժանօթ պաշտպանին : Ժուռնեիի մէջ շու-
 ապ իմացուեցաւ թէ սոյորաբար նեղ դրութեան մէջ
 գտնուող այդ պաշտօնեային գրպանները դրամով լե-
 ցուն էին : Բնակատարար կը խորհէին թէ ինչ արտա-
 կարգ պարագաներու բերուծով , Տիւշըմէն կրցած էր
 իր պարագքերը յճարել :

Ժուռնեիի մէջ տեսած էին որ Տիւշըմէն անժա-
 նօթի մը հետ կը խօսակցէր ու կը ճաշէր : Կտակածելի
 թուեցաւ ասիկա : Զրոյցը տարածուեցաւ օրէ օր ու
 ժուռնեիի քաղաքագետին ականջը հասաւ : Քաղաքա-
 պետը բացատրութիւն ուզեց իր պաշտօնեային : Այս
 վերջինը չկրցաւ սեւէ բացատրութիւն առ : Եզրա-
 կացութիւնը սա եղաւ .

— Անկտրելի է որ քաղաքագետսրանին մէջ
 պաշտօնավարէք այսուհետեւ : Ձեր հրատարականը
 տուէ՛ք , եթէ ոչ , պիտի ստիպուիմ պաշտօնանկ ընել
 ձեզ :

Տիւշըմէն այս անվերաքննելի վճիռէն ընկճուած ,
 իր հրատարականը տուաւ ու անգործ մնաց , ամէն ոք
 գէշ աչքով կը դիտէր զայն : Երիտասարդ կենցաղա-
 յերը նախ խորհեցաւ Բարիկ երթալ , ուր պիտի կըր-
 նար պաշտօն մը գտնել ու ամբօխին մէջ կորսուիլ :
 Քովը քանի մը սակի ունենալուն , պիտի կրնար հոն
 երկու երեք շաբաթ ապրիլ , ուստի կառախուճբ նըս-
 տաւ : Անկէ ետքը պատահած արկածը գիտնք արդէն :

Ամանսա անձամբերութեամբ կ'սպասէր այն վայր-
 կեանին , երբ վերաւորին վիճակը իրեն թոյլ պիտի
 տար տեսնելու զայն : Մանկամարդ աղջիկը բնաւ չգի-
 տի գարմանար , եթէ Պաւան աը Ռայս արէն Պաւա-
 լը Ռուս չգտնար :

Ամանսա գուշակած էր թէ Սօլիփոյի մեկնումը
 խղում կը նշանակէր , բայց սեւեռուն գողափար մը
 ունէր , այն էր , իր վրէժը լուծել ու կը խորհէր
 Ռուսը Տիւշըմէնը իբր թանկագին օժանդակ ու հա-
 մազուած ընկեր գործածել իր վրիճառութեան համար :

Վերջապէս , օրին մէկը , սպասուէի Մաւլէն նշա-
 նացի հասկցուց Ամանսայի թէ կրնար սպաքինող
 Տիւշըմէնի այցելել , առանց նշմարուելու :

Երկու անգամ դուսը մեղմօրէն զարնել յետոյ ,
 Ամանսա վերաւորին սենեակէն ներս մտաւ ու դուսը
 գոցեց : Երիտասարդը , որ բնաւ չէր սպասեր իր նախ-
 կին սիրուէին այցելութեան , նախ չճանչցաւ : Աման-
 սա յուշիկ սահեցաւ մինչեւ անկողինին քով : Տիւշը-
 մէն ճանչցաւ զայն ու գարմանքի բացադանչութիւն
 մը արձակեց , բայց չգոյրացաւ :

— Ամանտա՛, դուն հո՛ս, դուն հո՛ս, գոչեց Տիւ-
շըմէն:

— Այո՛, ես հոս, նսնոչս, պատասխանեց մանկա-
մարդ աղջիկը ու Տիւշըմէնին ձեռքը բռնելով համ-
բուրեց զայն: Իմ ներկայութիւնս թո՛ղ քեզի զար-
մանք չպատճառէ: Ես ականատես եղայ քու անցու-
ցած վտանգիդ ու քեզ ճանչցայ: Իմացայ սր հոս կը
փոխադրէին քեզ: Ամէն օր լուր տաի քու մասիդ ու
սպասեցի այն վայրկեանին, երբ պիտի կրնայի քեզ
տեսնել...:

Ամանտան մտիկ ըրած պահուն՝ հին օրերու յի-
շատակը ոգեկոչեց Տիւշըմէն:

— Ի՞նչ կ'ուզես ինձմէ, հարցուց երխտասարդը,
եա քաշելով ձեռքը: Գիտես թէ ամէն ինչ վերջ գաած
է մեր միջեւ: Գուն ես պատճառը որ վիրաւորուե-
ցայ ու քիչ մնաց որ պիտի մեռնէի:

— Ե՞ս եմ պատճառը, գոչեց մանկամարդ աղջիկը,
ապշութեան մտանուած:

— Այո՛, քանի որ կորսնցուցի իմ ապրուստս
ու պահովո՞ղ պոչտոնը ու ստիպուեցայ ժուռնետիէն հե-
ռանալ այն թշուառական պարտամուրհակներուն երե-
սէն զոր ստորագրեցի, քեզի դրամ տալու համար:
Քիչ մնաց որ, այդ պատճառով թիարան երթալի:
Քեզի համար անունս անպատուեցի: Քեզի համար
ապագաս խորտակեցի: Ա՛հ, ինչո՞ւ չմեռայ կառա-
խուժրի այս արկածին մէջ:

— Կ'ընդունիմ որ արժանի եմ քու յանդիմա-
նանքներուդ, սիրելի Ռաուլ, ըստ Ամանտա յուզու-
մէն գողգոջուն ձայնով մը: Անդիտակցօրէն շատ փոս
հասցուցի քեզի... կը զզջամ, ներուժ կը խնդրեմ...
բայց քեզ կը վստահեցնեմ որ լուրջ պատճառներու

համար այս այցելութիւնը կուտամ, թերեւս անոնք
փարտանն ապագայի մտահոգութիւններդ, որոնց վրայ
կը խօսէիր քիչ առաջ: Կ'ուզե՞ս զիս մտիկ ընել ու
պատասխանել:

— Այո՛, քանի որ հոս ես:

— Նոյն կ'ուզեմ քեզ զգուշացնել սպաննացող
վտանգներուն դէմ: Պառնն ար Ռայսը կը ճանչնաս:

Նոյնին պաշտօնեան ընաւ չէր սպասեր այդ անու-
նը արտասանուելուն, այնպէս որ գանկին վրայ մուր-
ծի մը հարուածը ստացաւ:

— Պառնն ար Ռայսը, թոթովեց Տիւշըմէն ու
Ամանտայի նայեցաւ, անոր աչքերուն մէջ կարգալու
համար բոլոր գիտցածները:

— Այո՛, մարդ մը զոր գրեթէ ամիս մը առաջ
տեսած ես ժուռնետիի մէջ, անոր ձեռքը կը գտնուին
կեղծ պարտամուրհակներդ...:

Տիւշըմէն դեմոնիկ կտրեցաւ: Խեղզուկ ձայնով
մը թոթովեց ան.

— Ուրկէ՞ կը ճանչնաս այդ մարդը: Ինչէ՞ն
գիտես որ այդ պարտամուրհակները անոր ձեռքը կը
գտնուին:

— Ես գիտեմ թէ ան տիկին Տէլիսնէն գնած է ու
խնամով կը պահէ իմ ստորագրած մէկ յայտարարու-
թիւնս, որ շատ փաստակար է: Այդ կեղծ կամ ճշմա-
րիտ Պառնն ար Ռայսը անչուշտ լուրջ պատճառներ
ունի, այդ կարգի թուղթեր գնելու, անոնց հաւա-
քածոն պարտատելու համար: Անչուշտ գիտեմ ինձի
վերաբերեալ բաները, բայց տեղեկութիւն չունիմ ձե-
ր իններուն մասին, պէտք կ'զգամ իմանալու:

— Ինչո՞ւ:

— Շատ պարզ պատճառով: Երկուքնիս ալ սպառ-

նալիքի տակ կը գտնուինք: Հետեւաբար միանալու ենք, հասարակաց թշնամիին դէմ պայքարելու համար:

Տիւշըմէն ամբողջ մարմնովը կը դողար: Ուզեց շփոթեցնել իր նախկին սիրուէին ու ըստւ.

— Բայց ես անկէ վախնալիք բան չունիմ:

Ամանտա ուսերը ցնցելով.

— Ես չեմ կլլեր այդ պատմութիւնները, պատասխանեց: Դուն լաւ դիտես որ ես արմար չեմ: Պատան աը Ռայս ի՞նչպէս ձեռք անցուցած է այն պատմամուրհակները, զոր դուն ուրիշի անունով ստորագրած ես:

— Վճարելով զանոնք:

— Շատո՞նց կը ճանչնայիր այդ մարդը: Քու բարեկամք էր:

— Այդ օրը առաջին անգամ կը տեսնէի զայն...

— Առաջին հանդիպումէն ետքն իսկ քեզի օգնեց: Ի՞նչպէս եղաւ ստիկաս:

Տիւշըմէն կը վախնար: Ան պատմեց թէ Պատան աը Ռայս ի՞նչ անակնկալ կերպով իրեն առաջարկած էր իր ծառայութիւնը:

— Տարօրինակ չգտա՞ր տտիկա և նոյնիսկ տարօրինակէն աւելի բան մը, զոչեց մանկամարդ կինը:

— Այո՛, շատ տարօրինակ թուեցաւ, բայց...

— Սակայն ընդունեցիր:

— Ինչո՞ւ մերժէի օգնութիւն մը, որ ճիշդ ատենին կը հասնէր, զիս ազատելու համար...

— Կը կարծե՞ս որ զիս պիտի համոզես թէ այդ մարդը բան մը չէ պահանջած քեզմէ:

— Ի՞նչ կ'ուզէիր որ պահանջէր:

— Ռատու, խօսէ՛, ճշմարտութիւնը ըսէ՛ ինծի:

Քեզի ըսի թէ երկուքս ալ սպանալիքի տակ կը գտնուինք ու պէտք է իրարու միանանք, ազատելու համար այդ թշուառականին ձեռքէն, որ Պատան չէ, ինչպէս դուն Պատան չես:

— Ի՞նչ է անոր անունը:

— Օվիա Սօլիօ: Գող մը և մարդասպան մըն է ու քանի մը օր առաջ թունաւորեց զիս...

— Քեզ թունաւորեց: Ինչո՞ւ:

— Ան կ'զգար թէ իր միտքը հասկցած էի: Կը նշմարէր որ իր դիմակէն չէի խաբուեր: Այդ մարդը մէկէ աւելի սճիրներ գործած է: Ինծի ծանօթ է անոր գործած մէկ սճիրը, որ ձախողած է իր կամքէն անկախ պարագաներու մէջ:

— Ի՞նչ սճիր է ատ, հարցուց Ռատու: Տիւշըմէն, չափազանց հետաքրքրուած:

— Մէկ ամիս առաջ, ինքնակոչ Պատան աը Ռայս, իր բուն անունովը, Օվիա Սօլիօ, կ'ուզէր անդիի աշխարհը զրկել մանկամարդ աղջիկ մը, որ Ընկեցիկ Մանուկներու ապաստանարանը մեծցուած սրբուհի մըն էր: Կիսովին միայն յաջողեցաւ: Դանակի հարուած ստացող սրբուհին ծանրապէս վիրաւորուեցաւ, բայց չմեռաւ:

— Վատա՞ն ևս թէ այդ մարդն էր սպանիչը:

— Հարիւր պատճառներ ունիմ այդպէս ենթադրելու: Փոքր նշանի մը պէտք կայ, կատարելապէս վատան ըլլալու համար: Թող այդ նշանը ինծի հայթայթուի ու այն ատեն զէնքեր պիտի ունենամ և զօրաւոր պիտի ըլլամ, զրէժս լուծելու համար...

Որքունի, Ընկեցիկ Մանուկներու ապաստանարան խառնը Ռատու: Տիւշըմէնի ուշադրութիւնը զբաւած ու սարսափը կրկնապատկած էին:

— Գիտես թէ ի՞նչ է այդ որբուհիին անունը, թոթովեց Տիւշըմէն:

— Լիւսի:

— Լիւսի՛, գոչեց Տիւշըմէն: Ա՛հ, այդ անունը կը գտնուէր մանուկին ապրտամտորան յանձնուած փաստաթուղթին մէջ, զոր ինձմէ կը պահանջէր այդ մարդը:

— Յանձնուածի փաստաթուղթը, կրկնեց օրիորդ Ամանտա, անձկութեամբ և յոյսով սարսուռն:

— Այո՛: Ինձի մատուցած ծառայութեան փոխարէն, զիս բռնադատեց որ ժուանեիի քաղաքապետարանին մէջ գտնուող այդ փաստաթուղթը իրեն յանձնեմ, որուն համաձայն, սանտուն Բարիզի Ընկեցիկ Մանուկներու ապաստանարանը յանձնած էր այդ աղջընակը, պահպանուածի ծախքերը անվճար մնացած ըլլալուն համար: Այդ մարդը կ'ըսէր թէ ինք աղջկան հայրն էր...:

— Թշուառական: Այլևս տարակոյս չունիմ: Այդ մարդը գտրկած է Լիւսին և քեզմէ առած փաստաթուղթը անտարակոյս պիտի ծառայէ նոր ոճիր մը գործելու: Բայց դուն իրաւունք ունէ՛ր այդ թուղթը անոր յանձնելու, յարեց Ամանտա:

— Ոչ: Քաղաքապետութեան արշիփին մէջ պէտք էր մնար:

— Եթէ երբեք իմացուի որ այդ թուղթը առած ու անոր յանձնած ես, ի՞նչ կ'ընայ ըլլալ ատոր հետեւանքը:

Ռատու սարսուռ: Պաղ քրտինքի կաթիլներ թըրջեցին քունքերը:

— Կորստեան պիտի մատնուիմ անպատճառ, ըսաւ Տիւշըմէն:

— Եւ դուն վրէժ չպիտի՞ լուծես այդ չորագործէն, որ քեզ անդուսդէ մը ազատել ուզած է, ուրիշ անդուսդի մը մէջ գլխորելու համար: Դուն չպիտի ջանաս անոր ձեռքէն կորզել քեզ կորստեան մասնող այդ փաստաթուղթը և այն կեղծ պարտամուրհակները, որոնցմով օձիքէդ բռնած ու քեզ լուութեան դատապարտած է:

— Օ՛հ, ես ալ կ'ուզեմ վրէժ լուծել: Բայց ի՞նչ պէս:

— Իմ վրաս վստահութիւն ունի՞ս: Ռատու Տիւշըմէն վարանեցաւ Սոկայն քանի մը կրկվայրկեան յետոյ որոշեց սա պատասխանը տալ:

— Այո՛...:

— Կ'ուզե՞ս որ ես գործեմ. կտտարեալ հնազանդութիւն կը խոստանա՞ս ինձի:

— Այո՛: Ի՞նչ պէտք է ընել:

— Կեղծ Պառնն աը Ռայսի արարքներուն վրայ հսկել:

— Ատոր համար դրամի պէտք կայ, մինչդեռ ես դրամ չունիմ:

— Քեզի դրամ կը գտնեմ...: Հիմա իմ մասիս ճշմարտութիւնը պէտք է ըսեմ քեզի: Մենք երկուքնիս ալ այդ մարդուն մեղսակից ենք, ինչ որ կ'ընայ մեզ հետուները տանիլ: Հետեւաբար ինքզինքնիս ազատելու ենք:

Ամանտա Ռէկամի երիտասարդին պատմեց բոլոր այն բաները, որոնց ծանօթ են մեր ընթերցողները: Ռատու ուշադրութեամբ մտիկ ըրաւ:

— Սա ստոյգ է որ անզգամը շատ ճարտարօրէն գործիք ըրած է քեզ, իր ծրագիրը յաջողցնելու համար, ըսաւ Տիւշըմէն: Ոչ նուազ բացայայտ է որ իր

շահը կը պահանջէ երեւան չեւիւել: Ի՞նչպէս գտնելու է զայն: Ո՞ւր գտնելու է:

— Օվիտ Սօլիվօ Բարիզի մէջ կը ճանչնայ մեծ ճարտարագէտ մը, որ Գուրպըվուսոյի մէջ գործարան մը ունի: Ականջիս հասած կարգ մը խօսքեր ինծի ստ կասկածը կը ներշնչեն թէ մասնաւոր մտերմութիւն մը կը տիրէ այդ գործարանատէրին ու այդ աւագակին միջեւ: Անոնք իրարու կը յաճախեն: Բօլ Հարմանի սանն ու գործարանին վրայ հսկողութիւն կատարելով կարելի պիտի ըլլայ օրին մէկը տեսնել Պառոնն ան Ռայսի հոն մանելը: Այսպէս պէտք է գործել:

-- Ի՞նչպէս կարելի է գործել, բոլորովին բուժուելէ առաջ:

— Քու բուժումիդ պիտի սպասենք: Կարեւորը սա է որ այժմ համաճայն ենք իրարու հետ: Վաղը պիտի տեսնե՞մ քեզ:

— Այ՛ո: Վաղը պիտի գամ, հրաժեշտ առնելու քեզմէ: Դրամի պէտք ունի՞ս: Ընկերութիւնը այս առտու ինծի առաջարկեց հինգ հազար Ֆրանք տալ, հաշտարար կերպով կարգադրելու համար քնտսի խընդիրը:

— Ընդունեցի՞ր:

— Անշուշտ: Այդ գումարը քանի մը օրէն պիտի վճարուի ինծի: Թերեւս աւելի դրամ ստանայի, եթէ դատ բանայի, բայց չեմ ուզեր մէջտեղ ելլել:

Սմանտա ուրախութեամբ հեռացաւ, որովհետեւ իր նախկին սիրահարին տուած այցելութիւնը փափաքած արդիւնքը տուած էր: Մանկամարդ աղջիկը կը հաւատար որ իր և Ռասուլի միջեւ կնքուած զինակցութիւնը ի վերջոյ պատճառ պիտի ըլլար Սօլիվոյի կորստեան:

Յաջորդ առտու կանուխ, Տիւշըմէն ընդունեց այցելութիւնը Ամանտայի, որ իր աշխատանոցի հասցէն տուաւ. իրենց պաշտպանողական և յարձակողական զինակցութեան մասին Տիւշըմէնը երգուընցնելէ յետոյ, մանկամարդ աղջիկը Բարիզ մեկնեցաւ: Ան պէտք ունէր հասկնալու թէ ի՞նչ կ'անցնէր կը դառնար հոն:

Լիւսի Յօրթիլի և օրիորդ Մէրի Հարմանի պատմութիւնը տարածայնուած էր, ուստի Ամանտա շուտով իմացաւ թէ ցիւանն բանտարկութեան դատապարտուած կնոջ մը աղջիկը Լիւսի աշխատանոցէն ճամբուած էր և իր յաղթական սիրամըցորդը օրիորդ Հարման պիտի ամուսնանար այն երիտասարդին հետ զոր երկու աղջիկներն ալ կը սիրէին: Ինչպէս դիւրին է հասկնալ, այս պատմութիւնը մեծապէս կը շահագրգռէր Ամանտան: Ուստի մանկամարդ աղջիկը հետեւեալ շատ տրամաբանական հետեւութիւնները հանեց անկէ.

— Օվիտ Սօլիվօ գործած է Բօլ Հարմանի հաշուոյն. նախ ուզած են Լիւսին սպաննել և հարուածը վրիպած ըլլալուն, ջանացած են զայն կորստեան մատնելու միջոցներուն վրայ խորհիլ. Տիւշըմէն հարկ եղած զէնքերը հայթայթած է Սօլիվոյի:

Ասիկա շատ յստակ կը թուէր Ամանտայի, բայց այդ ամէնուն մէջ մեծ գաղտնիք մը կը կուսէր, կեղծ պատուոյն և միլիտանտէր ճարտարագէտին անցեալի ու ներկայի յարաբերութեանց մասին: Մանկամարդ աղջիկը կ'ուզէր թափանցել այդ գաղտնիքին: Իր մեկնումէն քանի մը օր յետոյ, Տիւշըմէն գրեթէ ազատ զինած, ստքի վրայ ընդունեց իր նախկին սիրուհիին այցելութիւնը:

Ամանտա մանրամասնորէն Տիւշըմէնի պատմեց
 Լիւսի Ծօրթիէի մասին իմացածները ու նրիտասարգը
 հասկցաւ թէ ի՞նչ անդարմանելի յանցանք գործած էր ,
 քաղաքապետարանին արշիվէն գողնալով Պառոն տը
 Ռայսի պահանջած փաստաթուղթը : Յետոյ Ամանտա
 իր նախկին սիրահարին ըսաւ թէ Բարիզ ժամանուածէն
 յետոյ սենեակ վարձելու մտահոգութիւն չպիտի ունե-
 նար , քանի որ Պատենեօլի մէջ Տամ փողոցի բնակա-
 րանը անոր արամադրութեան տակ պիտի դնէր : Տիւ-
 շըմէն ընդունեց ու Ամանտա ձեռքերը շփելով Բարիզ
 մեկնեցաւ :

— Գործը պիտի յաջողի ընդհուպ , ըսաւ մանկա-
 մարդ աղջիկը :

2.

Մէրի Հարման իր հօր բան մը չէր ըսած տիկին
 Օկիւսթինի աշխատանոցը իր և Լիւսիի միջեւ պա-
 տահած միջադէպի մասին : Մէրի բնազդաբար կ'զգար
 որ այդ բանակուիւր պատիւ չէր բերեր իրեն , հետեւա-
 բար պէտք չէր զգար պարծենալու անով , բայց սոս-
 կալի հարուած մը տուած էր իր հակառակորդուէիին :
 Մնացեալը այլեւս կարեւորութիւն չունէր իրեն հա-
 մար : Լիւսիի յուսահատութիւնը կ'ապացուցանէր որ
 Լիւսիէն Լապրուն միանգամ ընդ միշտ կորսուած էր
 անոր համար և Մէրի հեշտագին կը վայելէր այդ վըճ-
 ոական յաղթանակը ու աննկարագրելի անհամբերու-
 թեամբ մը կ'ոպասէր իր ամուսնութեան օրուան :

Ուրախութեամբ և յոյսով կը զեղուր Մէրիի սիր-
 ւը , բայց իր անբուժելի հիւանդութիւնն ալ կը շա-
 րունակէր աւեր գործել . հիւժախաբ կը մաշեցնէր

մանկամարդ աղջկան կուրծքը ու արագօրէն զէպի
 զերեզման կ'առաջնորդէր իր նիհարցած մարմինը :
 Լիւսիէն մերթ կը տեսնէր Մէրին ու ինքնիրեն կ'ըսէր
 թէ անկարելի էր ամուսնանալ այդ օրհասական աղ-
 ջրկան հետ և կարելի եղածին չափ կը խուսափէր
 անոր հետ հանգիպում ունենալէ : Լիւսիէնի խնդրան-
 քին վրայ , իր վիշտը մոռնալու համար ատեն մը
 ազատ ձգած էին զայն , բայց հայր ու աղջիկ կ'ուզէին
 որ երիտասարդը շուտով մոռնայ , բայց Լիւսիէն չէր
 մոռնար :

Կեզծ Բօլ Հարման նկատելով որ անմիջական
 վտանգ մը չէր սպառնար իրեն , առանց մտահոգու-
 թեան կը նայէր տպագային ու կը կարծէր որ Լիւ-
 սիէն շատ յանցած , իր փեսան պիտի ըլլար , ուստի
 անդադար կ'աշխատէր ան : Իրաւ է որ Մէրիի հիւան-
 դութիւնը մեծ մտահոգութիւն կը պատճառէր գործա-
 րանատիրոջ , բայց յոյս ունէր որ ամուսնութեան
 շնորհիւ պիտի բուժուէր աղջիկը , հակառակ իր առող-
 ջական ծանր վիճակին :

.....

Ամանտա Ռէկամի կիրակի առտու մը Պուա լը
 Ռուա գացած պահուն Լիւսիէն Լապրու ալ Աստա փո-
 ղոցին ճամբան կը բռնէր : Նկարիչ էթիէն Քասթէլ
 առջի օր երկտողով մը Լիւսիէնը հրաւիրած էր իր
 տունը , միասին անցընելու համար օրը , Ժօրթ Տա-
 ռիէի ընկերակցութեամբ , որ նոր հասած էր Թուրէն ,
 ուր դատի մը համար գացած էր : Լիւսիէն առաջին
 անգամ հասաւ նկարիչին բնակարանը . բարեկամին
 ձեռքը սեղմելէ յետոյ էթիէն ըսաւ .

— Ծնորհակալ եմ որ հրաւէրս ընդունեցիք . մի

մատ քվեսճամ վափե Կ Գ ստ մգտեց . Լոպքմաւնամպի
վեղջ պիտովլ յապտճ մի Լեւ . Ժվոյանաե կնր ՆՍ —
ԺՅ զտպաչ պարպց ժվոյանաե ՆԵՎ : պնվորովլ եգճոյցար
ԺՅիգմուչա . Կ ովե ճըլ ժհափե ռալ տա՛ն Ժաւփ —

վեղջ պարպ
կտպվածտա Լա պտճմա . Երամպոյեմարչմաթ յվ ժվ
պապչ պնեճար Էնա ռա ժհմգմքուչ պատա պնա ռոյնպի
մա յգմեպով մի ռա յգմտառի վափե մր պովթրապահտա
մառն գտիտմվառչ Խհեպաչ վրմօր . պնթրաւա՛ն մր վո
տպ . Լոպքմ Գ Ժաճեռ ոչեռնա ճըլ յգմ . Կ պնաւ —

Ննր պվփեսչ մվ իստոպպաւ մպար . Լգոտեոլ —
ԺՅնգոտեռ ռա ժՅնգոյա պովթրաչատաի ենամ ...
միճր պմօ Լալլմ վափե մպիկ մպչ ճվթմօք վորովլ ճըլ
յվոյա մրաւնաեեռաթուչ տո ոչեռնաւ . Ննր պտպթ աթր
վրապիռ վափե ոխա ռոնաճար վոյարմաւ լօյ պմառն
ռա Ժապչպաչ վափե մնվոյտեռ մօչ մպչ պնպտա չվթ
ճըլ ճոմ . Կ պր պնպպրաւնաեեռաթուչ Էնո . Լոպքի մվնաճ
ռա՛մ վ՛ն Էմար մաե ուսի մպոյրաւնաեեռաթուչ Ննր վթպպի
ենամ . Ժվոյոմ վեղջ յվոյա՛ն մր պտճ մա Ժոօթ Կաւտեռ
պարմպտճ մր տա՛ն զոնափե՛ն մպչ յոյ կոպնպտ ոյ մա
իսպքմաի . Ժվաթիռ մի Ժաւն . պնվորովլ պմաւփ —

մճ զարապարմապաթ իսմպե
րտ մա . ռամտա պիտիպչ մԺապչ Լճթոտպ պնվթն

վոյով
հեռա . Կ Ժոտնմաթ մա . մր պովթրաեմպիտառի վափե
պնա ռալտեռաթ ռոյաւ պոյնա մվ ոյ վոյարմաւ պմառն
Ժճմաեմաթ մի ովե մա պո ռալալլմ մպպաւաւառն ճարալ
ոյ յվոյա՛ն պովթրաիդիդա ճրեպաւա . Ժհափե մպպտ
մր տա՛ն Ժաւն ճըլ Կարպպի պմպոյեմարչմաթ պնվմաի
պնրաթլ մի կտպվածտա պաւա . պնվորովլ երաւնաւ . յվո
թոլ տաւա պնաւնաւառն Կոկմպոյ ռաւոյ . պմաւփ —

Լապքմե Լոպո Գ Ժաճեռ . Ննր ռամպոյեմառն մր
Էմաի . մապա Լոպքեմառն կոպ պոյովթրաիդիդա պաւա
Ժճն մա վաւաթ . վոյար իսթոյաւառն պոպթրաիդիդա վե
ոչեռնա տիվաւա Գ պնր յապառն պնաւապաւա —
... պաւա

պար Գպնպաթ մի վոյաւ պնա յոթ պնրա Լապա ոյ Գ
Լաթի ռալպոյար միվնա տվոմաւառն Էնա ենաւ —

պնիաճնաթո վոյաիտառն վափե պոմվ միճր
պմօ . տաւա ռոյալա մաւվո մպչ ճըլ Լոպպապ պմն
Էմաւմօ Էպարապոյ ռա տպ պոյնա մվ ռալապաւաւաւա
Ժճ տոմառն Ժաւն ճըլ Լոպնաւաւաւաւա վոյարմաւ պմառն
Լալլմ վափե ռալ մաթոյ վեղջ ճըլ յոյքմաի —

մրապաթ ճնաթո Լոպեռն ռոյաւ
պրաիդմաթ իսպեռա՛ն . եպիտաւաւա Լճթոտպ պնվթն
մոպպ պնվմաիպ ռաւեպապ իսթոյարմառն պնվորովլ
մր իսաւղճ մապ Լճթոտպ պնվթն ռաւմ . վեղջ մալլմ
վափե մաիաւա յվոյա պնաւաւաւա մպչ ռոյքմաթ —

պոյրաւնպպար Էնա Կոկ
Ժաճեռ Նոյ . մա ետպ . Կաւնպաւա պովթրաւա . —

Լոպքմ վճ զաւաւաւապաւա վեղջ
պնեպ . ռաւմ զաւնպաթ Ժճն վվմն Էմաւմօ —
... պաիտպոյ —

պոպաթպով պնեպաւ մմպքմաե
վոյարմաւ լօյ պմաւփ պովթրաիդիդա կոպնաւ . Գ վլպ
աի Նոյ պնրա ճըլ ժհափե Ժաւն ենամ . յոյ —

... պոտա ռալպարմաիւնաւա մպի Էնա
Լապպաւա մաւմի յոյ՛ն ոխա ճրա ռոյալա պպար —

պա Գ վլոպաւաւա . զաւաւաւապի
ճն տպաթ ճվթմօք պոյար . պնապապաւա ռալպոյովթրաի
աիպնաւա զաւաւա ճարմաւա կոպնաւաւաւա ոյ վնպաւաւա
մթաւաւաւա զաւմ մպչ պոտա վնվթմօք պոյար . Ժպի
թոլ Լաթի մպչ . մաւաւաւա պրաիդմաթ Կոթ մպոյ ռոյ՛ն

մէջ: Պէտք է կուրարար հնազանդիլ տասնընից օր կամ երեք շաբաթ. ուրիշ բան չեմ պահանջեր ձեզմէ, երջանկութիւննիդ ապահովելու համար: Կը խոստանա՞ք:

Լիւսիէն գլուխը խոնարհեցուց իբր հաւանութեան նշան:

— Հիմա կրնա՞ք ինձի տալ այն քանի մը տեղեկութիւնները, որոնց պէտք ունիմ: Վերջին անգամ ժօրժ Տարիէի բնակարանը իրարու հանդիպած ատեննիս ինձի ըսիք թէ ձեռքերնիդ վաւերական թուղթ մը ունէիք, ապացուցանող թէ ձեր սիրամ աղջիկը ժանն Գօրթիէի զաւակն է:

— Այո՛, պարոն և այդ թուղթը իմ քովս կը դանուի:

— Պարոն Բօլ Հարման ձեզի յանձնած է այդ թուղթը, հարցուց էթիէն Քասթէլ:

— Այո՛, պարոն:

— Կրնա՞ք ինձի տալ:

— Այո՛, անշուշտ, երթամ բերեմ հիմայ, եթէ կ'ուզէք...:

— Անօդուտ է. պիտի խնդրէի որ վաղը ինձի յանձնէիք:

— Վաղը պիտի յանձնեմ, պարոն, բայց Լիւսիէն օր շատ կը զարմանար նկարիչին անվերջ հարցումներուն համար:

Էթիէն Քասթէլ լաւ զիմագէտ մը ըլլալուն, Լիւսիէնի զարմանքը կռահած էր. ուստի բայց.

— Բոլոր ատենք անիմանալի կը թուին ձեզի, բայց մի՛ զարմանաք բնաւ. ես ալ ձեզի պէս մութին մէջ կը փնտռեմ հոն ծածկուած ճշմարտութիւնը. ձեզ կը սիրեմ, կը շահագրգռուիմ ձեզմով ու ձեր սիրամ

անձերը հաճելի կը թուին ինձի: Ես շատ խորհեցայ ու կարգ մը նշաններ հաւաքեցի. թերեւս բանի մը չպիտի աւաջնորդեն զիս, բայց անխոհեմ ու յանցապարտ պիտի նկատեմ ինքզինքս. եթէ զոնց ատեն զանոնքս կարծեմ ձեզի ըսած եմ թէ կարգ մը հեղինակաւոր անձեր կը ճանչնամ, որոնք պատրաստ են իրենց ազդեցութիւնները ի գործ դնելու ինձի համար և այդ ազդեցութիւններէն պիտի օգտուիմ ի նպաստ ձեզի:

— Սրտանց շնորհակալ եմ, պարոն:

— Սպասեցէք որ յաջողիմ ու անկէ ետքը շնորհակալութիւն յայտնեցէք:

Այդ պահուն խուսեցաւ զանգուկի դօրաւոր ձայն մը, որ երկուքին ալ խօսքը բնդհատեց: Մէկ վայրկեան յետոյ, նկարիչին սենեկապանը ներս մտցուց ժօրժ Տարիէն: Փղձկուծի աւաջին վայրկեաններէն յետոյ, Լիւսիէն հարցուց.

— Գո՞հ ե՞ս ճամբորդութենեդ:

— Կարելի չէ աւելի գո՞հ ըլլալ. երկու դատեր ունէի և երկուքն ալ շոնեցայ իրարու ետեւէ, սակայն սաղաւակ մը ունեցայ, որ արգելք եղու բարեյաջող եւիքին այն երրորդ դատին, որուն համար Թուր կանչուած էի. մեկնումիս օրը, թղթածրար մը կորսնցուցի:

— Տեղ մը մտցած ըլլալու էք, բայց նկարիչը:

— Օ՛հ, դժբախտաբար կորսնցուցի: Նախ կարճեցի որ ատենը մտցած եմ. Թուրէն սպասուէիս, Մանդլէնին հեռագրեցի, բայց ան բան մը չէ գտած Գրասեղանիս վրայ. դատին տասնընից օրուան հետեւ ձեռքով մը պահանջեցի, մտադրելով որ Բարիդ հասնելէս յետոյ պատի ծանուցումներ պիտի ընէի, խոշոր

վորձատրութիւն մը պիտի խոստատայի և այսպէսով ձեռք պիտի անցընէի թուղթերս, առանց որուն յաճախորդը պիտի կորսնցնէր իր դատը:

— Այդ թուղթերը օգտակար կ'ըլլան մէկուն:

— Ո՛ր մէկուն, բացի ինձէ և յաճախորդէս:

Այդ պահուն իմոց արուեստը որ ճաշը պատրաստ էր և երեքն ալ ճաշարան գոցին, ուր երկար խօսուելուտուրներով համեմուտած ճաշը տեսեց մինչեւ ժամը երկու, կէս օրէն յետոյ:

— Աշխատանոցը երթ ո՞նք, ըսաւ էթիէն: Այս նեղ սենեակին մէջ սիկատի ծուխէն կը խեղդուինք:

Աշխատանոցին յառաջակողմը պատկերակալի մը վրայ կը տեսնուէր Մէրի Հարմանի դիմանկարին բաւական յառաջացած ուրուագիծը: Երիցատան մէջ ժամն Թօրթիէի ձերբակալութիւնը ներկայացնող նկարը կանոնէ կատարով մը ծածկուած էր, ըստ սովորութեան: Թօրթ և Լիւսիէն հիացան մանկամարդ աղջկան դիմանկարին վրայ, շատ ուշադրաւ նմանութիւն սենեակուն համար:

Այդ պահուն սենեկապանը ներս մտաւ, էթիէնի իմոց տալու համար որ օրհորդ Հարման կեամ էր որ կ'ուզէր տեսնել զինքը: Նկարիչը իսկոյն սալօն մտաւ, ուր Մէրի կ'սպասէր:

— Սիրելի արուեստագէտ, ըսաւ մանկամարդ աղջիկը, ներեցէ՛ք որ ձեր հանգստեան մէկ օրը կը խանգարեմ, առանց քաջուելու, բայց սա արդարացուծը ունիմ որ... ստիպողական է...:

— Օրիս'րդ, բորի կեաք ինչպէս միշտ, պատասխանեց էթիէն, խնամրութիւն ընելով. ստիպողական է, ըսիք, այնպէս չէ՛:

— Հայրս քիչ մը յետոյ հաս պիտի գայ և ձեզմէ ծառայութիւն մը պիտի խնդրէ: Ձեմ ուզեր որ իմ

դիմանկարս տեսնէ. յետոյ, նուէրս անակնկալ մը չըլլար:

— Ընչդ է. պատասխանեց նկարիչը, որ չէր կըրցած իր սարսուռը զսպել, գործարանատէրին մօտալուտ այցելութեան լուրը իմանալով: Ձեր պարն հայրը մէկ վայրկեան յետոյ հո՞ն պիտի ըլլաւ:

— Այո՛, ճամբան տեղ մը հանդիպած է և ես անկէ ռզուակելով փութացի ձեզի իմոց տալ ու հօրս պիտի սպասեմ հոս: Իմ ներկայութիւնս նեղութիւն չի՞ պատճառեր ձեզի:

— Ոչ միայն նեղութիւն չի պատճառեր, այլև աշխատանոցին մէջ հաճոյքը պիտի ունենաք հանդիպելու երկու անձերու, որոնց հետ ձեր վրայ կը խօսէի քիչ մը առաջ...:

Ու միեւնոյն ատեն էթիէն Քասթէլ իր թեւը հրահրուց Մէրիի, որ ընդունեց ու երկուքը միասին աշխատանոց մտան: Մանկամարդ աղջիկը զարմացական բացաբանչութիւն մը արձակեց, Թօրթ Տարիէն ու Լիւսիէն Լապրան տեսնելով: Իր զարմանքին սիացաւ բուն յուզում մը, որով դէմքը կարծրեցաւ յաջորդաբար: Երկու երիտասարդները ոտքի ելած էին: Թօրթ Տարիէ յառաջանալով ըսաւ.

— Օրիս'րդ, ձեր ներկայութիւնը խնամակալիս տանը մէջ, հաճելի անակնկալ մըն է մեզի համար:

— Ոչ նուազ հաճելի անակնկալ մըն է նաեւ ինձի համար, պատասխանեց Մէրի: Ձեր երկուքին հանդիպելու համար, Մուրիլլօ փողոցէն շատ աւելի հեռու տեղէ մը գալու է, որուն ճամբան մտցած ըլլալու էք:

Իր խօսքերուն կ'ընկերանար Լիւսիէնի ուղղում յանդիմանական նայուածք մը: Լիւսիէն գլուխը ծակելով լուռ մնաց: Թօրթ սա պատասխանը առաւ.

— Օրիս'րդ, ձեր վրայ կը խորհէինք ու ապացոյցն ալ սա է որ ձեր մասին կը խօսէինք...

Այս խօսքերը փոխանակուած պահուն, էթիէն Բասթէլ կատարել մը ծածկելէ յետոյ ստուերագծած դիմանկարը, իր աշխատանոցին մէկ սնկիւնը քշած էր պատկերակալը: Յետոյ ետին դռնապալով իսկոյն, ըսաւ.

— Անկեղծօրէն կը շնորհաւորէինք պարոն Լիւսիէն Լապրուն, սեզի հազարգամ լուրին համար: Ան մեզի կ'ըսէր թէ ձեր պարոն հայրը շատ պատուաբեր ու փայլուն առաջարկ մը ըրած է իրեն, այսինքն շահու ընկերակցութիւն մը առաջարկած է: Ասիկա բարձր համարուածի ապացոյց մըն է և սնկէ ալ աւելի բան մը, խնամութիւն մը առաջարկած է, իբր ստոյգ երաշխիք ապագայի:

Մէրի ուրախութենէն սարսուռ: Մինչև Լիւսիէն յառաջացաւ, աչքերը շողշողուն, դեմքը գունազեղ.

— Պարոն Լապրուն, այդ բանը կ'ըսէիք, միմիջեք Մէրի, ձեռքը անոր երկարելով:

Էթիէնի մէկ նայուածքը հասկցուց Լիւսիէնի թե ի՞նչ պատասխան տուաւ էր ան: Հակառակ որ սուտը խոր նողկանք կ'ազդէր, Լիւսիէն սա պատասխանը տուաւ.

— Այո', օրիորդ: Պարոն Թորթ Տարիէի իմաց կուտայի պարոն Հարմանի առաջարկները, այսինքն ընկերակցութիւն՝ որ հարստութիւն կը նշանակէ ու ինամութիւն՝ որուն արժանի կը նկատէ զես:

— Դուք ի՞նչ կ'ըսէիք, թեթովեց Մէրի:

— Կ'ըսէի թէ սկիզբը վարունամ էի, չկարենալով հաւատք բնծայել իրականացումին անուրջի մը, որ ամէն փոռատիրութեան զօհացում պիտի տար...

— Բայց ատոր վրայ խորհելէ յետոյ, տեսնելով

որ անուրջին իրականացումը հնարաւոր էր, ընդունած էր զայն, ըսաւ նկարիչը:

Մէրի յուզումէն վրդովուած ըլլալուն, չէր նշմարած որ ո՛չ թէ Լիւսիէն այլ էթիէն Բասթէլ կ'աւարտէր սկսուած և ընդհատուած պարբերութիւնները:

— Մեր բարեկամը քիչ մը երկչոտ է, յարեց նկարիչը, աւելի կը խորհի քան թէ կը բացատրէ, բայց այս պահուս Թորթ Տարիէ և ես վստահ ենք թէ քիչ առնէն ուրախ վկաները պիտի ըլլանք երջանիկ միութեան մը:

Մէրիի աչքերը արցունքոտած էին:

— Օ՛հ ներեցէք, պարոն, որոտուելուս համար, ըսաւ օրիորդ Հարման, նկարիչին ուղղելով աչքերը, որոնք ամուսկ ու ժպտուն էին: Լաւ և զուարթ արցունքներ են: Չեզի կը պարտիմ ու շնորհակալ եմ ատոր համար:

Թորթ Տարիէ բան մը չէր հասկնար կամ շատ քիչ բան կը հասկնար անցած դարձածէն, բայց նկարիչին միջամտութիւնը իրեն ենթադրել կուտար թէ իր ժամանումէն առաջ, Լիւսիէն և էթիէն իրարու հետ խօսակցած ու յարմարած էին այդ մասին: Էթիէն Բասթէլի տան զանդակին ձայնը լսուեցաւ ու սենեկապանը թելի տան զանդակին ձայնը լսուեցաւ ու սենեկապանը Վայրկեան մը յետոյ ծանոց պարոն Բօլ Հարմանի այցելութիւնը: Էթիէն սենեկապանին հրամայեց որ աշխատանոց առաջնորդէ զայն ու Լիւսիէնի ականջն ի վեր փափաց:

— Բայց քիչ մըն ալ դուք կատարեցէք ձեր դերը, սիրելի բարեկամս: Չեմ կրնար միշտ ձեր կողմէն պատասխանել:

Բօլ Հարման ներս մտաւ: Ան ալ իր աղջկան չափ զարմացաւ, տեսնելով որ նկարիչին աշխատանոցին

մէջ կը գտնուէին Լիւսիէն Լապրու և Ժօրժ Տարիէ՛ :
Տանաէրը ու իր հիւրերը բարեկեղէ յետոյ, Ժօրժի
կողմը յառաջացաւ ու բտաւ :

— Սիրելի փատարանս, ինքզինքս բարեբախտ
կը նկատեմ այս հանգիստութիւն համար: Կարեւոր գոր-
ծի մը մասին խօսելիք ունիմ ձեզի: Վաղը դատական
պաշտօնատուն պիտի՞ երթաք:

— Դատ չունի՛ ու զուրս ալ չպիտի ելլեմ:

— Ուրեմն տատան Պնաբարթ փողոց կուգամ:
Սիրելի արուեստագէտ, հիմա թոյլ տուէք որ իմ այ-
ցելութեանս նպատակը բացատրեմ ձեզի, խօսքը ուղ-
ղելով ամենաիրոյշ: Ձեզի խոստովանած եմ թէ նկար-
չութենէ չեմ հասկնար...: Սակայն որքան ալ օժ-
տուած չըլլամ, նկարի մը ամբողջութիւնը հաճելի
կամ անհաճոյ կը թուի ինծի: Բնազդական սպաւո-
րութիւն մը կը կրեմ ու գէշ նկարներէն ալ կը հրա-
պուրուիմ: Ռիւպէնսի մէկ նկարը ինծի ծախել կ'ու-
զեն, երաշխաւորելով անոր վաւերականութիւնը:
բայց անվիճելի՞ է միթէ: Անշուշտ կը խորհիք որ այդ
նկարին համար մեծ գումար մը կը պահանջուի ինձմէ:
Կ'ուզեմ շատ սուղ գնել, բայց ինծի անհաճոյ կը թուի
խարուիլ: Հետեւաբար ձեզմէ կը խնդրեմ այս գործը
կարգադրել ու ձեր կարծիքը յայտնել, նկարը տես-
նելէ յետոյ:

— Ձեր արամազբութեան տակ կը գտնուիմ, ձեզի
հետ պիտի գամ:

— Սիրելի պարոն Հարման, իմ կարգիս ես ալ
բան մը պիտի խնդրեմ ձեզմէ:

— Կանխաւ կը հաւանիմ: Ի՞նչ բանի վրայ կը
դառնայ խնդիրը:

— Ինծի ըսէք թէ ո՛ր օրը և ո՛ր ժամուն կրնաք

զիս ընդունելու պատիւը ընել ձեր բնակարանը: Լիւ-
սիէն Լապրու բարեկամիս թարգմանը պիտի ըլլամ
ձեր մօտ, պատասխանեց էջիթիէն, հրամայական ակ-
նարկ մը ձգելով երիտասարդին վրայ:

Լիւսիէն հասկցաւ ու սարսուռ մը զգաց իր վեր-
նամորթին վրայ:

— Սիրելի պարոն, դուք գիտէք թէ Լիւսիէն
Լապրու որք է:

— Այո՛, այո՛, թոթովեց Բօլ Հարման, որուն
ձակասը մթազնեցաւ յանկարծ:

Գործարանատէրը լաւ դիտէր այդ բանը, քանի
որ Լիւսիէնի հայրը սպաննելով որք ձգած էր զայն:

— Պարոն Լապրու ինձմէ խնդրեց որ դուք իբր
հայր ծառայէք իրեն, յարեց նկարիչը:

Գործարանատէրը սաքի ելաւ կերպարանափոխ-
ուած, իր ձակաին խորշմները հրաշքով անհետացած
էին կարծես:

— Կը կուսնեմ թէ ինչի վրայ կը դառնայ խնդի-
րը, յարեց Բօլ Հարման ժպտուն: Պարոններ, ընտու-
նեկան շրջանակի մէջ կը գտնուէինք: Դուք և պարոն
Ժօրժ Տարիէ մտերիմ բարեկամներ էք Լիւսիէն Լապ-
րուի: Ուրեմն կրնաք ազատօրէն արտայայտուիլ: Սի-
րելի արուեստագէտս, ձեր այցելութեան նպատակը
չէ՞ աղջկանս ձեռքը խնդրել Լիւսիէն Լապրուի հա-
մար:

էջիթիէն նորէն շարժուածեով մը Լիւսիէնի հրամա-
նեց խօսիլ: Ժիւլ Լապրուի գուտակը, որ նկարիչին
բարոյական տիրապետութեան տակ կը գտնուէր, թո-
թովեց:

— Այո՛, պարոն:

— Սիրելի բարեկամներս, առաջարկը ընդուն-

ուած է, քանի որ նախապէս ընդունուած էր արդէն՝
Հետեւաբար, մեզի կը մնայ կարգ մը նախնական անօ-
րինութիւններ ընել միտասին: Պարոն Ժորժ Տարիէի
վրայ դրած եմ յոյսս, պայմանապարտութեան հաստուած-
ները միտաեղ պատրաստելու համար:

— Պարոն, պատրաստ եմ ձեզ ծառայելու, ըսաւ
փաստաբանը:

Մէրի իր հօրը կուրծքին վրայ նետուեցաւ, անոր
վիզին շուրջը անցուց թեւերը ու համարոյններով և
արցունքներով ծածկեց այտերը:

— Մ'հ, շատ երջանիկ եմ... Ինձի այնպէս կը
թուի որ անուրջ մըն է աս, թոթովեց Մէրի:

— Ահա թէ ինչ կ'առաջարկեմ, յարեց գործարար-
նաաէրը: Այս պարոնները ծրագիր մը ունի՞ն օրուան
մնացեալ մասին համար:

— Իրարու հետ ատեն պիտի անցընենք, պատաս-
խանեց էթիէն Քասթէլ:

— Իրարմէ չպիտի բաժնուինք ու մեծ հաճոյք մը
պիտի պատճառէք մեզի, երեքնիդ ալ Մուրիլլօ փո-
ղոցի բնակարանս ճաշելով:

Բօլ Հարմանի առաջարկը շատ կը դիւրացնէր
նկարիչին ծրագիրը: Ուստի փութաց պատասխանել,
առանց հիւրերուն խորհուրդ հարցնելու իր նայուած-
քով:

— Իմ բարեկամներուս և իմ կողմէս կ'ընդունին՝
ձեր առաջարկը:

— Ուրեմն ես կը բաժնուիմ ձեզմէ, գոչեց Մէրի,
ուրախութենէն արբշտ: Հոյր, դուն կ'երթաս կառք
մը կը գտնես, ես բնակարան կը գտնամ մեր կառ-
քով: Տալիք շատ մը հրամաններ ունիմ:

էթիէն Քասթէլ մինչև դուրը առաջնորդեց մի-

լինատէրին աղջիկը, գոհ, անոր մեկնումէն: Բօլ
Հարման մտեցած էր Լիւսիէն Լապրուի:

— Սիրելի զաւակս, ըսաւ գործարանատէրը յու-
զումէն դողդոջուն ձայնով մը, մարդոց և հայրերուն
ամենէն երջանիկն եմ:

«Այս բոլորէն սկսեալ Մէրին վտանգէ զերծ կը
նկատեմ: Ինչպէս կը տեսնէք, պարոններ, աշխարհի
մէջ ամենէն աւելի իմ աղջիկս կը սիրեմ, յարեց Բօլ
Հարման, ձեռքին ներհակ կողմովը սրբելով դէմքէն
հոտող արցունքները: Աղջիկս Լիւսիէնը կը սիրէր, իր
կեանքը գոհելու տատիճան, կ'սպասէի որ Լիւսիէն
կարեկցութիւն ցոյց տար: Երկար ատեն սպասեցի,
ամենէն ոխերիմ թշնամիիս իսկ չեմ մաղթեր որ ինձի
չափ տառապի: Բայց վերջապէս այսօր կը վերածնիմ
ու կը վերակենդանանամ...: Ծնորհակալ եմ:

Լիւսիէն մեքենաբար սեղմեց գործարանատէրին
ձեռքերը: Ժորժ Տարիէ կը մեղքնար այդ հայրը, որ
իր զաւկին կեանքը կապած էր Լիւսիէնի վրայ ճնշող
ամուսնական միութեան մը հետ: Էթիէն Քասթէլ, որ
շատ հանդարտ դէմք մը ունէր, Բօլ Հարմանի կը
նայէր ու կ'ըսէր մտովի:

— Իրա՞ն է, կարելի՞ բան է որ այս պատուական
հայրը ամենաստորին թշուառական մը ըլլայ:

Բօլ Հարման իր պաղարիւնը վերստանալով յարեց:

— Այսօր ամենէն երջանիկ օրս է: Ներողութիւն,
յուզումիս համար, ուրախութիւնը կը խեղդէ զիս:

— Ես կը խնդակցիմ որ այս ուրախութիւնը ու-
նեցար իմ աշխատանոցիս մէջ, պատասխանեց նկա-
րիչը:

էթիէն Քասթէլ խօսած պահուն ուղղուած էր դէ-
պի այն նկարը, որ կանոնն սէրժով մը ծածկուած էր
և աշխատանոցին կեդրոնը կը գտնուէր:

Ժօրժ Տարիէ հարցուց .

— Սիրելի խնամակալս , ձեր նկարը աւարտեցի՞ք վերջապէս : Դուք տակէ առաջ զիս արտօնեցի՞ք որ « իմ նկարս » կոչեմ զայն :

— Գրեթէ աւարտած է , միայն կը մնան քօնի մը մանրամասնութիւններ , նկարը աւարտելու համար :

— Սիրելի նկարիչս , նոր գործ մը պատրաստելու վրայ է՞ք , հարցուց Լիւսիէն :

— Գրեթէ նոր , բայց ոչ բոլորովին նոր նկար մը զոր վերջացնելու վրաս եմ : Քսանըմէկ տարի առաջ սկսած եմ այս նկարը գծել : Շատ եղբրական տեսարան մըն է , որուն ուրուագիծը , բնականէն առնուած , պատրաստած եմ ձեր հօր մասէն քիչ յետոյ , սիրելի Լիւսիէնս : Այս տեսարանը նկարեցի Ալֆօրվիլի սճիբին վաղորդայնին : Իբր ձեր հօր սպաննիչը , ցկեանս բանտարկութեան դատապարտուած կինը նկարին գլխաւոր դէմքը կը ներկայացնէ :

Նկարիչը խօսած պահուն աչքերը կը սեւեռէր գործարանատէրին դէմքին վրայ : Սակայն Բօլ Հարման անդգամ կը մնար , թէեւ սարսուռ մը կ'անցնէր մօին վրայէն : Լիւսիէն յառաջանալով ըսաւ .

— Ժանն Ծօրթիէ այդ նկարին գլխաւոր դէմքըն է :

— Այո՛ , կրնամ հաւաստել թէ նմանութիւնը կատարեալ է :

Էթիէն Քասթէլ նոյն պահուն նկարին վրայէն հանեց ծածկոյթը :

Երեք այցելուները վարպետ նկարիչին գործին հայեցողութեան մէջ խորասուզւեցան : Էթիէն , որ միշտ կը գիտէր Բօլ Հարմանը , տեսաւ թէ գործարանատիրոջ յօնքերը կը կծկուէին , բայց փայլակի մը

սեւողութիւնը ունեցաւ այդ կծկումը ու կեղծ Բօլ Հարմանի դէմքը վերստացաւ իր սովորական հանդարտութիւնը : Նկարիչը յարեց .

— Սոյն տեսարանը կը յիշեցնէ այն վայրկեանը , երբ Ժօրժի մօրեղբօր սոււնը , այսինքն Շէվրիի երեցատան մէջ սպաստանած Ժանն Ծօրթիէ ձերբակալուած էր ոստիկան զինուորներու կողմէ , որոնց կ'ընկերանար զիւզապետը :

— Սա ազան ո՞վ է , հարցուց Բօլ Հարման ամենաբնական շեշտով :

— Նկարին մէջ տեսնուող եկեղեցականին քրոջ , տիկին Տարիէի զաւակն է ան : Ժօրժ Տարիէն է ան , ձեր այսօրուան փաստաբանը : Իր խաւաքարակ ձին ալ քմածին բոն մը չէ , այլ տիկին Տարիէի կողմէ իր զաւակին եղած նուէր մը :

— Պէտք է ըսել որ տարօրինակ դիպումով մը շնորհիւ է որ այդ կինը գացած է հոն ուր դուք կը գտնուէիք , այդ թշուառականին պատկերը գծելու համար , գոչեց նախկին Ժաք Կարօ պաղարիւնութեամբ :

— Արդարեւ , կարգ մը դիպումներ տարօրինակ են :

Լիւսիէն Լուպրու աչքերը չէր բաժներ Ժաննի դէմքէն , մինչ Ժօրժ Տարիէ այլեւս չէր դադրէր դիտել տիկին Տարիէն , զոր իր մայրը կը կարծէր :

— Զարմանալի՛ բան , ըսաւ Լիւսիէն յանկարծ :

— Ի՞նչ բան , հարցուց նկարիչը :

— Նմանութիւն մը ուշս կը գրասէ :
— Անտարակոյս , Ժանն Ծօրթիէի նմանութիւնը ձեզի ծանօթ մտնկամորդ ազջկան մը , այսինքն օրիորդ Լիւսիի հետ : Այդ նմանութիւնը զարմանալի չէ , քանի որ Լիւսի անոր ազջիկն է :

— Ես ուրիշ նմանութեան վրայ կը խօսիմ: Սուր
կայն, կրնամ սխալած ըլլալ, քանի որ տարիքի մեծ
տարբերութիւն կայ: Խնդիրը կը դառնայ յիսունը ան-
ցած կնոջ մը վրայ:

— Ո՞ր դասակարգին կը պատկանի ան, հարցուց
Յօլ Հարման:

— Աշխատաւորներու դասակարգին: Պարկեշտ ու
խեղճ կին մըն է, արիութեամբ և կորովով լեցուն:

— Բարե՞զ կը բնակի:

— Կարծեմ, շատոնց: Ատենօք Ալֆորվիլ կը բնա-
կէր: Ինծի ըսած է թէ հայրս կը ճանչնար:

— Ի՞նչ կ'ընէր այն ստեն:

— Ի՞նչ որ կ'ընէ այսօր: Հացագործ է, մայր Լիզ
Բէրրէն կը կոչուի:

Յօլ Հարման, որ շատ մտահոգ էր, առանց յայտնի
ընելու, մտովի կ'ըսէր.

— Ահա նկար մը, որ շատ մը յիշատակներ կ'ար-
թընցնէ: Պէտք է որ գնեմ զայն:

Էթիէն Քասթէլ ծածկեց իր նկարը:

— Ծախու՞ է այս նկարը հարցուց Յօլ Հարման:
Հիանալի կը գտնեմ, առաջնակարգ գործ մըն է, ո՞ր
պատիւ կը բերէ իմ նկարներու հաւաքածոյիս: Կը
փափաքեմ զայն գնել:

— Նկարը ինծի չի պատկանիր այլեւս:

— Անոր տէրը թերեւս ինծի ձգէ զայն:

— Կը տարակուսիմ, կամ աւելի ճիշդը ըսելու
համար, վստահ եմ որ ձեռքէ չպիտի հանէ զայն...
Իմ սանս ժօրթ ոչ իր մօր դիմանկարը և ոչ ալ իմ
մօրեղբօր, արքայ Լօթիլի դիմանկարը ունէր: Անով
տուի այս նկարը ու չեմ կարծեր որ այդ նկարէն բաժ-
նուի, եթէ հարստութիւն մըն ալ առաջարկեն իրեն:

— Բա եկա՛մ, կրնաք աներկիւղ երդնուլ այդ
մասին, դռնէց ժօրթ: Եստ կը ցաւիմ որ նուիրական
շարժառիթ մը զիս կ'արգիլէ պարոն Բօլ Հարմանի
հաճելի ըլլալու առիթէն: Ամէն մարդէ աւելի ան
կրնայ գնահատել իմ զգացումս:

— Կ'ըմբռնեմ ու կը գնահատեմ, պատասխանեց
գործարանատէրը: Այլեւս չխօսինք այդ մասին: Պա-
րոննե՛ր, հիմա, չէ՞ք խորհիր որ լաւ պիտի ըլլայ ան-
տուը պտոյտ մը կատարել մինչեւ ճաշի ժամը:

Երեքն ալ ընդունեցին Բօլ Հարմանի առաջարկը:
Էթիէն Քասթէլ աշխատանոցի զգեստով ընդունած էր
բարեկամները և այցելուները: Ուստի ըսաւ.

— Թոյլ տուէք որ երթամ աւելի վայելուչ կեր-
պով հագուիմ: Յետոյ կը մեկնիմք:

Հագուած պահուն նկարիչը կը խորհէր:

— Այս մարդը իրաւամբ կասկածելի կը թուի
ինծի: Իրկու-երեք անգամ նշմարեցի որ իր դէմքը
փոփոխութիւն կրեց, շատ լաւ կը զսպէ ինքզինքը,
բայց անզգամին մէկն է այս մարդը: Այս մասին բա-
ցարձակ համոզում գոյացուցած եմ: Բայց ապացոյցներ
կը պակսին: Ի՞նչպէս գտնելու է այդ ապացոյցները:

Բօլ Հարմանի բնակարանին մէջ ժամը եօթին
սկսաւ ճաշը, որ զուարթ անցաւ, թէեւ մերթ քիչ
մը բռնագրօսիկ, մանուսնդ Բօլ Հարմանի, Լիւսիէնի
և Էթիէնի համար: Հացկերոյթէն յետոյ փոքր սալօն
մը անցան, ուր սուրճ, ըմպելի և սիկատ հրամցուե-
ցան: Ժամը տասնի ատենները, Բօլ Հարման թուզի
և զրիչ բերել տուաւ, ժօրթ Տարիէն նստեցուց իոքր
սեղանի մը առջեւ ու անոր քով նստելով ըսաւ.

— Սիրելի փաստաբանս, կը ինդրեմ որ ազ-
նուութիւնը ունենաք պատրաստելու նախագիծը այն

պայմանագրութեան, զոր վաղը, նստարիս պիտի ներկայացնեմ ու տասնընինգ օրէն պիտի ստորագրենք:

Ժօրթ Տարիէ գրիչ մը ձեռք առաւ:

— Նախ գրելու է աղջկան հօրը, աղջկան և երիտասարդին անունները, դիտել տուաւ էթիէն Քասթէլ, որ յամբօրէն սիկառ կը ծխէր ժօրթին ետին:

Բօլ Հարման տուէն տուաւ:

— Բօլ Հարման, որդի Սէզէր Հարմանի և իր կողակից Քլէր Սօլիվոյի, երկուքն ալ մեռած: Ծնած Քօթ ա՛Օրի մէջ, Տիթօն, 1832 Ապրիլ 21ին: Այրի մնացած Նոյէմի Մօրթիմէրէ, որ ծնած է Ամերիկայի Միացեալ Նահանգաց Նիւ Եօրք քաղաքին մէջ, մեքենագէտ և սեփականատէր, Բարիզ Մուրիլլօ փողոց:

Էթիէն Քասթէլ ուշագրութեամբ մտիկ կ'ընէր և իր յիշողութեան կը հրամայէր որ հաւատարիմ գրտնուի:

— Մէրի Նօէմի Հարման, ծնած է Նիւ Եօրքի մէջ 1864 Յուլիս 30ին, զաւակը Բօլ-Հարմանի և Նոյէմի Մօրթիմէրի, այս վերջին մեռած:

— Շատ լաւ, ըսաւ ժօրթ, հիմա գա՛նք փեսացուին:

Լիւսիէն, որ երազ կը տեսնէր կարծես, իր կարգին ըսաւ:

— Ժիւլ Լիւսիէն Լապրու, Ալֆօրվիլ (Սէն) ծնած 1855 Հոկտեմբեր 9ին, որդի Ժիւլ Ատրիէն Լապրուի և իր կողակից Մաւրի Պէրթիէի, երկուքն ալ մեռած:

— Գրուեցաւ, յայտարարեց փաստաբանը: Հիմա ի՞նչպէս պիտի ամուսնացնէք ձեր աղջիկը:

— Ինչքերը հասարակաց պիտի ըլլան: Այսպէս, ամուսինին ըացարձակ վստահութիւն ցոյց տրուած կ'ըլլայ: Մէկ միլիոն ֆրանք զրամօժիտ կուտամ աղ-

ջըկանս և կ'ընդունիմ որ Լիւսիէն մէկ միլիոն դրամագլուխ բերած ըլլայ, առանց հաշուելու Ալֆօրվիլի հողերը:

— Պարո՛ն, մեծ հարստութիւն մը կը պարգեւէք ինձի, բայց ի՞նչ ըրած եմ, ստոր արժանանալու համար, գոչեց Լիւսիէն, ոտքի ելլելով:

— Ինչ ըրած ըլլալի՞՞դ կը հարցնէք, ըսաւ Բօլ Հարման: Բայց դուք իմ սիրեցեալ աղջկանս երջանկութիւնը կ'ապահովէք: Ասիկա ա՛ն էն ինչ է ինձի համար, այնպէս չէ՞:

Յետոյ յարեց:

— Բացի այս պայմանագրութենէն, մեր միջեւ ընկերակցութեան թուղթ մըն ալ պիտի ստորագրուի, որուն համաձայն, բոլոր շահերուս կէսը ձեզի պիտի պատկանի:

— Պարո՛ն, իսկապէս արքայական առատաձեռնութիւն մը ցոյց կուտաք, ըսաւ էթիէն Քասթէլ: Ինքզինքս բարեբախտ կ'զգամ Լիւսիէն Լապրուի համար, որուն վեհանձօրէն կը վերագարծնէք ինչ որ յախտակուած է իր հայրը սպաննող թշուառակոնի մը կողմէ:

Բօլ Հարման բոլորովին գունտոնեցաւ, այդ վերջին խօսքը լսելով, բայց յանկարծ ժօրթի կողմը ծանցաւ, որ միշտ կը գրէր ու այսպէս նկարիչը չկրցաւ նշմարել անոր գունատութիւնը:

— Աւարտեցաւ, յարեց երիտասարդ փաստաբանը, սեղանին վրայ դնելով գրիչը, կարծեմ հիմա լաւ պիտի ըլլայ որ Ալֆօրվիլի գեանին արժէքը գնահատենք:

— Երկու հարիւր հազար ֆրանք հաշուեցէք, ըսաւ Բօլ Հարման:

— Բայց այդքան չարժեր, պարո՛ն, ըսաւ Լիւսիէն:

Գործարանատէրը խզեց անոր խօսքը ու ըսաւ .

— Գրուեցաւ լմնցաւ : Առնուողն երկու հարիւր հազար ֆրանք կը գնահատեմ այդ գետինը ու վստահ եմ որ չեմ սխալիր :

Էթիէն Քասթէլ մտիկ կ'ընէր , գողունի զիանելով գործարանատէրին զէմքը ու իրեն հանդարտ կը թուէր այդ զէմքը : Այդ պատճառով նկարիչին գաղափարներուն մէջ փոփոխութիւն մը առաջ կուգար :

— Բայց կարելի՞ է որ ենթադրութիւններուս մէջ մուտրած ըլլամ , կ'ըսէր նկարիչը մտովի : Եթէ երբեք այս մարդը բուն Բօլ Հարմանը չըլլար , չպիտի համարձակէր այսքան յանդգնութեամբ գործել :

Ժամը տասնմէկի ատենները , Էթիէն Քասթէլ մեկնումի ազդանշանը տուաւ : Մէրի իր ձեռքը տուաւ Լիւսիէնի ու մեղծօրէն արտասանեց սա խօսքը .

— Վաղը կը տեսնուինք ճաշի ատեն , այնպէս չէ՞ :

— Այո՛ , օրիորդ , պատասխանեց երիտասարդը , Մէրիի ձեռքը բռնելով ու շրթունքին տանելով զայն :

Օրիորդ Հարման զգաց որ սիրտը կը խայտար այդ Համբոյրին տակ : Արիւնը ուժգնօրէն խռժեց դէպի այտերը : Աչքերը սկսան փայլիլ : Բայց միեւնոյն ատեն չոր հազ մը ցնցեց ազաղուն կուրծքը ու ցաւագին հեծեցանք մը խլեց շրթունքներէն :

Էթիէն , Ժօրժ ու Լիւսիէն խոր կարեկցութեամբ մը նայեցան Մէրիի : Արդարեւ մարդ սրտի ճմլում կը զգար այդ մանկամարդ աղջիկը տեսնելով , որ երջանկութեան այնքան մօտիկ կը զգար ինքզինքը , առանց տեսնելու մահը , որ անանցանելի խոչընդոտ մը կը ձեւացնէր իր և այդ երջանկութեան միջեւ . . . :

Բօլ Հարման իր աղջկան հետ առանձին մնացած , թեւերը երկարեց անոր :

— Վերջապէս երջանիկ ես հիմա , այնպէս չէ՞ , անուշա , հարցուց հայրը :

— Այո , շատ երջանիկ . . . բացարձակապէս երջանիկ . պատասխանեց մանկամարդ աղջիկը , որուն հազը դադարած էր այդ պահուն : Իմ մեծ և սաստիկ ուրախութիւնս անհանգիստ կ'ընէ զիս : Քիչ մը հանգիստի պէտք ունիմ :

— Գնա , հանգչէ՛ , սիրելիս : Քունը պիտի հանգարանեցնէ քեզ :

Գուռը աղջկան վրայ գոցուելուն պէս , Բօլ Հարմանի զէմքը փոփոխութիւն կրեց խկոյն , իբր թէ վար ինկած ըլլար զինքը ծածկող զիմակը : Գործարանատէրը աթոռին վրայ ինկաւ ու վնասութեամբ մրմնջեց .

— Վախնալիք բան մը կա՞յ նորէն ու նոր վտանգ մը կ'սպառնա՞յ ինձի : Ինչո՞ւ անցեալին ուրուականը , որ ժամն Ծօրթիէ կը կոչուէ , յանկարծ աչքերուս տուր ժամն Ծօրթիէ կը ճանչնայ ժամնը ու լուջիւ կը ցցուէ : Նկարիչը կը ճանչնայ ժամնը ու լուջիւ կը ճանչնայ , քանի որ հրաշալիօրէն նմանցուցած է անոր դիմանկարը . . . : Կեղծանու՞նի մը տակ պահուրտած է ժամն , այսինքն Լիլ Բէրրէն կոչուած այն հացագործ կիւնը , որուն վրայ խօսեցաւ Լիւսիէն , ըսելով թէ այդ երկու անուանները կրող կիւնիւր շատ կը նմանին իրարու : Ժամն այնքան մօտիկ է Լիւսիէնի , որ կրնայ մէկ վայրկեանէն միւսը , սպանական դամալ : Կատարեալ հանգիստ չպիտի վայելիմ միթէ : Երկիւղը միշտ պիտի խանգարէ՞ իմ քունս :

Մուրիլլօ փողոցի բնակարանէն դուրս ելած պահուն , Լիւսիէն ձեռքը կռթնցուց նկարիչին թեւին վրայ :

— Ա՛հ , պարո՛ն , ի՞նչ քրիք , հարցուց Լիւսիէն

վրդոված ձայնով մը : Ո՛ւր առաջնորդեցիք զիս : Ի՞նչ շարժաւիթով փութացուցիք այս ամուսնութիւնը :

— Ձեր երջանկութիւնը ապահովելու փափաքը բաւարար չէ՞ միթէ :

— Այդ մտածումը չէ որ կ'առաջնորդէ ձեզ . . .

— 'Աստահ եղէ՛ք որ ձեր շահուն հմուտ միայն այսպէս կը գործեմ : Կ'ազաչեմ , վստահութիւն ունեցէք իմ վրաս ու մի՛ հարցուփորձէք զիս : Ձգեցէ՛ք որ գործեմ ու դուք ալ գո՛հ պիտի մնաք . . . : Ա՛հ , մի մոռնաք բերելու կամ ինծի ղրկելու ձեզմէ ուզած փաստաթուղթս . . . :

Էթիէն ու Ժորժ սեղմեցին Լիւսիէն Լապրուի ձեռքը և ձգեցին որ իր առունը դառնայ ան :

— Սիրելի խնամակալս ես ալ կը խոստովանիմ որ անցած դարձածէն բան մը չեմ հասկնար բնաւ , հակառակ շահագրգռուած չըլլալուս , յարեց Ժորժ , նկարիչին թեւէն բռնելով :

Նկարիչը ժպտելով բաւ .

— Ա՛հ , ի՞նչ բան է որ չէք հասկնար :

— Ձեր բնակարանին մէջ լսեցի որ Լիւսիւնի մասին կը խօսէիք օրիորդ Հարմանի , իսկ գործարանատէրին տան մէջ տեսայ որ ձեր բարեկամին կողմէ կը խնդրէիք անոր աղջկան ձեռքը . . . : Ահաւասիկ առաջին առեղծուածը . . . : Միւս կողմէ կը լսեմ Լիւսիէնի սա յուսահատական խօսքը . Ի՞նչ ըրիք , ո՛ւր առաջնորդեցիք զիս : Ի՞նչ կը նշանակէ աս : Դուք նպատակ մը կը հետապնդէք : Ձէ՞ք կրնար ինծի , Լիւսիէնի լաւագոյն բարեկամին ըսել թէ ի՞նչ է այդ նպատակը :

— Քու բարեկամիդ հօրը սպաննիչը կը փնտեմ , պատասխանեց նկարիչը ծանրախո՛հ ու գրեթէ հանդիսաւոր չեղտով մը :

Ժորժ ըսաւ .

— Ես բան մը չեմ հասկնար ձեր ըսածէն : Դուք մարդասպանը կը փնտսէք : Ուրեմն ապացոյցը ունի՞ք թէ Ժանն Ծօրթիէ չէր մեղապարտը . . . :

— Ապացոյցը կը պակսի , բայց համոզումը ունիմ . . . :

— Ո՛վ կ'ամբաստանէք :

— Շատ կ'աճապարէք , սիրելի դաւակա , մարդ չեմ ամբաստաներ : Կը փնտսեմ ու չեմ կրնար գտնել , բայց գոնէ ըրած պիտի ըլլամ ինձմէ կախում ունեցող ամէն բան , արդիւնքի մը հասնելու համար :

— Ձեր հետազօտութիւնները Մուրիլլօ փողոց , միլիոնատէրին բնակարանը կը հասնին :

— Այո՛ :

— Բօլ Հարմանի վրայ կը կասկածի՞ք :

Էթիէն Քասթէլ անհամբերութեան շարժում մը ըրաւ ու յարեց .

— Ուեւէ մէկուն վրայ չեմ կասկածիր բնաւ : Քանի անգամ կրկնելու է քեզի :

— Ուրեմն չեմ պնդեր այլեւս , մրմնջեց ան , վստաւութեամբ : Ձեր գողտնիքը պահեցէ՛ք , սիրելի խնամակալս : Միակ բանը որ կը փափաքիմ , սա է թէ դուք կարենաք փրկել խեղճ ու անմեղ աղջիկը , Լիւսի Ծօրթիէն , որ իր խորատկուած երօզին և արձամարձուած սիրոյն վրայ կ'արտասուէ : Թերեւս ան պիտի մեռնի յուսահատութենէն , եթէ երբեք իմանայ Լիւսիէնի ամուսնութիւնը :

Յաջորդ առտու , Էթիէն Քասթէլի սե՛նեկապանը նկարիչին յանձնեց կնքուած նամակ մը զոր գործակատար մը բերած էր : Պահարանին մէջ կար այն տեղեկագիրը , որ Օվիա Սօլիվոյի ծախուած էր Ժուան-


եիի քաղաքապետարանին պաշտօնեայ Ռ սուլ Տիւշը-
մէնի կողմէ: Եկարիչը մեծ ուշադրութեամբ քննեց
այդ անգեկագիրը:

— Այն փաստաթուղթը ձեռք բերելու համար,
ճշգրիտ թուականներ և անուններ հայթայթելու էր,
որպէս զի հետազօտութիւնները օգտակար ըլլային:
ըսաւ էթիէն, մտովի բաւական ստեն խորհելէ յետոյ:
Ուրեմն Ռոյ Հարման գիտէր այդ անունները և թուա-
կանները, քանի որ յիշատակած է զանոնք: Խնդիրը
աւելի ծանրակշիւ կը դառնայ սասոր համար: Ան Բա-
րիզէն չէ հեռացած, այլ մէկը զրկած է ժուանեի,
այդ մարդը մեղսակից մըն է անշուշտ, որմէ բան չի
ծածկեր: Այդ մարդը գտնելու է...:

էթիէն հազուեցաւ արագօրէն ու ներքին գործե-
րու նախարարութեան պաշտօնատուներ գնաց ու քառ-
թը զրկեց նախարարին մասնաւոր քարտուղարին, որ
լաւ կը ճանչնար զինքը: Կէս ժամ յետոյ քարտուղա-
րին սենեակէն դուրս ելաւ, ձեռքը բռնած նոսրակ մը,
որ նախարարական լայն կնքաշրջմով փակուած էր:
Թղթապանակին մէջ գրաւ ու Աստա փողոցը դարձաւ:
Ճաշած պահուն ըսաւ սենեկապանին, որ կ'սպասար-
կէր:

— Ամենէն փոքր պայուսակը առէք ու անհրա-
ժեշտ ձերմակեղէնները և զգեստները դրէք անոր մէջ,
երկու-երեք օրուան բացակայութեան մը համար, հոս
եկողին ըսէք թէ դուրս ելած եմ, այս բանը ըսէք
նաեւ պարոն Ժորժ Տարիէի և ուրիշներուն:

— Լա՛ւ, պարոն:



է.

Տփիչկը յայտարարած էր թէ Լիւսիի հիւանդու-
թիւնը շատ ծանր էր: Այդ խօսքը սոսկում ու սար-
սուռ պատճառած էր ժամն Թօրթիի: Իր աղջիկը,
սիրասուն գուակը, Լիւսին, մահուան վտանգին են-
թակայ էր: Մշանջնապէս կորսնցնելու համար գտած
էր զայն:

Ժամն Թօրթիէ շարունակեց ապրիլ սնարեկեալ
կեանք մը, որ մարդկային ուժերէն գերիլեր կը
թուէր: Առտուն հացախմորանոց կ'երթար: Գործը
լմնալուծն պէս, հիւանդին սնարին քով կը փութար
մինչեւ իրիկուան հացաբաշխութիւնը: Ժամն գիշեր-
ները կ'անցընէր արտատուելով ու աղօթելով, մէկ
վայրկեան իսկ աչքերը չէր դոցեր ու մտքէն իսկ չէր
անցընէր իր սենեակը երկու ու անկողնին վրայ փռու-
ելիլ, քիչ մը հանգչելու համար: Մահացու անձկու-
թեամբ անցուած չորս օրերէ յետոյ, բփիչկը ծանոյց
թէ վտանգը անհետացած էր ու ապաքինումը կ'սկսէր:
Վերջապէս ժամն շունչ առաւ:

Այն ատեն հացագործ կինը յիշեց թէ Ժորժ Տա-
րիէ անուն փաստարանի մը դրասենեակը պիտի եր-
թար ու անոր պիտի յանձնէր պահարանի մը մէջ գտած
թուղթերը, որոնք փաստարանին անունը կը կրէին:
Ժամն այդ բանը մոռցած էր այն օրերու ընթացքին,
երբ իր աղջկան կեանքը վտանգի մասնուած էր:

Հիմա որ վտանգը անցած էր, կարգը եկած էր
պատճելու անոնք որ այնքան չարիք հասցուցած էին
անմեղ աղջկան, երեւան հանելով մօրը ստենոք կրած
գատապարտութիւնը ու Լիւսիի սիրուն ալ խորատիկէ
յետոյ, թշուառութեան մասնած էին զայն:

Յաջորդ երկուշտրթին, ժանն հացերը բաժնելէ յետոյ, գեանէն գտած թուղթերը միասին առած, Պօնաբարթ փողոցին ճամբան բանեց:

Ապաստանին փաստաբանին սալօնը մտցուց ժաննը: Անվէն անցած պահուն, հացագործ կինը տարօրինակ յուզում մը կրեց: Սիրար արագ կը բարախէր ու կուրծքը նեղ կուգար կարծես: Ամբողջ մտքնովը կը դողար:

Վերջուպէս փաստաբանին սենեակը մտու ու ինքզինքը գտաւ ժորժ Տարիէի դիմաց, որ իր զուակն էր:

Փաստաբանը, որ սաքի ելած էր, ակնարկ մը ձգեց այցելուներին վրայ: Այդ նայուածքին տակ, երիտասարդ փաստաբանին երեսը նայած պահուն, ժանն Թորթիլ զգաց որ տարօրինակ սարսուռ մը կ'անցնէր մարմինին վրայէն ու արցունքներ կը մթաղնէին աչքերը:

— Տիկին, ինձի՞ հետ խօսիլ կ'ուզէք, հարցուց ժորժ, աթոռ մը ցոյց տալով իր դրասեղանին մօտ: Ի՞նչ է ձեր այցելութեան շարժառիթը:

— Պարո՞ն, քանի մը օր առաջ թուղթեր կորսընցուցած էք...

— Այո՛, տիկին, պատասխանեց փաստաբանը: Շատ կարեւոր թուղթեր են անոնք: Դո՛ւք գտաք թուղթերը:

Ժանն իր գոզնոցին գրպանէն հանեց այն պահարանը, որ խնդրոյ առարկայ թուղթերը կը բովանդակէր ու փաստաբանին երկարեց:

— Անա՛՛ ձեր կորսնցուցածը, պարո՞ն, յարեց ժանն: Վստահ եղէք որ, ո՛չ մէկ թուղթ պակաս է: Երիտասարդ փաստաբանը փութաց ստուգել:

— Ամէնքն ալ մէջն են, տիկին: Դուք մեծ ծառայութիւն մտաուցիք ինձի: Թոյլ կուտամք որ պարգեւ մը տամ ձեզի...

— ո՛չ, ո՛չ, պարոն, ըստէ ժանն: Բան մը չեմ ընդունիր: Այդ թուղթերը ձերն են, զո՛ւնք գտայ ու հիմա ձեզի կը վերագարծնեմ... Ի՞մ պարասկանութիւնս է, հետեւաբար վարձատրութեան պէտք չկայ...

Ժորժ մտիկ կ'ընէր ժաննը ու անոր ձայնը տարօրինակ ազդեցութիւն մը կը գործէր իր վրայ ու տարտամ յիշատակ մը կ'արթնանէր մաքին մէջ: Իրենա յնպէս կը թուէր որ շատ հեռուոր թուականի մը մէջ լսած էր այդ ձայնը:

— Տիկին, չեմ համարձակիր պնդել, վախնալով որ կը վիրաւորեմ թերեւս քիչ մը չափազանց գիւրազգացութիւն մը, բայց յարգանքով կը խոսարձիմ բողբոջութիւն մը, բայց յարգանքով կը խոսարձիմ անոր առջեւ, ըստէ ժորժ: Փութամ աւելցնել որ ինքզինքս շատ բարեբախտ պիտի համարէի պարտքս հասուցանելու, եթէ երբեք կարենայի սեւէ ձեւով ձեզի օգտակար ըլլալ...

— Պարո՞ն, այս ազնիւ խօսքերը կը խրախուսեն զիս, պատասխանեց ժանն, որ բնաւ չէր նեղուեր փաստաբանին դիմաց: Համարձակութիւնը պիտի ունենամ խորհուրդ մը հարցնելու ձեզի:

— Ի՞նչ խորհուրդի պէտք ունիք:

— Պարոն, ի՞մ վրաս չի դատար խնդիրը, այլ խեղճ ու շատ տարաբախտ սրբունիի մը վրայ: — Պատրուտ եմ ամբողջ կարողութեամբս օգնել անոր, պատասխանեց ժորժ, որ հետզհետէ կը յուզուէր այցելուներին ձայնէն: Ի՞նչպէս կրնամ օգտակար ըլլալ անոր:

Ժամն պահ մը ինքնամոխոխուելէ յետոյ, յանկարծ հարցուց .

— Պարոն, կարելի՞ է զաւակ մը մեղադրել իր մօր ոճիրին համար, առանց օրէնքը բանաբարելու : Իրաւունք ունի՞ն խորտակելու անոր սիրտը, թունաւորելու կեանքը, ապրուստի միակ միջոցը եղող աշխատանքը կորսնցնել ապուլ, աճնուն յայտնելով անոր մօրը անցեալը : Պարոն, իրաւունք ունի՞ն ասիկա ընելու, առանց պատիժի ենթարկուելու :

Ժօրժ իր խօսակցին նայեցաւ հեռաքրքրութեամբ ու զարմանքով, յետոյ սա պատասխանը տուաւ .

— Անշուշտ գարշելի ոճիր մըն է բարոյագէտ սպաննել անմեղ անձ մը, անոր ընտանեկան գաղանփները երեւան հանելով, բայց անոնք որ այդ վատ ոճիրը կը գործեն, օրէնքի խտուածեան չեն ենթարկուիր : Նոյնիսկ կարելի չէ անուանարկութիւն վերագրել անոնց, եթէ երբեք չեն ստեր :

— Ազջիկ զաւակ մը կը ծնի ու քանի մը ամիս յետոյ, մայրը կը բաժնեն անկէ, սոսկալի ոճիրի մը համար, ազջուակը կը գնեն Ընկեցիկ Մանուկներու ապաստանարանը : Մանուկը կը մեծնայ ու անոր իմաց չեն տար սոսկալի գաղանիքը : Յետոյ կեանքի մէջ կը նեանն, ուր պարկեշտօրէն կ'աշխատի ան, ապրուելու համար : Հրեշտակի պէս անբիծ կը մնայ այդ ազջիկը, արժանի, ամէն յարգանքի : Իր ճամբուն վրայ, կը հանդիպի պարկեշտ երիտասարդի մը, որ իրեն պէս ազքատ է, իրար կը սիրեն ու կը յայտնեն իրենց սէրը : Երջանկութիւնը կը ժպտի, հակառակ իրենց ազքատութեան : Ապագան իրենցն է : Պիտի ամուսնանան : Ախոսս, նկատի չէին առած գէշ բախար ու չոր մարդիկ :

«Պարոն, մտիկ ըրէք և դատեցէ՛ք : Ըարտարագէտ միլիոնատէր մը հայրն է մէկ հատիկ ազջիկս մր : Այդ ազջիկը կը սիրահարուի ապաստանարանը մեծցած խեղճ ազջիկս մը նշանածին : Միլիոնատէրը կ'ըսէ այդ երիտասարդին . «Ձեզի կը նուիրեմ մեծ հարստութիւն մը : Ահուանոցէ՛ք ազջիկսս հետ» : Բայց երիտասարդը անշահախնդիր է, մնաց որ, կը սիրէ ալ : Ուստի կը մերժէ : Սակայն միլիոնատէրին ազջիկը հանգարտ չի կենար : Աս կ'երթայ կը գտնէ իր համեստ սիրամըցորդը և շատ դրամ կ'առաջարկէ, եթէ երբեք իր նշանածէն հրաժարի ու Ծրանսայէն հեռանայ : Բնականաբար, այդ առաջարկը կը մերժուի արհամարհանքով :

«Ասոր վրայ, ի՞նչ կ'ընեն հայր ու ազջիկ : Ոչ թէ որբուհիին, այլ անոր մօր անցեալը կը պրպտեն, երեւան կը հանեն անոր աղարատած ըլլալը ու այդ զիւտով զօրացած, կ'երթան կը գտնեն երիտասարդը և կը գոչեն անոր երեսն ի վեր . «Խեղճ յիմար, տարաբախտ կայր, քու սիրած ազջիկդ, որուն հետ ամուսնանալ կ'ուզես, ազջիկն է այն գարշելի կնոջ, որ իր պատիժը կրած է կեղբոնական բանտին մէջ, սպաննութիւն գործած ըլլալուն համար : Այդ կինն է որ սպաննած է քու հայրը» :

Ժամն խօսքը ընդհատեց, շունչը կտրած ըլլալուն հետար : Յետոյ յարեց .

«Պարոն, կը հասկնաք, այնպէս չէ՞ : Ոչ միայն անկարելի դարձած է ամուսնութիւնը, այլեւ երկու երիտասարդները իրարու թշրամի դարձած են : Եղածը աս չէ միայն : Մանկամարդ ազջիկը իր սրտին ու հոգիին մէջ ջախջախելէ յետոյ, անոր նիւթական կեանքն ալ խորտակելու էր : Ե՛ւ զերձակատուն մը գործ կուտար անոր :

«Այդ դերձակատան տիրուհիին քով կ'արթան ու խեղճ աղջկան ներկայութեան կ'ըսեն. «Այս աղջիկը կ'անպատուէ ձեր աշխատանքը, սպաննութեան, գոգուածեան ու հրեհհի երրեակ սծիրներ գործած կ'նսջ մը զաւակը ըլլալուն համար: Եթէ վար զնէք զայն, ձեր յաճախորդները պիտի հեռանան: Ձեր գործը պիտի կործանի: Վաճառե՛ք զայն»: Ու կը վաճառեն զայն:

«Այն տանն աղջիկը յուսահատութեան կը մատնուի ու հարուածին ուժգնութեան տակ հիւանդ կ'իյնայ ծանրապէս: Մէկ քանի օր, մահուան ու կեանքի մէջ կը տարուբերի: Իր սրտին արիւնոտ վէրքը չպիտի սպիանայ: Ան կը տառապի որքան կրնայ տառապիլ մարդկային էակ մը, մինչ գուք կ'ըսէք թէ օրէնքը անգոր է այն թշուառականներուն դէմ, որոնք այսպէս կը չարչարեն անմեղ աղջիկ մը, ի վերջոյ, սպաննելու համար զայն: Պարոն, եթէ այս է օրէնքը, խայտառակ օրէնք է:

— Բայց որո՞ւ վրայ կը խօսիք, հարցուց ժորժ յուզուած, վրդովուած և սիրտը ճնշուած, ժանն Ծորթիէի պատմութենէն:

— Որո՞ւ վրայ կը խօսիմ, պատասխանեց հացագործ կինը, Լիւսի Ծորթիէի վրայ կը խօսիմ:

— Մտքէս կ'անցնէր... կը կ'ոտհէի: Իրա՞ւ եղած են այդ բաները: Լիւսին աշխատանքէ զրկելու աստիճան առաջ գացած են իրենց անգթութեան մէջ:

- Այո՛:
- Օ՛հ, հրէշային բան է:
- Այո՛, հրէշային բան է: Կարելի չէ՞ պատժել այդպիսի արարքներ:
- Կարելի է ձաղկել զանոնք, բայց ոչ պատժել:
- Ապրուստի միջոցն ալ կը խլին անոր ձեռքէն:

Կ'սպաննեն զայն, հացը ձեռքէն առնելով... և սակայն կարելի չըլլար պատասխանատու նկատել մարդասպանները:

— Ոչ, յարեց ժորժ, ակռաները սեղմուած:

— Բայց խեղճ Լիւսին կը մեռնի: Պարոն, ի՞նչ ընելու է: Ձեր աչքերուն մէջ կը կարդամ բարութիւնը: Բան մը ընելու է, որպէս զի այդ աղջիկը վերագանէ իր երջանկութիւնը: Դուք պարոն Լիւսիէին բարեկամն էք: Դուք պարոն Հարմանին խորհրդակցան էք: Այդ երկու անձերն ալ կրնաք տեսնել ու անոնցմէ խնդրել որ Լիւսիին խնայեն: Թո՛ղ օրիորդ Հարման վերահաստատել տայ Լիւսին իր գործին մէջ, որմէ զրկուելուն պատճառ եղած է: Թո՛ղ պարոն Լիւսիէն վերադառնայ Լիւսիին քով ու ներսպարոն զանուի յանցանքի մը համար զոր աղջիկը չէ գործած, որպէս զի ան փրկուի...: Խեղճ աղջիկը պատասխանատու չէ իր մօր անցեալին համար... յետոյ մայրն ալ թերեւս անմեղ ըլլայ...: Պարոն, աղատեցէ՛ք այդ աղջիկը:

Ժորժ մեծ ուշադրութեամբ կը նայէր ժանն Ծորթիէի երեսը: Կարծես կ'ուսուցնասիրէր անոր գիծադիծերը:

— Շատո՞նց է որ կը ճանչնաք օրիորդ Լիւսին, հարցուց փաստաբանը:

- Ոչ, պարոն:
- Լիդ Բէրրէն կը կոչուիք, այնպէս չէ՞:
- Այո՛, պարոն: Աղջկանս պէս կը սիրեմ զայն:
- Այդ պահուն մեղմօրէն զարնուեցաւ սենեակին շուրջ: Սպասուէին ներս մտնելով բտաւ.
- Բօլ Հարմանը եկած է, պարոն:
- Ա՛հ, գոչեց հացագործ կինը խելայիլ:

— Այս ր աղաչելու է, պատասխանեց ժորժ, հարցադորձ կնոջ ձեռքը բռնելով: Անկէ պահանջելու է որ արգելք չըլլայ ապրուստին այն աղջկան զոր կը սիրէք:

Ու փաստաբանը ժանն Ծորթիէն տարաւ այն սրահը, ուր Բօլ Հարման կ'սպասէր: Այս վերջինը քիչ մը զարմացաւ, տեսնելով որ ժորժ ներս կը բռնէր ժողովրդական դասու պատկանող կնոջ մը հետ, բայց իր զարմանքը սաստկացաւ, երբ տեսաւ որ խելայեղ երեւոյթով այդ կինը ծունկի կուգար իր աջ ձեռքով, գլխահակ, ձեռքերը երկարած ու աղերսագին:

— Ո՞վ էք դուք, ի՞նչ կ'ուզէք ինձմէ, հարցուց գործարանատէրը:

Երիտասարդ փաստաբանը պատասխանեց.

— Այս խեղճ կինը Լիզ Բէրրէն կը կոչուի, պարոն: Ան խորունկ ու գրեթէ մայրական գուրգուրանքով մը կը սիրէ մանկամարդ աղջիկ մը, որ յուսահատութենէն կը մեռնի ու հոս եկած է խնդրելու համար որ ձեր քով միջնորդեմ, այդ աղջիկը փրկելու համար:

— Այո՛... այո՛... թոթովեց ժանն, որուն հեծկըլտուքները պոթկացին:

Լիզ Բէրրէնի անունը ու քիչ մը առաջուան ձայնը լսելով, գործարանատէրը զգաց որ պաղ քրտինք մը կը մարդարանար քունքերուն վրայ: Քսանըմէկ տարի յետոյ, ժաք կարօ և ժանն Ծորթիէ իրարու դիմաց կը գտնուէին, բայց երկուքն ալ այնքան փոխուած էին որ անճանաչելի դարձած էին: Նիւ Եօրթի մէջ իր երկարատեւ ընկալութեան շնորհիւ նախկին գործապետը ամերիկեան շեշտով կը խօսէր ու իր ձայնը շատ փոխուած էր:

ժանն գլուխը վեր առաւ և արցունքը անպի մը մէջէն տեսաւ այն անձը, որմէ կը խնդրէր Լիզի փրկութիւնը: Իր յիշողութեան մէջ ոեւէ յիշատակ չարթնցուց գործարանատէրին գունտ գէմքը, որ շրջանակուած էր գրեթէ ճերմակ մագերով և կիսամօրուքներով: Բայց ժաք կարօ առաջին տկարկով իսկ հարցադորձ կնոջ թարշամած դիմագիծերուն տակ ճանչցաւ գէմքը այն գեղեցիկ կնոջ զոր վայրագ տեսնուած էր սիրած էր տանուք:

Բօլ Հարման պահ մը կարծեց թէ կորստեան մատնուած էր:

Սակայն կարճատեւ եղաւ իր սոսկումը: Ան ըմբռնեց թէ կորուստի պիտի մասնուէր, եթէ երբեք վճռահանօրէն կուրծք չտար իր շուրջը գուսցող փոթորիկին: Սովորական պաղարիւնը վերտացաւ, թէեւ գէմքը գունատած և շրթունքը դողդոջուն ըլլային: Ուստի օտար շեշտը չափազանցելով, սա պատասխանը տուաւ.

— Ձեմ հասկնար թէ ինչո՞ւ ինձի կը բարեխօսեն, մանկամարդ աղջիկ մը ազատելու համար: Ի՞նչ կը նշանակէ սա:

— Սիրելի պարոն Հարման, խնդիրը Լիզի Ծորթիէի վրայ կը դառնայ, ըսաւ ժորժ:

— Լիզի Ծորթիէի վրայ, կրկնեց միլիոնատէրը: Ես ի՞նչ կրնամ ընել այդ տարաբախտ աղջկան համար, որ դժբախտութիւնը ունեցած է արդարութեան կողմէ դատապարտուած կնոջ մը աղջիկը ըլլալու:

— Պարոն, կրնաք կեանք պարգեւել անոր, դուք չեց ժանն: Ձեր աղջկան համար անոր ձեռքէն խլած էք իր սիրած երիտասարդը ու ձեր աղջիկը զայն զրկած է իր ապրուստի միակ միջոցը եղող աշխատ-

տանքէն: Լիւսի սրտէն զարնուած, յամբօրէն կը շիջանի: Դուք կ'սպաննէք զայն: Անգուց թան մը չէ միթէ: Ձեր աղջիկը երջանիկ ու հարուստ պիտի ապրի, իսկ Լիւսի յուսահատ պիտի մեռնի... Պարոն, մի թոյլատրէք այդ բանը, շատ անիրաւ է:

— Էհ, ես ի՞նչ կրնամ ընել ստոր, պատասխանեց Բօլ Հարման բուռն շեշտով մը: Յանցանքը ի՞մա է որ այդ Լիւսին դատապարտեալ կ'ոռջ մը աղջիկն է:

— Լիւսին դարձեալ նախատելէ զատ, չարիքին մէկ դարմանը չէք գտներ, ըսաւ Ժանն գրեթէ սպառնական շեշտով:

Ժաք կարօ դիւային ներշնչում մը ունեցաւ յանկարծ ու ըսաւ.

— Շատ առաջ կ'երթաք: Կարծես, սովորական բարեկամութենէ աւելի սերտ կապեր ձեզ կը միացնեն այդ աղջկան հետ: Ինչ բանի հաշիւը կը պահանջէք ինձմէ: Իմ պարտականութիւնս կատարեցի, այդ հրէշային ամուսնութիւնը անկարելի դարձնելով ու ես հպարտութիւն կ'զգամ ստոր համար: Հիմա ուրիշ պարտականութիւն մը ունի՞մ, որ ճշդուած է արդէ՞ ու պարոն Տարիէ պիտի օգնէ ինձի, որպէս զի կատարեմ զայն: Ձեր ինքնութիւնը հասկցայ շնորհիւ այն եղանակին, որով կը պաշտպանէք Լիւսիի դատը: Դուք Լիզ Բէրրէնը չէք... Դուք Ալֆրովիի դատապարտեալն էք... Դուք Բլէրմօնի փախստական բանտարկեալն էք... Դուք Ժանն Յօրթիէն էք...:

Այդ անունը լսելուն պէս, Ժանն զգաց իր դեղբուսը: Համակ դողդոջուն, ահաբեկ նայուածք մը ձգեց իր շուրջը, եւք մը փնտռելու համար: Ժաք կարօ շարունակեց, խօսքը փաստաբանին ուղղելով:

— Ընկերութեան ու արդարութեան ոչ քառու

ծառայութիւն մը մատուցած կ'ըլլայ մարդ, եթէ երբեք իսկոյն ձերբակալել տայ այս կինը: Ես հիմա պիտի երթամ ոստիկան բերելու...:

Արդէն իսկ թշուառականը դէպի դուռը կ'ուղղուէր: Ժօրթ դէպի առաջ խոյսցաւ ու անոր ձամբան գոցեց, ըսելով.

— Կ'աղաջեմ վայրկեան մը կեցէք, պարոն: Այս կինը Լիզ Բէրրէն կը կոչուի: Ուրիշ անունով չեմ ճանչնար և չեմ ուզեր ճանչնալ զայն: Իմ պաշտպանութեանս տակ կը գտնուի, եթէ երբեք Ժանն Յօրթիէն իսկ ըլլայ այս տարաբախտ կինը: Հոսկէ ազատօրէն դուրս պիտի ելլէ ան: Իմ աշխատասենեակս ծուղակ մը չէ: Տիկին, անվախօրէն հեռացէ՛ք:

Ժանն յուզումէն դողդոջուն, ձեռքերը Ժօրթի երկարեց, շնորհակալ ըլլալու և օրհնելու համար զայն, յետոյ քանի մը քայլ յառաջացաւ դեղեւուն:

— Բայց անիմաստ բան է ձեր ըրածը, գոչեց Բօլ Հարման...:

— Պարոն, դուք տանս մէջ կը գտնուիք ու ես ո՞նէ մեկնութիւն չեմ ընդունիր իմ ընթացքիս մասին զոր ես միայն կրնամ դատել, ըսաւ Ժօրթ, ընդմիջելով զործարանատիրոջ խօսքը: Լիզ Բէրրէն, գացէ՛ք: Հանգիստ սրտով գացէ՛ք:

Ժանն Յօրթիէ փաստաբանին ձեռքը բռնեց իսկոյն ու շրթունքին տարաւ յափշտակուած երախտագիտութեամբ, յետոյ դուրս խոյսցաւ: Բօլ Հարման ուզեց քայլ մը առնել, Ժաննի հետեւելու համար: Բայց երկրորդ անգամ ըլլալով, Ժօրթ անոր ձամբան գոցեց: Յետոյ ժպտագին ըսաւ գործարանատիրոջ.

— Կարծեմ թէ գործի համար եկած էիք հոս:

— Ինչո՞ւ ձգեցիք որ այս կինը հեռանայ, հարցուց Բօլ Հարման բուռն շեշտով մը:

— Բայց ձեզի ի՞նչ, սիրելիս: Միթէ վախ կը պատճառէ՞ ձեզի:

Այս խօսքը Բօլ Հարմանը հասկցուց թէ անխոնհմութիւն զործած էր ժաննի դէմ այդքան կասկածութիւն ցոյց տալով, ինչ որ ալ դարձանալի չէր թուել:

— Ես վախնամ, թոթովեց Բօլ Հարման:

— Կը հաւատասեմ թէ կրնան այդպէս կարծել: Եթէ երբեք խեղճ կինը ժանն Ծօրթիէն է իսկապէս, պէտք է ներդաժիտ աչքով դիտել անոր դիմուճը: Նոյնիսկ ոճրագործ մը ըլլալու պորագային: Իսկ եթէ ժանն Ծօրթիէն չէ ան, այլ կից իւրրէնն է, այն ազնիւ կինը որ կարեկցութիւն ու քուրգուրանք ունի մենաւոր, հիւանդ ու վշտահար աղջկան մը նկատմամբ, այդ պարագային, պէտք է հիանանք անոր վրայ և ոչ թէ պարսաւենք իր դիմուճը: Ասիկա կ'ապացուցանէ որ մեծ սիրտ մը ունի ան:

Միլիոնատէրը տանն ունեցած էր իր պազարիւնը գտնելու:

— Սիրելի փաստաբանս շատ իրաւունք ունիք, ըսաւ Բօլ Հարման: Դուք ալ հասկցած ըլլալու էք որ չկրցի զայրոյթս զսպել, կարծելով թէ իմ առջեւ կը գտնուէր այն թշուառական արարածը, որ իմ սպառնալիքս, կիւսիէն կապրուի հայրը սպաննած էր:

— Կը հասկնամ ձեր ըսածը, բայց կրնայիք սխալիլ ու ձեր սխալը անդարմանելի վիսս մը պիտի պատճառէր կից Բէրրէնի:

Խօսակցութեան նիւթը փոխելու համար, Ծօրթ հարցուց.

— Օրիորդ Մէրի ի՞նչպէս է այս առտու:

— Շա՛տ լաւ: Երէկ իրիկուան անիծեալ չոր հազը չկրկնուեցաւ:

— Ուրախ եմ: Կարծեմ թէ ամուսնութիւնը մօտ տանէն տեղի պիտի ունենայ...:

— Անտարակոյս: Բայց ոչ ուզածիս չտի չուտով: Անհրաժեշտ թուղթ մը կը պակսի և ես ստիպուած եմ նիւ Եօրքէն պահանջելու զայն, ի հարկէ գործը պիտի յսպարի քանի մը օր, սակայն արգելք մը չպիտի ըլլայ ասանը՝ինք օրէն ստորագրելու պայմանագրութիւնը:

— Հիմա խօսինք այն գործին վրայ, որուն համար հոս եկած էիք:

Ծօրթ և իր յաճախորդը աշխատասենեակ անցան ու հոն փակուեցան:

Ը.

Ժանն երիտասարդ փաստաբանին տունէն դուրս ելած պահուն խելայեղութեան մասնուած էր դարձեալ:

— Բօլ Հարման ով ըլլալս հասկցաւ, կ'ըսէր հարցադործ կինը մտովի: Ան պիտի մասնէր զիս, եթէ երբեք այդ ուղղամիտ երիտասարդը չժիջամտէր...: Մէ, ի՞նչ պիտի ընէ հիմա Բօլ Հարման, այդ անհրաժեշտ և անսիրտ հարուստը, որ կիւսի յաստատութեան պատճառ եղած է: Ան պիտի փառ է զիս և եթէ ինքն ալ չփնտռէ, ցուցմունքներ պիտի ընէ ոստիկանութեան ու այս վերջինն ալ չուտով պիտի գտնէ իմ թագստոցս կիւսի քով: Այսպէս պիտի ձերբակալուելիմ: Ի՞նչ պիտի ընեմ հիմա: Սակայն չեմ կրնար լքել ու առանձին ձգել աղջիկս, իր հիւանդագին և յուսահատ վիճակին մէջ: Անել կացութիւն մըն է աս...: Բախտին կը թողում գործը ու աղջկանս քով:

կը վերադառնամ: Հոն պիտի գան զիս ձերբակալեն: Գոնէ մինչեւ վերջին վայրկեանը Լիւսին տեսած կ'ըլլամ...:

Ժանն նուազ տկար գտաւ Լիւսին ու տարտախա մօր ահուելի չարչարանքներուն մէջ ուրախութեան չող մը սպրդեցաւ: Խորտիրոս կինը ժպտուն դէմք մը ցոյց տալու քաջութիւնը ունեցաւ:

— Մայր Լիզօն, Պ. Տարիէն տեսա՞ք, ձեր մտադրութեան համաձայն, հարցուց մանկամարդ աղջիկը:

— Օհ, սիրելի նոնոշիկս, այս առտու տեսայ զայն:

— Ի՞նչ ըսաւ ձեզի...:

— Յայտարարեց թէ քեզ հալածողները ճշմարիտ հրէշներ են, բայց դուք չէք կրնար բան մը ընել անոնց դէմ, քանի որ օրէնքը չի պատժեր այն խայտառակ ժարդիկը, որոնք աղջիկ մը կը մեղադրեն իր մօրը անպատուութեանը համար:

Լիւսի զգաց որ աչքերը արցունքներով կը լեցուէին:

— Մա՛յրս, թոթովեց Լիւսի: Թերեւս ան ինձմէ աւելի արգահատելի է:

Ժանն կը խեղդուէր յուզումէն և խանդաղատանքէն, բայց Լիւսի չնշմարեց, այլ խորատուզուեցաւ այն ցաւազին անրջանքներէն մէկուն մէջ, որոնք յաճախադէպ դարձած էին Լիւսիէնի կողմէ լքուելէն ի վեր...:

.....

Փօրժ Տարիէի հետ գործը աւարտելէն յետոյ, Բօլ Հարման իր բնակարանը վերադարձաւ կառքով:

— Բարկանալու չէի, կ'ըսէր գործարանատէրը

մտովի: Հարկ չկար յայտնելու թէ Լիզ Բէրրէնի ով ըլլալը հասկցած էի: Անհնամանը ձախաւերութիւնը ըրած պիտի ըլլայի, զայն ձերբակալել տալով, մտամալորման վայրկեանի մը մէջ...: Սակայն ժանն փորթիէի ներկայութիւնը Բարիզի մէջ, մնայուն վտանգ մը պիտի ըլլայ իմ գլխուս վերեւ, պէտք է որ այդ վտանգը անհետանայ:

Կառքը Մուրիլլօ փողոցի իր բնակարանը հասնելու վրայ էր, երբ Բօլ Հարման այդ մտածումը ունեցաւ: Լիւսիէն Լապրուն գտաւ Մէրիի մօտ: Երիտասարդը խղճմտօրէն կը կատարէր էթիէն Քասթէլի կողմէ պարտադրուած դերը: Սեղան նստան: Ճաշը կարճ աւելեց: Լիւսիէն չէր կրնար երկար առեն առանց հսկողութեան ձգել գործարանը: Բօլ Հարման քիչ յետոյ դուրս ելաւ ու հսկառակ իր սովորութեան, նեախօտն յառաջացաւ: Օվիա Սօլիվոյի բնակարանը գնաց:

Դուռը զարնելու պահուն, մայթին վրայ, փողոցին դիմացի կողմը նշմարեց Օվիա Սօլիվօն, որագօրէն կը յառաջանար իր տան ուղղութեամբ: Փողոցին մէջտեղէն անցաւ ու քայլերը փութացնելով, Օվիաի միացաւ:

— Այդքան մի՛ աճապարեք, ըսաւ գործարանատէրը, անոր թեւին զարնելով:

— Աս ի՞նչ հանդիպում, գոչեց Օվիա ձեռքը երկարելով: Ի՞նչ դիպում այս թողին մէջ նետեց քեզ:

— Դիպումս իր դիմացի չէ...: Շատ լրջօրէն պիտի տեսակցինք:

— Ուրեմն, սիրելի ազգակոնս ու պատուակոնս բարեկամս, ետ դառնանք ու ճաշելու երթանք: Յետոյ կը խօսինք, որովհետեւ շատ անօթի եմ:

Երկուքը միասին մտան Քլիշի հրոպարակին մօտ գտնուող ճաշարան մը ու մտանաւոր սենեակ մը ուղեցին: Օվիա ապապրեց կերակուրները և Բօլ Հարմանի դիմաց նստաւ: Ընչը բերուելէն յետոյ, Բօլ Հարման սենեակին դրան վրայ ակնարկ մը ձգեց, ապահովուելու համար թէ փակ էր ան, յետոյ իր սեղանակիցին վրայ ծռելով սեղմօրէն ըսաւ.

— Ծառ կը վախնամ որ այս անգամ անգարմանելի կերպով կորստան մասնուելիք:

Օվիա պնակին վրայ դրաւ պատառաքաղը, զսք բերանը պիտի տանէր, և վրդուլուած դէմք մը առաւ:

— Ի՞նչ կ'ըսես, ի՞նչ կ'ըսես, գոչեց Օվիա:

Յանկարծ Օվիա յիշեց որ օրիորդ Ամանտա կրնար թուլբերանութիւն մը ըրած ըլլալ ու իր դէմքը աւելի մթաղնեցաւ:

— Ըշմարտութիւնը կ'ըսեմ քեզի, պտտասխանեց գործարանատէրը: Ահա կացութիւնը քանի մը բարով ժամն Բարիզ կը գտնուի ու իր աղջիկը գտած է:

— Կարելի բան չէ:

— Անկարելի կը թուի և սակայն ստոյգ է: Փրատարանիս, Ժօրթ Տարիէի տունը այդ կնոջ հանդիպեցայ:

— Քեզ ճանչցա՞ւ, թո՞թովեց Օվիա սարսաղին ու գունատ:

— Բարեբախտաբար չճանչցաւ, բայց Բարիզի մէջ իր ներկայութիւնը ամենէն մեծ վտանգն է: Թերեւս օրին մէկը պիտի ճանչնայ զիս ու կ'երեւակայեմ թէ ի՞նչ գայթակղութիւն... ի՞նչ կործանում առաջ պիտի գայ...:

(Օվիա սկսաւ ծիծաղիլ:

— Բայց պտտուական բարեկամս, քանի որ ժամն Ֆօրթիէ քեզ չէ ճանչցած, վտանգը անցած է ուրեմն... Հաւատա՞ որ, քեզ կը մեղքնամ, խեղճ բարեկամս: Բարցական կորովդ կը տկարանայ հետզհետէ: Մի վրդովիր ու յոյսդ իմ վրաս դիր: Ժամն Ֆօրթիէ Բարիզ կը գտնուի, վստահ ես այդ մասին, քանի որ աչքովդ տեսեր ես զայն... Անունը փոխա՞ծ է միթէ:

— Լիզ Բէրրէն անունը առած է:

— Ո՛ւր կը բնակի ան:

— Չեմ գիտեր, բայց կարելի է զայն գտնել իր աղջկան տունը...:

— Ի՞նչ արհեստով կ'ըբաղի:

— Հայագործ է:

— Ուրեմն ան ստիպուած է առտուընէ մինչև Երիկուն ճամբաներու վրայ գտնուիլ: Իմ աղնիւ բարեկամս, վախնալու բան չկայ, վաղը ժամն Ֆօրթիէ չպիտի կրնայ այլևս քեզ նեղել:

— Ի՞նչ պիտի ընես:

— Ես բան մը չպիտի ընեմ: Բայց դուն Թօլէտոյի լաւալոյն մեկնելով ընդհանուր գտտախաղին պիտի գրես որ Քլէրմօնի բանտէն փախած ժամն Ֆօրթիէ անուն կինը Բարիզի մէջ կը թափառի Լիզ Բ. Բ. Բէն անունով և թէ կարելի է զայն գտնել կամ հետք երեւան հանել իր աղջկան, Լիւսիի քով, Քէ Պուերպօն, թիւ 9, դուն կրնաս շտաբարգրել այդ նամակը:

— Անկարելի է, պատասխանեց նախկին ժաբկարօն: Այդ նամակը չպիտի գրեմ բ՛աւ, այլապէս Էնձի պիտի վերագրեն ժամնի ձերբակալութիւնը:

— Ո՛վ:

— Ժօրթ Տարիէ: Ուղեցի անոր տան մէջ ձերբակալել տալ ժամնը, բայց ան պաշտպանեց ու երկուքիս մէջ մտաւ:

Բոլ Հարման պատեց այն բաները, որոնց տեղ-
եակ են արգէն մեր ընթերցողները: Օ իս մտիկ ըրած
պահուն տկանը կը քերէր նեղացած երեւոյթով:

— Հիմա կրնաս հասկնալ թէ կարելի չէ քու
ըսածիդ պէս գործել, ծանր անխօսեմութիւն մը չընե-
լու համար: Ժօրթի մարին մէջ կասկածներ պիտի ար-
թընան, անշուշտ: Լիւսիէն Լապրու կը հաւատայ
ժամն Յօրթիէի անմեղութեան, ան կը սարակուօի
ժաք կարոյի մահուան վրայ: Փաստարան ժօրթ Տա-
րիէ միեւնոյն կարծիքը ունի: Նկարիչ Էթիէն Քաս-
թէլ անոնց համակարծիք է: Բայր այդ անձերուն
համար, ժաք կարօ կենդանի է ու ժամն Յօրթիէ
անոր տեղ պատիժ կը բաշէ...:

— Չեզի կը հարցնեմ թէ այդ մարդիկը ինչո՞ւ կը
խառնուին այս գործին, մրմնջեց Օլիտ: Ի՞նչ ցաւալի
անդադանապահութիւն:

Բոլ Հարման շարունակեց.

— Կը բաւէ որ կայծ մը առաջ գայ այդ միտու-
թեան մէջ, որպէս զի անցեալը լուսաւորուի: Անխո-
հեմ բառ մը և անա ամէն ինչ կը կործանի: Ահաւրի
բան է նաւահանդիսաին մէջ տեղի ունեցած նաւարե-
կութիւն մը: Խելայեղութեան կը մատնուիմ:

Ու Բոլ Հարման, խելագարի մը պէս, գլուխը
երկու ձեռքերուն մէջ առաւ:

— Օ՛հ, հանդարտէ, ըսաւ Օլիտ: Սիրելիս, յու-
սահատական բան մը չկայ տակաւին: Բու նախատե-
ած սղաններդ կրնան առաջ գալ, կ'ընդունիմ, բայց
հակառակն ալ կարելի է: Ժամն կրնայ խօսիլ: Բայց
ի՞նչ պիտի ըսէ: Ան կրնայ քեզ ճանչնալ, բայց զու-
ալ պիտի պատասխանես. «Այս կինը կը զտանայէ:
ժաք կարօ մեռած է: Ես Բոլ Հարման կը կոչուիմ և
կրնամ ապացուցանել տակաւ...»:

— Սակայն դուն երեւան հանած ես որ ժը՛ւլվի
մէջ մեռած է Բոլ Հարման...: Ինչո՞ւ ուրիշներ ալ
չկարենան երեւան հանել: Քեզի կ'ըսեմ թէ վասնզը
մտաալուս է ու ա'լ աւելի պիտի մեծնայ, որքան ասն
որ ժամն Յօրթիէ սղջ մնայ...:

— Կ'ուզե՞ս որ մեռնի ան, հարցուց Օլիտ ցած և
աւելց ձայնով մը, իր մեղսակիցին վրայ ծած:

— Փրկութիւնս պիտի ըլլայ:

— Լու խորհէ: Ոճիր մը աւելի ծանր հետեւանք-
ներ պիտի չունենանք քեզի համար քան մտածանչում
մը: Եթէ երբեք ժօրթ Տարիէ ու Լիւսի իմանան որ
դուն ժամն Յօրթիէի սպառնացած ես, անոր եղերա-
կան վախճանը քեզի պիտի չվերադրեն միթէ:

— Արդարեւ, այդ դադարարը պիտի ունենան
վերջին անցուղարձէն յետոյ, եթէ երբեք սպաննու-
թեան վրայ դառնայ խնդիրը...:

— Ուրեմն ի՞նչ ընելու է:

— Արկածական մահ մը առաջ բերելու է ճար-
տարութեամբ, որպէս զի գիպուածը միայն յանցա-
պարս նկատուի: Ամէն գնով խուսափելու է վերահաս
ողէտէն: Խորհէ որ քու բախտդ իմ հարատուութեանս
կապուած է: Իմ կործանումս քու կործանումդ ալ է:
Այլեւս չես կրնար թոշակդ ստանալ ինձոէ, եթէ ես
կործանիմ:

— Անմիա խօսքեր չուզեր: Թշուառութիւնը ան-
տանելի կը թուի ինձի այս պահուս: Եթէ հարկ ըլլար
սպրուստս ճարել, անօթութենէ պիտի մեռնէի:

— Ուրեմն ամէն վասնզ այդպէս ա'ա: Որոշում
առի՞ր: Պիտի գործե՞ս:

— Պէտք է գործիմ:

— Բայց երբեք սպաննութիւն, դանակ, բէլու-
վեր:

— Ապահով եղի՛ր: Ճարտարօրէն՝ ծագուած վիճակի մէջ գործուած սպաննութիւն մը արկածի երեւոյթ պիտի առնէ: Կը յուսամ որ այս անգամ ալ գործին մէջէն պիտի ելլենք:

Բօլ Հարմար: Թղթապանակը հանելով, պանքոտմսեր առաւ սէ իր մեղսակիցին տուաւ: Օվիտ իսկոյն գրպանին մէջ սանեցուց զանոնք ու գտեալթ մը շարթըրէօզ ումպ ու պ խմելով հարցուց:

— Իրարու ըսելիք մասնաւոր բան մը ունի՞նք:

— Ոչ...:

— Ուրեմն առն կը դառնամ: Ծրագիր մը պատրաստելու պէտք ունիմ:

Թշուառական Օվիտ իր մեղսակիցին ձեռքը սեղմեց ու հեռացաւ: Ինչպէս կը տեսնուի, Օվիտ միտքը դրած էր ժաք Կարոյի գաղափարները իրագործել: Անոր բախտին կը վստահէր ու մտովի կ'ըսէր թէ զիրենք միացնող լուծը որքան ծանր ըլլար, այնքան աւելի տիրաբար պիտի խօսէր ու մատուցած ծառայութիւններուն բռն արժէքովը պիտի ստանար իր վարձատրութիւնը:

Առաջուան ժամը երեքին, Օվիտ անկողինէն վարցատկեց, մոմը վառեց, մաշած, գունատած ու ողորմելի զգեստ մը հագաւ, աղիւտի պէս կարմիր ներկ մը քսեց այտերուն վրայ ու մրադոյն ներկ մը արտաւանդունքին շուրջ, յետոյ հաստ մատիտով մը լաշնցուց բերնին անկիւնները, տոփակ քասքէթ մը դրաւ, կտուէ բաւական մեծ պայուսակ մը թեւին տակ առաւ ու ձեռքն ալ, քրջանաւաքի կեռ մը: Այսպէս ծրպտուած, Օվիտ սենեակէն դուրս ելաւ, Սէն Լուի գնաց ու իր կեռին միջոցաւ աղբիւսներու դէպ մը խառնած պահուն Բէ Պսերպօնի թիւ 9 տան վրայ սկսաւ հսկութիւն ընել:

Ժամը հինգն էր: Թիւ 9 տան դուռը բացուեցաւ ու ժանն Ֆորթիէ դուրս ելաւ: Օվիտ այդ պահուն կը խառնշակէր տան դիմացը գտնուող աղբիւսներու կոյտ մը, երբ մէկ ակնարկով ճանչցաւ Բարբիզի հացագործ կիներուն աւանդական գոգնոցը:

— Ան ըլլալու է, ըսաւ Օվիտ մտովի: Չեանուսոյն, առն չպիտի դառնամ:

Օվիտ կը հետեւէր ժաննի, ճամբուն վրայ զըտուաւող աղբիւսները աչքէ անցընելով: Ժանն այն ատեն հասաւ իր գործատիրոջ խանութը, երբ Օվիտ կը դառնար Տօֆին փողոցի և Բէ Օկիւսթինի անկիւնը: Քստնըհինգ քայլ հեռու էին իրարմէ: Խանութը բացուած չըլլալուն, ժանն մութ նրբանցք մը մտաւ ու հոն անհետացաւ:

— Այս հացափածառանոցին համար կ'աշխատի: Բայց իմ փնտաւած կի՞նս է այս հացագործուհին:

Այդ պահուն բացուեցաւ խանութին դուռը: Ժանն կ'օգնէր սպասուհիին, փեղկերը վեր առնելու համար: Երկու հացագործ կիներ խանութին յետսամասէն դուրս ելան միաժամանակ:

— Տիկին Բէրրէն, մենք Ռանտէվու տէ Պուլանժէ կ'երթանք: ըսաւ հացագործ կիներէն մէկը: Այս առտու կարգը մերն է:

— Գացէք, աղջիկներս, պատասխանեց ժանն: Ես ալ ձեր ետեւէն կուգամ:

Օվիտ այդ կիներուն մօտեցած ըլլալուն, այդ խօսքերը լսած էր:

— Տիկին Բէրրէն, իմ փնտաւած կի՞նս է ան, մըմնջեց Օվիտ: Ռանտէվու տէ Պուլանժէ կ'երթայ ան: Պէտք է իմանալ թէ ուր կը բնակի ան, հիմա պիտի հասկնամ...:

Փոխանակ ժամն Գործիէի սպասելու, Օլիա միւս երոկէ կիներուն հետեւեցաւ, պլուզը հանելէն յետոյ, զոր պոյուսակին մէջ թխեց, յետոյ քառքէթը աչքերուն վրայ քաշեց ու գինեատուն մտաւ:

Խանութպանուհին մուտքի սրահին մէջ, հաշուեսեղանին առջեւ բազմած էր: Հոն կը գտնուէր մասնաւոր սենեակ մը որ մեծ սրահին վրայ կը նայէր: Առննօք ճերմակ գոյն ունեցող վարագոյրներ կիսովին կը գոցէին այդ ապակին, ուր պատուհանիկ մը բացուած էր: Օվիա ճերմակ գինի ազգարեց ու ստքի վրայ խմեց: Ժամն ներս մտաւ ու ետեւէն անցաւ, մեծ սրահը մանելու համար: Ժամն շրջապատուեցաւ. ներս մտնելուն պէս:

— Բարի լոյս, մայր Լիզօն կ'ըսէին ոմանք:

— Բարի լոյս, տիկին Բէրրէն, կ'ըսէին ուրիշներ:

Ու սիրալիբ անկեղծութեամբ մը կը սեղմէին անոր ձեռքերը: Ժամն Գործիէ շատ սիրուած էր, ինչպէս գիտենք ու Օլիա ալ ստուգեց այդպէս ըլլալը: Ան վճարեց խմած գաւաթ մը ճերմակ գինիին դրամը ու դուրս ելաւ, ձեռքը առնելով պոյուսակը, կեռը ու գնաց խղճմտօրէն պրպտեց Լըպրէի հացավաճառանոցին շրջակաները: Աղբիւտի մէկ տուփէն միւսը կ'երթար, կեռը կը խոթէր անոնց մէջ ու կը պրպտէր, բայց իր հսկողութիւնը չէր դադարեցնէր: Վերջապէս, Մայր Բէրրէն երեւան եկաւ երկու բնկերուհիներուն հետ, որոնք միեւնոյն խանութին մէջ կ'աշխատէին:

Ժամն գործի սկսաւ, մինչև Սէն Անտրէ աէ զ'Ար փողոցը յառաջանալով, տուննըը հաց կը ձգէր ու տակաւ կը թեթեւցնէր ոչորիէ փոքր կառքը: Յաջոր-

դարօր անցաւ Սէն Անտրէ աէ զ'Ար պողոտային վրայ գտնուող փողոցներէն, Սէկիէ, Ժի լը Բէօր: Յետոյ անցաւ Սէն Միշէլ հետադարակէն, Բէ Սէն Միշէլէն, տպա մօտակայ փողոցներէն, Մօպէր հրատարակէն ու ի վերջոյ Սէն Լուիէն: Ժամը սթուսեցին, գործը աւարտած իր տան դիմաց կը գտնուէր, ուր ամենէն վերջը կը բաժնէր հացերը: Օվիա մէկ վարկեան իսկ աչքէ չէր հեռացուցած զայն, անոր հետ քալած ու տեղ մը մտած ատեն կանգ առած էր:

— Անտ' իր վերջին կայանը, ըսաւ Օլիա մտովի: Հիմա պէտք է օգտուիմ գիտցածէս և իմ ծրագիրս հիմնեմ անոր հետեւած ուղեգիծին վրայ, որուն ան կը հետեւի ամէն օր: Ժամն դուրս ելած պահուն, մինչև հացավաճառանոց, ճամբան ամայի է: Ասիկա շահ մըն է ինծի համար: Այդ ուղեգիծին վրայ պիտի պատահի արկամը, եթէ երբեք յաջողիմ այդ բանը ընել:

Օլիա այս խորհրդածութիւններով տուն դարձաւ:

Բ.

Հիմա միանանք էթիէն Բասթէլի, որ առջի օր Լիոնի կայարանը գացած էր կառքով ու հոնկէ կառախումբով Տիփօն մեկնած էր: Յաջորդ օրը, էթիէն քաղաքապետարան գնաց ու գնապահին ըսաւ.

— Սա քառթս քաղաքապետին տուէ'ք, բսելով թէ ներքին գործերու նախարարին կողմէ նամակ մը ունիմ իրեն համար:

Բանի մը վայրկեան յետոյ, նկարիչը կը գտնուէր քաղաքապետին դիմաց ու անոր կը յանձնէր նամակը:

— Մեր երկուքին բարեկամը եղող Նորին Վսե-

մութեան քարտուղարը ինձմէ կը խնդրէ, պարոն, որ հարկ եղած դիւրութիւնները ընծայեմ ձեզի, ըսաւ քաղաքապետը, կարգալէ յետոյ յանձնարարական նամակը: Ինքզինքս բարեբախտ պիտի համարեմ, ձեզի պէս արժէքաւոր մարդու մը ծառայութիւն մատուցանելու համար: Հոնեցէ՛ք ըսել թէ ի՞նչ բանի մէջ կրնամ օգտակար ըլլալ ձեզի:

— Կ'ուզեմ ճշգրիտ տեղեկութիւններ ստանալ Տիֆոն ծնած մարդու մը մասին, որ Բօլ Հարման կը կոչուի:

— Հոնեցէ՛ք անունը և թուականը ըսել:

— Բօլ Հարման, 1832 Ս.պրիլ 21ին ծնած, Տիֆոնի մէջ, որդի Սէզէր Հարմանի և Տէզիրէ Քլէր Սօլիվոյի, մեքենավոր:

— Ծա՛տ լաւ:

Քաղաքապետը հնչեցուց զանգակը: Բարապան մը ներս մտաւ իսկոյն:

— Ասիկա կը տանիք ընդհանուր դատախազին կամ օգնականին, ըսաւ քաղաքապետը, անոր տալով թուղթ մը, որուն վրայ բան մը գրած էր: Յետոյ խնդրոյ առարկայ թղթածրարը կը բերէք:

Բարապանը դուրս ելաւ: Քաղաքապետը յարեց.

— Թերեւս աւելի մանրամասն ու մտերմական տեղեկութիւններու պէտք պիտի ունենաք:

— Այո՛, պարոն:

— Ձեռքիս տակ ունիմ միակ անձը, որ կրնայ այդ տեղեկութիւնները տալ ձեզի: Քաղաքապետութեան հին պաշտօնեայ մըն է, եօթանասուն տարեկան, հրաշալի յիշողութեամբ մը օժտուած: Հակուռակ իր յառաջացած տարիքին, վար դրած եմ զայն, որովհետեւ ան պիտի մեռնի հանգստեան կոչուելուն յա-

ջարգ օր: Յիսուն տարիէ ի վեր, Տիֆոնի մէջ պատահած ամէն բան գիտէ ու կը յիշէ:

Քաղաքապետը նորէն հնչեցուց զանգակը ու ներս մանաղ գրասենեակի պաշտօնակցին ըսաւ.

— Պարոն Ռուժէն ինձի զրկեցէ՛ք:

Մէկ վայրկեան յետոյ, ծերուկ պաշտօնեան սենեակ մտաւ, զուարթ մեղմօրէն զարնելէն յետոյ:

— Պարոն քաղաքապետը իր քով կանչելու պատիւը ըրած է ինձի, ըսաւ պաշտօնեան, բարեկեամբ:

— Այո՛, պարոն Ռուժէն, կ'ուզեմ տեղեկութիւններ առնել Բօլ Հարման անուն մէկուն վրայ:

Ռուժէն քանի մը երկվայրկեան իր յիշողութիւնը պրպակց, յետոյ անվարան ըսաւ.

— Եթէ չեմ սխալիր, Բօլ Հարման 1832ին ծնած է Տիֆոնի մէջ: Իր մայրը Սօլիվօնեի էր: Կարուհի էր, կարծեմ:

— Այո՛, ան է:

— Անոր հայրը և մայրը իրարմէ քիչ յետոյ մեռած են: Մայրը քսանըջօրս տարի նաաջ մեռած է: Բօլ Հարման միակ զաւակն էր: Ծնողքը հազուագիւտ խմացականութիւն մը աւանելով անոր մէջ, Ծալօնի դպրոցը գրին, որու շրջանը աւարակց յաջողութեամբ: Լաւ երեսասարգ մը, անկեղծ Պուրիօնեցի մըն էր, թայց քիչ մը բարկացաւ... Արտասահման մեկնեցաւ:

— Ուր մեռած է, այնպէս չէ՞:

— Երբեք, պարոն: Ան հարստացած է, Նիս Եօրփէն Ամերիկացի ճարտարագործի մը հետ ընկերակցեցելով: Լրագիրներէն իմացայ, Այս պահուս Բարիզ կը գտնուի, ուր հիմնալի գործարան մը հաստատած է: Ա՛հ, իր երկրին պատիւ բերող մարդ մըն է ան:

— Վաստ՞է էք որ Բարիզ գտնուող Բօլ Հարմանը ձեր հանչցած մարդն է:

— Կատարելագէտ վատան եմ, քանի որ այդ անու-
նով ուրիշ մարդ չկայ:

— Տիֆօսի մէջ կամ ուրիշ տեղ ընտանիք չունէ՞ր:

— Զարմիկ մը ունէր, իր մօր Տէգիրէ Սօլիվոյի
քեռորդին:

Էթիէն Քասթէլ ուշադրութիւնը լարեց: Պաշտօն-
եան յարեց:

— Այդ զարմիկն է Օվիա Սօլիվօ, չարագործին
մէկը, որ ի բացակայութեան, երեք տարուան բան-
տարկութեան դատապարտուած է գողութեան համար:
Թիարան գացած ըլլալու է: Ահա՛ աղքատները, տըխ-
րահաչակ աղքատի մը, ինչպէս կը տեսնէք, պարոն:

Պաշտօնեան այդ խօսքերը ըրած պահուն, բարա-
պանը ներս մտաւ: Ան կը բերէր Բօլ Հարմանի դա-
տական թղթածրարին քաղուածքը, ուր ոչ մէկ դա-
տապարտութիւն արձանագրուած էր:

— Պարոն, ուրիշ հարցումներ ունի՞ք, ըսաւ քա-
ղաքագետը, նկարիչին ուղղելով խօսքը:

— Ոչ, պարոն: Ուզածս իմացայ: Պարոն Ռուժէի
չնորհակալութիւն կը յայտնեմ ինձի հաղորդած տեղե-
կութիւններուն համար: Պարոն, ինձի կը մնայ երախ-
տապարտութիւն յայտնել, ձեր լաւ ընդունելութեան
համար ու հրաժեշտ առնել ձեզմէ:

— Իսկոյն ախտի մեկնի՞ք:

— Առաջին կառտիսըմբով դէպի ժուռնետի:

Քաղաքավարական խօսքերու փոխանակութեանէն
յետոյ, էթիէն Քասթէլ սենեակէն դուրս ելաւ ու քա-
ղաքագետը մինչեւ դուռ առաջնորդեց զայն:

— Այլեւս տարակուսելու բան չկայ, ըսաւ նկա-
րիչը մտովի, այն պահուկը հասած պահուն, ուր իջե-
լանած էր: Ժաք կարօն չէ Բօլ Հարմանը: Ծանր

սխալ մը կը գործէի, այդ ինքնութիւնը երեւակայե-
լով: Բայց ինչո՞ւ այդ մարդը ժանն Ծորթիէի աղջկան
ետեւէն ինկած է կատաղորէն: Ի՞նչպէս ձեռք անցու-
ցած է Ընկեցիկ Մանուկներու ապաստանարանին տե-
ղեկագիրը: Ո՞ր մեղսակիցին հետ գործած է: Թերեւս
Օվիա Սօլիվոյի հետ...:

Պահ մը խորհրդածելէ յետոյ, նկարիչը մտովի
յարեց:

— Ի գուր համոզուած կը ցուցնեմ ինքզինքս:
Ի գուր, աչքերուս ասջեւ ունիմ բացայայտութեան
պէս բան մը: Ինքնիրենս կ'ըսեմ թէ այլեւս չեմ տա-
րակուսիր, բայց դարձեալ կը տարակուսիմ: Տես-
նե՛նք...:

Դիպուածը զայն առաջնորդեց այն պահուկը, ուր
մէկ ամիս առաջ Սօլիվօ իջեւանած էր Պառօն Արնօլա
տը Ռայս ազնուապետական կեղծ անունով:

Պահ մը բաժնուի՞ք նկարիչէն ու Սօլիվոյի միա-
նանք: Կէս օրէն յետոյ, թշուառականը սկսաւ յառա-
ջանալ այն ճամբէն, որուն հետեւած էր առտուն,
ժաննը հետագնդած ատեն:

Ժի լը Քէօր փողոցը խափանուած էր արկա՛յի մը
հետեւանքով: Զուրի խողովակ մը պայթած ըլլալուն,
քաղաքագետութիւնը ձեռնարկած էր խողովակներու
ընդհանուր նորոգութեան: Հետեւարար խորունկ խրա-
մատ մը բացուած էր ճամբուն երկայնքը: Միայն մայ-
թերը ազատ էին: Ժանն Ծորթիէն հետագնդած պա-
հուն Սօլիվօ դիտած էր որ ան իր անիւտօր կառքը
կը քշէր Ժի լը Քէօր փողոցի մայթին վրայէն, այդ
թողին մէջ հացի բաշխուածը կատարելու համար: Սօ-
լիվօ հետեւեցաւ այն մայթին, որուն դիմացի կողմէն
անցած էր ժանն Ծորթիէ առտուն:

Գրեթէ ճամբուն մէջտեղը, Սօլիփօ կանգ առաւ, լսելու համար երգը ներկարարի մը. որ կը գանուէր շարժուն լսատակերտի մը վրայ, իր զիմացի տան պատին յենամ: Այդ ներկարարը և իր երկու ընկերները կը ծեփէին շէնքին ճակատը: Երկրորդ յարկին վրայ կը գտնուէին: Այդ շէնքին ըստը սենեակները պարագ կ'երեւային, քանի որ բաց ձգուած պատուհաններէն կը տեսնուէին ներսը աշխատող գործաւորները: Նոյն պահուն Սօլիփօյի զէմքը ամենամեծ գահունակութիւնը կը յայտնէր:

Մեր ընթերցողները յաճախ տեսած ըլլալու են լսատակերտներ, տուներուն կողէն տակախ, պարաններու և լիսեռնիկներու միջոցաւ: Առանց անհանգիստ ըլլալու գործաւորները կրնան շարժիլ, վար իջնել կամ վեր ելլել: Երկաթէ կեռերու անցուած պարանները, որոնք լսատակերտը կը բռնէին, հինգերորդ յարկի երկու պատուհաններու յենարան ձողերուն կապուած էին: Ոճրագորտ կամ ձախաւեր ձեռքի մը կողմէ քակուելիք այդ պարանները ազատօրէն պիտի դառնային լիսեռնիկներու մէջ ու լսատակերտը պիտի փլչէր:

Երգող ներկարարը յանկարծ լսելով ժամացոյցը նայեցաւ:

— Ժամը չորսն է, ըսաւ ան: Է՛հ, ընկերներ, ճաշելու տանը եկած է:

Սօլիփօ տեսաւ որ գործաւորները դադարեցուցին աշխատանքը, վար իջան, զէպի քարափ ուղղուեցան, հոն փողոցին անկիւնը գտնուող գինեատունը մտան: Սօլիփօ նորէն աչքէ անցուց շէնքը, գլուխը ցնցեց գահունակ երեւոյթով մը ու հեռացաւ:

Յաջորդ աւտուն, Սօլիփօ շատ կանուխ ելաւ

առջի օրուան պէս, փութաց հոն, ուր իրար կը կտրեն Սէն Անարէ տէ գ'Ար և Ժի լը Բէօր փողոցները: Ան տեսաւ որ մայր Լիզօն կուգար: Ժամացոյցը նայեցաւ: Վեցը տասը անցած էր: Սօլիփօ մտաւ Ժի լը Բէօր փողոցը ու սկսաւ թափաւիլ նորոգուող տան առջեւ: Ժանն կրեւան ելաւ ու նախընթաց օրուան պէս, աջակողմի մայթին վրայէն յառաջացաւ: Ան կանգ առաւ քանի մը տուներու առջեւ ու յետոյ լսատակերտին տակէն անցաւ: Երկրորդ անգամ ըլլալով, Սօլիփօ ժամացոյցը նայեցաւ, վեցուկէն էր:

— Լա՛ւ, մըմնջեց Սօլիփօ, կարծես թէ յանձնարարութեան վրայ եղած բան մըն է: Ներկարարները ժամը հօթին պիտի սկսին աշխատանքը: Ամէնինչ աւարտած պիտի ըլլայ մինչև այն տանն:

Սօլիփօ տուն գնաց ու ճիշդ այն պահուն դարձաւ, երբ ներկարարները ճաշի կ'երթային: Ճիշդ կէս օրին Ժի լը Բէօր փողոցն էր: Վստահ որ դեռ ժամ մը ունէր, Սօլիփօ դրպանէն հանեց թղթապանակ մը, մտախոտը առաւ և էջի մը վրայ գրուած նօթերը աչքէ անցրնելու երեւոյթ ստացաւ: Յետոյ դուռնէն ներս մտաւ այն տան, որ ամբողջովին կը նորոգուէր, նկուղէն մինչև ձեղնայարկ: Դռնապանուէին տեսաւ Սօլիփօն ու դուրս ելլելով ըսաւ.

— Պարոն, կը սխալիք, տան մէջ մարդ չկայ:

— Գիտեմ, բայց ես աշխատութիւնները աչքէ անցրնելու եկած եմ, պատասխանեց Սօլիփօ:

— Ճարտարապետին պաշտօնեա՞ն էք:

— Անոր ձողաչափիչ-ստուգիչն եմ, աղնիւ տիկին:

— Ներեցէ՛ք, պարոն... Գործաւորները ճաշի զացած են:

— Դիւմամբ, անոնց բացակայութեանը եկայ, աւելի հանգիստ քննելու համար:

Ու Սօլիփօ սկսաւ սանդուխներէն բարձրանալ և ուղղակի ելաւ այն յարկը, որուն կապուած էր լաստակերտը: Պարանները անցուած էին իբր յենարան ծառայող երկաթէ ձողերուն վրայ ու ամրապէս կապուած էին: Պարաններու ամբուստեան վրայ կարելի չէր տարակուսիլ: Միայն լիսեռնիկներու վրայ սահող պարանները քիչ մը թեթեւ կապուած էին: Սօլիփօ ժպտագին դիտեց այդ բանը:

Այդ առաջին քննութենէն յետոյ, Սօլիփօ սկսաւ շէնքին մէջ պտտիլ: Բոլոր բանալիները դռններուն վրայ կը գտնուէին: Չորրորդ յարկի սենեակի մը մէջ անկողնախորշ մը նշմարեց որ փակ էր: Հոն ներկը աւարտած, թուղթերը փակցուած ու սախտակամանները լուացուած էին: Գործաւորներուն աշխատանքը աւարտած էր: Այս այլազան դիտողութիւնները գոհունակութեան նոր ժպիտ մը առաջ բերին Սօլիփօյի շրթունքներուն վրայ:

— Վաղը առտու կը անսնուինք, կ'ըսէր Սօլիփօ մտովի, իր տունը դարձած ատեն:

Հոն ծրարէ մը հանեց ներկարարի մը քօթիւմը ու հազաւ գոյն: Ժամը հինգին տունները, ժիւղ Բէօրի ճամբան բռնեց: Շրջապանները գտնուող կաթնարանի մը մէջ ճաշելէ յետոյ, ժամը եօթին քառորդ մնացած, վերադարձաւ նորոգուող շէնքին առջև, թափառողի մը երեւոյթով, բայց երականին մէջ կը սպասէր որ ներկարարները դուս ելլէին: Ժամը ճիշդ եօթին, լաստակերտին վրայ մարդ չմնաց ու գործաւորները տունէն հեռացան: Սօլիփօ արագօրէն անցաւ փողոցին մէջէն, շէնքը մտաւ, առանց ուշադրութիւնը

գրուելու դռնապանուհիին ու չորրորդ յարկը ելաւ: Հոն, մտաւ այն սենեակը, ուր գոց անկողնախորշ մը նշմարած էր, այդ տեղ կ'ծկանցաւ, մտովի ըսելով.

— Բերդին մէջ կը գտնուիմ հիմա: Գէշ գիշեր մը շուտով կ'անցնի:

Էթիէն Քասթէլ գիշերը ժուանեի մնացած էր: Յաջորդ օրը, ժամը տասնութէկին նկարիչը ժուանեի քաղաքապետին բնակարանը գնաց ու անմիջապէս ընդունուեցաւ:

— Պարոն, կը համարձակիմ ձեզ անհանգիստ ընել, առանց պատիւը ունենալու ձեզ անձնապէս ձանձնալու, ըսաւ Էթիէն Քասթէլ: Որովհետեւ ինծի համար մեծ կարեւորութիւն ունի հասկնալ թէ ո՞վ եկած է ժուանեի քաղաքապետարանը, սա փաստաթուղթը ստնելու համար:

Ու նկարիչը թղթապանակէն հանելով Լիւսիի ապաստանարան յանձնուածի վերաբերեալ տեղեկագիրը, քաղաքապետին աչքերուն առջև պարզեց:

— Պարոն, ի՞նչպէս կ'ըլլայ որ այս թուղթը ձեր ձեռքը կը գտնուի, գոչեց քաղաքապետը, յոնքերը պատետով: Այս վաւերաթուղթը քաղաքապետարանէն դուրս ելլելու չէր...

— Ինչո՞ւ, ըսաւ նկարիչը ապշահար:

— Անոր պատճէնը յանձնուելու էր: Վաւերական բնագիրը սոմարին կցուած, պահուելու էր: Պարոն, անգամ մըն ալ ձեզի կը հարցնեմ թէ ի՞նչպէս կ'ըլլայ որ այս թուղթ ձեր ձեռքը կը գտնուի:

— Անուղղակի կերպով ինծի յանձնուած է մէկուն:

կողմէ: Եւ որովհետեւ ան իբր անուանարկիչ միջոց
գործածած է այս վաւերութեալթը, կ'ուզէի զիանալ
թէ ո՞վ հոս եկած պահանջած է և որուն յանձնուած է
ան:

— Այս թուղթը, որ արշիվէն դուրս ելլելու չէր,
անչուշտ գողցուած է: Պիտի ջանամ հասկնալ ով ըլ-
լալը: Հաճեցէք ինձի հետեւիլ: Ետևով պիտի հաս-
կընամ որ գործին մէջ խարէութիւն կայ թէ ճախա-
ւերութիւն:

Քաղաքապետը էթիէն Քասթէլի ընկերակցու-
թեամբ քաղաքապետարան գնաց ու քարտուղարին
զիմեց:

— Իսկոյն արշիվին մէջ փնտսեցէք սանտուներու
կողմէ ապաստանարան յանձնուածի տոմարները 1862
թուականին:

Պաշտօնեան անապարտանքով դուրս ելաւ: Ան խօ-
սակիցին շեշտէն ու դէքէն կասեց որ ծանր բանի
մը վրայ կը դառնար խնդիրը: Երեք վայրկեանէն
դառնալով ըսաւ.

— Պարոն քաղաքապետ, սնուատիկ 1859, 1860,
1861, 1862, 1863, 1864, 1865 և 1866ի տոմարները:

— 1862 տարուանը փնտսեցէք երկրորդ հատորին
մէջ:

Պաշտօնեան դողդոջուն ձեռքով մը թղթաանց
բարակ հատորը:

— Ո՛ւր է այն տեղեկագիրը, որ պէտք է հոս
կցուած ըլլար, հարցուց քաղաքապետը, տոմարին
էջին վրայ դնելով մատը:

— Չեմ գիտեր, պարոն, թոթովեց քարտուղարը:

— Ի՞նչպէս թէ չէք գիտեր, դոչեց քաղաքապե-
տը, յարաճուն զայրոյթով մը: Վաւերութեալթ մը կը

պակսի և դուք տեղեկութիւն չէք ունենար: Ահաւա-
սիկ, պարոն, յարեց քաղաքապետը, ապշահար քար-
տուղարին ստջեւ պարզելով տեղեկագիրը: Փոխանակ
պատճէնը յանձնելու, բնագիրը աււած են: Ինձի ցոյց
տուէք այս թուղթին ընկալագիրը, որովհետեւ չէք
կրնար առանց ընկալագրի յանձնել:

— Պարոն չեմ կրնար ընկալագիր ցուցնել ձեզի,
քանի որ այս թուղթը ես չեմ յանձնած: Պէտք է որ
թոցուցած ըլլան գայն, առանց իմ գիտութեանս,
արշիվէն դուրս հանելու համար:

— Պարոն, ծանր ամբաստանութիւն մը կ'ընէք
քաղաքապետարանի պաշտօնեաներուն դէմ...: Չեզի
միայն պաշտօն արուած է տեղեկագրերու պատճէնները
յանձնելու, երբ պահանջուած ըլլայ:

— Այո՛, պարոն, տեղեկութեանց դիւանը կրնան
զիմած ըլլալ, բայց պահանջումը անմիջապէս ինձի
հաղորդուելու էր:

— Ռուսէլ Տիւշըմէնի յաջորդը կանչեցէք: Տաս-
ներէինգ օրէ ի վեր պաշտօնի անցած է քաղաքապետ-
արանին մէջ, գործէն չհասկնալուն, թերեւս ճախաւե-
րութիւն մը գործած է:

էթիէն Քասթէլ խօսք առաւ:

— Տասներէինգ օրէ աւելի կ'ընէ որ այս թուղթը
հոսկէ ելած է: Գրեթէ մէկ ամիս առաջ:

— Տիւշըմէն այն տունն իր պաշտօնին վրայ կը
զանուէր ու այդ թուականին վճարած էր պարտքերը,
բայց մարդ չի գիտեր թէ ուրկէ՞ դրամ դատած էր,
ըսաւ քարտուղարը: Իր բնակած պանդոկին մէջ օտա-
րականի մը հանդիպելէն յետոյ իսկոյն հարստացած է
ան:

— Կը հաւատամ որ շատ դէշ գործեր ընելու ըն-

դունակ մտրդ մըն է ան, ըստ քաղաքագետը: Այդ
օտարականին անունը գիտէ՞ք:

— Պանդոկին մէջ Պաւսն ար Ռայս կը կոչուէր:

— Գրասենեակի սպասաւոր մը զրկեցէք, որպէսզի
քաղաքագետարանին դռնապանը հոս կանչէ:

Քարտուղարը հաղորդեց իր պետին հրամանը ու
դռնապանը քիչ յետոյ ներս մտաւ:

— Պինէ՛, դուք լաւ յիշողութիւն ունիք, ըսաւ
քաղաքագետը: Այսօր պիտի փորձեմ: Ձեզի՞ յանձնուած
է արշիվին բանալին:

Այո՛, պարոն քաղաքագետ:

— Կը յիշէ՞ք թէ պաշտօնեայ Տիւշըմէն ձենէ ու-
զած ըլլայ անոր բանալին, իր մեկնումէն քիչ առաջ:

— Շատ լաւ կը յիշեմ: Ան գրեթէ ամիս մը
առաջ, բանալին ռզեց ինձմէ: Առտու մը, սովորա-
կանէն մէկ ժամ կանուխ եկաւ, ինչ որ զարմանալի
թուեցաւ ինձի, քանի որ միշտ ուշ կը մնար...: Ին-
ձի բաւ թէ հետազօտութիւններ պիտի ընէր...:

— Երկա՞ր ատեն քովը մնաց բանալին:

— Գրեթէ մէկուկէս ժամ:

— Կրնա՞ք հեռանալ Պինէ: Այսուհետեւ պարոն
քարտուղարին միայն կը յանձնէք արշիվին բանալին:

— Ո՞վ է Տիւշըմէնը, հարցուց նկարիչը:

— Շատ ուշիմ, այլ նուազ ուղղամիտ պաշտօնեայ
մը: Անոր դէմ ծանր ամբաստանութիւններ եղած ըլ-
լալուն, կարելի չէ եղած իր պաշտօնին վրայ պահել՝
Տասներկու օր առաջ, Բարիզ մեկնած է ան, բայց
զլխուն փորձանք մը եկած է: Մըլժոնի մօտ, Պուա լը
Ռուայի մէջ ջախջախուած կառախուժմբ նստած էր,
իներթին մէջ հրատարակուած զօհերու ցանկի կարգին
կարգացի անոր անունը:

— Մեռած է գոչեց էթիէն:

— Շատ ծանրապէս վիրաւորուած է, կ'ըսէին:
Թերեւս հիմա մեռած է, ըսաւ քարտուղարը:

— Ինչպէս կը տեսնէք, չեմ կրնար ուրիշ տեղե-
կութիւններ առլ ձեզի, յարեց քաղաքագետը: Բայց
դուք կրնա՞ք ըսել թէ արշիվին գողցուած վաւերա-
թուղթը ինչի՞ ծառայած է:

— Անուանարկութիւն մը ընելու:

— Ձեմ՝ զարմանար: Պայծառօրէն կը տեսնեմ
եղածը: Տիւշըմէն իրեն տրամադրուած դրամին շնոր-
հիւ վճարած է իր գողցած դրամը: Կ'ուզեմ խիզճս
հանդարտեցնել այս գործին մէջ, վաւերագիրը վար
կը դնեմ ու անոր մէկ պատճէնը կը յանձնեմ, վաւե-
րացնելէ յետոյ զայն:

Կէս ժամ յետոյ, էթիէն քաղաքագետարանէն
դուրս ելաւ, տեղեկագրին վաւերացուած երկու պատ-
ճէնները ունենալով իր հետ: Այդ գիշեր կառախուժմբ
նստաւ Բարիզ գաւնալու համար: Ժամը վեցուկէսին
Պուա լը Ռուա հասաւ, ուր կայարանագետէն իմացաւ
թէ Տիւշըմէն գրեթէ ազատիւմ, 5000 ֆրանք ստա-
ցած էր կառախուժմբ ընկերութենէն ու տակաւին
պանդոկը կը գանուէր թերեւս:

էթիէն Բասթիլ կայարանագետին շնորհակալու-
թիւն յայտնեց ու գէպի պանդոկ ուղղուեցաւ իսկոյն:
Սպասուէի մը գիմաւորեց զայն: Մեր ճանչցած Մա-
ւէնն էր:

— Պարոնը ինչ կը փափաքի, հարցուց սպասու-
էին:

— Կաթով սուրճ պիտի խմեմ ու տեղեկութիւն
մը պիտի առնեմ: Հո՞ս կը բնա՞լի պարոն Տիւշըմէնը,
որ կառախուժմբ արկածին մէջ վիրաւորուած էր:

— Հոս կը բնակէր, պարոն, Երէկ իրիկուն Բարիզ մեկնեցաւ:

— Բարիզի հասցէն ունի՞ք:

— Ոչ, պարոն, հասցէն չէ ձգած, բայց կարելի է իրեն հարցնել...: Կիրակի օր մը հոս պիտի գոյ օրիորդ Ամանտայի հետ:

— Օրիորդ Ամանտան ո՞վ է:

— Շատ երիտասարդ կիս մը, որ զայն տեսնելու եկաւ, իմանալով որ վիրաւորուած է: Օրիորդ Ամանտա տասներկու օրի չափ հոս մնաց, պանդոկին յարակից Վիլլա աէ Միւրիէի մէջ, տարիքոս մարդու մը հետ, որ վայելուչ երեւոյթ մը ունէր ու անոր պաշտպանն էր կարծես, ինչպէս կ'ըսեն...:

— Ուրեմն օրիորդ Ամանտա ցոփուհի՞ մըն է:

— Անոր պէս բան մը: Բայց շատ շնորհքով երեւոյթ մը ունէր, իր պաշտպանն էր Պառոն տը Ռայսը՝ նկարիչը սարսուռց:

— Պառոն տը Ռայս, գոչեց էթիէն, հազիւ հաւատալով իր լսածին: Անշուշտ, այդ Պառոնը կը ճանչնար պարոն Տիւշըմէնը:

— Ձեմ կարծեր: Օրիորդ Ամանտա սպասեց որ Պառոնը մեկնի, պարոն Տիւշըմէնը տեսնելու համար՝

— Պառոն տը Ռայսի հասցէն գիտե՞ք:

— Ոչ, պարոն: Ահա պանդոկապետուհին, որ ինձ մէ տեւի լաւ պիտի պատասխանէ, յարեց սպասուէին ցոյց տալով ներս մանող կիներ: Ես երթամ սուբճը պատրաստեմ:

— Ի՞նչ կայ, պարոն, հարցուց պանդոկապետուհին մօտենալով:

— Իս շատ սերտ յարաբերութիւն ունիմ Պառոն Ռայսի հետ, պատասխանեց նկարիչը: Գերմանիոյ մէջ

ճանօթացանք իրարու, բայց Պառոնը գրեթէ միշտ ճամբորդելուն համար, մնայուն բնակարան չունի: Ձեր սպասուէին դիպուածաւ անոր անունը արտասանած ըլլալուն, հասցէն հարցուցի: Եթէ երբեք Բարիզ կը գտնուի ան, մեծ ուրախութեամբ հոն պիտի երթայի, ձեռքը սեղմելու համար:

Պանդոկապետուհին տոմար մը առաւ գոցուած դռանցի մը մէջէն, թղթատեց զայն ու ըսաւ:

— Պառոն տը Ռայս կը բնակի Բարիզ, Վէնթիմիլի փողոց, թիւ 19:

Նկարիչը շնորհակալութիւն յայտնելով, իր յուշատետրին մէջ գրեց այդ հասցէն: Հիմա ան կ'աճապարէր Բարիզ գտնալու: Կառախուժեց իջնելուն պէս, Վէնթիմիլի փողոցը գնաց կառքով: Բայց Պառոն տը Ռայսը բնաւ չէին ճանչնար թիւ 19, թիւ 17 և թիւ 21 շէնքերուն մէջ, ուր հարցումներ բրաւ, ապահով ըլլալու համար:

Էթիէն Բասթէլ քանի կը փորձէր լուսաբանուիլ, էթիէն Բասթէլ քանի կը մխրճուէր մթութեան մէջ: Ո՞վ կրնար ըլլալ, ապահովաբար կեղծանուն գործածող այդ մարդը, որ Ժուանեիի մէջ Տիւշըմէնի պարտքերը վճարած էր: Անշուշտ Տիւշըմէն քաղաքապետարանէն դուրս գալով թուրքերու մարդուն յանձնած էր: Այդ կեղծ Պառոնը գնած էր փոստաթուղթը, Բօլ Հարմանի տալու կամ ծախելու համար, անվիճելի էր ստիկա:

Բայց էթիէն Բասթէլ ո՞ւր կրնար գտնուիլ այդ հանելուկին բանալին: Երեք անձեր կրնային այդ բանալին սալ իրեն, Տիւշըմէն, օրիորդ Ամանտա և Պառոն տը Ռայս: Բայց երեքն ալ անգտանելի էին Ռասաի նկարիչը վերադարձաւ իր բնակարանը, մրմնջելով:

— Ի՞նչ ազուր որչառանք: Կրնամ պարծիլ, չիթիմար վերադարձած ըլլալուն համար:

Ասկէ առաջ տեսանք որ Սօլիվօ գողոճնի կերպով կը սպրդէր չորրորդ յարիւի մէկ սենեակին մէջ: Տմոյն և գորշ լոյս մը մթութեան յաջորդելուն պէս, Սօլիվօ իր տեղէն ելաւ ու տքերուն ծայրին վրայ կ'ընկաւ, պատուհանի մը մօտեցաւ ու հանդիպակաց ասուները աչքէ անցուց: Բոլոր փեղկերն ալ գոց էին: Ոչ ոք կար լռիկ փողոցին մէջ:

Թեւեւ երկարեց ու պատուհաններու վարագոյրները վեր քաշեց կիսովին, հոնկէ կ'անցնէին շարժուն լաստակերտին պարանները: Այսպէս Սօլիվօ պիտի կրնար շեղակի տախտակներու ճեղքերէն տեսնել փողոցը և ուզածին աչք աշխատիլ մահարեր գործին:

Լաստակերտներու լիսեռնիկներուն մէջ թաւալող պարանները կապուած էին պատուհաններու յենարան ձողերուն, պէտք էր ամէնքը միասին վար ձգել: Այն ատեն լաստակերտը մայթին վրայ պիտի իյնար: Հետեւաբար, լաստակերտը երկու ծայրերէն բռնող պարանները պէտք է միացուէին մէկ կէտի վրայ, որպէս զի դիւրին ըլլար քակել ու այն ատեն վայրէջքը ուղիղ և շանթահարիչ պիտի ըլլար: Ահա ինչպէս ըրաւ Սօլիվօ:

Նախ, աջակողմի կապը քակեց ու տարաւ անոր ծայրը հաստատեց ձախակողմի պատուհանի յենարան ձողին: Յետոյ հակառակ ուղղութեամբ, ճիշդ միեւնոյն աշխատանքը կատարեց ձախակողմի պատին վրայ: Որպէս զի լաստակերտին դիրքը չիօխուի արտաքուստ, Սօլիվօ ստիպուեցաւ մկանային այնպիսի ոյժ մը գործածել որ բնաւ չէր սպասուեր իրմէ: Քրտինքը աստատօրէն կը հոսէր ճակտէն: Սակայն բան մը չէր վերջացած տակուին: Թշուառականը գրպանէն հանեց խորագանի առասան մը ու երկու պարանները կապեց

կեդրոնական մասին մէջ Սէն Անտրէ խաչին, որուն ձեւը կ'ստանային տանք իրարու վրայէ անցած ատեննին, աչքն դէպի ձախ ու փոխադարձաբար: Վեց անգամ դարձուց կապը և ուժով սեղմեց: Պարանները պրկուած ատեն չէին կրնար սահիլ այդ ամուր հանգոյցին մէջ: Աջ ու ձախ երթալով զիրար խաչածեւող պարանները բռնող հանգոյցները քակեց: Մեծ զգուշութեամբ կատարեց այդ աշխատանքը: Մնաց որ, անհրաժեշտ էր այդ աշխատանքը, եթէ երբեք լաստակերտին ծանրութիւնը առասանի հանգոյցին մէջ սահեցնէր պարանները, ամէն ինչ կորստեան պիտի մատնուէր: Լաստակերտը պիտի չըջէր ու պիտի փլչէր: Սօլիվօ առաջին պարանը քակեց: Լաստակերտը աջակողմ հակեցաւ, բոյց քանի մը սանդիմ միայն: Յետոյ կիսիկ երկրորդ հանգոյցը խոյացաւ ու ան ալ քամիչեւ երկրորդ հանգոյցը խոյացաւ ու ան ալ քակեց, ուժգին բռնելով պարանը, ցնցումէ զերծ մնակեց, լու համար: Առասանէ հանգոյցը չերերաց: Սօլիվօ ձգեց պարանը, որ ծանրութենէն ձգտուած, իսկոյն պրկուեցաւ:

Յետոյ Սօլիվօ դանակ մը հանեց գրպանէն ու բացաւ զայն:

Դանակը ձեռքին մէջ բաց բռնած, Սօլիվօ կծուեցաւ կիսափակ վարագոյրներուն միջեւ ու ակնարկ մը ձգեց փողոցին անկիւնը, ուրկէ պիտի դար քիչ յետոյ հացագործ կիւնը: Ժանն Փօրթիէ չէր երեւար տակաւին: Սօլիվօ նշմարեց տան դռնապանուէին, որ մուշակ հագած ու կաթին ամանը ձեռքը, կամրջակէ մը կ'անցնէր, դէպի դիմացի մայթը կ'ուղղուէր արագօրէն, քորափին ուղղութեամբ:

— Հեռացի՛ր, պառաւս, մրմնջեց թշուառականը: Կրցածիդ չափ ուշ եկուր: Լաւ չէ որ հոս գտնուիս այս պահուս...:

Սօլիժօ նորէն նայեցաւ Սէն Անարէ աէ զ'Ար փո-
ղոցին կողմը ու շլային դող մը ցնցեց զինքը :

Ժանն Փօրթիէ առաջ կը քշէր հոսերով ծանրու-
բեռնուած սայլակը ու այն մայթին վրայ կը յառաջա-
նար, ուր մահը իրեն կ'սպասէր :

— Ահա՛ կուգայ, հարուածը վրիպեցնելու չէ,
ըսաւ Սօլիժօ, ակամայ դողով մը ցնցուած :

Ու աչքերը ժաննի վրայ յառած, անոր հետեւե-
ցաւ իր դանդաղ գնացքին մէջ : Ան յուշիկ կը յառա-
ջանար, տուներու առջեւ կանգ կ'առնէր ու հաց կը
բաժնէր : Բանի մը անցորդներ ժաննի դիմաց կ'ել-
լէին կամ անոր քովէն կ'անցնէին : Իրենց աշխատու-
թեան գացող դորձաւորներ էին :

— Կրո՞ղ, ըսաւ Սօլիժօ սոսկումով, կրնայ ըլլա՞լ
որ ժաննի հետ ուրիշներ ալ լատտակերտին տակ մնան
... : Ահ, աւելի գէշ, առանց հաւկիթ կտորելու,
զմէթ չի շինուիր : Վերջապէս արկած մըն է սա :
Ներկարարութեան ձեռնարկուն պատասխանատու ախ-
տի ըլլայ : Ան հատուցում պիտի ընէ իրաւատէրերուն :

Ժանն կը յառաջանար միշտ : Տունէն տասը քայլ
հեռու կը գտնուէր, երբ կանգ առաւ ու երկու վայր-
կեան անտեսանելի մնաց : Յետոյ նորէն երեւան եկաւ
ու սկսաւ իր կառքը առաջ քշել : Գրեթէ ասանճինք
տարու մանչ մը, Բարիզի ճշմարիտ ստանակ մը, ժան-
նի առջեւէն կը քալէր, սուլելով : Սօլիժօ նշմարեց
զայն և զայրոյթի շարժում մը ըրաւ :

Պատանին ու հացագործ կինը լատտակերտէն քայլ
մը միայն հեռու էին : Սօլիժօ թեւը երկարեց ու դա-
նակի հարուածով մը կարեց երկու պարանները իրա-
րու կապող առասանը : Այն ատեն սոսկալի աղմուկ մը
լսուեցաւ : Պարանները կը սուլէին լիսեռնիկներուն

մէջ, լատտակերտին ծանրութեան տակ, որ կը փչէր,
պտտերը ճեղքտակով : Վայնասուս մը բարձրացաւ ու
յետոյ շարաշուք ճարձատուն մը լսուեցաւ : Սօլիժօ
տեղէն ելաւ մէկ սասուճով, դուռնէն դուրս խոյացաւ
ու սանդուխէն վար իջաւ ձիւնակոյտի մը պէս :

Լատտակերտը մայթին վրայ ինկած էր, իր տակը
Չախջախելով ժաննի առջեւէն գացող աղան : Ժանն
քիչ մը ետին կը գտնուէր, գեանին վրայ տարածուած
նուաղած, գէժքը արիւնով ծածկուած, բայց կենդանի :
Հացերով լեցուն ոգորիէ սայլակը աղատած էր զայն :
Լատտակերտը ինկած պահուն այդ սայլակին հանդիպած
ըլլալուն, պարապութիւն մը կը թողուր տախտակին
ու մայթին միջեւ, իսկ մէկ ծայրն ալ կը կռթնէր
թաւալուն կողովին վրայ, որ կիսովին Չախջախուած
էր : Ժանն պարաններու սուլումը լսելով, գլուխը
վեր առած ու մէկդի նետուած էր կանակի վրայ,
վտանգը կուսնելուն համար :

Իր ճակատին վէրքը փայտի կտորէ մը առաջ եկած
էր : Այդ վէրքը ու մանաւանդ սոսկումը պտոճառ
կղած էին անոր նուաղումին :

Հակառակ կանուխ ըլլալուն բազմութիւնը շու-
տով լեցուեցաւ արկածին վայրը : Հո՞ծ ամփոխ մը կը
խտփանէր տան դուռը : Սօլիժօ սողունի մը պէս սո-
ղոսկեցաւ այդ բազմութեան մէջ ու արագօրէն հեռա-
ցաւ, առանց մէկուն ուշադրութիւնը գրաւելու : Ան
տեսած էր աղան Չախջախուած վիճակի մէջ ու ժաննի
գունատ գէժքը, որ արիւնով ծածկուած էր : Մնաց-
եալը կարեւորութիւն չունէր իրեն համար : Արագ
գնացքով ու լիաթոք շնչելով, իր բնակարանը հասաւ :
Ան կը կարծէր որ Բօլ Հարման վտանգէ զերժ էր այ-
լեւս :

Թաղապետական օստիկանները հասան արկածին վայրը ու անոնցմէ մէկը դնաց օստիկանութեան քօմիտէին իմաց տուաւ զէպքը: Ժաննի վէրքը երեւութապէս ծանր, իրականին մէջ թեթեւ էր: Ան սթափած էր արդէն: Ոստիկանութեան քօմիտէին հարցուններուն պատասխանելով յայտարարեց թէ բան մը չէր գիտեր ու իր ազատուժը կը վերագրէր ճշմարիտ հրաշքի մը: Ժանն շատ մօտեցած էր մահուան, բայց բնաւ մտքէն չէր անցնէր որ իր վրայ մահափորձ եղած էր: Խեղճ կինը դրեթէ հանդարտած, ճակատին վրայ վիրակապով մը, ուրիշ կողով մը առաւ ու շարունակեց հացերու բաշխումը, որ առժամապէս ընդհատուած էր: Ուստի շատ ուշ հասաւ Քլ Պուրպօն:

Ժանն դնաց Լիւսիի սենեակը: Մանկամարդ սղջիկը գունատեցաւ ու անձկութիւն մը պատեց զէմքը, երբ մայր Լիզօնը այդ վիճակին մէջ տեսաւ: Ժանն խորհելով թէ քիչ մնացած էր որ այլեւս չկարենար իր սղջիկը ողջագործել, սկսաւ արտասուել ու թեւերը Լիւսիի երկարեց: Մանկամարդ սղջիկը ժաննի գիրկը նետուեցաւ գողդոջուն:

— Տէ՛ր Աստուած, ի՞նչ պատահեցաւ, թոթովեց Լիւսի:

— Ա՛հ, զաւակս, սիրելիս, քիչ մնաց որ պիտի մեռնէի:

Յետոյ արկածին նկարագրութիւնը րրաւ:

— Խեղճ մայր Լիզօն, ըսաւ Լիւսի, նորէն ողջագործելով ժաննը, առանց ձեզի ի՞նչ պիտի ըլլար իմ վիճակս: Աշխարհի մէջ առանձին պիտի մնայի և մէկը չպիտի ունենայի, զիս սիրելու, միտթարելու համար: Այն ատեն ես ի՞նչպէս պիտի կրնայի ապրիլ:

Ժանն փոխադարձեց սղջկան համբոյսները...

Վերջապէս ստիպուեցան իրարմէ բաժնուել ու մայր Լիզօն մեկնեցաւ, հաշիւ տալու համար:

Ժ.

Տուն վերադարձին, էթիէն Քասթէլ իմացաւ որ Ժօրթ Տարիէ ամէն օր իր բնակարանը հանդիպած էր, լուր առնելու համար: Երիտասարդ փաստաբանը շատ լաւ հասկցած էր որ ճշմարտութիւնը կը ծածկէին իրմէ և թէ նկարիչը ճամբորդութեան մէջ էր: Ուստի էթիէն ճաշէն յետոյ, Ժօրթին քով դնաց իսկոյն, գիտնալով որ մտահոգութեան մասնուած էր ան:

— Ա՛հ, խնամակալս, վերջապէս եկաք, դո՛չեց Ժօրթ: Որքա՛ն մտահոգ էի: Ձեր սենեկապանը սփինքսի կերպարանք մը կ'առնէր ինծի հետ խօսած պահուն: Բայց անկեղծօրէն խօսելով, պէաք է զայն թոյլտարէիք ինծի իմաց տալու թէ ճամբորդութեան ելած էք:

— Իրաւ է որ ճամբորդութեան ելած էի, բայց Գործի համար էր: Ու հիմա կը տեսնես որ ընկճուած կը վերադառնամ, ոչ թէ անձնական, այլ ուրիշներու Գործին համար: Խնդիրը կը դառնար Լիւսիէն Լապրուի, Ժանն Ֆօրթիէի, Լիւսի Ֆօրթիէի և Բօլ Հարմանի վրայ:

— Ժանն Ֆօրթիէի՛ վրայ, կրկնեց Ժօրթ, զարմացած: Անոր համար էր որ ամէն օր ձեր տունը հանդիպեցայ, ձեր մեկնումէն յետոյ:

— Բան մը երեւան հանեցի՞ր անոր մասին:

— Նոյնինքն Ժանն Ֆօրթիէն տեսայ:

— Ո՛ւր, դո՛չեց նկարիչը դիւրահասկնալի զարմանքով մը:

Ժօրթ պտտմեց մայր Լիզօնի կողմէ իրեն արուած սոյնելութիւնը, փողոցէն գտած թուղթերը յանձնելու

և խորհուրդ հարցնելու համար խեղճ Լիւսիի դէմ Բօլ
Հարմանի և Մէրիի գործած արարքներուն մասին...
Յետոյ ըսաւ թէ Ժանն Ծօրթիէ ինչպէս իմացած էր
Լիւսիին իր ազջիկը ըլլալը և ինչպէս Բօլ Հարման
ճանչցած էր զոյն...:

— Ժանն Ծօրթիէ ճանչցա՞ւ Բօլ Հարմանը, հար-
ցուց էթիէն Քասթէլ, որ ուշադրութեամբ մտիկ ըրած
էր:

— Ձէր կրնար ճանչնալ զոյն, առաջին անգամ
տեսած ըլլալուն...:

Նկարիչը ձեռքերուն մէջ առաւ ճակատը ու մըր-
մընջեց:

— Կասկածներս կը մսլորէին:

— Բօլ Հարմանի վրայ կը կասկածի՞ք միթէ:
Մաքէս կ'անցնէր արդէն: Ձեր խորհրդաւոր խօսքերը
իմ մէջս այդ նախազգացումը առաջ բերած էին: Ի՞նչ
կը կարծէք ուրեմն:

— Թէ Բօլ Հարման սպաննիչն էր Ժիւլ Լապրուէի,
այսինքն Ժաք Կարօն էր ան:

— Ան Ժաք Կարօ, ան Ժիւլ Լապրուէի սպաննիչը,
կրկնեց Ժօրժ: Բայց ի՞նչ բան այդ ենթադրութիւնը
ընել կուտար ձեզի:

— Ամէն ինչ և ոչինչ, պատասխանեց էթիէն
Քասթէլ: Ճարտարագէտ Բօլ Հարմանի անձը խորհրդ-
աւոր կը թուի ինծի սա պարագաներուն համար, ի՞ր
Նիւ Եօրք ճամբորդութիւնը, իր ամուսնութիւնը,
չուտով ձեռք բերած հարստութիւնը, շնորհիւ Ժիւլ
Լապրուէի ծրագրին համանման ծրագրով, իր կեանքին
կարգ մը մանրամասնութիւնները, խեղճ Լիւսիին
հանդէպ ունեցած անգուլթ ընթացքը, իր յամուռ-
թիւնը, Լիւսիէնը իր ազջկան հետ ամուսնացնելու

համար, Լիւսիին ազարատդ փոստովութիւն յայտնա-
բերումը, սրով անգուցիկ մը բացուած է Լիւսիի և
Լիւսիէնի միջեւ: Բայց այս բաները փաստեր կը
թուին ինծի, հաստատող թէ Բօլ Հարման թշուառ-
կան մըն էր: Բայց այսօր ամէն ինչ կ'անհետի ու փաս-
տերս կը ցնդին ծուխի պէս: Իմ հետազոտութիւններէս
կը հետեւի որ Բօլ Հարման բուն իր անունն է: Պէտք
է խոստովանիլ որ ան ամէն ինչ իր ազջկան համար
ըրած է...:

— Բայց ո՞վ Բօլ Հարմանի հայթայթած է այն
վաւերութեանը, զոր Լիւսիի դէմ գործածած է ան:

— Սիրելիս, մտադ մութ կէտին վրայ դրի՛ր իս-
կոյն, պատասխանեց նկարիչը: Ամէն ինչ այդ բանին
մէջ կը կնճռոտի:

էթիէն Քասթէլ պատմեց Ժուսնիի և Պուա լը
Ռուայի մէջ կատարած դիմումները:

— Բայց կ'ազաջեմ, ի՞նչ շահ ունի՞ք որ այսքան
նեղութիւն կը քաշէք, միթէն կէտերը լուսաբանելու
համար պատմութեան մը, որ ձեզի հետ առնչութիւն
չունի, հարցուց Ժօրժ Տարիէ, իր բարեկամը մտիկ
ընելէն յետոյ:

էթիէն Քասթէլ տարօրինակ նայուածք մը ձգեց
Ժօրժին վրայ ու չպատասխանեց անոր հարցումին:
Վայրկեան մը յետոյ յարեց ան:

— Ատոր վրայ չխորհինք այլեւս: Կը կարծէի որ
սպացոյց մը ձեռք բերած էի, ան կը ցնդի ու ամէն
ինչ վերջ կը գտնէ:

— Ես կը կենսօք ձեր կատարած ձեռնարկէն:

— Պէտք է որ ես կենամ:

Նկարիչը այս խօսքերով կը ծածկէր ճշմարտու-
թիւնը ու ան պատճառներ ունէր իր ծրագիրը չյայտ-

նելու: Ժորժէն բաժնուելէն յետոյ, էթիէնի միտքը միակ մասնագութիւն մը, սեւեռուն գաղափար մը ունէր, այն է Պառնն ար Ռայսը գաննել...

Հիմա միանանք Ռաուել Տիւշըմէնի: Բոլորովին բւեժուած ու հինգ հազար Ֆրանքի հատուցման գումարը ստացած, Բարիզ կը գանուէր արդէն: Արդարեւ ան գացած էր Պաթիսեօլ գանուող Տամ փողոցը, ուր իրեն կ'սպասէր Ամանտա:

Ոչ Տիւշըմէն, ոչ մանկամարդ աղջիկը չէին մոռցած իրենց վրէժխնդրական ծրագիրը ընդդէմ կեղծ Պառնն Ռայսի: Տիւշըմէն քիչ մը ուշ հասկցած էր թէ քաղաքապետութեան արշիւէն կատարած գողութիւնը որ սասիճան վասնդի կը մասնէր զինքը: Ան կ'ըզէր ձեռք անցընել Լ'նկեցիկ Մանուկներու հաստատութեան տեղեկագիրը, ինչպէս նաեւ իր ստորագրած կեղծ պարտամուրհակները: Ամանտա եւս ջերմագին կը մողթէր ձեռք անցընել այն գրաւոր խոստովանութիւնը, զոր ստորագրած և ժուանեի մէջ խանութպանուէր տիկին Տէլիօնի յանձնած էր:

Ամանտա չափազանց քինախնդրութիւն ցոյց կուտար անոր համար որ Սօլիվօ զինքը թունաւորելու փորձ ըրած էր, մանաւանդ որ իր վրայ աղղեցութիւն ունէր ան ու կրնար օրին մէկը կորստեան մատնել զինքը, եթէ ուզէր: Ասոնք աններելի բաներ են, որոնց չէր ներեր Ամանտա:

Աշխարհի վրայ ոչ մէկ բան Ամանտան ետ պիտի կեցնէր իր վրէժխնդրական գաղափարներէն:

Բարիզ հասնելուն իրիկունն իսկ, Ամանտա խօսք բացու Տիւշըմէնի, զինքը շահագրգռող խնդրին վրայ:

— Պատրո՞ւտ ես մեր հասարակաց թշնամիին դէմ գործելու և գործնականապէս ինձի հնարանդելու:

Ռաուել հաստատական պատասխան տուաւ:

— Աւրինն ամէն ինչ լաւ չպիտի ընթանայ: Ես վստահ եմ որ Օլիւ Սօլիվօ անուն մարդը յարաբերութիւն ունի Մէրի Հարմանի հօրը հետ: Ապացոյցը սա է որ Բօլ Հարմանի յանձնած է քու տուած թուղթը: Աւստի ծուղակ լարելու է Քուրպըվուայի մէջ, գործարանին շրջակայները, կամ Բարիզի մէջ, Մուրիլլօ փողոցի իր բնակարանին մօտ: Օրին մէկը, ուշ կամ կանուխ, Սօլիվօ պիտի երթայ իր մեղսակիցին տունը: Պէտք է աւիթէն օգուտ քաղել: Աւրինն քու օրերդ յատկացուր գայն լրտեսելու: Երբ Սօլիվօ դուրս ելլէ Բօլ Հարմանի տունէն, գայն հետապնդէ, ինչ որ ես չկրցի ընել: Ենթադրելով որ Բօլ Հարման իր տան մէջ չընդունիր Սօլիվօն, անշուշտ այս վերջինը անոր սունը պիտի երթայ: Աւստի միլիոնատիրին օձիքը մի ձգեր, տեղեկացիր անոր սովորութիւններուն, իմացիր թէ ո՞ւր կ'երթայ ան...

— Վաղուրնէ իսկ պիտի սկսիմ:

Ամանտա գգրոց մը լանուլով, ըսաւ.

— Իմ ինտրոյզութիւններս հոս են: Իմ հարստութիւնս քու կիներդ պիտի խառնեմ:

Տիւշըմէն իր հինգ հազար Ֆրանքը գրու Ամանտայի զգրոցին մէջ, իբր ապացոյց իր անշահախնդրութեան ու վստահութեան, բոն մը ուրկէ զգացուեցաւ Ամանտա:

Յաջորդ աւուտ իսկ, Տիւշըմէն կիսաւօրուքները և պիտը կարեց, որպէս զի Սօլիվօ մէկ տխարկով շճանհայ զինքը, երբ անոր դիմաց ելլէ: Յետոյ կասք Քը նստաւ ու Քուրպըվուա գնաց: Աւաջին անցորդը

ցոյց տուաւ այն տեղը, ուր կը գտնուէր Բօլ Հարմանի գործարանը: Տիւշըմէն հօն գնաց ու քննեց շէնքին ճակատը և երկու դուռները:

— Այ սք կրնայ ներս մտնել կամ դուրս ելլել, առանց իմ կողմէն նշմարուելու, ըսաւ Տիւշըմէն մտովի: Աչքս չօրս պիտի բանամ: Կ'երեւայ թէ երկար տան պիտի սպասեմ...

Տիւշըմէն իր կառքը վերադարձաւ, որ քանի մը քայլ հեռու կը գտնուէր:

— Մէկուն կ'սպասեմ, ըսաւ կառապանին: Հետեւաբար կառքը վար կը դնեմ: Ձեր ճաշը ըրէ՛ք, բայց պատրաստ գտնուեցէ՛ք ճամբայ ելլելու, երբ ձեզ կանչեմ:

Կառապանը հին տղուէս մըն էր ու երկար տանէի վեր խորզան շաշած էր Բարիզի փողոցներուն մէջ:

— Մէկը պիտի հետապնդենք, պարոնս, հարցուց կառապանը, քթթելով իր աչքերը. իսկոյն պատասխանեցէք ինծի, ես ճարպիկ հետապնդող մըն եմ...

— Այո՛:

— Ուրեմն կառքս պիտի քշեմ գործարանին քով գանուող գինետան մօտ ու ես ներս պիտի մտնեմ, խողզէնի խճողակ մը կամ պիւֆթէք մը ուտելու համար: Հոն պիտի գտնէք զիս:

Ամբողջ օրը սպասելէ յետոյ, Ռուսէլ Տիւշըմէն վերադարձաւ ճամ փողոցը, առանց տեսնելու Սօլիփօն: Յաջորդ օրն էր որ Սօլիփօ կը փորձէր Ժաննա Թորթիէն ջախջախել լրտասիւրտին տակ:

Այս դէպքերը պատահած միջոցին, մեր պատմութեան հերոսներէն իւրաքանչիւրը կը հետեւէր իր ճամբուն:

Բօլ Հարման վստահալից էր: Սակայն անհամբուրութեամբ կ'սպասէր, լուր առնելու համար այն աղետի մասին, որուն իրականացումը պիտի փարտաէր իր բովանդակ սարսափը:

Օրիորդ Հարմանի ու Լիւսիէն Լապրուի ամուսնական պայմանագրութիւնը ստորագրելու թուականը անփոփոխ կը մնար միշտ: Մէրի չափազանց ուրախ կը փափաքէր փայլուն երեկոյթ մը տալ ստորագրումի Քիչերը, որպէս զի շատ մը մարդիկ ականատես ըլլային իր երջանկութեան:

Լիւսիէն գործարանի աշխատութեանց մէջ խորասուզուած, էթիէն Քասթէլը և Ժօրժ Տարիէն տեսնելու տանն չէր ունենար: Տիրօնէն և ակամայ կը կատարէր նկարիչին պարտադրած դերը:

Իսկ էթիէն կ'ուզէր անպատճառ գտնել Տիւշըմէնի և Ամանտայի հետքը: Միշտ նկատի ունէր Ռանետվուսէ Դասէօր պանդոկի սպասուհիին հաղորդած տեղեկութիւնը ու մտովի կ'ըսէր թէ ամէն կիրակի Պուա լը Ռուա երթալու էր:

Իրիկունը այն օրուան, երբ Ժանն պիտի ջախջախուէր, Հարման սովորական ժամուն գործարանէն դուրս չէր ելած: Տիւշըմէն դիւային համբերութեամբ մը կը շարունակէր ամենօրեայ պահակութիւնը: Յանկարծ կառք մը կանգ առաւ գործարանին դիմաց: Մարդ մը վար իջաւ հոնկէ: Տիւշըմէն քանի մը քայլ յառաջացաւ, ուշ մնացած այցելուին դէմքը տեսնելու համար: Անոր դէմքը տեսաւ ու յաջողեցաւ իր զարմանքի ճիչը զսպել: Ժուանեիի քաղաքապետարանէն դողցած թուղթը այդ մարդուն յանձնած էր: Օվիտ Սօլիփօ կամ Պառոն ար Ռայսն էր ան:

Արդարեւ, այդ այցելուէն էր Սօլիփօ, որ կռեար իմացնելու մեր ընթերցողներուն ծանօթ զէպքը: Յերեկին, հեռագիր մը ուղղելով գործարանատիրոջ, խնդրած էր որ ժամը եօթուկէսին իրեն սպասէ: Բօլ Հարման սարսուաց, իր մեղսակիցին գործած ոճիրին պատմութիւնը լսելուն պէս: Պատանիին ջախջախումը, որ զո՛հ գացած էր, ինչպէս նաեւ ժամնի ջախջախումը սոսկալի կը թուէր Հարմանի ու ան չձամկեց իր տպաւորութիւնը:

— Կ'ընդունիմ որ ցաւալի բան է, բայց պէտք է մինչեւ ծայրը երթալ, պատասխանեց Սօլիփօ:

— Գոնէ վստա՞հ ես որ ժամն մեռած է:

— Ի՞նչպէս վստահ չըլլամ, երբ ան իր գլխուն վրայ ընդունեց հինգ-վեց հարիւր քիլօ ծանրութիւն ունեցող լատակերտ մը: Գեանին վրայ մեռելի պէս փռուած ու ճակատը ձեղքուած տեսայ զայն: Ապահով եղի՞ր, բարեկամ, կրնաս հանգիստ քնանալ, Լիւսիի պէս չպիտի վերադառնայ ան: Մնաց որ, եղամբ եղած է: Անօգուտ է իրար անցնիլը: Այլեւս չխորհինք ատոր վրայ ու գործի մասին խօսինք:

— Ի՞նչ գործի:

— Մեր, իմ գործիս մասին, քանի որ ըրածս գործ մըն է: Քեզի հետ իբր բարեկամ, ճշմարիտ բարեկամ վարուեցայ, առանց խնայելու ինքզինքս: Այս ատուան ըրածէս ետքը գործ չպիտի ընեմ այլեւս: Ամէն բան վերջացած է: Կ'ուզեմ Բարիզէն հեռանալ:

— Կը վախնա՞ս:

— Անպատճառ վախնալուս համար չէ, քանի որ ամէն զգուշութիւն ձեռք առած եմ: Բայց մարդ չի գիտեր թէ ի՞նչ կրնայ պատահիլ:

— Ի՞նչէն կը վախնաս ուրեմն:

— Ընկեր, միամիտ հարցում մը կ'ընես:

— Ինձի տխրութեան կը թուի որ եթէ դէպքը քու պատմածիդ պէս տեղի ունեցած է ժի լը Բէօր փողօցին մէջ, դուն սեւէ վտանգի եթնարկուած չես:

— Իմ կարծիքս այլ ատ է: Բայց ի՞նչ կ'ուզես որ ընեմ, այլեւս կը ծերանամ: Հանդարտ ապրելու պէտք ունիմ: Ստոր երկրի մը մէջ միայն կրնամ հանգիստ քնանալ:

— Ո՞ր պիտի երթաս:

— Ամերիկա պիտի վերադառնամ: Այդ երկիրը շատ հաճոյ կը թուի ինձի: Մտադիր եմ Պուէլյոս-Այրլս երթալու, այդ քաղաքը կը գտնեն:

— Ուրեմն քու կենսաթոշակդ հոն պիտի ղրկեմ: Սօլիփօ զէմքի ծամածռուածով մը պատասխանեց:

— Ոչ այդպէս: Նախ որ կապած կենսաթոշակդ քիչ է: Ախորժակս բացուած է: Մնաց որ, մարդ չի գիտեր թէ ո՞վ կ'ապրի, ո՞վ կը մեռնի: Ենթադրե՞նք որ դուն մեռնիս: Ո՞վ պիտի տայ դրամս:

— Եթէ երբեք դրամագլուխը ձեռքդ դա՞նուի, քանի մը ամիսէն, թերեւս քանի մը օրէն պիտի մսխես զայն...:

Սօլիփօ հեզօրէն պատասխանեց.

— Շատ շնորհակալ եմ քու հողածութեանդ համար: Պատուոյ խօսք որ զգացուած եմ տակէ: Թերեւս պէտք պիտի ունենամ դատական խորհրդականի մը, տխրութեան չէ՞: Ասիկա արգելք չպիտի ըլլայ որ դրամագլուխ մը նախընտրեմ քան կենսաթոշակ մը:

— Ի՞նչ գուճար կը պահանջես ինձմէ:

— Իսկոյն քեզի պիտի ըսեմ ի՞նչ առաջին և վերջին խօսքս: Անօգուտ է սովորակել: Հինգ հարիւր հար ֆրանք կ'ուզեմ:

— Պիտի ստանաս այդ գումարը:

— Կարելի չէ աւելի առատաձեւն ըլլալ: Յառաջիկայ շաբաթ, Հավրէն նաև պիտի նստիմ: Հինգշաբթի օր միասին պիտի ճաշենք, վերջին անգամ իրարու ձեռք սեղմելու համար ու այն ատեն գրամը պիտի ասա ինձի:

— Ուրեմն, հինգշաբթի օր հոս եկո՛ւր:

Երկուքը միասին գործարանէն մեկնեցան: Սօլիվօ ատար քայլ հեռուէն անցնող կառք մը նշմարեց: Կեցուց զայն, իր մեղաակիցին հետ Բալէ Ռուստալ երթալու համար:

Տիւշըմէն, որ կը լրտեսէր, իր ուշադրութիւնը կրկնապատկեց, տեսնելով որ Սօլիվօ դէպի կառք կ'ուղղուէր: Երկու-երեք թեթեւ հարուածներ տուաւ կառքի ապակիին ու կառապանը, որ այս ազդանշանին կ'սպասէր, ձին դէպի առաջ մղեց: Կառքին ճամբայ ելլելու աղմուկին վրայ, Սօլիվօ որ իր կառքէն ներս կը մտնէր, ետին դարձաւ, բայց սեւէ կոսկած չունենալուն, կանգ չառաւ:

Սակայն, կառքը յիսուն մէթր յառաջանալէն յետոյ, Սօլիվօ դարձաւ ու ետեւի փոքր պատուհանէն նայեցաւ:

Իսկոյն կոսկածը արթնցաւ մտքին մէջ: Տիւշըմէնի նստած կառքը նշմարեց, որուն կարմիր լապտերները ցոյց կուտային ճամբան: Սօլիվօ պատեց յօնքերը ու ըսաւ, իր և կառապանին միջեւ գտնուող ապակին վար իջեցնելով:

— Պողոտայէն բաժնուեցէ՛ք, ձախակողմ դարձէք ու դէպի Թէրն ուղղուեցէ՛ք:

— Ինչո՞ւ ուղեգրի՞ծը կը փոխէք, հարցուց Բօլ Հարման:

— Գիշ յետոյ պիտի բացատրեմ:

Կառապանը հնազանդած էր ու կողմնակի ճամբէ մը կը յառաջանար դէպի Թէրնի պատուարը: Սօլիվօ նորէն սկսաւ նայիլ դիտարանէն: Կարմիր լապտերներով կառքը քսան քայլ հեռու կը գտնուէր ու նոյն հեռաւորութիւնը կը պահէր միշտ:

— Ա՛հ, բո՛ղ, ըսաւ Սօլիվօ, ակունները սեղմած:

— Բայց ի՞նչ կայ, մրմնջեց Բօլ Հարման մտահոգուած:

— Մեզ կը հետապնդեն, եղածը սա է:

Գործարանատէրին գոյնը նետեց:

— Ն՛հ, ապահով եղիր: Գուն մէջը բան մը չունիս: Զիս կը հետապնդեն ու գիտեմ թէ ո՛վ է հետապնդողը:

— Գիտե՞ս:

— Կին մըն է: Այո՛, քառասուն սոււի դէմ հարիւր հազար Ֆրանքի գրոււ կը բռնեմ որ սա կառքին մէջ բազմած անձը կին մըն է, շատ գեղեցիկ աղջիկ մը, բայց խիստ խորամանկ...:

— Ինչո՞ւ կը հետապնդէ:

— Ամանտա Ռէկամի անուն աղջիկ մը, որմէ բաժնուեցոյ Պուա լը Ռուայի մէջ, առանց իմաց տալու նախապէս, միտքը դրած է հասկնալ իմ բնակութեանս տեղը և Պառոն տը Ռայսի ինքնութիւնը: Բայց այսօր չէ որ պիտի հասկնայ քաջարի Սօլիվոյի բնակարանը: Պիտի ջանանք սխալ հեռքի մը վրայ առաջնորդել զայն, ինչ որ գտարձալի բան պիտի ըլլայ...:

Սօլիվօ խօսած պահուն մեծ ուշադրութեամբ կը քննէր իր ուղեկիցին հոգուստը: Բօլ Հարման կը կրէր եղանակամէջի բաց գոյն բարաբախտ մը և մետաքսէ սիլիստը գլխարկ մը: Բնդհակառակը, Օվիա հազած էր մուտք գոյն բալթօ մը ու կ'ըրր գլխարկ մը:

Ասկէ առաջ ըսած ենք արդէն թէ այդ երկու մարդիկը միեւնոյն հասակը ունէին :

— Փոխանակէնք մեր զգեստները, ըսաւ Սօլիփօ, Գլխարկիդք և բարաբսիւդ ինծի առ'ր ու իմիններս ա՛ն :

Սօլիփօյի պաղարիւնութիւնը քիչ մը հանդարտեցուցած էր Բօլ Հարմանը : Հազուաւաներու և գլխարկներու փոխանակութիւնը իսկոյն տեղի ունեցաւ :

Յետոյ Սօլիփօ նորէն նայեցաւ ետեւի ապակիէն ու ըսաւ կառապանին .

— Կառքը ուղղակի քշեցէք դէպի Օրերայի հրապարակը : Կրան Օթէլի սրճարանին դիմաց կանգ պիտի առնէք : Իսկ դուն վար պիտի իջնես, յարեց Սօլիփօ, խօսքը Բօլ Հարմանի ուղղելով : Վստահ եմ որ Ամանտա պիտի կարծէ որ ես եմ դիմացինը, մանաւանդ քեզ մօտէն շտեմնելուն համար : Ու հազուաւան խորուած, քեզի պիտի հետեւի : Այդ պահուն ես Պրէպան ճաշարանը պիտի երթամ, կերակուր ապսպրելու համար :

— Բայց ես ի՞նչ պիտի ընեմ վար իջնելէ յետոյ :

— Սրճարանը, յորդ լոյսին տակ պիտի նստիս, որպէս զի աղջիկը դէմքդ տեսնէ ու սխալը հասկնայ, Ամանտայի կառքը հեռանալուն պէս, ինծի պիտի միանաս :

— Համաձայն եմ :

Բաւարդ ժամ յետոյ, երկու կառքերը Օրերայի հրապարակը կը հասնէին : Սօլիփօյի ըսածին պէս տեղի ունեցաւ ամէն բան : Տիւրքմէն գլխած էր հետապնդած մարդուն հազուաւոր և երբ տեսաւ որ Բօլ Հարման մաւթ գոյն բարաբսիւ մը հաղած ու կլոր ու փոքր գլխարկ մը դրած էր, կարծեց որ Պաուսն ար Ռայսն էր ան :

— Մի՛ երերաք հոսկէ, ըսաւ Տիւրքմէն կառապանին : Միւսը կրնայ մեկնիլ, այս մարդն է որ կը շահագրգռէ զիս :

Սօլիփօյի կառքը արագօրէն կը հեռանար : Բօլ Հարման միջոց ընծայեց ընկերոջը, միւս կառքերուն մէջ կորսուելու, յետոյ դնաց նստաւ սեղանի մը առջեւ, կողի կառքներու բիւրեղէ լուսադուղերուն տակ : Դէմքը դարցուցած էր Օրերայի հրապարակին, այսինքն Տիւրքմէնի : Այս վերջինը չկրցաւ զսպել զայրոյթի բացազանչութիւն մը :

— Տխմարի մը պէս խորուեցայ, մրմնջեց Տիւրքմէն : Այդ մարդիկը նշմարած ըլլալով որ զիրենք հետապնդող կար, հազուաւանին փոխած են : Ա՛հ, սւտազակ Սօլիփօ :

Տիւրքմէն քանի մը վայրկեան դատնութեան և յուսախորութեան մէջ խորսուողուեցաւ, յետոյ կառապանին հրամայեց Տոմ փողոցը տանիլ զինքը, ուր Ամանտա անհամբերութեամբ կ'սպասէր իրեն :

Տիւրքմէն պտոմեց ձօխաղաւթը : Հակառակ այդ կատարեալ անյաջողութեան, Ամանտա չկրցաւ զսպել իր ծիծաղը :

— Զուարճալի՞ կը գտնես տիկա, յարեց Տիւրքմէն կատաղած :

— Այո՛, յուսահատական, բայց զուարճալի է . . . : Մեր մարտկոցները փոխելու է : Անզգամը շատ խորամանկ է : Պէտք է անոր չափ խորամանկ ըլլալ :

Տիւրքմէն բարկութեան շարժում մը ընելով ըսաւ .

— Վաղուրնէ սկսեալ պիտի շարունակեմ լրտեսել : Վաղը կ'իրակի ըլլալուն, իրար չպիտի տեսնեն անոնք : Պուտ լը Ռուտ երթանք :

— Իմ ուղածս ալ ստ է : Բայց անգաղար աշխատ-

տելու է, մեր հասարակաց թշնամիին հասցէն զտնելու համար:

.

Բօլ Հարման իր մեղսակիցին միացած էր Պրէպանի ճաշարանը ու հոն մտանաւոր սենեակ մը քաշուած էին երկու ընկերները: Կէս գիշերին միայն իրարմէ բաժնուեցան: Հակառակ իր հաւաստումին թէ Ամանտայէն չէր վախնար, Սօլիվօ շատ լաւ գիտէր թէ մանկամարդ աղջիկը ինչ վրէժխնդրութիւն կը սնուցանէր իր դէմ: Ուստի Սօլիվօ տարտամ մտահոգութեան մը մտանուած էր, տեսնելով որ Ամանտա կատաղօրէն կը հետապնդէր զինքը:

— Դժուար չպիտի ըլլայ Ամանտայի ծրագիրը ի դերեւ հանել մինչեւ իմ մեկնումս, կ'ըսէր Սօլիվօ մտովի: Ամէն պարագայի մէջ, իմ հեռանալս խելացի, խոհեմ ու անհրաժեշտ գործ մը պիտի ըլլայ: Պուէնոս Այրէսի մէջ հանգիստ պիտի տպրիմ հինգ հարիւր հազար Ֆրանքով: Արդարեւ, այլեւս քաշուելու եմ, երջանիկ ծերութիւն մը անցընելու համար...

Յաջորդ օրը, Սօլիվօ ակնարկ մը ձգեց առտուան թերթերուն վրայ ու առջի օր ժի լը Բէօր փողոցին մէջ պատահած արկածին երկար նկարագրութիւնը կարդաց:

Լրաբերը կ'ըսէր թէ անծանօթ պատանիէն զատ, հացագործ կին մըն ալ ջախջախուած էր բառին բուն նշանակութեամբ: Սօլիվօ ժպտեցաւ:

— Հարման պիտի տեսնէ որ այս անգամ գործը լաւ կատարուած է, ըսաւ Սօլիվօ մտովի: Հիմա ան կրնայ հանգիստ քնանալ: Լատտակերտի հնարքս առաջնակարգ բան մըն է:

ԺԱ.

Ռոտել Տիւշըմէն և օրիորդ Ամանտա առտուն կանուխ Պուա լը Ռուա դացած էին: Իր ուղեգրիմին հանածայն, Էթիէն Բասթէլ միեւնոյն կառախուժքով կը ճամբորդէր ու կայարան իջնելէն յետոյ, դանդաղօրէն կ'ուղղուէր դէպի «Ռանտէվու տէ Շասէօր» պանդոկը, առանց մտքէն անցընելու թէ իր փնտած զոյգը քանի մը քայլ առջեւէն կ'երթար:

Նկարիչը աճապարելու բան մը չունէր: Այնի քարափէն սկսեալ, Պուա լը Ռուայի շրջակաները սիրուն են: Ան պտոյտ մը ըրաւ Ամանտա և Ռոտել ուղղակի պանդոկ: Գացած առննին:

Կէս ժամ յետոյ երկու երիտասարդները պանդոկին առաջին յարկի մէկ սենեակին մէջ կը տեղաւորուէին, ուր իրենց սեղանը պատրաստուած էր: Սպասուէին անոնց կ'սպասարկէր: Ճիշդ այդ պահուն, Էթիէն Բասթէլ մեծ սրահին սեմէն կ'անցնէր: Պանդոկապետուէին ճանչցաւ զայն ու ժպտուն դիմաւորեց:

— Պարոն, նորէն մեր պանդոկը կը պատուէք, ըսաւ պանդոկապետուէին:

— Այո՛, տիկին, ճաշի եկած եմ:

— Իսկոյն պիտի ջանամ գոհ ձգել ձեզ:

Սփռոցը, պնակները, շիշը, եւայն դնելէ յետոյ, պանդոկապետուէին յարեց:

— Պառոն ար Ռայսը գտա՞ք, ինչպէս կը փախաքէիք:

Էթիէն Բասթէլ պատասխանեց, իր խօսակիցին երեսը նայելով:

— Անշուշտ: Շնորհակալ եմ անոր հասցէն տուած

ըլլա՞նուղ համար: Իսկ դուք, տիկին, պարոն Ռատուլ Տիւշըմէնի մասին բան մը լսեցի՞ք Պուա լը Ռուայէն մեկնելէն յետոյ:

Կարգը պանդոկապետուէիին եկաւ, Էթիէնի երեսը նայելու համար:

— Պարոն Տիւշըմէնը կը ճանչնա՞ք, դուք կիներ:

— Ոչ, տիկին, բայց շատ կը փափաքիմ զայն տեսնել կարգ մը պատճառներով: Եւ որովհետեւ ձեր սպասուէին ըսաւ թէ, ան կիրակի օր մը պիտի գայ, հոս անցընելու համար օրը, ես ալ դիպուածով եկայ, անոր հետ նանդիպում մը ունենալու յոյսով:

— Ուրեմն բախտ սենիք եղեր, ճշմարիտ բախտ մը: Այս պահուս կը ճաչէ իրեն ծանօթ անձի մը հետ:

— Օրիորդ Ամանտայի հետ, անշուշտ:

— Այո՛, սիրուն օրիորդ մը:

Էթիէն Քասթէլի շրթունքներուն վրայ ուրախ ժպիտ մը տեսնուեցաւ: Պանդոկապետուէին յարեց.

— Պարոն, եթէ կ'ուզէք, անոնց իմաց կուտամ թէ մէկը շատ կը փափաքի պարոն Տիւշըմէնը տեսնել:

— Ոչ այս պահուս, տիկին: Զգեցէ՛ք որ երիտասարդները ճաշեն: Պիտի խնդրեմ որ ճաշը աւարտելէն յետոյ միայն իմ ներկայութիւնս իմաց տաք:

Պանդոկապետուէին խոնարհութիւն մը ըրաւ: Նկարիչը ճաշը ապապրեց ու սկսաւ ախորցակով ուտել: Կէս ժամ յետոյ, սպասարկութեան համար սպասուէին ստիպուեցաւ հաշուեսեզոյն երթալ: Պանդոկապետուէին սա հարցումը ըրաւ.

— Պարոն Տիւշըմէն աւարտե՞ց ճաշը:

— Այո՛, տիկին: Սուրճը պիտի տանիմ մասնաւոր սենեակը:

— Լա՛ւ, անոր ըսէ որ սրահին մէջ պարոն մը կայ, որ կ'ուզէ իրեն հետ խօսիլ:

Սպասուէին այդ յանձնարարութիւնը ըրաւ: Երկու երիտասարդները անձկութեամբ իրարու նայեցան: Բայց Ամանտա տեսնելով որ սպասուէին հետաքրքրութեամբ գիրենք կը դիտէր, իսկոյն իր որոշումը առաւ ու ըսաւ.

— Պարոնէն խնդրեցէ՛ք որքո՞նք գայ:

Սպասուէին վար իջաւ նորէն:

— Էրիկ մարդ ըլլալդ ցոյց տա՛ւր, յարեց Ամանտա, խօսքը Տիւշըմէնի ուղղելով: Որքան գունատ եւ, կարծես թէ սասիկանութեան քովիտէր մը և վեց սասիկան զինուորներ քեզ ձերբակալելու եկած են:

Այդ պահուն սենեակին դուռը բացուեցաւ: Սպասուէին տառջնորդութեամբ, Էթիէն Քասթէլ ներս մտաւ, գլխարկը ձեռքը բռնած: Սպասուէին քաշուեցաւ ու դուռը փակեց: Ամանտա և Ռատուլ իրենց աթոռներէն բաժնուեցան փութկոտութեամբ ու փոխադարձեցին անոր բարեւը:

— Տիկին և Պարոն, կը յուսամ թէ ներողամիտ պիտի գանաւիք ինձի, խիստ անփոյթ ընթացքիս համար, բայց ես շատ պէտք ունիմ քանի մը վայրկեան խօսակցելու պարոն Տիւշըմէնի հետ, ըսաւ նկարիչը:

— Պարոն, ինձի իմաց տուին ու ես ալ ձեզմէ խնդրեցի որ հոս հրամմէք, թոթովեց Ռատուլ:

Էթիէն նշանակալից նայուածք մը ձգեց Ամանտայի վրայ: Ռատուլ հասկցաւ այդ նայուածքին նշանակութիւնը ու փութաց աւելցնել.

— Օրիորդին առջեւ խօսեցէ՛ք, գաղանիք չունիմ անոր համար:

Նկարիչը խոնարհութիւն ընելէ յետոյ նստաւ: Տիւշըմէնի բուռն յուզումը նշմարելով յարեց ան.

— Պարոն, իմ ներկայութիւնս ձեզ կը վրդովէ:

կարծես: Ոեւէ պատճառ չկայ յուզուելու: Կ'աղաչեմ, հանդարտեցէ՛ք: Ի՛նչ որ ալ ըսեմ ձեզի ու ի՛նչ որ ալ իմանաք, իմ մէջս թշնամի մը մի՛ տեսնէք, այլ մարդ մը որ պատրաստ է ձեռք կարկառելու ձեզի, եթէ երբեք աջակցութեան պէտք ունիք: Ամէն բանէ առաջ, պէտք է գիտնաք որ ո՛վ եմ ես: Էթիէն Քասթէլ կը կոչուիմ: Նկարիչ եմ ու կը բնակիմ Ասաս փողոց: Մինչեւ հոս ձեր ետեւէն գալստ անբացատրելի կը թուի ձեզի, սակայն պէտք է ըսեմ որ Ժուանեիի մէջ ինձի իմացուցին թէ կտախումբի արկածի մը հետեւանքով վիրաւորուած ու Պուսա լը Ռուայի մէջ դարմանուած էք:

— Ա՛հ, Ժուանեիի մէջ իմացաք այդ բանը...

— Այո՛, սիրելի պարոնս, քաղաքապետութեան քարտուղարը ինձի ըսաւ:

Տիւշըմէնի գոյնը նետեց:

— Երեք օր առաջ հոս եկայ, ձեզի հանդիպելու յոյսով: Ինձի ըսին թէ հոսկէ մեկնած էիք, բայց մօտաւոր կիրակիներէն մէկը հոս պիտի գայիք: Ուստի որոշեցի ամէն կիրակի հոս գալ, ձեզ տեսնելու յոյսով: Դուք բմբուկու էք թէ շատ պէտք ունիմ ձեզ տեսնելու, քանի որ այսպէս կը գործեմ:

— Այո՛, պարոն:

— Հիմա ձեզի պիտի ըսեմ թէ ի՛նչ չարժատիթ գիս կը մղէր Ժուանեիի քաղաքապետարանը երթալու ուրկէ հեռացած էք, կ'երեւայ, հրաժարական տուլու ստիպուած ըլլալուդ համար: Ըի՛չդ է:

— Ափսոս որ ճիշդ է, պարոն:

— Իմ նպատակս է երեւան հանել թէ որո՞ւն տրուած էր Ընկեցիկ Մանուկներու հաստատութեան յանձնուած աղջկան մը տեղեկագիրը:

Այս խօսքերը լսելուն պէս, Տիւշըմէն պազ քըրտինք մը զգաց մագերանն արմատին վրայ: Նկարիչը սկսածայ խոր կարեկցութիւն մը զգաց այդ տարաբախտ կրիտասարգին նկատմամբ:

— Զեզի ըսի որ հանդարտիք, չարունակեց նկարիչը: Ուրեմն գիս մախկ քրէք, առանց վրդովուելու: Խօսքիս վրայ կը տարակուսի՞ք միթէ:

— Ոչ, ոչ, պարոն:

— Երբ քաղաքապետին ներկայացուցի խնդրոյ առարկայ տեղեկագիրը, ապշութեան մասնուեցաւ ան: Իմ ներկայութեանս, քննութիւն բացուեցաւ ու ապուցուցուեցաւ որ այդ տեղեկագիրը գողցուած էր:

— Ուրեմն կորստեան մասնուած եմ, գոչեց Տիւշըմէն սկսածայ:

— Պիտի փորձեմ փրկել ձեզ, եթէ անկեղծօրէն պատասխանէք ինձի: Արշիվէն դո՞ւք հանած էք տեղեկագիրը:

— Այո՛, պարոն, ես հանեցի:

— Ծախեցի՞ք զայն:

— Ոչ, պարոն, չծախեցի: Մտաուցուած ծառայութեան փոխարէն, յանձնեցի զայն:

— Միւշուոյն բանն է, քանի որ ձեր լսած ծառայութիւնը դրամական էր: Բայց չվիճարանինք: Ստացագիր չըլլալուն, չ'ըրցինք երեւան հանել թէ այդ փաստաթուղթը որո՞ւն յանձնուած էր: Ես պէտք ունիմ այդ բանը հասկնալու և զուք ինձի պիտի իմացնէք: Զեզ փորձու թեան մասնողը Պատան ար Ռայս անուն մէկը չէ՞ր:

— Այո՛, պարոն:

— Շատո՞նց կը ճանչնաք այդ մարդը:

— Այդ մարդուն երեսը տեսած չէի բնաւ: Ան-

հաւատալի է, բայց ճշմարտութիւնն իսկ է, կ'երգ-
նում:

— Ուրեմն տեղեկագիրը յանձնած էք այդ մար-
դուն զոր չէիք ճանչնար բնաւ: Դուք ոճիր մը գոր-
ծած էք այնպիսի մէկուն հաշւոյն, որուն երեսն իսկ
չէիք տեսած: Բայց ի՞նչ միջոցներու գիմած է ան,
կրաւորական գործիք մը դարձնելու համար ձեզ:

— Եղեանազատ Ատեանէն ազատած է զիս:

— Աւելի ճիշդ պիտի ըլլար, եթէ ըսէիք թէ հոն
կ'առաջնորդէ ձեզ:

— Ես վերահասու չէի թէ ի՞նչ ծանրակշիռ արարք
մը կը գործէի: Ձեզի պատմեմ անցուղարձերը:

Տիւշըմէն մանրամասնօրէն պատմեց թէ ի՞նչպէս
Ժուանեի մէջ Պառոն աը Ռայսի ծանօթացած էր և
թէ ան ի՞նչեր պատմած էր իրեն, տեղեկագիրը ձեռք
անցնելու համար: Էթիէն խոր յուզուեալ մտիկ ըրաւ:

— Այդ մարդը ճշգրիտ տեղեկութիւններ ունէր,
բայց ո՛ւրկէ քաղած էր գանտնք, յարեց նկարիչը:
Յառաջիկային երեսն պիտի հանենք: Հիմա խնդիրը
Պառոն աը Ռայսը ձեռք անցընելուն վրայ կը դառնայ:
Տիկի՛ն, դուք անոր հասցէն չէ՞ք գիտեր, ըսաւ Էթիէն,
խօսքը Ամանտայի ուղղելով:

— Ինչէ՞ն պիտի դիտնամ, ըսաւ մանկամարդ աղ-
ջիկը, որ կը կասկածէր:

— Սա գերագոնց պատճառով որ խիստ մտերիմ
յարաբերութիւններ ունեցած էիք այդ ճշմարիտ կամ
կեղծ Պառոնին հետ: Ութը օր, հոս, անոր հետ գլուխ
գլխի անցուցած էք:

Ամանտա շրթունքը խածաւ ու կասկարմիր կտրե-
ցաւ:

— Պէտք է անկեղծօրէն խօսիք, յարեց Էթիէն,

Ձեզի ըսի թէ բարեկամ մըն եմ, բայց կրնամ թշնամի
մը ըլլալ: Ժուանեի քաղաքակտը ընդհանուր դա-
տախազին գրած է: Պարոն Տիւշըմէն ձեզ պիտի փնտը-
ւեն ու գանեն: Հարցաքննութեան պիտի ենթարկեն
ձեզ ու դուք պիտի ստիպուիք պատասխանել: Ձեր
պատասխաններուն չնորհիւ մեր ուղածը պիտի հաս-
կընանք: Իսկ եթէ սրաբաց խօսիք ինծի հետ, եթէ
բան մը չծածկէք ինձմէ, բոլոր լուրջ ազդեցութիւնս
ի գործ պիտի դնեմ, որպէս զի ոեւէ հետապնդում չի
կատարուի ձեզի դէմ: Եթէ երբեք հետապնդումը
սկսած է, պիտի կասեցնեմ զայն: Պարկեշտ մարդու
խօսք կուտամ:

— Պարոն, մենք ալ խօսիլ կ'ուզենք, բայց եր-
կուքնիս ալ չենք գիտեր Պառոն աը Ռայսի հասցէն:
Տիւշըմէն և ես ամէն բան պիտի տանք, այդ մարդուն
հասցէն հասկնալու համար: Բայց այնքան ճարպիկ է
որ մեր ձեռքերէն պրծաւ ան:

— Ուրեմն կը փնտռէիք զայն: Ի՞նչ նպատակով:

— Անոր ձեռքէն խլելու համար, տիկինը և զիս
վտանգող թուղթերը, պատասխանեց Տիւշըմէն: Երէկ
յաջողեցայ անոր հետքը գտնել, հետապնդեցի զայն ու
կը կործէի որ օճիքէն պիտի բռնեմ, բայց ան խոյս
տուաւ...:

Տիւշըմէն պատմեց այն անցքերը, որոնք մեր ըն-
թերցողներուն ծանօթ են:

— Ուրեմն այդ անգտանելի մարդը Բօլ Հարմանի
տունը կ'երթար:

— Այո՛, պարոն:

— Այդ մարդուն համար է որ Տիւշըմէնէն պա-
հանջած է իրեն յանձնել Ժուանեի արշիլէն գողցուած
փաստաթուղթը, յարեց օրիորդ Ամանտա: Անոր հա-
շիւին ուղած է սպաննել Լիւսին...:

— Լիւսին սպաննել, գոչեց էթիէն ապշահար: Ի՛նչ կ'ըսէք:

— Ճշմարտութիւնը:

— Ապացոյցներ ունի՞ք այդ մասին:

— Պարո՛ն, եթէ երբեք նիւթական ապացոյցներ ունենայի, բանէ մը չպիտի վստիմայի ու պիտի կըրնայի վրէժ լուծել...: Զիս ալ ուզեց սպաննել, գիտնալով որ կը կասկածէի իր ոճիրին վրայ: Այդ մարդը Պառոն աը Ռայս չի կոչուիր, Օվիա Սօլիօ է անոր անունը:

— Օվիա Սօլիօ, կրկնեց նկարիչը: Անիկա զարմիկն է Բօլ Հարմանի, կամ այն անձին որ այսպէս կը կոչէ ինքզինքը: Այդ գործարանատէրը ժաք Կարօն է, այս անգամ չեմ սխալիր, ըսաւ նկարիչը մտովի Բայց ինչ խորհրդաւոր կապ կայ այդ երկու մարդոց միջեւ: Աս ի՛նչ միթութիւն է: Ով պիտի լուսաւորէ զայն:

Պահ մը լուծեանէ յետոյ, էթիէն Բասթէլ խօսքը Ամանտայի ուղղելով յարեց.

— Կ'ուզէ՞ք ինծի ըսել թէ ի՛նչ գիտէք այդ մարդուն վրայ, ի՛նչ բան դիտած ու երեւան հանած էք ձեզմէ բաժնուելէն յետոյ:

— Այո՛, պիտի ըսեմ, եթէ երբեք խոստանաք օգնել մեր վրէժխնդրութեան, պատասխանեց Ամանտա:

— Յոյս դրէք իմ վրաս, պատասխանեց էթիէն Բասթէլ:

— Տիւշըմէնի գլխուն փորձանք մը չպիտի՞ գայ, ըսաւ Ամանտա:

— Եթէ երբեք հետապնդումը սկսած է, վաղը դադրեցնել պիտի տամ:

— Ուրեմն ամէն բան պիտի ըսեմ ձեզի:

Ամանտա սկսաւ պատմել կեղծ Պառոն աը Ռայսի հետ ունեցած յարաբերութիւնը ու մանրամասնօրէն յայտնեց տեսածները և իր ունեցած կասկածները:

— Իրուուէնք ունիք, այդ մարդը Լիւսիի սպաննիչն է, ըսաւ էթիէն, երբ Ամանտա աւարտեց պատմութիւնը: Ան գործած է Բօլ Հարմանի հաշուին, շատ որոշ է տախիա: Բայց նիւթական ապացոյցները կը պակսին, պէտք է ապացոյցներ ունենալ, երկու թշուառականներն ալ ջախջախելու համար: Կրնամ իմ արամադրութեանս տակ ունենալ ձեզ, այնպէս չէ՞, պարոն Տիւշըմէն:

— Բացարձակապէս, պարոն:

— Ուրեմն շարունակեցէք հսկել Բօլ Հարմանի վրայ, որովհետեւ վստահ եմ թէ անոր մեղսակցին թաքստոցը պիտի գտնենք:

— Պիտի հսկեմ անոր վրայ:

— Եթէ հասկնաք որ Օվիա Սօլիօ ուր կը բնակի, այն տանն ձեզի պիտի ըսեմ ընկիւքնիդ: Ես չեմ տարակուսիր որ, այդ մարդուն տան մէջ պիտի գործենք այն ապացոյցը, որուն պէտք ունինք ընդդէմ միլիոնատէրին և իր մեղսակցին:

— Բօլ Հարմանը չէ՞ք ճանչնար:

— Կը ճանչնամ: Անոր տունը կ'երթամ ու ան իմ տունս կ'ուզայ:

— Ուրեմն չէ՞ք կրնար ձեր կողմէ գործել:

— Ոչ, որովհետեւ ձախող խօսք մը, անխոհեմ դիմում մը կ'ասկում պիտի ներշնչէ անոր: Զգուշութիւն ձեռք տանելով պիտի անհետանայ: Սօլիօ և ան երէկ հետապնդուած են պարոն Տիւշըմէնի կողմէ, ասիկա մտմտաւք պատճառած է անոր, յարեց նկարիչը, հետեւարար մեծ խոհեմութեամբ գործելու է: Հաւատ

նական է որ այդ մարգիկը նոր սճիր մը կ'որոճան , այդ պարագային , պէտք է արգելինք զայն :

Այս խօսքերը ընելով , էթիէն կը խորհէր ժանն Ծօրթիէի վրայ , որուն Բարիզ ներկայութեան տեղեակ էր : Յետոյ Տիւշըմէնի կողմը դառնալով ըսաւ .

— Դրամի պէտք ունի՞ք : Իմ քսակս ձեր արտմադրութեան տակ կը դնեմ :

— Անօդուա է , պարոն , ես խնայուած դրամ ունիմ , ըսաւ Ամանտա : Այդ դրամին մինչեւ յետին բնիոնը պիտի գործածեմ այդ հասարակաց գործին համար :

— Իմ առաջարկս ես չեմ առներ , ի յարկին յիշեցէք զայն : Ահաւասիկ իմ քարթս , որուն ստորոտը կը գտնուի իմ հասցէս : Ո՛ւր կը բնակիք :

— Տամ փողոց , թիւ 28 , պատասխանեց Ամանտա :

— Նոր բան մը ըլլալուն պէս , ինձի իմաց տուէք , որուն ամէն ժամուն , նոյն իսկ եթէ գիշերը ուշ ատեն ըլլայ :

— Չպիտի թերանամ այդ բանը ընելու , ըսաւ Տիւշըմէն :

էթիէն Քասթէլ ոտքի ելլելով յարեց .

— Պարոն Տիւշըմէն , հանդարտեցէք ու խոստու՛միս վրայ յոյս դրէ՛ք : Չեզի դէմ դատական սեւէ հետապնդում չպիտի կատարուի :

Երկու երիտասարդներու առաջնորդութեամբ , նկարիչը սենեակէն դուրս ելաւ : Ան երկաթուղիի ճամբան բռնեց , Բարիզ դառնալու համար : Քօնքար՝ դիման նստած պահուն , էթիէն կը մրմնջէր .

— Եթէ չեմ սխալիր , Ժօրթի մօր , ժանն Ծօրթիէի պատուոյ վերահաստատութիւնը չպիտի ուշա՞նայ . . . :

Տիւշըմէն և Ամանտա ալ կ'օրհնէին այն դիպուածը , որ այնքան զօրաւոր աջակից մը պարգեւած էր իրենց : Յաջորդ օրն իսկ , Տիւշըմէն սկսաւ հսկել Բօլ Հարմանի բնակարանին վրայ : Թողունք որ ան կատարէ իր համբերատար հսկողութիւնը ու ժանն Ծօրթիէի քով վերադառնանք :

Հացագօրծ կիներ երկու օրուն հանգիստէ յետոյ , իր գործը վերսկսած էր : Ինչպէս գործատիրոջ խոստացած էր , ժանն Ծօրթիէ առտուան ժամը հինգին կը հասնէր Տօֆին փողոցի հացավաճառանոցը , ճակատը կապուած էր ասկուսին : Ըստ սովորութեան , «Թանաէվու աէ Պուլանժէ» ճաշարանը զնաց ապուր խմելու համար , գործի սկսելէ առաջ :

Մայր Լիզօն ներս մտնելուն պէս , ուրախութեան աղաղակով մը ընդունուեցաւ : Անոր ձեռքը կը սեղմէին :

Թուրէնցին ու Լիոնցին ուզեցին գինի հրամցնել հոն գտնուողներուն , ի պատիւ մայր Լիզօնի : Այս վերջինին աչքերը արցունքով լեցուեցան , երբ ան տեսաւ որ ամէն կողմէ անկեղծ համակրութիւն կը յայտնուէր իրեն : Ի վերջոյ ժանն Ծօրթիէ դուրս ելաւ իր կողովը առնելու համար :

Լիոնցին և Թուրէնցին կէս օրէն յետոյ աշխատանք ունենալուն համար , իրենց մէկ քանի ընկերներուն հետ հոն մնացած էին ու կը ծխէին : Ինչպէս յայտնի է , Լիոնցին ստենօք ժաննի ցոյց տուած էր Լըպրէի հացավաճառանոցը , հոն գործ հայթայթելով ժանն Ծօրթիէի :

— Համամի՞տ ես , հարցուց Լիոնցին , խօսքը Թուրէնցիին ուղղելով :

— Այո , պատասխանեց ան : Ես ալ կը մասնակցիմ : Պէտք է ընկերներուն կարծիքը հասկնալ . . . :

— Ի՞նչ բանի վրայ կը դասնայ խնդիրը, գոչեցին շատ մը ձայներ:

— Ահա՛ իմ առաջարկս, յարեց Լիոնցին: Մայր Լիզօն կտրիճ կին մըն է, զոր ամէնքս ալ կը սիրենք, այնպէս չէ: Մեծ վիշտ մը պիտի զգայինք, եթէ երբեք ան զո՞նք երթար այն ազնուալի լասասկերտին, որ իր գլխուն այնքան մօտիկ ինկած էր:

— Ահ, այնպէս է, խաչո՛ր, ըսաւ Թուրէնցին:

— Արժանաւարտակէս թաղելու համար դայն, յարեց Լիոնցին, հոս եկող բոլոր հացագործները հարիւրական սու կամ վեցական ֆրանք պիտի տային:

— Առանց մեզի առաջարկուելու, անչուշա:

— Կաւ ուրեմն, ձեր գրպանէն վեց ֆրանք հանել կ'ուզէ՞ք, ոչ թէ սուղի, այլ ընտանեկան փոքր խրախճանքի մը համար, որով ուրախութեան ճաշ մը պիտի տրուի մայր Լիզօնի:

Հաւանութեան միահամուռ ազդակ մը պտտասխանեց այդ առաջարկին:

— Կաւ գողտիտար մըն է, մանչս, ըսաւ գինեպանուհին, ես ալ կը մասնակցիմ ու շիշ մը շամբանեալ կը նուիրեմ:

— Ուրեմն համաձայն ենք, յարեց Լիոնցին: Ծաշը տեղի պիտի ունենայ կէս օրին, այն ժամուն, երբ ամէն մարդ ազատ է: Թուղթի մը վրայ պիտի արձանագրուին անունները անոնց, որոնք կ'ուզեն մասնակցիլ, զբամբ վճարելով գինեպանուհին, որ հոս ներկայ կը գտնուի:

Հոն գտնուողները ստորագրեցին և իրենց զրամբ վճարեցին:

— Բայց մայր Լիզօն բան մը չիմանայ, գոչեց Լիոնցին: Պէտք է որ անակնկալ մը ըլլայ անոր համար: Առտուն միայն պիտի հրաւիրուի ան . . . :

— Ե՞րբ տեղի պիտի ունենայ, հարցուց գինեպանուհին:

— Ամէնուն կողմէ ստորագրուելէ յետոյ, օրը պիտի որոշենք:

Օվիտ Սօլիվօ փութով կը կատարէր իր մեկնումը պատրաստութիւնները: Գնումներ կ'ընէր ու սնտուկներու մէջ կը զետեղէր աւարկաները, Պուէնոս Այրէս տանելու համար գանձեք: Բարիկի մէջ կ'երթեկէր շատ բազմազարդ երեւոյթով, բայց միշտ կը զգուշանար Ամանտայի հանդիպելէ: Այն թաղէն չէր անցներ, ուր հաւանաբար կրնար հանդիպիլ այդ աղջիկուն: Սօլիվօ այն ժամերուն միայն գուրս կ'ելլէր ու տուն կը դառնար, երբ Ամանտա իր գործով զբաղած էր աիկին Օկիւսթինի դերձակատան մէջ:

Բարիկ վերադարձէն ի վեր, Սօլիվօ խաղարանի մը մէջ ծանօթացած էր Պուէնոս Այրէս բնակած անձի մը, որ հաստատութիւն մը ունէր հոն: Յիշեալը խոստացած էր որ իր բարեկամներուն ուղղուած յանձնարարականներ պիտի ստար: Սօլիվօ կղզիացած չպիտի մնար, հոն հասնելուն պէս: Այդ հաճոյակատար մարդը Թիէրսըլէ կը կոչուէր ու ժաքօպ փողոցը կը բնակէր:

Կէս օրէ մը յետոյ, Սօլիվօ որոշեց Թիէրսըլէի իմաց տալ իր մօտալուտ մեկնումը ու անկէ աննել խոստացած յանձնարարական նամակները: Ուստի ժաքօպ փողոցը գնաց: Պուէնոս Այրէսի նախկին ճարտարագէտը բացակայ էր ու իրիկունը ուշ տակն պիտի գտնար:

Սօլիվօ քիչ մը նեղացած այդ ձախորդութենէն,

հեռացաւ, դռնապանին ըսելով թէ Թիէրսըլէի նամակ պիտի գրէր, ժամադրութիւն մը խնդրելու համար: Սօլիվօ յամբօրէն իջաւ Սէն փողօցէն, սրճարան մը փնտռելով, որպէս զի կարենար հոն քանի մը սող գրել:

Իր ուշադրութիւնը դրաւեց «Ռանտէվու տէ Պուլանփէ» նշանատախտակը ու թեթեւ սարսուռ մը ցնցեց մարմինը, տարօրինակ, անբնական, անբացատրելի և սակայն անվիճելի իրողութիւն մը կայ, որուն համաձայն, սճարարծները կ'ուզեն նորէն տեսնել այն տեղերը ուր սրճացած ու գործադրած են իրենց սճիւրը: Սօլիվօ այդ գինեատունէն ներս մտաւ ու գինեպանուհիին ըսաւ.

— Նամակ մը պիտի գրեմ, սենեակ մը ունի՞ք:

-- Այո՛, պարոն, այս կողմն է:

Ու խանութպանուհին մատնանշեց փոքր սենեակ մը, որ մեծ սրահէն բաժնուած էր պատուհանիկ մը ունեցող ապակիով: Սօլիվօ ներամտաւ:

Ինչպէս ըսած ենք ասիէ առաջ, ապակին կիսովին ծածկուած էր ատենօք ձերմակ եղող մուսլին վարագոյրներով, որոնք շատ բարձր չէին, վրայէն նայողը կրնար տեսնել սրահին ներքնակողմը:

Սօլիվօ նստաւ, ումպ մը սուրճ խմեց ու պատրաստուեցաւ գրելու: Մօտակայ սրահին յաճախորդներուն ձայները այնքան սրուշապէս կը լսէր որ Սօլիվօ գլուխը դարձուց, հասկնալու համար թէ, այդ ձայները ո՛ւրիշ կրնային մինչեւ իր ականջը հասնիլ: Մնաց որ, այդ բանը կարեւորութիւն չունէր: Ու սկսաւ գրել այն նամակը զոր պարոն Թիէրսըլէի պիտի ուղարկէր: Յանկարծ սա խօսքերը ականջին հասան.

— Գործատիրուհիս կը զրկէ զիս, ձեզի հարցնելու.

համար թէ կ'ուզէ՞ք սատրաղրել ճաշի թուղթը, կ'ըսէր սպասուհիներէն մէկը:

— Ի՞նչ ճաշ:

— Ձէ՞ք գիտէր: Յառաջիկայ հինգշաբթի, հանգանակութեամբ ճաշկերոյթ մը պիտի արուի ի պատիւ մայր Լիզօնի, տօնելու համար անոր բախտաւորութիւնը, որով ներկարարներու լաստակերտին տակ ջարդուփշուր ըլլալէ ազատած էր ան:

Եթէ կայծակ իշնար այն սեղանին վրայ, ուր կը գրէր Սօլիվօ, աւելի սարսափելի ազդեցութիւն մը չպիտի գործէր անոր վրայ քան թէ լսած խօսքերը: ձերմակեղենէ մը աւելի սպիտակ ու տերեւի մը պէս դողդոջուն, Սօլիվօ մեքենաբար ոտքի ելաւ, ահաբեկ երեւոյթով մը շուրջը նայեցաւ: Ան կ'զգար որ պաղ քրահնք մը կը թրջէր մարմինը:

«Ժանն Ֆօրթիէ կենդանի՛, մրմնջեց Սօլիվօ: Բայց ես զայն տեսայ արիւնաթաթաւ, անկենդան ու ջախջախուած վիճակի մէջ: Անկարելի բան է: Սակայն, լաւ լսեցի, խնջոյք մը կը սարքեն անոր ի պատիւ: Կենդանի է ան: Իր սղջկան պէս կենդանի՛: Երկուքն ալ չկրցի սպաննել: Ա՛հ, ի՛նչ ձախտեր մարդ եմ կըր»:

Թշուառականին մեռախօսութիւնը ընդմիջուեցաւ: Սպասուհիին ձայնը նորէն Սօլիվոյի ուշադրութիւնը գրաւեց:

— Ահաւասիկ ցանկը, ըսաւ այդ ձայնը: Սատրագրեցէ՛ք ու վճարեցէ՛ք, առանց բան մը ըսելու Լիզ Բէրրէնի, եթէ երբեք տեսնէք զայն: Անակնկալ մըն է սա:

Այդ պահուն սպասուհին իր ետին պահեց թուղթը:

— Լռեցէ՛ք, բան մը չըսէք, մայր Լիզօն է ուղայ, ըսաւ սպասուհին:

Արդարեւ, մայր Լիզօն սրած մտած էր հացագործ կնոջ մը հետ: Սօլիփօ քիչ մը պաղարիւնը վերստանալով վարազոյրին մէկ անկիւնը վեր առաւ թիթեւօրէն ու նայեցաւ, տունց ինքզինքը ցուցնելու: Ժամնը տեսաւ ու առաջին ակնարկով ճանչցաւ զայն: Ճակատին ճեղքուած քին վրայ վիրակապ մը կար տակաւին:

— Ա՛հ, իրաւ կենդանի է եղեր, մրմնջեց Սօլիփօ վար ձգելով վարազոյրը: Ուրեմն ժաք կարոյի համար միշտ դոյուլթիւն ունի վտանգը ու սոսկալի վտանգ մը թէ անոր և թէ ինծի համար: Ժաք չպիտի ուզէ ինծի դրամ տալ, տեսնելով որ ողջ առողջ է ժամն: Ամէն ինչ կորստեան պիտի մասնուի: Պէտք չէ որ դիպուածը իրարու դիմաց հանէ զանոնք: Ի հարկին, քանի մը օր պիտի հետաձգեմ ճամբորդութիւնս:

Փոխանակ աւարտելու սկսած նամակը, Սօլիփօ ճմռթկեց ու զրգանք դրաւ զայն: Յետոյ սպասաւորը կանչեց, դրամը վճարեց ու դուրս ելաւ հանդարտ դէմքով մը: Նոր գաղափար մը յղացած էր իր բորբոքած ուղեղը: Գնուէմներ ըրաւ քանի մը խանութներէ: Սափրիչի մը խանութը մտաւ, մտղերը շատ կարծ կարել տուաւ, կիսամօրութիւնը և պիտերը ամիլել տուաւ ու Գլիչի պողոտան գնաց:

Ժամ մը յետոյ, Սօլիփօ իր բնակարանէն դուրս ելաւ, բալսրովին կերպարանափոխուած, գորչ սպիտակ զգեստ մը հագած, հացագործներու պէս ու թաղիքէ կակուղ և գորչ գլխարկ մը գրած:

Սօլիփօ կառք մը նստաւ ու «Մանտէվու աէ Պուլանժէ» դարձաւ:

Սօլիփօ շատ դժուարաւ կրցաւ տեղ մը գտնել սրահին մէջ, ի վերջոյ յաջողեցաւ տեղ մը ձորել ու սպասաւորը կանչեց, ճաշը սպասարկելու հա հար: Սպա-

սուէի Մարիան մօտեցու ու անձանօթ մը տեսնելով հարցուց.

- Պարո՛ն, դուք հացագործ էք:
- Այո՛, աղջիկս, պատասխանեց Սօլիփօ:
- Թաղէն չէք, անշուշտ, յարեց սպասուէին:
- Առ այժմ, ոչ, բայց տանուօք բնակած եմ: Տարիներէ ի վեր կը ճանչնամ ձեր խանութը և որովհետեւ Տիթօնէն կուգամ, Բարիզի մէջ գործ գտնելու համար, ուղեցի հոս ճաշել:

Թուրքէնցին և Լիոնցին կը ճաշէին Սօլիփօյի մօտ գտնուող սեղանի մը առջեւ:

- Ա՛հ, ընկեր, Տիթօնէն կուգա՞ք, ըսաւ Լիոնցին:
- Այո՛, ընկեր:
- Երկու տարի հոն աշխատեցայ: Ո՛ւր կը գործէիք հոն:

Սօլիփօ ըսաւ թէ Շոպօ Շարնի փողոցի հացափածոսանոցը աշխատած էր:

— Կը ճանչնամ, յարեց Լիոնցին, պարկեշտ մարդ մըն է: Աշխատութիւն գտնելու համար է որ հոս եկած էք:

— Այո՛, այդ մտադրութիւնը ունիմ: Բարիզը կը սիրեմ:

- Լու տեղերը հազուագիւտ են:
- Պիտի սպասեմ: Փոքր ժառանգութեան մը տիրացայ: Զեռքս անցածը մեծ բան մը չէ, բայց պիտի կրնամ սպասել, սոնկ տեղ մը գործի չմտնելու համար: Կարելի՞ է հոս բանօրոն ըլլալ ամսականով:

— Անշուշտ, պատասխանեց սպասուէին: Գործատիրուէին հոս պիտի զրկեմ: Անոր հետ յարմարեցէ՛ք:

— Այո՛: Մինչ այն, Պուրկօնեի շիշ մը լաւ գինի բերէք, բայց ընտիր տեսակէն, նկուղէն հանուած:

Ընկերները չպիտի մերժեն ինծի հետ ճակելու անկեղ-
ծօրէն:

— Ոչ, անշուշտ, յարեց Թուրէնցին:

Մարիան բերաւ Պուրկօնեի շիշ մը գինի, որուն
յաջորդեց երկրորդ շիշ մը: Այսպէս ցրտութիւնը փա-
րատած ըլլալով երկու ընկերներուն և նորեկին մի-
ջեւ, մէկ ժամ յետոյ իրարու մտերմացած էին:

Քիչ յետոյ Թուրէնցին և Լիոնցին մեկնեցան: Սօ-
լիփօ յամբօրէն աւարտեց ճաշը: Գինեպանուհիին հետ
յարմարեցաւ, իր բանսիրտի թոշակին կէսը վճարեց,
անոր հետ գինի մը ճակեց, յետոյ սպասուհին կանչեց
ու ոսկի մը տալով անոր, գինիին ու ճաշին զբամը
վճարեց: Սպասուհին երկու հատ հինգ ֆրանքնոց ու
մանր դրամ վերադարձուց Սօլիփօյի: Այս վերջինը
հինգ ֆրանքնոց մը դրաւ սպասուհիին ձեռքը ըսելով.

— Աս ալ ձեզի համար, աղջիկս:

Այդ առատաձեռնութեան վրայ զարմացած, Մա-
րիան կասկարժիւր եղաւ, չնորձակալութեան քանի մը
բառեր արտասանեց և հարիւր սուէնոցը գրպանեց:

Պահ մը յետոյ գոչեց ան:

— Քանի որ հացագործ էք ու հոս պիտի ընակիք
պէտք է մեր խնջոյքին մասնակցիք:

Ո՞ր խնջոյքին, հարցուց Սօլիփօ, չհասկնալ ձե-
ւացնելով սպասուհիին ըսածը, թէեւ շատ լաւ հաս-
կըցած և ուրախացած:

— Հանգանակութեամբ սարքուելիք ճաշկերոյթ
մըն է, ի պատիւ պարկեշտ հացագործ կնոջ մը: Քիչ
մնաց որ ան ջախջախուէր քանի մը օր առաջ: Հրաշ-
քով միայն ազատած է: Արժանաւոր կին մըն է: Հոս
ամէնքս ալ կը սիրենք զայն, պատասխանեց գինե-
պանուհին:

— Կը յուսամ որ ես ալ պիտի մասնակցիմ, պա-
տասխանեց Սօլիփօ: Մէկ հոգին ի՞նչ կը վճարէ:

— Վեց ֆրանք:

— Ահաւասիկ:

— Յանկը բեր, Մարիան, որպէս զի ընկերը
ստորագրէ: Անուշտիդ ի՞նչ է:

— Բիէր Լըպրէօն:

— Գրուեցաւ: Մնաք բարով, ընկեր: Խոհանոց
պիտի երթամ:

— Կրճղ եթէ այս անգամ ալ չյաջողիմ ու մեր
օձիքը վերջնականապէս չազատենք ժանն Ծօրթիէն,
ըսաւ Սօլիփօ մտովի, երբ աւանձին մնաց ու յետոյ
տուն դարձաւ:

Յաջորդ աւտու կոնուէի, Սօլիփօ գնաց գինե-
տուն-ճաշարանը, ուր առաջին ճաշը սպասարկեցին
իրեն: Թուրէնցին ու Լիոնցին, աշխատանքի հազուա-
տօվ, ներս մտան, իրենց ապուրը ու ճերմակ գինին
խմելու համար: Սօլիփօն տեսնելուն պէս, ուրախ
բացադանչուելիւն մը արձակելով, փութացին ձեռքը
սեղմել ու անոր քով սեղան նստան:

Սօլիփօ վեց շիշ գինի սպասեց ու քանի մը ըն-
կեր հրաւիրեց: Յանկարձ ժանն Ծօրթիէ ներս մտաւ:
Լիոնցին գայն նշմարելուն պէս, գոչեց:

— Մայր Լիզոն, այս կողմը եկէ՛ք: Գաւաթ մը
Շապլի գինի պիտի հրամցենք ձեզի:

Սօլիփօ սեւէ շարժում չըրաւ: Հացագործ կինը
մօտենալուն պէս, յարեց թշուառականը:

— Հոս եկէ՛ք մայր: Բարով եկաք: Ես եմ որ կը
հրամցընեմ: Մարիան, գաւաթ մը բերէք:

Ժանն, որ մօտեցած էր, Սօլիփօ երեսը նայելով
ըսաւ.

— Զեմ ճանչնար ձեզ :

— Նոր ընկեր մըն է , հացագործ լաւ աղայ մըն է , ընկեր մը որ կը վճարէ իր գալստեան տախիւ , պատասխանեց Լիոնցին :

Սօլիփօ գաւաթները լեցուց , ժանն Յօրթիէ իր դաւաթը բախեց գաւաթին հետ այն թշուառակոնին , որ ուզած էր սպաննել զինքը ու այդ պահուն նոր տճիր մը կը նիւթէր իր դէմ : Յետոյ խեղճ կինը գաւաթ մը կաթով սուրճ առաւ , ձեռքը Սօլիփօյի երկարեց ու հեռացաւ :

— Անշուշա , խնջոյքին պիտի մասնակցիք , հարցուց Թուրէնցին :

— Մայր Լիզօնի ի պատիւ : Այո՛ : Վեց Քրանք վճարեցի , առանց հաշուելու որ խնջոյքին ատեն ալ պիտի հրամցնեմ գալստեանս տախիւ : Ժառանգող մը հին գուլպայի մը մէջ մգլեցնելու չէ գեղին սակինները :

— Աւելի լաւ : Կենցաղատէր մարդ է , գոչեց ընկերներէն մէկը : Գրաւ կը դնեմ որ խնջոյքին ատեն մեզ պիտի խնդացնէ :

— Զուարթ երգեր պիտի երգէք , ըսաւ Լիոնցին : Ասիկա լաւ տպաւորութիւն պիտի գործէ . . . :

Մայր Լիզօնին երգել տալու է , գոչեց Մարիան , որ կ'ապաստարկէր : Բայց դիւրին չպիտի ըլլայ : Մայր Լիզօն ընտրեալ կին մըն է , բայց չատ տխուր է , կարծես թէ ծանր վիշտ մը կը կրծէ զայն . . . :

— Ես կ'ստանձնեմ զայն գուարթացնելու գործը , յարեց Սօլիփօ : Զուարճալի բաներ պիտի ըսեմ , ինչն զգացնելու համար : Մինչ այն , գործ գտնելու պիտի երթամ : Զուարճանալը լաւ է , բայց պէտք է լուրջ բաներու վրայ ալ խորհիլ : Իմ մօրեղբորս ժառանգութիւնը անսպառ չէ . . . :

Ու դրամը վճարելէ յետոյ դուրս ելաւ :

Յաջորդ օրը այն օրուան , երբ Տիւշըմէն ու Աման-պա իրարու հանդիպած էին , էթիէն Քասթէլ հոանդազին կ'աշխատէր իր ատն մէջ : Ժօրթ քսանըճինգ տարու պիտի ըլլար մօտ օրէն : Երիտասարդ փաստափանին նախկին ինսամակալը իր խոստումին հաւատարիմ , այդ օրը անոր պիտի գրկէր նկարը : Միեւնոյն ատեն , էթիէն Քասթէլ հպատակելով Շէվրիի երեցին վերջին կամքին , ժօրթի պիտի յանձնէր այդ եկեղեցականին կողմէ իրեն արուած նամակը : Նկարիչը միեւնոյն ատեն կ'ուզէր որ ի վիճակի ըլլար ժօրթի ըսելու :

— Ե՛ս կը ճանչնամ ժիւլ Լապրուի բուն մարդասպանը :

Բայց հակառակ Բօլ Հարմանի վրայ ծանրացած ամբաստանութեանց , նկարիչը չէր կրնար գոչել փաստացիօրէն :

— Ահա՛ մորդասպանը : Վար կ'ունենեմ անոր դիմակը ու ցոյց կուտամ դէմքը : Բօլ Հարմանը չէ ան , այլ ժաք կարօն է :

Հետեւաբար , նկարիչը ձեռնպահ պիտի մնար մինչև այն օրը , երբ Օվիա Սօլիփօ իր ձեռքը ինար թէ իր խօսքերով և թէ թուղթերով , որոնք պիտի հայթայթէին այնքան բաղձացուած փաստը :

Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը անցան , բայց Տիւշըմէն մէջտեղ չելաւ : Նկարիչը Տամ փոզոցը գնաց իրիկունը ու հոն Տիւշըմէնը չգտնելուն համար , իր քառթին վրայ սա տողերը գրելով ձգեց .

«Վաղը , հինգշաբթի , առտուան ժամը տասնին ,

ձեր առննը պիտի ըլլամ: Ինձի սպասեցէ՛ք: Անհրա-
ժեշտ է որ ձեզի հետ խօսիմ»:

Ամանտա և Տիւշըմէն կէս դիշերին վերադարձան:
Նկարիչին քառթը կարգալէ յետոյ, խորհեցան որ
նկարիչը կարեւոր լուր մը պիտի տար իրենց, ուստի
ուրախացան անոնք: Ամանտա կ'ուզէր ներկայ գըտ-
նուիլ էթիէնի այցելութեան, բայց չպիտի կրնար
առննը մնալ: Գործատիրուհին անոր յանձնարարած էր
Պօզ'Առ փողոցը, յաճախորդուհիի մը բնակարանը
երթալ:

Ամանտա յաջորդ առտու Տիւշըմէնի յանձնարարեց
իրեն իմաց տալ, եթէ նոր բան մը պատահէր ցերեկը:
Յետոյ կառք նստաւ: Պահ մը պիտի բաժնուինք անկէ,
Օվիտ Սօլիփօյով գբաղելու համար:

Սօլիփօ ալ առտուն կանուխ դուրս ելաւ, գրպա-
նը դնելով այն սրուակը, որուն երեք քառորդը լից-
ուած էր գանատական հեղուկով: Ան դնաց ամենէն
մօտիկ հեռագրատունը ու անկէ հետեւեալ հեռագիրը
յղեց Գուրպըվուս, միլիանտէրին հասցէին.

«Խնդրեմ վազուան յետաձգեցէ՛ք ժամադրութիւ-
նը, յառաջիկայ երկուշաբթի պիտի մեկնիմ:

Օվիտ»:

Հեռագիրը յանձնելէն յետոյ, Սօլիփօ կառք մը
նստաւ ու Ծաթըլէ հրապարակը գնաց: Հոն սրճարան
մը մտաւ, գրիչ ու թուղթ ուզեց, գրելու համար:
Ըմպելի մըն ալ ապսպրեց: Կեղծուած գիրով մը գրեց
հետեւեալը:

«Բարիդի ոստիկանութիւնը փութով այլ ապար-
դիւն կերպով կը փնտռէ ժամն Ծօրթիէ անուն կին
մը, որ ցկեանս բանտարկութեան դատապարտուած է
գողութեան, հրկիզումի և սպաննութեան երբեակ

ոճիւրներու համար ու Քլէրմօնի կեդրոնական բանտէն
խոյս առած է:

«Կը կարծենք թէ ոստիկանութիւնը պիտի յաջողի
երեւան հանել զինքը շահագրգռող կինը, եթէ երբեք
երկու-երեք ոստիկան զրկէ այն խնջոյքին, որ այսօր,
հինգշաբթի, ճիշդ կէսօրին պիտի արուի Աէն փողոցը
գանուող «Ռանտէվու տէ Պուլանտէ» անուն գիւնտան
մէջ, ի պատիւ այն հացագործ կնոջ, որ ինքզինքը կը
կոչէ Լիզ Բէրրէն:

«Միջազգայ մը առաջ պիտի բերուի հոն, որո՞ի
Քլէրմօնի փախստականը պիտի ստիպուի իր ինքնու-
թիւնը յայտնել:»

Սօլիփօ պահարանի մը մէջ գրաւ այդ գարշելի
գրուածքը, որ մատնութիւն մըն էր: Յետոյ կեղծ
գիրով մը սա հասցէն գրեց պահարանին վրայ:

Պարոն ապահովութեան պետ,

Ոստիկանական պաշտօնատուն

Ստիպողական

Յետոյ հրապարակ իջաւ ու բեռնակիրի մը քա-
ռատուն սու տուաւ, նամակը իր հասցէին յանձնելու
համար:

**

Ժամը ճիշդ տասնին էթիէն Քասթէլ գնաց Տամ
փողոցը, օրիորդ Ամանտայի բնակարանը, ուր Տիւշը-
մէն ալ հաստատած էր իր բնակութիւնը, ինչպէս
յայտնի է մեր ընթերցողներուն: Տիւշըմէն բացաւ
դուռը և ուրախ շեշտով մը ըսաւ.

— Ներս մտէ՛ք, պարոն: Անտարակոյս, կուգաք
ինծի խմացնելու որ Սօլիվոյի հասցէն գտած էք:

— Ոչ, ընդհակառակը, ձեզի հարցնելու եկած եմ
թէ այդ անպիտանին հետքը գտա՞ծ էք:

— Ափսո՛ս, ո՛չ, պարոն: Երեք օրէ ի վեր, Բօլ
Հարմանը կը հետապնդեմ, բայց ան դուրս կ'ելլէ,
Քուրպըվուայի գործարանը երթալու ու հոնկէ տուն
դառնալու համար միայն:

— Ուրեմն բան մը չկայ, ոչ մէկ հետք չկայ, յա-
րեց էթիէն վհատած:

— Բացործակապէս բան մը չկայ ու ես շատ կը
վախնամ որ Սօլիվօ Բարիզէն խոյս տուած է, մեր
հետապնդումը նշմարած ու երկիւղի մատնուած ըլ-
լալուն...:

— Ուրեմն մեր բախար չի բանիր ու ոչ մէկ մի-
ջոց կայ, ստուգելու համար թէ ձեր կարծիքը որքան
հիմնաւոր է...:

— Ես գաղտնիք մը յղացայ ձեր տալիք լուրե-
րուն սպասած տանն: Օվիտ Սօլիվօ անուշով հետեւ-
եալ հեռագիրը պիտի յղեմ Բօլ Հարմանի. «Այս իրի-
կուն իմ տունս, ստիպողական» Տակն ալ Օվիտ պիտի
ատորագրեմ: Այս լակոնական հեռագիրը ստանալէ
յետոյ, Բօլ Հարման իր մեղսակիցին բնակարանը պի-
տի երթայ անպայման: Ես պիտի լրտեսեմ, պիտի հե-
տեւեմ Բօլ Հարմանի ու անոր միջոցաւ երեւան պիտի
հանեմ թէ ուր կը բնակի այդ անզգամ Սօլիվօն: Ի՞նչ
պէս կը գտնէք այս գաղտնիքս:

— Ինքնին սքանչելի, բայց կարգ մը դժուարու-
թիւններ ու վտանգներ ունի:

— Ի՞նչ:

— Եթէ երբեք Սօլիվօ խոյս տուած է, ինչպէ՞ս

կ'ենթադրէիք քիչ մը սառջ, Բօլ Հարման կ'առնելով
որ ծուղակ մը կը լարեն իր դէմ, պիտի զգուշանայ
և իր բնակարանէն դուրս չպիտի ելլէ այլևս:

— Ահլոք է ըսածնիդ, բայց ան կրնայ անտեղեակ
ըլլալ որ իր մեղսակիցը Բարիզէն մեկնած է: Ան
կրնայ կարծել որ Սօլիվօ վերադարձած է: Ամէն պա-
րագայի մէջ, բան մըն է, կը փարձենք:

— Լա՛ւ, ենթադրենք որ ան հեռացած չըլլայ
Բարիզէն: Մեղսակիցը անոր տունը պիտի երթայ,
խորհելով որ վերադարձած է ան: Հոն պիտի գտնէ
զայն ու պիտի ըսէ. «Ձեր հեռագիրը ստացայ, ահա-
ւասիկ եկայ: Ի՞նչ կ'ուզէք ինձմէ»: Սօլիվօ, որ հե-
ռագիր չէ դրկած բնաւ, ծուղակը պիտի նշմարէ և
աչալուրջ պիտի գտնուի իրեն սպառնացող վտանգին
հանդէպ:

— Կեղծ հեռագիրը Ամանտայի պիտի վերագրէ
ան: Մնաց որ, մեր ի՞նչ փոյթն է: Անոնք իրարու
բացատրութիւն տուած ատեննին ես գործելու պիտի
պատրաստուիմ:

— Ի՞նչ պիտի ընէք:

— Սօլիվօ տունը պիտի գտնուի կամ ոչ, Հարմանի
այցելութեան տանն: Եթէ հոն չգտնուի, ամէն ինչ
լաւ պիտի ընթանայ: Եթէ տունը ըլլայ, պիտի ստիպ-
ուի պահ մը բացակայիլ, ճաշելու, գնումներ կատա-
րելու, չեմ գիտեր ինչ ընելու համար: Այն ատեն
օգուտ պիտի քաղեմ անոր բացակայութենէն, տունը
մտնելու, ամէն կողմ խուզարկելու և թուղթերը զրո-
ւելու համար:

— Եղկելի՛, գոչեց նկարիչը, այդ արտքը օրն-
քին կողմէ նախատեսուած է, ու պատիժի առարկայ
կ'ըլլայ:

— Այդպիսի թշուառական մը օրէնքէ դուրս կը նկատեմ: Ես սա համոզումը ունիմ թէ մարդ յանցաւոր չըլլար, անոր դէմ գործելով: Ինչ որ ալ պատահի, վտանգը աչքս պիտի առնեմ:

— Չպիտի ընդդիմանամ, եթէ երբեք անդառնալի որոշում մը տուած էք այդ մասին: Ի՞նչ հասցէով պիտի զրկէք Բօլ Հարմանի հեռագիրը, Գուրպըվուայի գործարանին թէ Մուրիլլօ փողոցի բնակարանին հասցէով:

— Աւելի կնճռոտ է ասիկա: Այս առտու, սովորականին պէս, հետեւած ու հետապնդած չըլլալուս, քանի որ ձեզի կ'սպասէի, չեմ գիտեր որ գործարան քացած է կամ դուրս չէ ելած տունէն:

— Պիտի հասկնանք: Անձամբ Մուրիլլօ փողոց պիտի երթամ ու Բօլ Հարմանը պիտի հարցընեմ: Ես կը ճանչնամ զայն ու անձնական յարաբերութիւններ ունիմ անոր հետ: Իմ այցելութիւնս բնական պիտի թուի... Մալէրպ Պուլվարին վրայ, ինձի պիտի սպասէք այն սրճարանին մէջ, ուր նախաճաշ կ'ընէք: Հոն պիտի միանամ ձեզի:

Ուրեմն մեկնինք...:

— Բան մըն ալ ըսեմ, յարեց էթիէն, թղթապանակէն հանելով նախարարական նամակազուռի ունեցող թուղթ մը ու երիտասարդին երկարելով զայն: Կարգացէ՛ք սա թուղթը... Պիտի տեսնէք որ ձեզ մով զբողած եմ: Նամակ մը զրեցի ձեռնհաս իշխանութեան: Հետեւաբար առ այժմ վախնալիք բան մը չունիք:

— Ենորհակալ եմ, պարո՛ն, ձեր զօրաւոր պաշտպանութեան համար: Հաւատացէ՛ք որ երախտապարտ եմ ձեզի:

էթիէն Քասթէլ ու Ռատու Տիւշըմէն դուրս ելլելով կառք մը վարձեցին: Մուրիլլօ փողոցի մուտքին վրայ, Տիւշըմէն վար իջաւ, նկարիչին հետ համաձայնելէ յետոյ սրճարանի մը մասին, ուր պիտի սպասէր: Յետոյ կառքը ուղղուեցաւ դէպի Բօլ Հարմանի բնակարանը: Նկարիչը հնչեցուց դրան գոնգակը:

— Պարոն Հարման տո՛ւնն է, հարցուց զանուագանին:

— Ոչ, պարոն: Բայց օրիորդը ձեզ պիտի ընդունի անշուշտ:

Երկու վայրկեան յետոյ, էթիէն առաջնորդուած էր Մէրիի քով: Մանկամարդ ազլիկը մահտախպ գունտուցութիւն մը ունէր: Դէժքը նիհարցած էր այտերուն խնձորակները կարմրած էին, իր տենդոտ ու փայլուն աչքերուն մէջ միայն կենդանութիւն կար: Էթիէն Քասթէլ խոր կարեկցութիւն մը կը զգար:

— Ո՞ր հովը փչեց, սիրելի և մեծ արուեստագէտ, հարցուց Մէրի, սպիտակ չրթունքներուն վրայ ստաջ եկած այնպիսի ժպիտով մը որ ցաւ կը պատճառէր էթիէնի: Հա՛յրս թէ զիս տեսնելու եկած էք:

— Պարոն Հարմանը: Չէի յուսար որ այսքան կանուխ ձեր կողմէն պիտի ընդունուիմ:

— Հայրս գործարանը կը գտուի: Ստիպողական բա՛ն մը պիտի ըսէք անոր:

— Թոյլտուութիւն պիտի խնդրէի որ իր աշխատանոցները այցելեմ: Գործարանի մը ներքնամասը նկարել կ'ուզեմ: Գուրպըվուա պիտի երթամ ու կը յուսամ որ չպիտի խանգարեմ զայն:

— Դուք լաւ գիտէք թէ, բնու չէք խանգարեր զայն: Իմ նկարիս վրայ կ'աշխատի՞ք:

— Ոչ, քանի մը օրէ ի վեր: Նորէն պիտի սկսիմ աշխատիլ անոր վրայ: Տիժօն գացած ըլլալուս, ստիպուեցայ աշխատանքս ընդհատել . . . :

— Այսինքն իմ հօրս ծննդավայրը:

— Այո՛ ու հոն անոր վրայ խօսեցան:

Մէրի զարմանքի շարժուձեւ մը ըրաւ:

— Ի՞նչ, տակաւին հոն կը յիշե՞ն հայրս, շատ տարիներ առաջ հեռացած է քաղաքէն: Կարծեմ, ընտանիք չունի հոն . . . :

— Ես ալ այնպէս կը կարծեմ: Սակայն մեծ գովեստով կը խօսին պարօն Հարմանի ու իր զարմիկին վրայ, որ ողջ մնացած միակ ազգականն է, կ'ըսեն: Գիտէ՞ք թէ ո՞վ է այդ զարմիկը:

— Այո՛, ինքնատիպ մարդ մըն է զարմիկ Սօլիփօ: Հայրս անոր ծախած է իր գործարանը, Նիւ Եօրքէն մեկնած տանն: Ան Ծրանաս չվերադարձաւ մեզի հետ: Վատն եղէք որ բարեբախտութիւն մըն է տսիկայ, քանի որ անհաճոյ կը թուէր ինձի:

— Այսինքն, Ամերիկա մնացած է ան: Զեր Նիւ Եօրքէն մեկնելէն յետոյ, սեւէ ճամբորդութիւն չէ՞ ըրած դէպի Բարիզ:

— Բարեբախտաբար, Տէր Աստուած: Ինձի այնպէս կը թուէր որ հոս աւելի անտանելի պիտի թուէր ինձի . . . :

Էթիէն սաքի ելաւ:

— Կը մեկնի՞ք արդէն, ըսաւ Մէրի:

— Այո՛, օրիորդ: Քուրպըվուս կ'երթամ: Ընդհուպ կը տեսնուինք:

Նկարիչը սեղմեց մանկամարդ աղջկան ձեռքը ու սալօնէն դուրս ելաւ:

— Այս աղջիկը տեղեկութիւն չունի թէ Սօ-

լիփօ հոս կը գտնուի, ըսաւ Էթիէն մտովի: Ան կը կարծէ թէ միշտ Նիւ Եօրք կը բնակի: Ի՞նչ կը նշանակէ սա: Աղջամուղջին մէջ կը կորսուիմ:

Էթիէն Քասթէլ կառքով դնաց այն սրճարանը, ուր Տիւշըմէն իրեն կ'սպասէր:

— Բօլ Հարման գործարանը կը գտնուի ու ասուն չպիտի երթայ ճաշի համար, ըսաւ նկարիչը:

— Իսկ եթէ Քուրպըվուսէն մեկնի, զրկելիք հեռագիրս չստացած, յարեց Տիւշըմէն . . . :

— Մի վախնաք: Արգելք պիտի ըլլամ: Նկարիչը ու Տիւշըմէն կէս ժամէն աւարտեցին ճաշը: Գոչքս ելան և սա հեռագիրը քաշեցին:

«Այս իրիկուն, ժամը իննին, պիտի սպասեմ: Եսա ստիպողական:

ՍՕԼԻՓՕ»

Յետոյ Բօլ ար Նէօյի գացին: Տիւշըմէն կամուրջին ծալրը վար իջաւ, շարժուձեւով մը իր ընկերոջ ցոյց տուաւ այն տեղը, որ իրեն իբր դիտարան կը ծառայէր սովորաբար: Յետոյ ըսաւ.

— Հոս պիտի սպասեմ:

— Այո՛, պատասխանեց նկարիչը: Անկէ պիտի բաժնուիմ այն տանն միայն երբ մարդը իր ժամադրութեան երթայ: Հետեւաբար, ո՛չ թէ այս իրիկուն, այլ այս գիշեր կամ վաղը առտու ձեզ պիտի տեսնեմ իմ տանս մէջ, ու հոն պիտի սպասեմ: Քաջութիւն կը մտալթեմ:

Էթիէն գործարան դնաց կառքով: Միլիոնատէրը առտուն հոն հասած, ամբողջ պաշտօնէութեան հրամաններ տուած էր օրուան աշխատանքներուն մասին, որովհետեւ Սօլիփօյի հետ ժամադրութիւն ունէր քանի օրէ ի վեր ու պէտք էր իր սեղանաւորին քով երթար:

մեղսակցին յատկացուցած դրամը առնելու համար անկէ: Լիւսիէն Լապրուսի հետ յարմարած էր ու գործարանէն պիտի մեկնէր ան, երբ հեռագիրը մը բերին իրեն: Սօլիլոյի հեռագիրն էր, որով ան կ'ըսէր թէ արուած ժամադրութիւնը չպիտի կրնար յարգել: Բօլ Հարման կարողաց հեռագիրը ու չափազանց նեղացաւ:

— Ահ, ասոր ի՞նչ կ'ըլլայ կոր, ըսաւ Հարման մտովի: Ես կ'ուզէի որ ան հեռացած ըլլար հոսկէ: Ի՞նչ կը նշանակէ այս յապաղումը: Պատճառը ի՞նչ է: Խնկութիւն մը ըրած ըլլալու է, անատրոկոյս, քանի որ այս քանի մը բառերը ինծի ենթադրել չեն տար թէ ցաւալի դէպք մը պատահած է: Լա՛ւ, վաղը հրաժեշտ կ'առնենք իրարմէ:

Փամը տասնըմէկին, Բօլ Հարման կանչել տուաւ Լիւսիէնը:

— Սիրելի զաւակս միասին պիտի ճաշենք:

Լիւսիէն գլխով հաւանութիւն յայտնեց ու գործարանատէրին հետեւեցաւ այն ճաշարանը, ուր Բօլ Հարման կը ճաշէր երբեմն: Թողունք որ անոնք սեղան նստին ու դտանանք «Խոնտէվու տէ Պուլանժէ» գինետունը:

Իր առօրեայ սովորութեան համաձայն, Փանն Զօրթիէ ուստուն կանուխ երեւցած էր հոն: Փաննի այնպէս թուած էր որ հացազործները և հացաբաշխ կիները խորհրդաւոր և ստորօրինակ երեւոյթ մը ունէին: Սովորականին պէս դիւրահաղորդ չէին իրեն հետ: Անկիւններու մէջ կը փափային, Փաննի նայելով: Չափազանց հետաքրքրուած, Լիոնցին կանչելով հարցուց:

— Բայց ի՞նչ ունիք ամէնքդ ալ: Կարծես ինձմէ հետեւ կը փախչիք ու կը կապկածիք: Տարօրինակ կերպով կը նայիք ինծի...:

— Հիմա ձեզի պիտի ըսեմ, մայր Լիզօն, պատասխանեց Լիոնցին շփոթ երեւոյթով մը: Պատճառը սա է որ, ձեզի բան մը պիտի իմացնեն...:

Փանն յանկարծ մտաբերեց որ ամբողջ անցեալը, այն չարաշուք անցեալը, իր տաջեւ պիտի ցցուէր: Յանկարծ գոչնոտեցաւ:

— Գէշ լո՛ւր մը պիտի տան ինձի, թո՛թովեց Փանն: Գինեպանուէին պատասխանեց:

— Ոչ, Ընդհակառակը, մայր Լիզօն, Դուք գիտէք թէ ամէն մարդ ձեզ կը սիրէ ու կը յարգէ հոս...:

— Բարի սիրտ ունեցող այս մարդոց մէջ բարեկամներ միայն ունիմ, ըսաւ Փանն յուզուած:

— Մայր Լիզօն կրնաք պարծիլ թէ ճշմարիտ բարեկամներ ունիք, ըսաւ Թուրէնցին: Կը վստահեցնեմ որ խերը պիտի անի՞նն ամէն անոնց, որոնք ձեզի գէշութիւն կ'ընեն:

— Մայր Լիզօն, յարեց գինեպանուէին, ամէն ոք ցաւ դժոց ձեր անցուցած արկածին համար: Հոս յաճախող և ձեզ ճանչցող պարեհեշտ մարդիկը իբարու ըսած են. քանի որ մեր բարի մայր Լիզօնը արկածէն ազատած է և պէտք էր որ ազատէր, մենք հրճուելու և ապացուցանելու ենք թէ կը սիրենք զայն, զեղեցիկ ծաղկեփունջ մը նուիրելով ու խնջոյք մը սարքելով: Ահա՛ այս է եղածը:

— Օհ, իմ բարեկամներս, իմ բարեկամներս, ըսաւ Փանն:

Հացագործ կինը չկրցաւ խօսքը շարունակել, ձայնը յուզումէն խեղդուած ըլլալուն համար:

— Ծաղկեփունջը պիտի դայ, խնջոյքին ատեն, որ ճիշդ կէս օրին պիտի սկսի, յարեց գինեպանուէին: Ամէնուն կողմէ կրնամ հաւատուել որ սրտանց պիտի խմենք ձեր կենացը:

— Այո՛, այո՛, ազազակեցին ամէնքն ալ :

Ժանն գինեպանսուէրին բացած թեւերուն մէջ ինկաւ : Յետոյ ձեռքի սեղմումներ ու ողջագուրումներ եղան : Ժանն կը թոթովէր :

— Ծնորհակալ եմ, մեծապէս ու սրտանց շնորհակալ եմ, ագնիւ բարեկամներս : Այո՛, շատ երջանիկ եմ : Ծնորհակալ, շնորհակալ եմ :

Հացագործ կնոջ սիրտը յորգեցաւ : Խեղճ կինը սկսաւ հեծկլաւ, մինչեւ այն ստանն, ուրախութիւնը գրեթէ անմանօթ մնացած էր անոր :

— Մայր Լիզօն, ոչ թէ արտասուելու, այլ խընդալու էք, որպէսզի գուարթ ըլլաք : Մէլէ-քաս խմեցէք քիչ մը : Յետոյ գործի կ'սկսինք :

Ժանն փորթիէ առաւ իրեն արուած գաւաթը ու բոլորին գաւաթներուն հետ բաժակահարեց :

— Ագնիւ բարեկամներս, ճիշդ կէս օրին հոս գանուէինք ու ջանանք գուարճանալ . . . :

Յետոյ ժանն դուրս ելաւ ներկաներու սրճակած կեցցէներուն մէջ :

— Հիմա, ազաքս, շանանք, ըսաւ գինեպանուէրին, խօսքը սեղմելով սպասուէրներուն ու կրիտասարգ հացագործներուն :

Ամէն մարդ գործի սկսաւ և քիչ յետոյ սեղանը շահուած էր մեծ սրահին մէջ : Այդ աշխատութեան միջոցին Սօլիվօյի միանանք :

Սօլիվօ հագուած, շքուած ու նոր ամիլուած, օքերէթի եղանակ մը յանկերգելով դէպի «Ռանտէվու տէ Պուլանժէ» կ'ուղղուէր : Պօզ'Առ փողոցէն դուրս ելլող վարձու կառք մը պատճառ եղաւ որ Սօլիվօ մայթին վրայ ելլէ, որպէս զի ան անցնի : Կառքը սուբայ : Սօլիվօ ստանն չէր ունեցած կառքին ապա-

կիին ետին տեսնելու ծանօթ կնոջ մը դէմքը : Այս վերջինը երբ տեսաւ Սօլիվօն, յանկարծ դարմանքի արտայայտութիւն մը առաւ իր դէմքը : Սօլիվօ շարունակեց իր ձամբան, առանց հաին դառնալու : Կառքը յանկարծ կանգ առաւ : Օրիորդ Ամանտան էր, ինչպէս կռահած ըլլալու են մեր ընթերցողները : Մանկամարդ աղջիկը կառապանին ըսաւ :

— Դարձէք ու կամաց քշեցէք կառքը :

Տիկին Օկիւսթինի գործաւորուէրին կառքին դռնակէն դուրս հանած գլուխը, աչքերով հետեւեցաւ նշմարած մարդուն :

— Ձեմ սխալիք, ան է, մրմնջեց Ամանտա : Առաջին ակնարկով ճանչցայ զայն, հակառակ իր ծագումին, պիտը և կիսամօրութեբը կտրած ըլլալուն . . . :

Օրիորդ Ամանտա այսպէս մենախօսելով աչքէ չէր կորսնցնէր նախկին Պառն աը Ռայքը, որ ձամբան կը շարունակէր, առանց կասկածի : Մանկամարդ աղջիկը տեսաւ որ Սօլիվօ գինեպան-ճաշարան մը կը մտնէր : Ամանտա կառքէն վար իջաւ :

— Ես կը բաժնուիմ, ըսաւ Ամանտա, կառապանին տալով հարիւր սունոց մը և տիկին Օկիւսթինի մէկ քառթը : Այս հասցէին պիտի տանիք կառքին մէջ դանուող կերպանները : Եթէ ձեզի հարցնեն թէ ինչո՞ւ ձեզի հետ չեմ գանուէր, կը պատասխանէք թէ անակընկալ գործ մը արգելք դարձած է և կարելի եղածին չափ շուտ պիտի վերադառնամ :

— Եստ լաւ, տիկին :

Ամանտա դէմքին վրայ բերելով գլխարկին թանձր քողիկը, դէպի «Ռանտէվու տէ Պուլանժէ» ուղղուեցաւ :

Մանկամարդ աղջիկը գինեպան առջեւէն անցած

պահուն տկնարկ մը ձգեց խանութին մէջ: Բաց դռնէն խորը կը տեսնուէր ընդարձակ սրահ մը, որուն մէջ տեղը կը շակէին անսովոր մեծութեամբ սեղան մը... Սնոր շուրջը կ'երթեւեկէին սպասուհիներ, յետոյ, հնոցակի մը մօտ, Ամանտա ձանչցաւ Պառնն ար Ռայսը: Մանկամարդ աղջիկը վճռականօրէն գինեստուն մտաւ ու գինեպանին հարցուց.

— Պարո՞ն, մասնաւոր սենեակ մը ունի՞ք:

— Այո՛, տիկին, շատ գով սենեակ մը, աճաւարիկ դուռը:

— Հաճեցէք այդ սենեակը ինձի յատկացնել ու պաղ կամ առք միտի կտոր մը բերել կէս շիշ սպիտակ գինիով կամ Սէլցի ջուրով:

— Անմիջապէս, տիկին, հաճեցէք ներս մտնել... Ամանտա սենեակին մէջ սարդեցաւ.

— Հոսկէ աչքս անոր վրայ պիտի ըլլայ, կ'ըսէր Ամանտա, վարագոյրին անկիւնը վեր առնելով: Ի հարկին անոր պիտի հետեւիմ մինչեւ իրիկուն ու պիտի յաջողիմ հասկնալ թէ ուր կը բնակի ան... Այդ պահուն մեծ սրահին մէջ անգի ունեցած խօսակցութեան մը ձայնը որոշապէս հասաւ մինչեւ Ամանտայի ականջը: Չայները այդքան լաւ լսելուն վրայ զարմացած, մանկամարդ աղջիկը տկանջ դրաւ:

— Պուրկօներցիս, ի՞նչ կ'ուզէք, կ'ըսէր գինեպանուհին:

— Սովորականին պէս, ապուր: Բայց թեթեւ ըլլայ, որպէս զի կարենամ խնջոյքին մասնակցիլ:

— Ի՞նչ խոստացաք որ պիտի զուարճացնէք, դիտել տուաւ Մարիան սեղանը շակելով:

— Ծօղօք պիտի բռնեմ, վստահ եղէք: Ապուրը շուտ բերէ՛ք, անօթութենէ կը մեռնիմ... Ո՛ւր պիտի նստիմ:

— Սրահին խորը... Ինչպէս կը տեսնէք, սեղաններ պահուած են յաճախորդներուն համար: Նստեցէք, հիմա կը բերեմ ապուրը:

Սօլիփօ ուղղուեցաւ զէպի տնի փոքր սեղաններէն մէկը, որ մեծ սրահը մասնաւոր սենեակէն բաժնող միջնորմին քով դրուած էր: Եթէ երբեք Ամանտա վայրկեան մը իսկ տարակուսած ըլլար թէ իր հետապընդած մարդը Պառնն ար Ռայսն էր, անոր ձայնը պիտի փարատէր ատրակոյցները: Մարիան սպասը դնելէ յետոյ Սօլիփօյի առջեւ, աման մը կապաբով ապուր բերաւ:

— Սկզբնաւորութիւնն է ասիկա, յարեց Մարիան: Հիմա հոց պանիր ու դինի պիտի բերեմ:

— Այո՛, աճապարեցէ՛ք, բարի աղջիկս, որպէս զի բան մը ցուցնեմ ձեզի:

Ամանտա կիսաբաց պատուհանիկին քով կանգնած, փոխանակուած խօսքերէն և ոչ մէկը կը կորսնցնէր: Մարիան վերադարձաւ ու սեղանին վրայ դրաւ ձաշին մետցեալ մասը:

— Հիմա ի՞նչ պիտի ցուցնէք ինձի, ըսաւ սպասուհին:

— Ա՛հ, հետաքրքիր աղջիկ, ս'ըքան կ'աճապարէք... Հիմա պիտի տեսնէք...:

Սօլիփօ գրպանէն հանեց մարօքէնիէ երկու փոքր տուփեր, մէկը կարմիր, իսկ միւսը սեւ: Կարմիր տուփը բացաւ: Կապոյտ թաւիչ, աստառի մը վրայ կը փայլէր զոյգ մը օղ:

— Ի՞նչ կ'ըսէք ասոր, հարցուց Սօլիփօ:

— Օ՛հ, սիրուն է: Մայր Լիզօնի՛ պիտի նուիրէք:

— Այո՛:

— Խեղճ կինը շատ գո՞ պիտի մնայ: Միւս տուփին մէջ ի՞նչ կայ:

— Ձեզի համար օղ մը, Մարիան :

Սպասուէին մինչեւ ականջները կարմրեցաւ : Սօլիփօ միւս գոնարատուիը բողաւ : Մարիան ուրախութեան ճիչ մը արձակեց :

— Փառաւոր բան է, գոչեց Մարիան : Անշուշտ կը ծաղրէք զիս, ըսելով թէ ինձի համար է այս օղը :

— Ձեմ ծաղրեր բնաւ ու գո՞ն եմ, ձեզի հաճելի ըլլալուս համար :

— Մ՛ն, շնորհակալ եմ, պարօն Բիչը, շնորհակալ եմ : Շատ ազնիւ էք : Այս օղը պիտի դնեմ, երբ սպասարկութեան արգուզարգս ընեմ . . .

Սպասուէին գոցեց փոքր տուփը, գրպանին մէջ սահեցուց ու յարեց :

— Պարօն, ես կ'ախորժիմ երգէն : Զուարճալի երգեր պիտի ըսէք, այնպէս չէ : Պէտք է որ մտէնքն ալ երգեն . . .

— Ամէն մարդ պիտի երգէ :

— Նոյնիսկ մայր Լիզօն :

— Ան ալ պիտի երգէ միւսներուն պէս :

— Ատիկա զուարճալի պիտի ըլլայ, բայց կը կարծեմ որ չպիտի յաջողիք ստոր մէջ : Մայր Լիզօն յուզարկաւորի դէմք ունի միշտ : Անկարելի է զուարթ դարձնել զայն :

— Մարիան, եթէ ուզէք, շատ դիւրին պիտի ըլլայ ատիկա : Կը բաւէ որ քիչ մը գինովցնէք զայն :

— Բայց ես չպիտի լեցնեմ անոր գաւաթը :

— Պէտք չկայ որ շատ խմէ ան :

— Ուրեմն ինչպէս ինձմէ կ'ախուճ պիտի ունենայ այդ բանը : Ի՞նչ ընելու է :

— Շատ պարզ բան մըն է : Սուրճէն յետոյ, ըմպելիներ պիտի խմենք, այնպէս չէ :

— Ճաշի միջոցին, նոյնիսկ անկէ առաջ : Ոչ մէկ բան պիտի պակսի խնջոյքին մէջ :

— Ուրեմն կրնանք համաձայնիլ : Սուրճէն յետոյ պիտի ըսեմ թէ իմ գալատեանս առթիւ ըմպելի պիտի հրամցնեմ, նուէրս պիտի տամ մայր Լիզօնի ու յետոյ շարթրէօզ պիտի խմենք : Մէկ կողմ կը դնէք սրուակ մը ու անոր մէջ կը լեցնէք դժուար մը այն ըմպելիէն զոր հետս բերած եմ :

— Զրլլո՛ւ, որ մնաս, այդ խեղճ կնոջ, գոչեց Մարիան :

— Երբեք, պատասխանեց Սօլիփօ : Պարզապէս պիտի զուարթացնէ զայն, յետոյ ուզածնիս երգել պիտի տանք անոր, նոյնիսկ զուարթ երգեր :

— Զիս կը վստահեցնէ՞ք թէ այդ ըմպելին անհանգստութեան չպիտի մասնէ գայն :

— Կ'երդնում, հաւատա Տիժօնցիի անկեղծ խօսքիս :

— Շա՛տ լաւ :

— Երբ ոտքի ելլեմ, դուք կը պատրաստուիք, յարեց Սօլիփօ : Շարթրէօզ պիտի ուզեմ նուէր տալու պահուս, այն ատեն գուք պիտի լեցնէք մայր Լիզօնի գաւաթը :

— Իսկ եթէ ուրիշներու գաւաթները լեցնեմ, զուարճալի բան պիտի ըլլայ, ըսաւ սպասուէին :

— Ոչ, դիւրեւորիս պիտի սուսնայ : Ուրիշներ աւելի ուժով պիտի պոռան ու երգեն :

— Այո՛, իրաւունք ունիք : Ամէն մէկ ձեռքս սրուակ մը պիտի բռնեմ ու ստանց յայտնի ընելու, մայր Լիզօնի գաւաթը պիտի լեցնեմ նոխապէս պատրաստուելիք սրուակէն : Ո՛ւր է ձեր ըմպելին :

— Շարթրէօզի սրուակ մը տուէք ինձի, ես պիտի լեցնեմ բերած ըմպելիս : Կրնայ ըլլալ որ դուք աւելի

լեցնէք: Այն ատեն ազդեցութիւնը կը վրիպի ու փոխանակ զուարթութեան, քուն առաջ կը բերէ:

Սպասուէին գնաց շարթրէօզի սրուակ մը բերաւ Սօլիվոյի: Այս վերջինը նախապէս գրպանէն հանած էր Նիւ Եօրքի մէջ գնած սրուակը: Սօլիվօ փոքր գաւաթ մը շարթրէօզ պարպեց սրուակէն ու անոր տեղ դրաւ նոյնքան քանակութեամբ գանատական ըմպելի: Յետոյ Մարիանի տուաւ զայն, ըսելով.

— Միւսներուն հետ մի՛ խառնէք ասիկա:

— Վստահ եղէ՛ք, պատասխանեց Մարիան, գըրպանը դնելով զայն: Իրանմ թէ ո՛ւր պիտի դնեմ ու չպիտի սխալիմ:

Սօլիվօ ձեռքերը չփեց:

— Հաւատացէ՛ք որ աղէկ պիտի զուարճանանք, գոչեց Սօլիվօ ուրախութեամբ:

Սօլիվոյի և Մարիանի միջև փոխանակուած բոլոր խօսքերէն և ոչ մէկը Ամանտայի ուշադրութենէն չէր վրիպած: Նախ գարմացաւ և յետոյ ապշութեան ու սոսկումի մասնուած, մտովի կը հարցնէր թէ ո՞վ էր մայր Լիզօն կոչուած կինը, որուն ան խմցնել կ'ուզէր դժոխային ըմպելի: Պուս լը Ռուայի մէջ այդ ըմպելիին զո՞ չպիտի երթար միթէ Ամանտա: Այդ մարդը սերիչ է՞նչ սփիւ պիտի դործէր տակաւին: Ի՞նչ չարաշուք ծրագիրներ պիտի յօրինէր: Յանկարծ գլուխը վեր առաւ ու իր դէմքը կորովի արտայայտութիւն մը ստացաւ, մինչ վազանցիկ բոց մը կը շողար իր թարթիչներուն տակ: Կիսաբաց վարագոյրին մէջէն Ամանտա ակնարկ մը ձգեց Օվիտի վրայ, որ աթոռէն ելած, սիկառէթ մը կը վառէր: Ան մեծ սրահէն անցաւ ու փողոց ելաւ:

Ամանտա աչքով հետեւած էր Օվիտի բոլոր շար-

ժուճներուն: Մանկամարդ աղջիկը տեսաւ Օվիտի հեռացումը, բայց տեղէն չշարժեցաւ: Մարիան մաքրեց այն սեղանը, որուն վրայ ձաշած էր Օվիտ: Այն ատեն Ամանտա կիսաբաց պատուհանիկին մօտենալով մեղմաձայն այլ որոշ ձայնով մը կանչեց սպասուէին:

— Օրիորդ Մարիան:

Մարիան իր շուրջը նայեցաւ անաբեկ ու հարցուց.

— Ո՞վ է ինձի հետ խօսողը:

— Ես... Մատուաւոր սենեակին մէջէն: Վայրկեան մը հոս կուգա՞ք: Ձեզի ըսելիք մը ունիմ:

— Հիմա կուգամ:

Ամանտա պատուհանիկը գոցեց ու վարագոյրը վար ձգեց: Մարիան ներս մտնելով հարցուց.

— Ինձի՞ պէտք ունիք, տիկին:

— Այո՛, օրիորդ:

— Ձեզի ծառայելու պատրաստ եմ: Ի՞նչ բանի վրայ կը դառնայ խնդիրը:

— Հիմա պիտի ըսեմ...: Այսօր մեծ խնջո՞յք մը պիտի տրուի հոս...:

— Այո՛, տիկին, խնջոյք մը ի պատիւ Լիզ Բէրրէնի, որ թաղին մէջ ամենուն կողմէ մայր Լիզօն կը կոչուի: Պարկեշտ հացագործուէի մըն է, որ անցեալ շաբաթ օր քիչ մնաց պիտի ջախջախուէր լաստակերտի մը տակ: Թաղին բոլոր հացագործ աշակերտները, հացագործները և հացագործուէիները կը սիրեն մայր Լիզօնը: Մէջերնին դրամ հաւաքած են, խրախճանքի հացկերոյթ մը տալու համար...:

— Օրիորդ Մարիան, անշուշտ դուք ալ կը սիրէք այդ աղնիւ կինը:

— Անշուշտ կը սիրեմ զայն: Եստ պատուաւոր կին մըն է...:

— Լաւ ուրեմն, Մարիան, դուք չպիտի ընէք այն բանը զոր քիչ մը առաջ ձեր խօսակիցը խորհուրդ կուտար ձեզի...:

— Ինչէ՞ն գիտէք, հարցուց սպասուէին ապշահար: Օրիորդ Ամանտա ձեռքը երկարեց դէպի ապակին ու ըսաւ.

— Պատուհանիկը բաց ըլլալուն, ամէն ինչ լսեցի:

— Ուրեմն տիկինը հասկցած ըլլալու է թէ գործը պարզ կատակի մը, անմեղ խաղի մը վրայ կը դառնար: Ուզեցինք միշտ տխուր եղող մայր Լիզօնը զուարթացնել:

— Գիտեմ թէ ձեր մտադրութիւնը գէշ չէ, Մարիան, բայց պէտք է ետ կենաք այդ բանը ընելէ:

— Ի՞նչու: Կը կարծէք որ Տիժօնցին սրուակին մէջ մայր Լիզօնին վնասակար եղող բան մը դրած ըլլայ:

— Ես գիտեմ որ խեղճ կինը զուարթացնելու նպատակ չունի ան:

— Տիկին, ուրեմն կը ճանչնա՞ք Տիժօնցին:

— Կը ճանչնամ ու աշխարհի ամենասիրական բանին վրայ կ'երդնում որ այդ մարդը գէշ դիտաւորութիւններ ունի: Հետեւաբար կը խնդրեմ որ չընէք այդ բանը:

— Քէշ դիտաւորութիւններ, կրկնեց Մարիան, գողգոջուն:

— Այո՛, Մարիան: Կ'ուզէ՞ք երկու հարիւր Ֆրանք շահիլ ու արգիլել որ գարշելի գործ մը չկատարուի:

— Այո՛, տիկին, իմ ուզածս ալ ատ է, ո՛չ թէ երկու հարիւր Ֆրանքին, այլ չարիքը խափանելու համար: Ես կը կարծէի որ այդ պարոն Բիլըր ազնիւ

մարդ մըն է, ասոր համար ընդունեցի նուէրը:

— Նուէրը պահեցէ՛ք:

— Ա՛հ, այդ աւագակը կ'ուզէր զիս մեղսակից դարձնել մայր Լիզօնի դէմ իր գործելիք շարութեան: Որքան կը փափաքէի փոխադարձաբար լաւ խաղ մը ընել անոր:

— Մարիան, կրնաք այդ բանը ընել... ու շատ պարզ եղանակով: Անոր գաւաթին մէջ կը լեցնէք այն ըմպելին, զոր ձեզի յանձնարարած էք լեցնել հոցագործ կնոջ գաւաթին մէջ...:

— Տիկին, հիանալի գաղտնիք մըն է ատ: Ինք ծուղակը պիտի իջնայ եթէ երբեք այդ ըմպելին մայր Լիզօնի պիտի վնասէ...:

— Կնոջ մը համար կրնայ վաճառար ըլլալ այն չափը, որով քիչ առաջ սրուակը լեցուց ան, բայց ոչ էրիկ մարդու մը համար, բաւ Ամանտա: Մարիան, երբ պղծ մարդը խմէ, այն ատեն պիտի հոսկնանք իր բուն մտադրութիւնը: Գինովութենէն յետոյ, խօսելու անդիմադրելի պէտք պիտի գդայ: Այն ատեն ամենուն բարձրաձայն պիտի խոստովանի թէ ի՞նչ կ'ուզէր և ի՞նչ շարժառիթներ գինքը կը մղէին գործելու: Այս Տիժօնցին մայր Լիզօնի թշնամի է: Ինչո՞ւ: Պատճառը չեմ գիտեր, բայց ստոյգ է: Պէտք չէ որ խեղճ կինը իջնայ անոր լարած գարշելի ծուղակին մէջ...:

— Տիկին, կ'երաշխաւորեմ որ մայր Լիզօն մէկ կաթիլ խիչ չպիտի խմէ անոր պատրաստած ըմպելիէն ու ինք, աւագակն է որ կուլ պիտի տայ զայն: Բայց ո՞վ է այդ աւագակը... Տիրուհի իմաց պիտի տամ:

— Չգուշացէ՛ք բան մը ըսելէ անոր: Հակառակ պարագային, պիտի վաճառէ զայն ու մենք չպիտի կըրնանք անոր բերնէն իմանալ բուն նպատակը:

— Իրաւունք ունիք: Խմելէն յետոյ կը հասկընանք: Հետեւաբար, ձգելու է որ խմէ: Ու ես գրաւ կը դնեմ որ պիտի խմէ ան...:

— Չպիտի մոռնաք ձեզի յանձնարարած բաներս, այնպէս չէ՞, կրկնեց Ամանտա:

— Ոչ, տիկին, ապահով եղէք, ըսաւ Մարիան: Բայց դուք պիտի տեսնէ՞ք: Պիտի կրնա՞ք տեսնել զայն:

— Այո՛, հոս պիտի գտնուիմ, այս սենեակին մէջ: Կը խնդրեմ որ մէկուն բան մը չըսէք:

— Կրնաք վստահ ըլլալ...:

Ամանտա թղթապանակէն հանեց հարիւր Փրանքնոց երկու պանքտոմս ու սպասուէիին երկարեց, ըսելով.

— Ահաւասիկ խոստացած գումարս:

— Խնդրեմ, ես առէ՛ք: Տեղը չկայ գրամ ստանալու, բարի գործ մը ընելու համար...:

— Այո՛, այդպէս է, աղջիկս: Սակայն կը պնդեմ որ այս գրամը առնէք: Կրնաք հացագործ կնոջ մայր Լիզօնի տալ, որ հարուստ չէ ապահովաբար: Կէս օրին հոս պիտի ըլլամ, ճաշելու համար: Այնպէս մը ըրէք որ Տիփօնցին զիս չտեսնէ:

— Մեզ չպիտի տեսնէ ան: Տիրուէիս պիտի ըսեմ որ մասնաւոր սենեակը բռնուած է:

Վերջին յանձնարարութիւնը ընելէն յետոյ, Ամանտա հեռացաւ զինետունէն: Ան գուրս ելլելուն պէս, զինեպանուէին կանչեց Մարիանը: Սպասուէին փութաց տիրուէիին քով ու սա խօսքով ընդունուեցաւ.

— Ծո՛յլ, ի՞նչ գործ ունէիր մասնաւոր սենեակին մէջ:

— Կնոջ մը հետ կը խօսէի, որ զիս կանչած էր: Ձեռքիս մէջ սա գրամը գրաւ...:

Ու Մարիան տիրուէիին երկարեց պաքտոմսները:

— Բայց երկու հարիւր Փրանք է սա, գոչեց զինեպանուէին:

— Մայր Լիզօնի համար է:

— Եթէ այդպէս է, իրաւունք ունէիր շաղակրատելու: Աղանդերին ատեն ազնիւ կնոջ կուտաս այդ գրամը:

— Կը նախընտրեմ որ դուք տաք, տիրուէի՛ս:

— Ինչպէս որ կ'ուզես: Հիմա չորս դին նայէ, որ ամէն ինչ կարգին է, յետոյ զիս հաղուէ:

..

Ինչպէս յայտնի է, նկարիչը Տիւշըմէնէն բաժնուէին յետոյ, Բօլ Հարմանի աշխատանոցները գացած էր: Գործարանատէրը վերադարձած էր, Լիւսիէն Լապրուէի հետ ճաշելէ յետոյ: Իր աշխատասենեակին մէջ առանձին կը գտնուէր: Լիւսիէն բակէն կ'անցնէր, հոն երթալու համար, երբ նշմարեց որ էթիէն գէպի գրասենեակ կը յառաջանար: Երկու բարեկամները իրարու ձեռք սեղմեցին:

— Դո՛ւք հոս, սիրելի տրուեստագէտս, ըսաւ Լիւսիէն: Ի՞նչ շարժառիթ հոս առաջնորդած է ձեզ:

— Բմահաճոյք մը...: Կը փափաքիմ աշխատանոցները այցելել...: Կը խորհիմ նկարի մը մէջ դնել գործարանի մը ներքնակողմը... ու այս պատճառով պարոն Հարմանը տեսնելու եկած եմ: Ի՛նչ մը առաջ օրիորդ Մէրին տեսայ...: Հէ՛ք աղջիկը քանի մը օրուան կեանք ունի...:

— Ա՛հ, պարսն, պատասխանեց Լիւսիէն վհատութեան շարժուածեւ մը ընելով, այլեւս ուժասպառ

եղած եմ ու ձեր կողմէ պատրաստուած դերը չեմ կրնար կատարել, մանաւանդ որ գործին նպատակը անձանօթ է:

— Կը կրկնեմ թէ այդ նպատակը ձեր երջանկութիւնն է: Վստահութիւն ունեցէ՛ք իմ վրաս: Սպասուածը կարճատեւ պիտի ըլլայ... Այսօր ձեզի ճաշի կը հրաւիրեմ պարոն Հարմանի հետ:

— Սիրով կ'ընդունիմ:

Գրասենեակներու յարկարոժինը հասած էին: Գործարանատէրը նշմարեց էթիէն Բասթէլը:

— Ա՛հ, բարի եկաք, գոչեց Բօլ Հարման ու ոտքի ելաւ, զայն դիմաւորելու համար: Ի՞նչ շարժառիթ Գուրպըվուս կ'առաջնորդէ ձեզ, սիրելի պարոն Բասթէլ:

Նկարիչը կրկնեց այն բացատրութիւնը զոր Լիւսիէնի տուած էր: Յետոյ յարեց.

— Սեւեռուն դաղափար մը զիս հոս մղեց այս առտու:

— Աղջիկս տեսա՞ք, հարցուց Բօլ Հարման:

— Այո՛, պատասխանեց նկարիչը: Օրիորդ Մէրի հաւաստեց թէ ամբողջ օրը գործարանը պիտի մնաք: Որոշուած է որ իրարու հետ ճաշենք, այնպէս չէ՞: Օրիորդ Մէրի ըսաւ թէ տուն չպիտի դառնաք բնաւ:

— Իրաւ է որ այս իրիկուն ժամադրութիւն ունէի, բայց քիչ մը առաջ ստացած մէկ հեռագրովս յետաձգուած է ան: Ուստի մեծ հաճօյքով կ'ընդունիմ հրաւերը...:

Բօլ Հարման և էթիէն Բասթէլ դուրս կ'ելլէին, աշխատանոցները այցելելու համար, երբ գործարանին դռնապանը ներկայացաւ, ձեռքը հեռագիր մը բռնած:

— Մեր հեռագիրը ըլլալու է, ըսաւ նկարիչը մտովի:

— Բօլ Հարման պատուհանին ժուեցաւ ու հեռագիրին պահարանը պատուեց: Հեռագիրը կարգալէ յետոյ ճակատը մթաղնեցաւ: Էթիէն Բասթէլ դաղափարի կը դիտէր զայն:

— Ի՞նչ կը նշանակէ սա, ըսաւ Բօլ Հարման մտովի ու հեռագիրը գրպանին մէջ դրաւ: Այս առտու ետ կ'առնէր ժամադրութիւնը ու հիմա նոր ժամադրութիւն մը կուտայ ինծի...: Ի՞նչ կ'անցնի կը դառնայ արդեօք:

— Մտածկոտ կ'երեւաք, ըսաւ նկարիչը: Տաղա՞տուկ մը ունիք:

Արդարեւ անակնկալ գործ մը զիս կ'ստիպէ չընդունիլ այն հրաւերը զոր քիչ առաջ սիրայօժար ընդունած էի...: Ժամը իննին յաճախորդներէս մէկուն քով գտնուելու եմ:

— Այդ ժամուն հոն պիտի գտնուիք ու մենք չպիտի ստիպուինք մեր ծրագիրը փոփոխութեան ենթարկել, պատասխանեց նկարիչը: Ժամը ճիշդ վեցին, պիտի ճաշենք այն թաղին մէջ, ուր գործ ունիք ու ժամը ութին, պիտի կրնաք մենէ բաժնուիլ, ձեր յաճախորդին քով երթալու համար, որովհետեւ ես չեմ ուզեր պարտուիլ:

— Շա՛տ լաւ, կ'ընդունիմ: Բայց պիտի թոյլատրէք որ ժամը ութուկէտին բաժնուիմ ձեզմէ...:

Թողունք որ գործարանատէրը և նկարիչը այցելեն գործարանը: Ժամը հինգին, այցելութիւնը վերջ գտնելէ յետոյ, Բօլ Հարման գործարանէն դուրս ելաւ էթիէն Բասթէլի և Լիւսիէն Լապրուսի հետ: Երեքն ալ նստան այն կառքին մէջ, զոր առտուընէ ի վեր նկարիչը վարձած էր: Ժամը վեցին քառորդ մնացած, Հալբրի հրապարակին վրայ կանգ առին: Ռատու Տիւ-

չըմէն, որ նէոյիէն սկսեալ, տեսողութենէ չէր կոր-
սընցուցած երեք անձերը, անոնց ճաշարանը մտաւ:

Չգինք որ երիտասարդը կատարէ իր հսկողու-
թիւնը ու դառնոնք «Ռանտէվու տէ Պաւլանովէ» գի-
նետունը:

ԺԲ.

Կէս օրին քառորդ կար: Խնջոյքին մասնակցող-
ները ճշդապահ գտնուած էին: Ամսնտա տասը վայր-
կեանէ ի վեր դարձած էր դերձակատունէն, բացակա-
յելու թոյլտուութիւն ձեռք բերելէ յետոյ: Մասնաւոր
սենեակին մէջ կը գտնուէր ու Մարիան կ'սպասարկէր
անոր:

— Ձեր խոստացածը պիտի ընէք, այնպէս չէ՞,
հարցուց Ամսնտա:

— Անվարան պիտի ընեմ, աիկին: Մի՛ վախնաք
բանէ մը:

Յետոյ Մարիան խնջոյքի սրտը դարձաւ: Հակա-
ռակ իր ազմկալից շատախօսութեան, հոն գտնուող
խումբերուն մէջտեղ, Օվիտ Սօլիվօ մտահոգ երե-
ւոյթ մը ունէր: Հոն չէր տեսնէր այն անձերը,
այսինքն այն ոտտիկանները, որոնց վրայ յոյս դրած
էր: Օվիտի քովէն անցաւ Մարիան: Ան մեղմածայն
ըսաւ, սպասուհիին վրայ ծռած:

— Անշուշտ մեր համաձայնած կէտերէն բան մը
չէք մոռցած:

— Ո՛չ, ո՛չ, ապահով եղէք: Սրուակս պատրաստ
է: Սուրճէն ետքը պիտի լեցնեմ գաւաթը:

Այդ պահուն ենթասպայ մը ներս մտաւ, ընկե-
րակցութեամբ վաթսուն տարեկան գիւղացիի մը:

Սօլիվօ թախանջող նայուածք մը ուղղեց անոր ու
ճակատը մթադնող ամպը փարտոտեցաւ:

— Ահա՛ ոտտիկանները, մըմնջեց Սօլիվօ: Ամէն
ինչ լաւ կ'ընթանայ:

Չարագործը չէր սխալեր: Սրդարեւ երկու նորեկ-
ները Ապահովութեան պետին կողմէ զրկուած էին:

Ընդհուպ հացագործ կին մը վազելով ներս մտաւ:

— Տղա՛քս, մայր Լիզօն կուգայ, աղաղակեց այդ
կինը:

— Ուշադրութիւն, ըսաւ Լիոնցին: Ամենէն վա-
ղեմի հացագործը, որ ներկայ է, ծաղկեփունջը պիտի
տայ անոր:

Վաթսունը անցած մարդ մը գնաց առաւ սեղանին
վրայ դրուած խոշոր ծաղկեփունջ մը ու հրաւիրեալ-
ներուն կարգին մէջ մտաւ: Լուսթիւնը վերածնատա-
ուեցաւ իսկոյն: Ժանն Ֆօրթիէ երեւցաւ:

— Կեցցէ՛ Լիզ Բէրբէն, գոչեցին ամէն կողմէ ու
ծաղկեփունջը բռնած մարդը դիմաւորեց զայն:

— Մայր Լիզօն, ըսաւ մարդը յուզուած ձայնով
մը, ընդունեցէ՛ք այս ծաղկեփունջը զոր ձեր ազնիւ
բարեկամները գոնութեամբ կը նուիրեն ձեզի, իբր
նշան ուրախութեան:

«Կեցցէ՛ Լիզ Բէրբէն» աղաղակը թնդացուց ըն-
դարձակ սրահը: Հացագործ կինը կը սրբէր աչքերը:
Չիրար կը հրմշակէին, հացագործ կինը ողջադուրեւու
համար, որ շատ բնական յուզման մը մատնուած, չէր
գիտեր թէ որուն պատասխանէր:

— Ճաշը պատրաստ է, սեղան նստինք, ըսաւ գի-
նեպանուհին աիբական շեշտով մը:

Թուրքնցին և Լիոնցին պատուոյ սեղը նստեցու-
ցին Ժանն Ֆօրթիէն: Հացկերոյթը սկսաւ: Օվիտ Սօ-

լիվօ միւսնոյն կարգին վրայ, ժամնի քով կը դառնուէր, ան իր սգեւորութեամբ շատ կը զուարճացնէր կոչնականները:

Երկու ոստիկաններն ալ քիչ մը կը մասնակցէին այդ խնջոյքին: Կերակուերները համեղ կը թուէին անոնց: Մտանոգ ու անհամբեր, Ամոնտա տենդագին կ'սպասէր այդ թատերախաղի վախճանին, որ զուելշտով սկսած, տուամով պիտի վերջանար ըստ երեւոյթին:

Ժամը երեքուկէսին, սուրճը սեղան բերուեցաւ: Սպասուէի Մարիան, Ղլային գողով մը ցնցուած, Սօլիվօյի ազդանշանին կ'սպասէր: Ան ուղղուեցաւ դէպի այն փոքր սեղանը, ուր շարուած էին ոգելից ըմպելիներու շիշերը: Գրպանէն սրուակ մը հանելով, միւս շիշերուն ամենէն առջեւը դրաւ: Սօլիվօ, որ քանի մը վայրկեանէ ի վեր Մարիանը կը դիտէր, այդ շարժումը նշմարելուն պէս, սոքի ելաւ:

— Տիժօնցին աղուոր երգ մը պիտի երգէ հիմա, ըսաւ Քուրէնցին:

— Անշուշա, պիտի երգեմ, ընկերներ, քանի որ զիս հրաւիրելու պատիւ կ'ընեն, պատասխանեց Սօլիվօ ծիծաղաշարժ ողջոյնով մը: Ուղածնիդ և ուղածնուդ չափ պիտի երգեմ: Բայց անկէ առաջ խօսք կ'ուղեմ:

— Ձեզի խօսք կուտանք միաբերան, յարեց Լիոնցին: Բարբառեցէ՛ք:

— «Մանտեվու տէ Պուլսնօէ» դալէ առաջ, մայր Լիզօնը չէի ճանչնար, ընկերներ, ըսաւ Սօլիվօ: Բայց ձեր շնորհի սկսայ զայն սիրել ու յարգել: Ենթոյնով ու ազնիւ կիս մըն է ան: Բարեբախտութիւնը ունիմ փոքր նուէր մը ընել անոր ու ինքզինքս հպարտ պիտի զգամ, եթէ երբեք ընդունի զայն:

Սօլիվօ տեղէն ելլելով, ժամն Ծօրթիէի քով գնաց ու անոր դարձաւ:

— Տիկին Բէրրէն, ըսաւ թշուառականը, փոքր գոհարատուի մը տալով անոր, հաճեցէք ասիկա ընդունիլ ու մեծ հաճոյք մը պատճառել: ձեզ ողջագուրելու մեծ պատիւն ալ ըրէք ինձի:

Ժամն երկու այտերը երկարեց ու Բօյ Հարմանի մեղսակիցը Յուզայի երկու համբոյրներ դրոշմեց հոն: Խանդավաւորէն ծախանարեցին, յետոյ ժամն Ծօրթիէ բացաւ մարօքէնիէ սիրուն սուփը ու հիացուածի ճիշ մը արձակեց: Տուփը ձեռք, ձեռք անցաւ, հիացման առարկայ դառնալով:

— Տիժօնցի, գուակս, կը շնորհաւորեմ ձեզ: Դուք տիկիններուն հետ վարուելու եղանակը գիտէք, յարեց գինեպանուէին: Նուէրին ըսելիք չկայ, սիրուն նուէր է: Բայց պէտք է թրջել ասիկա...:

— Ա՛մէն ինչ կանխատեսուած է: Չուա շարթրէօզ կը հրամցնեմ ձեզի, պատասխանեց Սօլիվօ:

Մարիան այդ խօսքը լսելուն պէս, կանանչ զըմբուխի զօյն երկու սրուակներով հոն փութացած էր:

— Նախ ձեր գուաթը լեցնեմ, մայր Լիզօն, յարեց Մարիան:

Ժամն բաժակը երկարեց: Սպասուէին մինչեւ եզերքը լեցուց զայն: Յետոյ խօսքը Սօլիվօյի ուղղելով ըսաւ:

— Հիմա ալ ձեր գուաթը պիտի լեցնեմ, պարոն Տիժօնցի:

Ձեռնածուի մը ճարպիկութեամբ Մարիան սրուակները փոխած էր և երբ Սօլիվօ իր գուաթը երկարեց, սպասուէին անոր մէջ լեցուց այն շարթրէօզէն, սրուն մէջ խառնուած էր գանաստական ըմպելին:

— Ձեր կենացը, մայր Լիզոն, գոչեց անդգամը՝
Եթէ կ'ողէք, իրարու զարնենք գաւաթները:

— Սրտանց:

Երկու գաւաթները իրարու բաղխեցան: Յետոյ Սօլիփօ ու ժանն մէկ անգամէն պարպեցին իրենց գաւաթները: Ամանտայի քունքերը քրտինքի կաթիլներով թրջուած էին ու աչքերը Սօլիփօյի վրայ յառած էր: Ան հետեւած էր վերոյիշեալ երեք անձերու բոլոր շարժումներուն: Սօլիփօ իր գաւաթը պարպած պահուն էգ վագրի մը նայուածքին վայրադ չողը փայլեցաւ Ամանտայի բիրտուն մէջ:

— Հիմա կորստեան մատնուեցար, աւազակ, մրմնջեց մանկամարդ աղջիկը:

— Բաւական փղձկեցանք, յարեց Լիոնցին: Չը-
ուարձանալու ատենը եկած է: Սկսինք երգել: Ամէն
օք պիտի երգէ իր գիտցածը...:

— Նախ Տիփօնցին երգելու է, ըսաւ Թուրէնցին:
Յեղափոխական երգերու եղանակով, կոչնական-
ները սկսան կրկնել, ոտքերնին գետին զարնելով:

— Տիփօնցին... Տիփօնցին...:

Սօլիփօ ոտքի ելաւ ու սկսաւ երգ մը կանչել:
Երկրորդ ատենին, ձայնը կարեց ու ձեռքը ձակաին
տարաւ: Յիշողութիւնը կորսնցուցած էր յանկարծ:
Ամպ մը ծածկեց իր միտքը: Գանատական հեղուկը
կ'սկսէր իր ազդեցութիւնը գործել:

Մարիան բնազդական յուզումի մը մատնուած,
ստակուժով կը նայէր Սօլիփօյի: Ապահովութեան եր-
կու պաշտօնեաները սեղանին վրայ արմուկնին դրած,
մտիկ կ'ընէին:

Սօլիփօ արտայայտութենէ զուրկ նայուածք մը
պտտացուց իր շուրջը ու տարօրինակ շեշտով մը և
անձանաչելի ձայնով մը կրկնեց.

— Երգելու է...: Այո՛, երգելու է:

Բոլոր կոչնականները ապշութեան մատնուեցան,
Սօլիփօյի տարօրինակ ընթացքը և խոշոր բացած աչ-
քերը սեռնելով:

— Ա՛հ, խենթեցա՛ւ արդեօք, ըսաւ գինեպանու-
հին:

— Խենթը ես չեմ, այլ խենթը դուք էք, իմ
կարիճներս, պատասխանեց թշուառականը...:

— Օ՛հ, հանդարտեցէ՛ք, սթափեցէ՛ք, պարոն Բիէր
Լըպրէօն...:

— Խենթ ըլլալնիդ լաւ կը տեսէք, խոշոր
կնիկ, պատասխանեց Սօլիփօ: Ես Բիէր Լըպրէօն չեմ
կոչուիր: Իմ անունս է Օփիա Սօլիփօ...: Ես հացա-
գործի աշակերտ չեմ, այլ եկամուտներովս ապրող
քաղքենի մը, չնորձիւ միլիոնատէր զարմիկիս, որուն
վրայ խօսուիլը դուք ամէնքդ ալ լսած էք: Իմ զար-
միկս Բօլ Հարմանն է:

Այդ անունը լսելուն պէս, ժանն Դօրթիլ սար-
սըաց ու գոյնը նետեց: Սօլիփօյի շուրջը բոլորակ մը
ձեւացուցած, զարմանքով երեսը կը նայէին ու մտա-
հոգութեամբ մտիկ կ'ընէին:

Սօլիփօ շարունակեց.

— Ինչպէս գիտէք... Բօլ Հարմանն մեծ գործա-
րանատէր է Քուրպըլուայի մէջ...: Չեղի ըսի թէ իմ
զարմիկս է ան: Բայց ո՛չ, անիկա զարմիկս չէ...:
Մենք իրարու ազգական չենք բնաւ: Այդ երեւելի
մարդը գող մէն է պարզապէս, այո՛, գող մը, հրձիգ
մը ու մարդասպան մը... պատուոյ խօսք: Քսանըմկ
տարի առաջ իրարու հետ ծանօթացանք «Լորա Մէյր»
նաւուն վրայ...: Պրանտայէն խոյս կուտար, կարգ
մը ոճիրներ գործած ըլլալուն համար: Ուրիշի մը

անունը կը գործածէր, զարմիկիս Բօլ Հարման անունը որ այն տանն նոր մեռած էր...: Ես խորամանկ մարդ ըլլալուս, իրողութիւնը երեւան հանեցի ու ան հիմա թոյլ կուտայ որ իր գանձէն օգտուիմ...: Մ՛հ, զարմիկս միլիոններ ունի և իր բուն անունովը կը կոչուի ժաք կարօ:

— Ժաք կարօ, կրկնեց հացագործ կիւնը, խելայեղ խոյանալով Սօլիվոյի վրայ ու անոր թեւը բռնելով: Ի՞նչ քիչ քիչ թէ Բօլ Հարման անունով մարդը ժաք կարօ կը կոչուէր: Այս բանը բո՛ւք, այնպէս չէ՛:

Սօլիվոյի աչքերը կը շողային ու իր գիմադիծերը կը կծկուէին:

— Այո՛, բսի այդ բանը ու կը կրկնեմ...: Ժաք կարօն է ան, գողը, հրձիգը և մարդասպանը, որ քսան տարի առաջ Ալֆօրվիլի մէջ սպաննած է իր գործատէրը, ժիւլ կապրուն...: Ա՛հ, այն տանն մաքէն չէր անցընէր թէ այս ամէնը երեւան պիտի հանեմ...: Բայց բռնէ մը կը կասկածէի: Ինչպէս քեզի, Լիզ Բէրրէն, անոր ալ խմցուցի այն գանատական ըմպելին, որ մարդիկը կ'ափպէ խօսելու և թէ նոյն իսկ փափաք չունենան խօսելու: Ի՞նչն ալ պիտի շողակրատես, պատմ'ւ... ու անձեզի մը պէս պիտի շողակրատես:

— Ե՞ս, հարցուց ժանն, կարծելով որ խելքը կորսընցուցած է այդ մարդը: Ի՞նչ բակ կ'ուզէ:

— Ըսել կ'ուզէ թէ ձեզի համար պատրաստած դիւային ըմպելին ինք խմած է, պատասխանեց Մարիան:

Սօլիվօ մտիկ չէր ընէր: Աչքերը արիւնով լեցուած ու մարմինը ջղաձղական դողով մը ցնցուած շարունակեց ան.

— Գանատական ըմպելին ամէնուն առջև քեզի

խոստովանցնել պիտի տայ թէ դուն Լիզ Բէրրէնը չես... այլ ժանն Ֆօրթիէն ես:

— Լուեցի՛ք, գոչեց հացագործ կիւնը անլուր սոսկուժով մը:

— Ես ուղեցի սպաննել ժանն Ֆօրթիէի աղջիկը...: Ի զուր փորձեցի ժանն Ֆօրթիէն ջախջախել ժիւլը Բէօր փողոցի լաստակերտին տակ: Ժանն Ֆօրթիէց կեանս բանտարկութեան դատապարտուած է ու Բլէրմօնի կեդրոնական բանտէն խոյս տուած է:

Սոսկուժի աղմուկ մը բարձրացաւ բոլոր կուրծքերէն: Խորչէնքի զգացում մը արտայայտեցին ամէնուն դէմքերը: Ժաննի և Սօլիվոյի շուրջը կազմուած շրջանակը ընդարձակուեցաւ: Բայց ժանն Ֆօրթիէ խնդիրը իր բուն էութեան մէջ նկատի առնելով.

— Ա՛հ, թշուառական, ըսաւ գլուխը վեր առած: Ի՞նչն կը կարծես որ զիս կորստեան կը մատնես, մինչդեռ կ'ազատես զիս: Այո՛, բարեկամներս, ես ժանն Ֆօրթիէն եմ, դատապարտուած ժաննը...: Վախըստական ժաննը...: Սակայն ես դատապարտուեցայ ժաք կարոյի կողմէ գործուած ոճիրներուն համար, ասոր խոստովանութիւնը լսեցիք այս մարդուն բերնէն: Բանտէն խոյս տուի, իմ գաւակներս գանելու համար: Այս մարդը ուզած է սպաննել աղջիկս, ինչպէս նաև զիս: Թշուառական, բազմաթիւ անձեք լսեցին քու խօսքերդ: Ի՞նչ շնորհիւդ, պատուոյս վերահաստատութիւնը ձեռք պիտի բերեմ: Ի՞նչ շնորհիւդ անպատիւ անուն մը չպիտի ձգեմ իմ գաւակներուս: Բարեկամներս, հիմա գիտէք թէ ո՛վ եմ ես...: Ի՞նչ որ հիմա ծանօթացաք կեանքիս ու դժբախտութիւններուս, ձեր գատատանը բրէք: Կը դատապարտէ՞ք զիս:

Ամէն ոք ժաննի քով փութաց, ամէն ոք իր ձեռքը երկարեց, անոր ձեռքը սեղմելու համար: Սօլիվօ աստուծի մը վրայ ինկած էր, ջղային բուռն տաքնապի մը ենթակայ: Այդ պահուն սպանովութեան պաշտօնեաները հեռացուցին մայր Լիզօնի շուրջ համախըմբուած բազմութիւնը ու ոստիկաններէն մէկը ժանն Ծօրթիէի ուսին վրայ դնելով ձեռքը, ըսաւ.

— Յանուն օրինաց կը ձերբակալեմ ձեզ, Քլէրմօնի բանտէն փախստական ժանն Ծօրթիէ:

— Կը ձերբակալէ՞ք զիս, թոթովեց տարաբախտ կիներ, ընկճուած:

Չայրոյթի մրմունջ մը բարձրացաւ ոստիկաններուն շուրջը: Լիոնցին յառաջանալով գոչեց.

— Աշխարհի ամենէն ազնիւ կիներ եղող մայր Լիզօնը ձերբակալել... ըլլալիք բան չէ:

— Օրէնքին հնազանդեցէ՞ք: Չդեցէք որ մեր պարտականութիւնը կատարենք, յարեց ոստիկանը:

— Եթէ կ'ուզէք մէկը ձերբակալել, այս չարագործը ձերբակալեցէք, բայց մայր Լիզօնի մի՛ դպչիք, ըսաւ Թուրէնցին...:

— Մայր Լիզօն, կ'ծիկը դրէ՞ք շուտով, փախաց Լիոնցին ժաննի ականջէն վար: Մի՛ ձգէք որ ձեզ ձերբակալեն: Ձեր զաւակներուն երջանկութեան համար աշխատելու պէտք ունիք...:

Իսկոյն ստուար խուճը մը կազմուեցաւ հացադործ կնոջ շուրջը ու զայն մղեց դէպի խոհանոցը, ուր կը գտնուէր մօտակայ փողոցին վրայ նայող դուռ մը: Ոստիկանները տեսնելով որ չպիտի կրնան այդքան մարդոց խօսք հասկցնել, պայքարէն ետ կեցան: Սօլիվօ, որուն ջղային նոպան կը սաստիանար, գետնին վրայ ինկաւ ու սկսաւ տապալակիլ:

— Շատ հիւանդ կ'երեւայ, յարեց սպասուհի Մարիան ու խոր գարշանքով մը նայեցաւ անոր:

— Էականը սա է որ այս մարդը կարենայ հարցաքննիչ դատաւորին առջեւ կրկնել այն խոստովանութիւնները զոր լսեցինք քիչ առաջ, ըսաւ ոստիկաններէն մէկը...: Բժիշկ մը... չուտով բժիշկ մը կանչեցէ՞ք...:

Բայց Սօլիվոյի տաղնապը շուտ հանդարտեցաւ ջղաձգական շարժումները դադարեցան ու ընդհանուր թմրութիւն մը առաջ եկաւ: Ոստիկաններէն մէկը դնաց կառք մը բերաւ ու չարագործին անշարժ մարմինը հոն դրին: Հրամաններ տրուեցան կառապանին ու կառքը սկսաւ յառաջանալ դէպի ոստիկանական պաշտօնատուն: Սօլիվոյին հետ կառք նստած էին նաև երկու ոստիկանները:

Անոնց մեկնումէն յետոյ, սպասուհի Մարիան մասնաւոր սենեակը փութաց, ուր Ամանտա կը ճաշէր: Սենեակը պարտապէս Մանկամարդ գործաւորուհին հինգ ֆրանք ձգած էր սեղանին վրայ, իբր ճաշին դրամը: Ամանտա փութացած էր Էթիէն Գասթէլի բնակարանը, անցած դարձածը անոր իմաց տալու համար: Բայց նկարիչը հոն չգտաւ: Ուստի իր տունը դարձաւ, միտքը դնելով Ռատու Տիւշըմէնի դարձին սպասել, անոր հետ խորհրդակցելու համար:

Իրիկունը ժամը եօթին նամակ մը ստացաւ Տիւշըմէնէն: Ամանտա պատուեց պահարանը ու լափեց հետեւեալ տողերը.

«Իմ բացակայութեանս համար մի՛ մտահոգուիր: Թերեւս տուն չպիտի գտնամ այս գիշեր: Բօլ Հարմանը բռնեցինք: Առանց գիտնալու մեզ պիտի առաջնորդէ Սօլիվոյի բնակարանը: Այդ անպիտանին տունը

մտնելէս յետոյ ձեռք պիտի անցընեմ մեզ շահագրգռող
թուղթերը:

ՌՍՈՒԼ»

..

Հազարի հրապարակին վրայ գտնուող ճաշարանը
գառնանք ու ելլենք այն մասնաւոր սենեակը ուր Բօլ
Հարման, Լիւսիէն Լապրու և Էթիէն Քասթէլ նստած
էին: Ժամը ճիշդ ութուկէսին, գործարանատէրը օտքի
ելաւ:

— Սիրելի Քասթէլս, շատ կը ցաւիմ որ ձեզմէ
չուտով բաժնուելու սահպուած եմ, բայց գործը գործ
է...:

— Սիրելի պարոն Հարման, ձեզի չափ ու ձեզմէ
աւելի կը ցաւինք, պատասխանեց նկարիչը: Բայց
ձեզ ազատ կը թողունք մեկնելու:

Բօլ Հարման սեղմեց Լիւսիէնի և յետոյ Էթիէնի
ձեռքը ու անոնցմէ բաժնուելով, գէպի Հոտմ փողոց
ուղղուեցաւ: Հազիւ ան, քսան քայլ յառաջացած,
Ռաուլ Տիւշըմէն ալ գուրս ելաւ ու սկսաւ հետապնդ-
դել գործարանատէրը: Էթիէն և Լիւսիէն ճաշարանի
սեմին վրայ կեցան պահ մը, իրենց սիկառները վա-
ռելու համար...:

— Սիրելի Լիւսիէնս, կը տեսնէ՞ք սա երիտասար-
դը, որ Բօլ Հարմանի ուղեգիծին կը հետեւի, հարցուց
նկարիչը:

— Կը տեսնեմ:

— Սիրելի գաւազս, այդ երիտասարդը թերեւս
վաղը առտու ինձի իմաց պիտի տայ թէ ձեր հօր բուն
սպաննիչը ձեռք անցուցած ենք...:

— Ի՞նչ կ'ըսէք, գոչեց Լիւսիէն աչքանար, այս
խօսքերը լսելով:

— Ես հետքի մը վրայ կը գտնուիմ ու կը կրկնեմ
թէ վաղը առտու թերեւս պիտի կարենամ ձեզի ըսել:
«Ո՛չ մէկ բան ձեզի արգելք կ'ըլլայ Լիւսի Ֆօրթիէն
սիրելու և անոր հետ ամուսնանալու»:

— Օ՛հ, պարոն, պարոն, թոթովեց Լիւսիէն,
աննկարագրելի յուզման մը մտանուած ու Էթիէն
Քասթէլի ձեռքերը սեղմեց: Ի՛ցիւ թէ սխալած չըլ-
լաք...: Ըսէ՛ք ուրեմն...:

— Այս պահուս չեմ ըսեր, յարեց նկարիչը: Մի՛
հարցուփորձէք զիս, որովհետեւ չպիտի պատասխանեմ:
Վառեցէ՛ք ձեր մտրած նիկոսը ու երթանք գաւաթ
մը գարեջուր խմենք Քասթէ տը լա Բէ:

Երկու ոտսիկանները Սօլիփօն տարած էին ոտսի-
կանական արգելարանը: Ան առժամապէս վար դրուած
էր հիւանդներու սրահը, ուր առանձին կը գտնուէր:
Քունը յաջորդած էր ջղային սագնապին, ինչպէս կ'ըլ-
լայ Գանաստկան ըմպելին խմելէ յետոյ: Ապահովու-
թեան պետին հրամանին վրայ, հիւանդանոցին բան-
ասպանը հաստատուեցաւ Սօլիփօյի անկողնին քով:
Ժամը իննին միայն, Սօլիփօ թեւերը երկարեց, աչ-
քերը բացաւ, անկողնին մէջ ելաւ նստաւ ու նայ-
ուածք մը ձգեց իր շուրջը: Կողի կտուցի մը տկար
լոյսը լաւ չէր լուսաւորեր փոքր սրահը: Սօլիփօ ձեռ-
քը ձակաին տարաւ, երբ տեսաւ որ անկողնին քով
գտնուող բանասպանը հետաքրքիր կերպով կը գիտէր
զինքը:

— Ա՛հ, ո՛ւր եմ ես, հարցուց Սօլիփօ, զրեթէ
առանց զիտակցութեան, վաստի չըլլալով երազ տես-
նելուն վրայ:

— Ոստիկանական արգելարանին հիւանդանոցը կը գտնուիք, պատասխանեց բանտապահը:

Յեղակարծ սոսկուճի մը մտանուած, Սօլիփօ ամբողջ մարմնովը սարսռաց ու անկողնէն վար ցատկեց, ուր տարածած էին զայն, առանց զգեստները հանելու:

— Ոստիկանական արգելարանը, կրկնեց Սօլիփօ, գունատ ու դողդոջուն: Երբէն ի վեր հոս կը գըտնուիմ:

— Իրիկուան ժամը հինգէն ի վեր գրեթէ: Նուաղած վիճակի մէջ հոս բերին ձեզ:

Սօլիփօ բան մը չէր յիշեր բնաւ: Զախջախուած ու ընկճուած, անկողինին վրայ ինկաւ ծանրօրէն, ճակատը երկու ձեռքերուն մէջ առաւ ու յիշողութիւնը պրպտեց: Յանկարծ կատաղի բացազանչութիւն մը արձակեց: Լոյսը ժայթքած էր մտքին մէջ: Ու մրմընջեց:

— Հիմա կը հասկնամ եղածը: Մարիան սխալմամբ իմ գաւաթս լեցուցած է դժոխային ըմպելին: Կորստեան մասնուեցայ: Անիծած: Իմ զէնքովս պարտութեան մատնուեցայ:

Սօլիփօ այս մենախօսութիւնը ընելու վրայ էր, երբ լսեց որ բանալին կը դառնար փականքին մէջ: Դուռը բացուեցաւ: Երեք ոստիկաններ սեմին վրայ կը գտնուէին բանտապահի մը հետ:

Ունէ գիմադրութիւն անկարելի էր: Ուստի Սօլիփօ համակերպեցաւ: Քանի մը վայրկեան յետոյ, ան կը մտնէր Ապահովութեան պետին սենեակէն ներս, ուր կ'սպասէին հարցաքննիչ դատաւորը, քարտուղարը և գինետան մէջ արուած հացկերոյթին ներկայ գըտնուող երկու ոստիկանները: Հարցաքննիչ դատաւորը,

որուն նօթեր յանձնած էր Ապահովութեան պետը, ըսաւ:

- Ի՞նչ է ձեր անունը:
- Բիէր Լըպրէօն, պատասխանեց Սօլիփօ:
- Կը ստէք, ըսաւ դատաւորը, անոր աչքերուն մէջ նայելով:

Սօլիփօ իր պաղարիւնը վերստացած էր իբր վաղեմի չարագործ:

- Ուրեմն ինչո՞ւ կը հարցաքննէք զիս, եթէ երբեք ինձմէ աւելի լաւ գիտէք իմ անունս:
- Դուք Օվիտ Սօլիփօ կը կոչուիք, ըսաւ դատաւորը:

— Եթէ ձեզի հաճոյք կը պատճառէ տախկա, թո՛ղ աջնպէս ըլլայ:

Հարցաքննիչ դատաւորը հազիւ կրցաւ իր անհամբերութեան շարժուձեւը զսպել:

— Անօգուտ խրոխտանքներով մի՛ ծանրացնէք ձեր կացութիւնը, ըսաւ դատաւորը շատ հանդարտ շեշտով մը: Եթէ դուք չպատասխանէք, ձեր գործիկ Բօլ Հարման պիտի պատասխանէ ձեր տեղը:

— Շատ խօսեցայ... խորամանկութիւնը օգուտ չունի, ըսաւ Սօլիփօ մտովի:

Դատաւորին մէկ հարցումին վրայ իր ծննդեան թուականը և հօրը ու մօրը անունները յայտնեց:

- Ասոնք ամէնքը աղէկ, բայց գործին մէջ թիւրիմացութիւն մը կայ: Զիտ կը հարցաքննէք ամբաստանեալի մը պէս: Կ'ուզեմ հասկնալ թէ ինչո՞ւ:
- Ինչ յետոյ պիտի ըսեմ: Բայց նախ պատասխանեցէք թէ Բօլ Հարմանը ձեր գործիկն է:

- Այո՛:
- Ուրեմն «Ռոմանովու աէ Պուլանժէ»ի մէջ կը

ստէիք, հաւատաւելով թէ ձեր զարմիկը մեռած էր և թէ ուրիշ անուէն մը ունէր այսօր ինքզինքը Բօլ Հարման կոչող անձը:

Սօլիվօ տակաւ կը հասկնար որ Գանատական ըմպելիին ազդեցութեան տակ, իր բոլոր գաղտնիքները յայտնած էր: Սակայն որոշեց անդրդուելի մնալ ու քայլ առ քայլ պաշտպանել ինքզինքը:

— Սոսկալի գինով էի ու ըսածս չէի գիտեր, պատասխանեց Սօլիվօ:

— Ուրեմն գինովութեան զառանցանքին մէջ ամբաստանեցիք հացագործ կինը, Լիզ Բէրրէնը, ըսելով թէ Ժանն Ֆօրթիէն է ան, Քլէրմօնի կեդրոնական բանտէն փախած կինը:

— Այդ Ժանն Ֆօրթիէն ո՞վ է:

— Այն կինը զոր փորձեցիք սպաննել Ժիլը Բէօր փողոցին մէջ, ներկարարներու լատակերա մը ձգելով անոր վրայ ու քանի մը շաբաթ առաջ ալ փորձեցիք անոր ազջիկը սպաննել:

Սօլիվոյի գոյնը նետեց: Այս անգամ կը զգար որ կորստեան մասնուած էր բոլորովին...:

— Ո՞վ կը համարձակի այդ բանը ըսել, թոթովեց, ի զուր փորձելով սոսկումին զիմադրել:

— Անոնք, որոնց առջեւ յայտարարած էք:

— Իմ խօսքերս սեւէ նշանակութիւն, սեւէ կարեւորութիւն չունէին: Կը կրկնեմ որ գինով էի այն ատեն:

— Սա՞ ըմպելիով զինովցած էիք, յարեց Ապահովութեան պետը, Սօլիվոյի վրայէն գտնուած սրուակը ցոյց տալով, որուն մէջ կը գտնուէր տակաւին Գանատական հեղուկը: Այս հեղուկը, զոր Ժանն Ֆօրթիէի գաւաթին մէջ լեցնել պիտի տայիք, դուք

խմած էք: Տօքթօր Ռիչարի դիմեցինք ու ան իբր մասնագէտ, ձեզի պէս զիտէ այդ ըմպելիին գործած ազդեցութիւնը, ինչպէս արդէն դուք ալ ըսած էիք «Ռանտէվու տէ Պուլանթէ»ի սպասուէիին:

Սօլիվօ գլուխը խոնարհեցուց ու լուրջութեան պահեց, չկարենալով պատասխան մը գտնել:

— Ո՞ւր կը բնակի՞ք, հարցուց գառաւորը:

— Սենեակ մը վարձած եմ:

Նորէն կ'ուզէք մեզ խաբել, ըսց ձեր զարմիկը մեզի պիտի յայտնէ ճշմարտութիւնը...:

Ջզային ու անխորհուրդ բարկութեան մը նուազյին մէջ Սօլիվօ գոչեց, բռնեցքները սեղմած, աչքերը շողարձակ:

— Ա՛հ, ձեր բոլոր հարցումները տաղտուկ կը պատճառեն այլեւս: Հաւատացէ՛ք որ գլուխ կ'արդուէկէք: Յանցանքը իմս է որ տխմարի մը պէս բռնուեցայ ու աւելի տխմար գործ մը ըրի, իմ հաշուիս չաշխատելով: Աւելի գէշ ուրիշներու համար, թո՛ղ անոնք գործին մէջէն ելլեն: Ավրիւ Քլիչի, թիւ 127 կը բնակիմ: Հիմա որ հասկցաք ստիկա, ուրիշ բան մի՛ պահանջէք ինձմէ: Իրո՛ւ որ, պատասխան չեմ տար այլեւս:

— Քիչ մը առաջ ձեզի ըսի թէ ձեր գիրքը վտանգած կ'ըլլաք, յամտուելով լուս մնալ...:

— Անմի՛տ խօսքեր: Այդ խօսքերը ձեր բերնէն վար չեն իյնար, տխմարները անարեկելու համար: Ես այդ խօսքերէն չեմ խտրուիր: Եղածը եղած է:

— Բուն Բօլ Հարմանը մեռած է, այնպէս չէ՞, յարեց հարցաքննիչ գառաւորը: Այսօր այդ անունը կրող անձը ժաք կարօն է իսկապէս:

Սօլիվօ ուսերը ցնցեց:

— Ան ձեզի հրամայած էր դրամի փոխարէն սպաննել Լիւսի Ֆորթիէն և անոր մայրը, ժանն Ֆորթիէն, յարեց դատաւորը :

Սօլիփօ լուռ մնաց : Հարցաքննիչ դատաւորը օտքի ելաւ ու առանց յայտնի ընելու իր բարկութիւնը, հրամայեց .

— Դուքս հանեցէ՛ք այս մարդը ու հաղորդակցութենէ զրկեցէ՛ք զայն :

— Աւելի լաւ, ըսաւ Սօլիփօ հեգնօրէն : Պիտի կրնամ հանդարտ քննուիլ : Իմ ուզածս ալ սա է : Գիշեր բարի, պորոններ :

Ապահովութեան պետը նշան մը ըրաւ ու ստիկանները բանտարկեալին հետ դուրս ելան :

— Այս մարդը շատ վտանգաւոր աւազակ մըն է, գոչեց հարցաքննիչ դատաւորը :

— Իր ըսածէն հասկցայ որ իր բնակարանին մէջ պիտի դաննէք այնպիսի փաստաթուղթեր, որոնք իր պատասխաններէն աւելի լաւ պիտի լուսաբանեն մեզ : Հիմա ի՞նչ որոշում պիտի տաք Բօլ Հարմանի մասին, յարեց Ապահովութեան պետը :

— Ես այն կարծիքը ունիմ թէ պէտք է սպասել մինչեւ Սօլիփօյի ընելիք կատարեալ խոստովանութիւնը... : Ան կը խօսէր բոլորովին չփարատած գիտովութեան մը ազդեցութեանը տակ... : Լուրջ գործ մը չպիտի ըլլայ հաւատ ընծայել անոր խօսքերուն և ամբասանութիւններուն... : Նախ խուզարկութիւն կատարենք Սօլիփօյի սենեակը... :

Ապահովութեան պետը խոնարհութիւն մը ըրաւ ու յետոյ հարցուց .

— Պարոն հարցաքննիչ դատաւորը համամիտ է որ այս գիշեր իսկ խուզարկութիւն կատարենք Սօ-

լիփօյի ցոյց տուած բնակարանին մէջ : Մեր տրամադրութեան տակ կառքեր ունինք միշտ ու կէս գիշերին կրնանք Ավընիւ Քլիշի գտնուիլ :

— Լա՛ւ, երթանք, յարեց դատաւորը :

Ինչպէս կը յիշեն մեր ընթերցողները, Բօլ Հարման կը յառաջանար Հուսօ փողոցէն ու Տիւշըմէն կը հետապնդէր զինքը : Երկար ատեն թափառելէ յետոյ, գործարանատէրը ժամը իննին կանգ առաւ գորշ փոքր դրան մը առջեւ ու սկսաւ քաշել զանգակը, որ ուժգին հնչեց պարակէզին ներսը : Տիւշըմէն ալ կեցաւ գրեթէ անոր գիմացը, կառանցիկ դրան մը խորշին մէջ :

Դուքը չբացուեցաւ : Զօրաւոր պատճառներ կային այդ մասին : Բօլ Հարման անշարժ ու շուարած, մտովի կը հարցնէր թէ ի՞նչ նշանակութիւն ունէր Սօլիփօյի բացակայութիւնը, բոյց չէր կրնար ենթադրել որ ստացած հեռագիրը ծուղակ մըն էր, ուստի որոշեց սպասել : Ու գործարանատէրը սկսաւ չափչփել պարտէզին պատին առջեւ :

Տիւշըմէն օգային կազի կառքներուն լուսարձակումներուն տակ կը տեսնէր Բօլ Հարմանի երթեւեկը ու քանի ատենը ստէր, այնքան կը ստատկանար անոր անհամբերութիւնը : Տիւշըմէն գնաց նստաւ քիչ մը անդին գտնուող սրճարանի մը թերասը, գործարանատէրին ուշադրութիւնը չհրապիրելու համար : Քալով Բօլ Հարմանի, ան յարածուն վրդովուժով ու զայրոյթով կը շարունակէր իր միօրինակ պատյար :

Ժամը սուր հնչեց : Բօլ Հարման նորէն մտեցաւ դրան ու քանիցս հնչեցուց զանգակը, յետոյ վերակսաւ պատիլ անհաւատար քայլերով, կատաղութեան մատնուած : Տիւշըմէն քթին տակէն կը խնդար, տեսնե-

լով որ գործարանատէրը զայրայթի շարժուձեւեր կ'ընէր: Ժամ մըն ալ սահեցաւ: Պաթիկեօլի ժամացոյցները տասնըմէկ հնչեցին: Բօլ Հարման այնքան ուժգին հառաչ մը արձակեց որ մինչև Տիւշըմէնի տկանջը հասաւ: Յետոյ անսաւ որ գործարանատէրը իր երկարատև ու անօգուտ սպասուէն ձանձրացած, զէպի Բլիշի հրոպարակը կ'ուղղուէր:

Կէս գիշերին, Տիւշըմէն արձարանէն մեկնեցաւ, խանութը փակուելուն համար:

Սօլիօլոյի տան պարտէզին դրան առջեւէն անցած պահուն նայուածք մը ձգեց պատին վրայ: Հազիւ երկու մէթր բարձրութիւն ունէր ան: Կրանիթէ բախարակ մը (դուռը կասքի անիւներէն պոչապանելու համար բարձր քար մը) կը գանուէր դրան քով: Պողոտան ամալի էր:

Տիւշըմէն պատին մօտեցաւ, անոր վրայէն ներս նետեց ունելիք, դուռը և դարձապտուտակ, յետոյ ստուգելով որ ո՛չ ոք իր կողմը կուգար, բախարակին վրայ ցատկեց, սրտին գագաթը ընկեց, մէկ ոստու՛մով պատին վրայ հեծաւ ու անկէ սահեցաւ պարտէզին մէջ:

Մէկ վայրկեան յետոյ, Տիւշըմէն կը մտնէր այն սենեակէն ներս, ուր փականքով սնտուկներ կը դըռնուէին, կապուած վիճակի մէջ: Ծրագ մը գրուած էր կարասի մը վրայ: Տիւշըմէն վառեց զայն:

— Բացայայտ է որ անպամը կծիկը զնելու կը պարտասուի, մրմնջեց Տիւշըմէն, անտուկները քըննելով, որոնց վրայ խոշոր տառերով գրուած էին ստբառերը. «Միացեալ Նահանգներ, Պուէնտս Այրէս:» Այտք չէ տտն կորանցնենք:

Տիւշըմէն ուրիշ սենեակ մը անցաւ, ուր աչքին գարկաւ գրասեղան մը:

— Կամ կը սխալիմ և կամ այն է որ ասոր մէջ կը գանուի փնտառածս, ըսաւ մտովի:

Գրասեղանը բանալիով գոցուած էր: Տիւշըմէն իր ունելիքը գործածեց ու գրասեղանին տախտակը տեղի տուաւ աւելի գիւրութեամբ քան տաղաւարին դուռը: Նախ աչքին զարկին պանքտոմաները և ոսկիի կծիկները:

— Պարոնը բարեկեցիկ է եղեր, ըսաւ Տիւշըմէն մտովի: Բօլ Հարման դրամ տուած ըլլալու է: Բայց ինծի պէտք եղածը սա չէ...:

Գրոցներէն մէկը բացոււ, թղթապանակ մը և թուղթերու երկու արցակներ իր ուշադրութիւնը գրաւեցին: Տիւշըմէն լաւ մը քննեց թղթապանակը ու մէկ ակնարկով նշմարեց այն երկու պարտամուրհակները, որոնց վրայ գրած էր մօրեղբորը կեղծ ստորագրութիւնը:

— Վերջապէս ձեռք անցուցի, մրմնջեց Տիւշըմէն սփոփանքի հաւաչով մը:

Այդ պարտամուրհակներուն կցուած էր այն գրուոր խոստովանութիւնը, զոր Ամանտա յանձնած էր, ժուանեիի դերձակուհիներէն տիկին Տէլիօնի: Տիւշըմէն այդ թուղթն ալ առաւ: Զուիցերիական հանրապետութեան դրոշմաթուղթ կրող ուրիշ թուղթ մըն ալ իր ուշադրութիւնը գրաւեց: Աչքէ անցուց զայն ու յաղթական բացազանչութիւն մը արձակեց: Մահուան փոստաթուղթ մըն էր:

— Բուն Բօլ Հարմանը մեռած է ժընէվի մէջ, գոչեց Տիւշըմէն: Անա բան մը որ մեծ հաճոյք պիտի պատճառէ իմ պաշտպանիս, էթիէն Բասթէլի:

Այդ փաստաթուղթերը թղթապանակին մէջ զննելով քովընտի գրպանին մէջ սահեցուց զայն: Նոյն

պահուն, պարտէզին դրան առջեւ կանգ առնող կառ-
քերու աղմուկը մինչեւ Տիւշըմէնի սկանչը հասաւ :
Ան գլուխը վեր առաւ ու մտիկ ըրաւ : Չայնրու
մրմունջ մը շատ որոշապէս կը լսուէր զուրտէն : Տիւ-
շըմէն միւս սենեակը դնաց ու կիսաբաց դրան մտե-
ցաւ : Բանալի մը կը գառնար փականքին մէջ :

- Նիզը գրուած է ըսաւ ձայն մը :
- Պատէն վեր ելէք, հրամայեց ուրիշ ձայն մը :

Տիւշըմէն սարսափի մասնուեցաւ : Տաղաւարէն
զուրս ցատկելով հասաւ այն տեղը, ուր պատին տակը
կը դանուէր ձաղարանոց մը, զոր նշմարած էր, շէն-
քէն ներս մտած պահուն : Այդ ձաղարանոցին վրայ
ցատկեց ու հոնկէ, պատին դազաթը : Արագօրէն ու
անշշուկ, վար սահեցաւ ու մթութեան մէջ անհետա-
ցաւ :

Արգարութեան պաշտօնեաները փութաջան խու-
զարկութիւն մը կը կատարէին :

— Հոս չեն մտած գողնալու համար, ըսաւ Ապա-
հովութեան պետը, հարցաքննիչ դատաւորին ցոյց
տալով այն սակիները և պանքատմաները, որոնք աչքի
կը զարնէին խորակուած սեղանին տախտակին վրայ
և որուն բոլոր զգրոցներն ուլ բաց էին : Ահա ապա-
ցոյցը . . . :

— Ուրեմն ինչո՞ւ հոս եկած են, հարցուց դատա-
ւորը :

— Այն թուղթերէն մէկը առնելու համար, որոնց
գոյութիւնը մասնանշեց թշուառական Սօլիֆօ իր մէկ
պատասխանին մէջ . . . :

— Ուրեմն այդ մարդը մեր քիթին խնդաց, ան

մեղասկից մը ունէր «Մանտէփու տէ Պուլանօթէ» ի մէջ :
Այդ մեղասկիցը հոս եկած է, վնասակար թուղթերը
վերցնելու համար, տեսնելով որ Սօլիֆօ ձերբակալ-
ուած է :

— Բօլ Հարմանը ըլլալու է . . . պահովարար ան
է . . . : Մա ունելիքը և գործիքները նոր են, այս շա-
հատակութեան համար գնուած են յատկապէս : Հասած
ատեննիս այդ մարդը հոս էր : Խօյս տուած է :

Ծօղերու փոխանակութենէն յետոյ, սկսան խու-
զարկել տան սենեակները : Իրարու ետեւէ պրպտեցին
կարասիները ու բացին և խուզարկեցին սնտուկները :
Պատուան ժամը երեքին, ամէն կողմ պրպտած ըլլա-
լով, Ապահովութեան պետը ու հարցաքննիչ դատա-
ւորը ստորագրեցին խուզարկութեան տեղեկագիրը :

ԺԳ.

Ամանտա ստակալի գիշեր մը անցուցած էր : Տիւ-
շըմէն տուն չէր վերադարձած : Ի՞նչ պատահած էր
արդեօք : Ժամը եօթէն ետքը սկսաւ հագուել : Էթիէն
Քասթէլի տունը երթալու մտադրութիւն ունէր :
Ամանտա հագուած պահուն տակաւ կը մտենար պա-
տուանին : Յանկարծ նշմարեց որ կաւք մը արագօրէն
կը յառաջանար, կաւքը ամն դրան առջեւ կեցաւ ու
Տիւշըմէնի գլուխը երեւցաւ դռնակին առջեւ :

— Շո՛ւա վար իջի՛ր, գոչեց երխտասարդը :

— Դուն ինչո՞ւ վեր չես ելլեր, հարցուց ման-
կամարդ աղջիկը :

— Պէտք է որ շուտով երթանք նկարիչին տու-
նը . . . : Թուղթերը քոփս են :

— Մե՛ր թուղթերը :

— Այո՛ . . . : Ու անկէ գտտ , բուն Բօլ Հարմանին մահուան փաստաթուղթը . . . : Սօլիվօ իր տունը չգարձաւ . . . :

— Ան ձերբակալուած է , յարեց Ամանտա :

— Ձերբակալուած , կրկնեց Տիւշըմէն : Ինչէ՞ն գիտես :

Ամանտա հակիրճ կերպով պատմեց սաջի օր «Ռանտէվու տէ Պուլանտէ» զինետան մէջ պատահած դէպքը :

— Ամէն ինչ լաւ կ'ընդունայ , գոչեց Տիւշըմէն , մանկամարդ կիներ լսելէ յետոյ : Հիմա քու աշխատանոցդ երթալու է : Ետտ չանցած քեզի պիտի հաղորդեմ պարոն էթիէնի տան անցուղարձերը : Ես վտանգ եմ որ գո՛հ պիտի մնայ ան : Ինձի հետ կառք նստէ՛ : Սէնթ Օնօրէ փողոցը պիտի ուռաջնորդեմ քեզ ու յետոյ Աստա փողոցը պիտի երթամ :

Էթիէն ալ Ամանտայի պէս շատ գէշ գիշեր մը անցուցած էր : Ան անձկութեամբ կ'սպասէր Տիւշըմէնի վերադարձին :

Ժամը վեցին , նկարիչը անցաւ իր աշխատանոցը , ուր սկսաւ սենեակին մէջ պոտիլ յարածուն անհամբերութեամբ մը : Մտովի կը հարցնէր , թէ Տիւշըմէն ինչո՞ւ չէր գար ու կը փախնար որ Սօլիվոյի հետ կռիւի բռնուած ու փորձանքի մը հանդիպած ըլլար :

— Ամէն ինչ ձախողութեան պիտի մտանուի այն վայրկեանին , երբ սա նախագգոցումը ունիմ թէ ճշմարտութիւնը վերջապէս պիտի պարզուի Ալֆօրվիլի տուամին և Բօլ Հարմանի դրդուեալ Սօլիվոյի գործած նոր ոճիքներուն մասին : Տիւշըմէն ձախողած է արդեօք : Սօլիվօ սպաննած է զայն :

Նկարիչը , չափողանց ախրած , ցած բազմոցի մը

վրայ նստաւ : Աորունկ անըջանքի մը մէջ թաղուած էր , երբ դուռը բացուեցաւ ու սենեկապանը ներս մտաւ :

— Պարո՛ն , բեռնակիրներ եկած են , նկարը տանելու համար . . . :

— Թող ներս գան , ըսաւ էթիէն :

Բեռնակիրները ներս մտնելէ յետոյ , էթիէն անոնց ցոյց տուաւ այն սնտուկը , ուր ծրարուած էր Ժօրժ Տարիէի արուելիք նկարը :

— Մեծ զգուշութեամբ տանելու է : Մտուելին քով գտնուող խաւաքարաէ փոքր ձին ձգեցէք , ես կը տանիմ զայն :

— Պարոն Բասթէլ , մենք գիտենք թէ ինչպէս տանելու է : Գիտէք թէ միշտ ես կը կատարեմ ձեր փոխադրութիւնները և դուք սեւէ արտունջ չէք յայտնած : Ընկե՛ր , սնտուկին մէկ ծայրէն բռնէ , իսկ միւս ծայրէն ես պիտի բռնեմ :

Ու երկու բեռնակիրները սնտուկին մէջ մէկ ծայրէն բռնեցին : Մտուելը ծանր էր , հակառակ մեծածաւալ չըլլալուն : Կամ ձախաւերութեան և կամ սխալ շարժումի մը հետեւանքով , բեռնակիրներէն մէկը վար ձգեց սնտուկը այն պահուն երբ ընկերը ձեռք մը կ'ընէր , սնտուկը աղմուկով ինկաւ տախտակաման վրայ , վար ձգելով ու Չախճախելով խաւաքարաէ փոքր ձին :

— Չախաւեր մարդիկ : Չէ՛ք կրնար զգուշութեամբ շարժիլ , դոչեց նկարիչը , իր սեղանէն բաժնուելով , ուր երկտող մը կը գրէր Ժօրժի :

— Կամաւ չըրի պարոն Բասթէլ : Չեաքէս ստնցաւ , պատասխանեց բեռնակիրը , քերելով ականջը : Նկարը չխտուեցաւ : Կործեմ թէ փոքր ձին տակը

մնացած ըլլալու է: Բարեբախտաբար մեծ բան մը չէր արժեր:

— Զախաւերներ, ձախաւերներ, կրկնեց նկարիչը:

Երկու բեռնակիրները ստուկին իւրաքանչիւր անկիւնէն բռնեցին, վերցուցին զայն ու աշխատանքէն դուրս ելան, առանց նոր արկածի: Խաւաքարտէ ձին բոլորովին ջախջախուած էր: Անոր լայնաբաց փորէն դուրս ելած էին խծուծները, մաշած թուղթ և քուրջի կտորներ:

— Հիմա ի՞նչ պիտի ըսէ ժօրժ, մըմնջեց նկարիչը, ստքովը հրելով ձիուն բեկորները: Շատ կապուած էր այս յիշատակին:

Հին խաղալիկը տախտակամածին վրայ ինկած պահուն թուղթեր դուրս ելած էին հոնկէ: Էթիէն նշմարեց զանոնք, բայց բնաւ կարեւորութիւն չընծայեց: Ժօրժի գրած նամակը վերջացնելու վրայ էր: Ահա այդ նամակը:

«Սիրելի զաւակս»

«Այսօր է որ քոսնը՛ինգ տարեկան կ'ըլլաս: Ես կը յիշեմ այդ բանը ու քեզի կը զրկեմ խոստացուած նկարը: Ասկէ զատ, շատ կարեւոր յայտնութիւններ պիտի ընեմ քեզի: Ժամը իննին քու սուռնդ պիտի գտնուիմ:

«Քու նախկին խնամակալը և յաւէտ բարեկամդ Էթիէն ՔԱՍԹԷԼ»:

Էթիէն ետին դարձած պահուն նորէն նայեցաւ ձիուն բեկորներուն և անոր կողէն դուրս ինկած թուղթերուն ու քուրջերուն:

— Տրովադայի հռչակաւոր ձիուն փորը այսքան

լեցուն չէր, ըսաւ նկարիչը մտովի, դետնէն հաւաքելով թուղթերը: Ի՞նչ թխած են ասոր մէջ:

Էթիէն կը պրպտէր ձիու բեկորներուն խառնուկոյտը: Յանկարծ կանգ առաւ, աչքերը խոշոր բացած ու թուղթի մը վրայ յառած, որուն ծալքերը քիչ առաջ բացած էր: Նկարիչը շատ գունատեցաւ: Իր ուշադրութիւնը գրաւած էր անուն մը, մինչ չէր յուսար որ այդ անունին հանդիպէր հոն:

— Ժա՛ք Կարօ, թոթովեց Էթիէն: Ժաք Կարոյին կողմէ ժամն Ծօրթիէի ուղղուած նամակ մը:

Ու յարեց, ձեռքերը և չրթունքը դողդոջուն:

— Տէ՛ր Աստուած, եթէ երբեք...

Ու նամակը գրեթէ բարձր ձայնով կարդաց, որ անորոշ կը լսուէր յուզումէն:

«Ամենասիրեցեալ ժամն»

«Երէկ ձեր առջեւ պարզեցի մօտաւոր ապագայի մը մէջ գոյանալիք հարստութիւնը և երջանկութիւնը ձեզի և ձեր զաւակներուն համար: Հիմա կրնամ այդ բանը ձեզի խոստանալ անմիջական և դրական կերպով:

«Վաղը պիտի հարստանամ, կամ պիտի սկսիմ ձեռքիս մէջ ունենալ մեծ հարստութեան մը միջոցները: Գիւտի մը պիտի տիրանամ և անոր շնորհիւ անհաշուելի շահեր պիտի ընեմ: Գրեթէ երկու հարիւր հազար ֆրանք պիտի ունենամ, այդ գիւտը շտապորձելու համար:

«Կեղծ ամօթ մի՛ զգաք, ժամն: Խորհեցէ՛ք ձեր զաւակներուն վրայ, որոնք իմ պիտի ըլլան ու այս մտածումը պիտի խրախուսէ ձեզ:

«Այս գիշեր, ժամը տասնըմէկին, փոքրիկն ժօրժի հետ ձեզի պիտի սպասեմ Շարանթօնի կամուրջին վրայ

ու ձեզ պիտի առաջնորդեմ ապահով վայր մը, ուրկ վազը պիտի մեկնինք դէպի արտասահման: Հարուստ ու երջանիկ պիտի ըլլանք հոն:

«Առանց ցաւ զգալու, հեռացէ՛ք այդ տունէն, սրուն աէրը կը վռնտէ ձեզ, եկէ՛ք անոր քով որ կը սիրէ ձեզ ու երբեք չպիտի թերանայ:

«Ժանն, եթէ դուք չգաք, չեմ գիտեր թէ յուսահատութիւնը ինչ ծայրայեղութեան պիտի մղէ զիս...»:

«Բայց դուք պիտի գաք...»

ԺԱՔ ԿԱՐՕ

27 Սեպտեմբեր 1861

— Զարմանալի՛ բան, գոչեց էթիէն, նամակին ընթերցումը աւարտելէ յետոյ: Բայց ստիկայ այն նամակն է, զոր ժանն Ֆորթիէ փճացած ու այրած կը նկատէր: Ահա՛ իր անմեղութեան փաստը, որուն վրայ կը խօսէր միշտ ու զայն կ'ոգեկոչէր անդադար: Մինչդեռ այդ փաստը իրեն այնքան մօտիկ կը գտնուէր: Խեղճ կին... Այս նամակին իմաստը անվիճելի է... Ժաք Կարօ երկու հարիւր հազար Ֆրանքի մօտ գումարի մը վրայ կը խօսի ու ժիւլ Լապրուէն գողցուած դրամն ալ հարիւր իննսուն հազար Ֆրանք է: Ան կը խօսի գիւտի մը մասին, որ մեծ շահեր պիտի ապահովէ...: Էլեւիէնի հօր ըրած գիւտն է ան: Ժորժ պիտի իմանայ որ ինք ժանն Ֆորթիէի զաւակն է որ կրնայ մօրը պատիւը վերահաստատել: Այսուհետեւ ո՛չ մէկ բան արգելք պիտի ըլլայ Էլեւիէնի, իր անունը տալու Էլեւիի զօր կը սիրէ և որ արժանի է իրեն:

Այդ պահուն զարնուեցաւ բնակարանին դուռը, յետոյ աշխատանոցին դուռը:

— Ներս մտէ՛ք, ըսաւ էթիէն:

Դուռը բացուեցաւ: Տիւշըմէն սեմին վրայ կանգնած էր:

— Վերջապէ՛ս եկաք, գոչեց նկարիչը, երիտասարդը դիմաւորելով:

— Ամբողջ գիշերը դադած էի...: Լուրերը լաւ են:

— Սօլիփօ ի՞նչ եղած է:

— Ամանտայի ճարպիկութեան շնորհիւ ձերբակալուած է...: Քիչ յետոյ մանրամասնօրէն պիտի պատմեմ: Հիմա աւելի ստիպողականը կայ:

— Շուտ ըսէ՛ք, յարեց նկարիչը: Բօլ Հարմանի մասին բան մը գիտէ՞ք:

— Բօլ Հարման մեռած է, յարեց Ռաուլ:

— Մէրիի հայրը մեռած, ըսաւ էթիէն ապշահար:

— Մէրիի հօրը վրայ չէ որ կը խօսիմ, այլ այդ անունը կրող բուն Բօլ Հարմանի վրայ, պատասխանեց Տիւշըմէն: Բուն Բօլ Հարմանը քսանըհինգ տարի առաջ մեռած է ժընէվ, հիւանդանոցի մը մէջ ու Քուրպըվօւայի գործարանատէրը, ամէնուն կողմէ յարգուած այդ միլիոնատէրը առած է անոր անունը, ծածկելու համար իր բուն անունը:

Նկարիչը յուզումէն կը դողար:

— Ապացոյց ունի՞ք, ըսաւ էթիէն:

Տիւշըմէն նկարիչին երկարեց ժընէվի մարդահամարի դիւանէն առնուած փաստաթուղթերը Սօլիփոյի միջոցաւ: Էթիէն անհամբերութեամբ կարդաց այդ փաստաթուղթը:

— Անկարելի է այլեւս տարակուսիլ, մրմնջեց նկարիչը: Բնազգս լաւ ծառայած էր ինծի... ճշմարտութիւնը կը կռահէի: Ա՛հ, ժաք Կարօ, վերջապէս օձիքէդ բռնեցի:

Էթիէն զանգակը հնչեցուց: Սենեկապանը խակոյն ներս մտաւ: Նկարիչը ըսաւ անոր.

— Կառք մը բռնեցէ՛ք ու Գուրպըլօւա, Բօլ Հարմանի գործարանը գացէ՛ք: Հոն պարոն Լիւսիէնի ըսէք իմ կողմէս թէ ամէն գործ ձգելով, ձեզի հետ հոս գայ անմիջապէս: Եթէ երբեք ձեզ հարցուփորձէ, անոր կ'ըսէք թէ ամենակարեւոր բաներ պիտի իմանայի նձմէ . . .:

— Լա՛ւ, պարոն:

— Ահ, սիրելի Տիւշըմէնս, գոչեց նկարիչը, անոր ձեռքը սեղմելով, դուք լաւ գործի մը շնորհիւ լայնօրէն գաւեցիք այն յանցանքը զոր գործած էք յիմարութեան վայրկեանի մը մէջ: Հիմա ես մեծ գործեր պիտի տեսնեմ, որուն դուք ալ ականատես պիտի ըլլաք, (Տիւշըմէն ուրախութենէն կ'արտասուէր): Բայց պէտք չէ մոռնանք անհրաժեշտը, այսինքն ճաշը որովհետեւ Լիւսիէն հոս գալուն պէս, դուրս պիտի ելլենք . . . : Ծաշի պահուն պիտի պատմէք ձեր գիտցածները:

Երկուքն ալ միպսին անցան ճաշարանը ու սեղան նստան: Տիւշըմէն մանրամասնօրէն պատմեց նախընթաց գիշերուան միջադէպերը ու Քլիշի պողոտայի տաղաւարին մէջ կատարած խուզարկութիւնը: Ծաշը հազիւ աւարտած էր, երբ Լիւսիէն ճաշարան մտաւ:

— Սիրելի արուեստագէտ, ինչպէս կը տեսնէք, հոս կուգամ շատ յուզուած: Կ'երեւայ թէ կարեւոր բաներ իմաց պիտի սաք ինձի:

— Շատ կարեւոր, յարեց Էթիէն: Ձեր հօր սպաննիչը կը ճանչնամ:

Լիւսիէնի գոյնը նեւեց բոլորովին: Երթունքները երերացին, բայց չկրցաւ բռն մը արտասանել: Յուզումը թոյլ չէր տար խօսելու:

— Կը ճանչնամ զայն, ըսաւ Էթիէն ու այս պարոնին (Տիւշըմէնը ցոյց տալով) շնորհիւ է որ այդ թշուառականը դիմակագերծ եղած է:

Լիւսիէն իր պաղարիւնը գանկելով խակոյն, հարցուց.

— Մարգասպանին անունը ինչ է:

— Քիչ ատենէն պիտի իմանաք, երբ ատենը գայ: Հիմա, ձեր բարեկամին, ժօրթ Տարիէի քով պիտի երթանք:

Էթիէն գլխարկը արաւ ու երեք անձերը Պոնաբարթ փողոց գացին կառքով:

ԺԵ.

Լիւսի Թօրթիէ ամբողջ իրիկունը սպասեց մայր Լիզոնի: Կտի համբերութիւն ցոյց տուաւ, բայց երբ ժամը տասը հնչեց, մանկամարդ աղջիկը մտահոգութեան մատնուեցաւ: Լիւսի մտահոգութիւնը տակաւ անձկութեան փոխուեցաւ: Կէս զիշեր եղաւ: Ժամն երեւան չէր ելած: Լիւսի, որ շատ տկար էր տակաւին ու յոգնած կ'զգար ինքզինքը, անկողին մտաւ: Բայց չկրցաւ աչքերը դոցել:

Վերջապէս, ատոռուան ժամը չորսին, յոգնութիւնը յաղթեց անձկութեան: Լիւսի ծանր քուն մը քոչեց, գլուխը բարձին վրայ ձգած: Ժամը ութն էր, երբ արթնացաւ: Անկողինէն վար ձատկեց ու գնաց Ժամնի սենեակին դուռը զարկաւ: Ոնէէ պտտասխան շառաւ, սենեակը թափուր ըլլալուն: Մանկամարդ աղջիկը այդ լուրթիւնէն սարսափած, արագօրէն հագուեցաւ ու վար իջաւ:

— Նախ «Իմանալովու տէ Պուլանձէ» պիտի եր-

թամ, ըստ մանկամարդ աղջիկը մտովի, տունէն դուրս ելած պահուն:

Ճաշարան-գինետան առջեւ հասած ատեն Լիւսի կանգ առաւ ապշահար: Խանութը գոց էր: Մայթին վրայ խմբուած քանի մը կիներ կը խօսակցէին: Լիւսի տեղեկութիւն ստացաւ կնոջմէ մը, որ ըսաւ.

— Խանութը գոցուած է դատական իշխանութեան հրամանով, որովհետեւ հացագործները պաշտպանած են հացագործ կիներ:

Լիւսի սոսկուածի մատնուեցաւ «հացագործ կիներ» բառերը լսելով:

— Ի՞նչ է այդ կնոջ անունը, հարցուց Լիւսի դուահար:

Թաղին մէջ մայր Լիզօն կը կոչեն զայն:

Լիւսիի գոյնը նետեց ու զգաց որ իր երակներուն արիւնը դէպի սիրար կը խուժէր ու կը խնդրէր զինքը:

— Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, թոթովեց Լիւսի հագիւ լսելի ձայնով մը:

— Ա՛հ, ինչո՞ւ: Ատ է որ չենք գիտեր ճշդիւ: Շատ մը բաներ կ'ըսեն: Ուզած են մայր Լիզօնը ձերբակալել, բայց ի պատիւ անոր խնջոյք տուող հացագործները, բախում ունեցած են սատիկաններուն հետ ու մայր Լիզօն կծիկը դրած է:

— Տէ՛ր Աստուած, Տէ՛ր Աստուած, թոթովեց Լիւսի յուսահատութեամբ:

Ու իրոյս տուաւ հոնկէ: Յետոյ խորհելով որ թերեւս պիտի կարենար աւելի ճշգրիտ տեղեկութիւններ քաղել անոր գործատէրէն, Լիւսի անոր դիմեց: Միայն սպասուէին կը գտնուէր խանութին մէջ:

— Կրնա՞ք ինձի ըսել թէ մայր Լիզօնը սեսած էք, հարցուց Լիւսի:

— Ա՛հ, անոր վրայ մի' խօսիք, օրիորդ: Երէկ, «Ռանտէվու տէ Գուլանժէ»ի մէջ ուզած են ձերբակալել զայն: Կ'ըսուի թէ սատիկանութեան կողմէ կը փնտուէր ան:

— Ոստիկանութեան կողմէ կը փնտուէր, կրկնեց Լիւսի խելայեղ:

— Այդպիսի զրոյց մը կը չըլի: Ամէնքն ալ այսպէս կ'ըսեն թաղին մէջ:

Լիւսի հաղիւ կրնար ինքզինքը բռնել, սոսկալի յուզումէն ընկճուած: Իր բովանդակ քաջութեան դիմում ըրաւ ու սպասուէին շնորհակալութիւն յայտնելէ յետոյ դուրս ելաւ:

— Բան մը չկրցի իմանալ, մրմնջեց Լիւսի, խանութէն հեռացած պահուն: Ո՞ւր գտնելու է մայր Լիզօնը... Ո՞ւր գտնելու է զայն: Առանձին կը տապալակիմ այս սոսկալի գաղտնիքին մէջ, ու չեմ կրնար աշխատիլ փրկութեանը այդ հէք կնոջ զոր կը սիրեմ: Լիւսիէն լքեց զիս... Նեցուկ մը պիտի ըլլար ինձի: Ան ալ կը սիրէր մայր Լիզօնը... Հիմա խորհուրդ պիտի տար անոր, պիտի պաշտպանէր զայն:

Լիւսի կանգ առաւ յանկարծ: Անոր միտքը ինկած էր Լիւսիէնի բարեկամը եղող փաստարան ժօրթ Տարիէն, որուն տունը գացած էր մայր Լիզօն, մանկամարդ աղջկան մասին խօսելու համար: Քսան վայրկեան չանցած, Լիւսի հասաւ երիտասարդ փաստարանին բնակարանը: Հակառակ իր տկարութեան ու յոգնութեան, Լիւսի արագօրէն բարձրացաւ երկու յարկերը: Պառաւ Մատլէն դուռը բացաւ:

— Կրնա՞մ պարոն փաստարան Տարիէն տեսնել:

— Կարծեմ թէ, օրիորդ: Հաճեցէ՛ք ներս մտնել: Պարոնը իր աշխատատեղեակին մէջ կը գտնուի: Հիմա իմաց կուտամ:

Քանի մը վայրկեան յետոյ, սպասուէին ներս մտցոնց Լիւսին ու քաշուեցաւ: Ժօրժ առաջին ակնարկով իսկ նշմարեց այցելուէիին նեղ դէմքին վրդուփումը:

— Հաճեցէ՛ք նստիլ, օրիորդ, ըսաւ ժօրժ, թիկնաթու մը քշելով, որուն վրայ ձգեց ինքզինքը Լիւսի:

— Ա՛հ, պարոն, խորհուրդ տուէ՛ք ինձի... պաշտպանեցէ՛ք զիս... ազատեցէ՛ք զայն, գոչեց Լիւսի, հեծկլաւով:

Յուսահատութեան այդ պոռթկումէն զարմացած, ժօրժ նախ շուարեցաւ թէ որ կողմէն սկսէր խօսակցութիւնը, բայց շուտով գտաւ իր պողարիւնը ու ըսաւ.

— Օրիորդ, ի՞նչ բանի վրայ կը դառնայ խնդիրը: Ի՞նչ վիշտ, ի՞նչ ցաւ ձեզ կը հարուածէ այսքան սաստկօրէն:

— Պարոն, իմ մօտս ազնիւ և արժանաւոր կին մը կար, զոր կը սիրէի, իբր թէ իմ մայրս ըլլար...: Քանի մը օր առաջ, քիչ մնաց որ սպաննուէր: Երէկ, արհեստակիցներուն կողմէ ի պատիւ իրեն արուած խնջոյքի մը գացած էր, տօներու համար իր դրեթէ հրաշքով ազատումը: Ան իրիկունը պիտի վերադառնար: Գիշերն ալ անցաւ ու ան երեւան չելաւ տակաւին...: Չափազանց մտահոգութեան մատնուած, այս առտու գացի այն ձաշարանը, ուր տեղի ունեցած էր այդ խնջոյքը: Խանութի գատական իշխանութեան հրամանով փակուած էր ու դիպուածաւ տեղեկացայ որ այդ հրամանը տրուած էր, անոր համար որ փնարուած կինս խոյս տուած էր, շնորհիւ խնջոյքը սարքող հացադօրձներու, որոնք ընդդիմացած էին այդ կնոջ ձերբակալութեան: Այդ վայրկեանէն ի վեր, ան չէ

վերադարձած իր աշխատած հացավաճառանոցը: Չեմ գիտեր թէ որո՞ւ գիմեմ, անոր հետքը գտնելու համար: Պարոն, աշխարհի մէջ առանձին ըլլալուս, ձեր օգնութեան և խորհուրդներուն կը դիմեմ: Պարոն, առաջնորդեցէ՛ք զիս, որովհետեւ կ'զգամ որ առանց ձեր աջակցութեան, մայր Լիզօն կորսուած է ինձի համար:

Այս խօսքերը լսելուն պէս, ժօրժ տեղէն վերցատկելով գոչեց.

— Մայր Լիզօն, Լի՛զ Բէրրէն: Գտնուած թուզթերը ինձի բերող ազնիւ կի՞նն է ան: Լիզ Բէրրէնի վրա՞յ կը դառնայ խնդիրը:

— Այո՛, պարոն:

— Ի՞նչ Լիւսի կը կոչուիք, այնպէս չէ՞, օրիորդ:

— Այո՛, պարոն, կրկնեց մանկամարդ ազջիկը:

Ժօրժ խուլ բացազանշութիւն մը արձակեց յանկարծ: Ան յիշեց իր ներկայութեան, Բօլ Հարմանի կողմէ այդ կնոջ ուղղուած սպառնալիքները:

— Բօլ Հարման մատնած ըլլալու է զայն, խորհեցաւ ժօրժ: Տարաբախտ կինը, ծուղակի մէջ ինկած, փախուտի տանն ձերբակալուած ըլլալու է...:

— Հիմա ի՞նչ պիտի ըլլայ, յարեց Լիւսի, ձեռքերը իրարու միացուցած:

— Օրիորդ մէկ-երկու հարցումներ պիտի ընեմ ձեզի, պատասխանեց ժօրժ: Մայր Լիզօն կոչուած կինը ձեզի չէ՞ ըսած իր ո՛վ ըլլալը, բուն անունը չէ՞ յայտնած:

— Ինձի ըսած է որ Լիզ Բէրրէն կը կոչուի, յարեց Լիւսի ապշահար երեւոյթով մը:

— Օրիորդ, այդ անուան տակ ուրիշ անուն մը սքօղուած է: Ոստիկանութեան միջոցաւ հետազօտու-

Թիւններ ընելու էք... այն ատեն միայն բախտը պիտի ունենաք ձեր բարեկամուհին գանելու...:

— Կը սարսափեցնէք զիս, գոչեց մանկամարդ աղջիկը: Մայր Լիզօն ստուգիւ ոճի՛ր մը գործած է:

— Ձեռ գիտեր, բայց Լիզ Բէրրէն ուրիշ անունով մը քսանըմէկ տարի առաջ դատապարտուած է մշարնջենական բանտարկութեան: Յետոյ Քլէրմօնի կեղրոնական բանտէն խոյս տուած է: Ժանն Ծօրթիէ կը կոչուի ան:

Լիւսի դանդաջեց և յուսահատութեան աղաղակ մը արձակեց:

— Մայրս, գոչեց Լիւսի, ձեռքերը գալարելով: Իմ մայրս էր... անիրաւօրէն դատապարտուած, Լիւսիէն ինծի ըսու որ մայրս ուրիշի մը ոճիրը կը քաւէր: Անա ինչու ան զիս կը շրջապատէր սրտայոյզ խնամքներով ու անսպառ խանդաղատանքի գոնձեր կը շառլէր ինծի: Մայրս, իմ խեղճ մայրս... սիրեցեալ մայրս: Ու նորէն ձերբակալուած, բանտարկուած են զայն... այլեւս չպիտի տեսնեմ անոր երեսը...: Բայց սոսկալի բան է ասիկա, պարոն: Անոր անմեղութիւնը ապացուցանելու, զայն ազատելու միջոց մը գտնելու է...: Պարոն, դուք փաստաբան էք և ինչպէս կը տեսնեմ, սրտի տէր էք, ձեր աչքերը արցունքներով լեցուած են: Պարոն, կ'աղաչեմ: Հրաշք մը գործեցէ՛ք: Մայրս ինծի վերադարձուցէ՛ք...:

Այդ պահուն սենեակին դուռը բացուեցաւ: Էթիէն Քասթէլ, Լիւսիէն Լապրու և Ռաուլ Տիւշըմէն ներս մտան:

— Խնամակա՛րս, գոչեց Ժօրթ ապշահար:
— Լիւսիէն, թոթովեց մանկամարդ աղջիկը ու սոսկումով ետ քաշուեցաւ:

Լիւսիէն մանկամարդ աղջկան քով փութաց, թեւերուն մէջ առաւ ու կուրծքին վրայ սեղմեց զայն, ախանջէն վար փսփաւով:

— Յուսացէ՛ք, Լիւսի, յուսացէ՛ք:

— Ան քիչ մը առաջ ինծի իմաց կուտար Լիզ Բէրրէնի անհետացումը, յարեց Ժօրթ...:

— Պիտի գտնենք զայն, վստահ եղէք, ըսու էթիէն Քասթէլ:

Լիւսի դէպի դուռը կ'ուղղուէր:

— Խնդրեմ, մի՛ երթաք, օրիորդ, յարեց Էթիէն: Դուք պէտք է ախմատես ըլլաք այս տեղի անցուդարձին...:

— Այս տեղի անցուդարձին, կրկնեց Ժօրթ, չափազանց զարմացած:

— Ձաւակս, ըսաւ Էթիէն յուզուած ձայնով մը, այսօր կը լրտնայ քսանըմէկներորդ տարիդ: Այսօր պէտք է կատարեմ վերջին բաղձանքը այն պատուական մարդուն, որ քու մանկութեանդ վրայ հսկեց և ինծի վստահեցաւ խնամակալի պաշտօնը:

Էթիէն դրպանէն հանեց թղթապանակը, բացաւ զայն և մէջէն հանեց սեւ կնիքով կնքուած նամակ մը ու Ժօրթի երկարեց, աւելցնելով:

— Սիրելի զաւակս, կարդայ սա նամակը: Բարձրաձայն կարդայ... և դուք, Լիւսի Ծօրթիէ, մտիկ ըրէ՛ք:

Ժօրթ պատուեց նամակին պահարանը ու կարդաց հետեւեալը:

«Իմ սիրեցեալ Ժօրթս.
«1861ի Սեպտեմբեր ամսուն, խեղճ կին մը, փոքր տղու մը ձեռքէն բռնած, ինծի կը ներկայանար: Շէվրիի երիցատան մէջ: Այդ հէգ կինը հետապնդուած ու

նեղը դրուած էր, սպաննութեան, գողութեան ու հրձիգութեան երբեակ ամբաստանութեամբ: Ժանն Ծօրթիէ կը կոչուէր ան...:

«Ժանն Ծօրթիէ իր պզտիկ զաւակին գլխուն վրայ երզում ըրաւ որ ինք անմեղ էր: Ծշմարտութիւնը կը կարդացուէր իր նայուածքին մէջ, կը թրթռար իր ձախին մէջ, կը լուսաւորէր դէմքը: Ես հաւատացի անոր երզումին... ու մինչեւ այսօր կը հաւատամ տակաւին:

Ը — Մհ, ինչ ազնիւ սիրա, թոթովեց Լիւսի:

«Բայց ինչ կրնար ընել անվիճելի այդքան փաստերու հանդէպ: Ափաս, ոչինչ: Մարդկային արդարութիւնը հետեւեցաւ իր ընթացքին: Ժանն Ծօրթիէ երեք ամբաստանութեանց հիման վրայ, յանցապարտ ճանչցուեցաւ ու մշանջենական բանտարկութեան դատապարտուեցաւ»:

Լիւսի դէմքը ծածկեց ձեռքերուն մէջ:

«Հակառակ ջախջախիչ փաստերուն և երզուեալներու արձակած վճիռին, իմ համազումս չէր փոխուեր: Ինձի համար ժանն Ծօրթիէ մեղապարտ չէր, այլ մարտիրոսուէի մըն էր, դատական ամենէն ցաւալի սխալին զոհ: Ես ուզեցի կրցածիս չափ դարմանել մարդոց անարդարութիւնը և իմ քրոջս խորհուրդ տուի որդեգրելու ժաննի զաւակը: Քոյրս որդեգրեց ու Ժօրթ Տարիէ կոչեց զայն»:

Այս խօսքերուն յաջորդեցին Ժօրթի, Լիւսիի և Լիւսիէնի կողմէ արձակուած երեք բացագոնչութիւններ:

— Ես... ես... յարեց Ժօրթ խելայեղութեան մատնուած, ես ժանն Ծօրթիէի զաւակն եմ ու Լիւսի... իմ քոյրս:

Ժօրթ թեւերը երկարեց մանկամարդ աղջկան:

— Եղբայրս, եղբայրս գոչեց Լիւսի, երիտասարդ փաստաբանին կուրծքին վրայ նետուելով, մինչ Ժօրթ տերաիւ կ'ողջագուրէր զայն:

Այս յուզիչ տեսարանին երեք տկանատեսները կ'արտասուէին, սուսնց գիտակցութիւն ունենալու: Բայց ինչ քաղցր արցունքներ էին: Ժօրթ յանկարծ բաժնուեցաւ Լիւսիէն ու ըսաւ:

— Մենք ժանն Ծօրթիէի զաւակներն ենք, քոյր իմ: Դատապարտեալի մը զաւակները: Մեր մայրը անմեղ է, բայց յաչս մարդոց, ան սպաննած է Լիւսիէնի հայրը, կողոպտելու համար զայն: Մարտիրոսուէի մըն է ան ու մենք չենք կրնար անոր պատիւը վերահաստատել: Ահ, սուկալի՛ բան է:

— Յուսացէ՛ք, բարեկամս, գոչեց Լիւսիէն, երիտասարդ փաստաբանին ձեռքը բռնելով: Դուք իմ եղբայրս պիտի ըլլաք: Չեր մօր անմեղութեան փաստերը, զոր երկիրքէն կը հայցէիք, միասին բերած ենք...:

— Ահաւասիկ անոնցմէ մէկը, յարեց էթիէն փաստաբանին ներկայացնելով ժառք Կարոյի նամակը: Կարդա՛, զաւակս...:

Ժօրթ լախեց այդ նամակը:

— Այո՛... այո՛... գոչեց Ժօրթ, ոճիրին փաստաթուղթն է աս: Ահ, մայրիկ, մայրիկ... Վերջապէս գանուեցաւ...: Բայց կը կարծէի թէ այս վճռական փաստաթուղթը կորսուած է: Ո՛ւր կը գտնուէր ան:

— Խաւաքարտէ փոքր ձիուն կողերուն մէջ էր այդ նամակը, երբ մայրդ ու դուն Շէվրիի երիցատունը տպաստանեցաք, պատասխանեց էթիէն:

Այս խօսքը լսած պահուն Ժօրթի այնպէս թուե-

ցաւ որ յանկարծ քող մը կը պատուէր իր աչքերուն առջեւ...:

— Ահ, բաւ ժօրժ, ճակատը սեղմելով երկու ձեռքերուն միջեւ...: Մարած լոյսը կը վառի նորէն...: Հիմա կը յիշեմ: Այս ձիուն հետ կը խաղայի մեծ գործարանի մը բակին մէջ, որ յետոյ հրդեհէ մը մոխիր դարձաւ ու ես տեսայ որ մուտք գիշեր մը բոցերը կը լափէին զայն: Այս ձիուն կողին վրայ վէրք մը, լայն ծակ մը կար: Սա նամակը գետնէն վերցուցի և ուրիշ թուղթերու, քուրջերու հետ լեցուցի պարապ միջոցը: Մայրս ի գուր կը փնտռէր զայն: Ու ան դատապարտուեցաւ այդ փաստաթուղթի կորուստին հետեւանքով: Ափսո՛ս, շատ ուշ երեւան կ'ելլէ: Ժաք Կարօ չպիտի կրնայ խոստովանիլ թէ ինք գրած է նամակը— քանի որ մեռած է:

— Ժաք Կարօ ողջ է, պատասխանեց նկարիչը:

— Ո՞ղջ է:

— Այո՛, և այսօր հարուստ, երջանիկ ու յարգելի. իր ինքնութիւնը ծածկած է անուան մը տակ, որ ամէնուրեք ալ ծանօթ է...: Բօլ Հարման կը կոչուի ան:

— Բօլ Հարման, կրկնեցին Լիւսի և Լիւսիէն սոսկումով:

— Այո՛, Բօլ Հարման, որ ուզած է սպաննել տալ Լիւսին: Բօլ Հարման մատնած է ժամն Փօրթիէն, անոր դէմ սարքած մահափորձը ձախողելն յետոյ:

— Ահ, թշուառական, թշուառական: Բայց ըստո՞յգ է ձեր ըսածը, հարցուց ժօրժ:

— Այո՛: Բուն Բօլ Հարմանը քանրհինգ տարի առաջ մեռած է Փրնէվի մէկ հիւանդանոցին մէջ...: Ահա իր մահուան փաստաթուղթը: Այսօրուան Բօլ

Հարմանը, միլիոնատէրը, մեծ ճարտարագործը, ծէյմա-Մօրթիմէրի նախկին ընկերը ուրիշ մէկը չէ, եթէ ոչ ժաք Կարօն:

— Ժաք Կարօ, կրկնեց ժօրժ: Ի՞նչ տպացոյց կայ:

— Անշուշտ թղթածրարներուդ մէջ ունիս անոր գիրերէն նմոյշ մը:

— Այո՛... այո՛... յարեց երիտասարդ փաստաբանը, այս նամակը...:

Ու ժօրժ իր դրասեղանին վրայէն առաւ գործարանատէրին մէկ նամակը, զոր առջի օր իրեն զրկած էր ան: Էթիէն վերցուց այդ նամակը ու ակնարկ մը ձգելէ յետոյ անոր վրայ, յաղթական ճիշ մը արձակեց ըսելով.

— Միեւնոյն գիրն է: Ինչպէս կը տեսնէք անկարելի է տարակուսիլ: Բօլ Հարման մեր բարեկամին հօր, Ժիւլ Լապրուի սպաննիչ ժաք Կարօն է:

Լիւսիէն սոսկումով մրմնջեց.

— Այդ մարդը կ'ուզէր իր ազգական հետ ամուսնացնել զիս, գիտնալով որ ո՛վ եմ ես: Թշուառական: Բայց չեմ կրնար արդարութեան յանձնել զայն, ժամանակը անցած ըլլալուն համար:

— Ոչ, պատասխանեց Էթիէն: Ալֆօրվիլի ոճիրներուն համար ժամանակը անցած է, այո՛: Բայց օրէնքին խտուրթեան կ'ենթարկուին Լիւսիին և ժամնին վրայ ի գործ դրած իր մահափորձերը:

— Մօրս վրայ խորհինք, յարեց ժօրժ: Ի՞նչ եղած է մայրս:

— Քնդի ըսի թէ պիտի գտնենք զայն: Ամէնքս ալ կրնանք մեր թիւերը և սրտերը բանալ անոր առջեւ... սիրելի ու պատուելի զայն:

— Բօլ Հարմանի մասին ի՞նչ որոշում կուտայ:

— Պատրաստ էք իմ խորհուրդներուս համաձայն գործելու:

— Այո՛, այո՛, պատասխանեցին ժօրժ և Լիւսիէն:

— Ուրեմն եկէ՛ք:

Վերոյիշեալ հինգ անձերը Պոնաբարթ փողոցի տունէն դուրս ելան ու նստան դրան առջեւ սպասող երկու կառքերուն մէջ, բայց նախապէս էթիէն ծիսավաճառէ մը գնեց դրոշմուած երկու թերթ թուղթ:

ԺԶ.

Նախընթաց իրիկուն, կոմ աւելի ճիշդը, այդ իրիկունը, Բօլ Հարման իր տունը վերադարձած էր առտուան ժամը մէկին, բոլորովին ապշահար, խիստ մտազբաղ ու մտահոգ, Սօլիվոյի ճշդապահութեանը համար, որով ան ժամադրութիւն տուած էր, բայց իր ընտելարանը չէր գտնուած: Գիշերը ուշ տանն միայն Բօլ Հարմանի քունը տարած էր:

Յաջորդ առտու, ժամը իննին տասնները դուրս ելաւ, սեղանաւորին քով գնաց, անկէ առաւ մեղսակիցին վճարելիք դրամը ու կտուապոսին հրամայեց որ զինքը գործարան տանի: Ոչ մէկ նամակ, ոչ մէկ հեռագիր չէր հասած:

Սպասեց: Ժամը տասնըմէկին ալ ոչ մէկ բան...: Թշուառակոսը անձկութենէն խելայեղ, հարիզ վերադարձաւ:

Մէրի սովորականէն աւելի տկար էր այդ օրը...: Առջի իրիկուն, արիւն թքած էր: Տենդ մը կ'այրէր երակները ու կ'ընկճէր զինքը: Տուն դարձին, հայրը դառնօրէն զգածուեցաւ այս յեղակարձ փոփոխութեանէն: Սուր ցաւ մը զգաց սրտին մէջ ու հակառակ

մտահոգութիւններ ունենալուն, սա մութ մտածումը պատեց հոգին, բժիշկները արդեօք խաբա՞ծ էին զինքը: Մէրի այդքան երիտասարդ տարիքի մէջ պիտի մեռնէր: Աչքերը արցունքներով լեցուեցան: Ան ստիպուեցաւ ինքզինքը զսպել, որպէսզի չարտասուէ:

Ճաշին տանն Բօլ Հարման ըսաւ թէ գլուխը կը ցաւէր, որպէս զի պատրուակ մը գտնէր, չճաշելու համար:

Մէրի ալ ախորժակ չունէր ընաւ և ուժաթափութիւնը կ'երեւար գէմքին վրայ:

— Յաւ կ'զգա՞ս, սիրունիկս, հարցուց գործարանատէրը:

— Քիչ մը, հայր: Բայց բան մը չէ: Այս գիշեր աղէկ չքնացայ:

— Տենդ ունե՞իր:

— Կարծեմ: Սոսկալի երազներ խռովեցին քունս:

— Ինձի պէս, խորհեցաւ Բօլ Հարման:

Գործարանատէրը ձռնց գլուխը յետոյ հիւանդ աղջկան մօտենալով, երկարօրէն ողջագուրեց զայն:

— Դուրս պիտի ելլե՞ս, հարցուց Մէրի:

— Ոչ, աշխատասենեակս կ'երթամ:

— Մհ, աւելի լաւ: Հայր, չես կրնար երեւակայել թէ որքան պիտի վախնայի, տան մէջ առանձին մնալով այսօր:

Բօլ Հարման չպատասխանեց ու ճաշարանէն հեռացաւ: Աշխատասենեակին դուռը գոցելէ յետոյ, գործարանատէրը թիկնաթուռի մը վրայ ինկաւ, գէմքը վրդոված, նայուածքը տարտամ, խորունկ ու մռայլ անըջանքի մը մէջ խորասուզուած: Ան կ'զգար որ մահը կը սաւառնէր աղջկան վրայ ու տխուր նախազգացումներ կը վրդովէին զինքը:

* * *

«Ռանտէվու տէ Պուլանժէ»էն դուրս ելլելէ յետոյ, ուր զինքը սիրող բոլոր անձերը ապահոված էին իր փախուստը, ժանն Ֆորթիէ կէս մը խելագարած, ըստ բախտի սկսած էր վազել: Ան քարափ հասաւ ու Բասիի ուղղութեամբ յառաջացաւ:

Յոգնութենէ ուժասպառ և շնչահատ վիճակի մէջ, էնվալիտի հրապարակը հասնելով նստարանի մը վրայ ձգեց ինքզինքը ու երկչոտ նայուածք մը պտտցուց բոլորով: Մայր Լիզօն բացարձակ վհատութեան և անհուն յուսահատութեան մատնուած էր:

— Ամէն ինչ վերջացաւ ինձի համար, ըսաւ ժանն մտովի: Բարիզ գանուիյս իմացուած է...: Շուտով պիտի ստիպուիմ պահուելու, խոյս տալ, զաւկէս հեռանալ...: Միշտ անիծեալ կեանք մը պիտի վարեմ:

Ժանն Ֆորթիէ, որուն գլուխը ծռած էր կուրծքին վրայ յանկարծ, վեր առաւ զայն:

— Բայց ժաք Կարօն կենդանի է, մրմնջեց: Ժաք Կարօ կը ծածկուի Բօլ Հարմանի անուան տակ: Այդ մարդը չէր ստեր ընաւ: Անշուշտ, այս պահուս ձերբակալուած է: Ան պիտի խօսի ու իր մեղսակցին անունը պիտի յայտնէ: Այն ատեն պիտի հասկցուի որ ես անիրաւօրէն դատապարտուած եմ, որով պիտի կրնամ ազատութիւնս ձեռք բերել... նորէն տեսնել իմ աղջիկս... իմ սիրեցեալ Լիւսիս...: Բայց ժաք Կարօ միջոցը պիտի գտնէ արդարութեան ձեռքէն խոյս տալու, եթէ երբեք ատենին իմանայ: Իսկ զիս սպաննել ուղղող մարդը եթէ ետ առնէ իր խօսքը, ուրկէ՞ փաստեր պիտի գտնեմ: Ի զուր պիտի աղաղակեմ թէ ժաք Կարօն է ան: «Ես Բօլ Հարմանն եմ», պիտի պատասխանէ: Քլէրմօնէն փախած բանտարկեալի մը խօսքին չպիտի հաւատան անշուշտ: Կարեւոր մարդ մը ու միլիոնատէր մըն է ան...:

Ժանն սկսաւ արատառել:

Երկու ոստիկաններ վայրկեանէ մը ի վեր կը դիտէին զայն: Այս վերջինը զանոնք տեսնելուն պէս, սարսալով ոտքի ելաւ ու հեռացաւ, սուանց փախուստի երեւոյթ տալու իր գնացքին:

էնվալիտի կամուրջին առջեւ կը գտնուէր: Կամուրջէն անցաւ ու Շան գ'ելիզէ հասաւ: Հոնկէ Արք տը Թրիօմֆ հասաւ, մեքենաբար հետեւեցաւ Պուա տը Պուլօնեքի պողոտային ու անտառ մտաւ: Մութը կը կոխէր: Ժանն մարմանդին վրայ նստաւ, ծաւերուն տակ ու սկսաւ ազատօրէն արատառել: Այս փախուստը իրեն կը յիշեցնէր քսանմէկ տարի առաջուան դէպքը, երբ իր փոքրիկին, ժօրժի ձեռքէն բռնած, բոցերու ճարակ Ալֆօրվիլի գործարանէն կը հեռանար մութին մէջ:

Ժանն գլխու պտոյտ մը ունենալով նուազեցաւ: Երբ սթափեցաւ, արշալոյսը ծագած էր արդէն:

Հացագործ կինը երկար ատեն քալեց ըստ բախտի: Ի վերջոյ, Աէնի եղերքէն յառաջացաւ Բարիզի ուղղութեամբ: Բացի «Ռանտէվու տէ Պուլանժէ»ի գիշերասնունհին յանձնած երկու հարիւր Ֆրանքէն, ան դրպանին մէջ ունէր տասը Ֆրանքի չափ մանր դրամ: Դիտեալուն մը մտաւ ու քիչ մը պաղ միս և հաց սպասարեց, դանդաղօրէն ճաշեց ու երկար ատեն նստած մնաց, տխրագին նայուածք մը ձգելով իր առջեւ հոտող ջուրին վրայ: Մահուան գաղափարը կը ծնէր մտքին մէջ: Ժանն կը խորհէր որ մահը վերջ պիտի տար իր անվերջ վիշտերուն ու յարածուն տառապանքներուն:

— Մեռնիլ, մրմնջեց յանկարծ, անա տյս պահուս անլիք միակ գործս: Ի՞նչ, պիտի լքեմ գտած զա-

լակս : Պիտի մոռնա՞մ թէ կորսուած ուրիշ զաւակ մըն ալ ունիմ : Եթէ յաւիտենական քունը քաշեմ , ժաք կարօ անպատիժ պիտի մնայ , ազատօրէն պիտի սիրէ իր աղջիկը ու զայն պիտի ամուսնացնէ այն մարդուն հետ , որուն հայրը սպաննած է : Ո՛չ , ո՛չ , վատ բան մը պիտի ըլլայ :

Ան ոտքի ելաւ ոգեւորուած ու կերպարանափոխուած :

Ժամն դէպի Բարիդ ուղղուեցաւ : Սոսկալի որջու՞մ մը տուած էր : Բօլ Հարմանի հասցէն հասկցաւ ու ժամ մը յետոյ գործարանատիրոջ դուռը կը զարնէր :

ԺԷ.

Բօլ Հարման իր աշխատասենեակին մէջ փակուելէն յետոյ , դիրքը չէր փոխած բնաւ : Իր միտքը սոսկու՞մով կ'ուղղուէր անցեալէն դէպի ներկան ու ներկայէն դէպի ապագան , առանց դիտարու թէ ինչու՞ Դրան տրուած մեղմ հարուած մը փարատեց Բօլ Հարմանի մտատանջութիւնը : Սենեկապանը ներս մտնելով ըսաւ .

— Միջին տարիքով կին մը կ'ուզէ պարոնը տեսնել... Ան ըսաւ թէ պարոն Սօլիթոյի կողմէ կու՞գայ... :

Այդ անունը խելուն պէս , Բօլ Հարման զժու՞րաւ կրցաւ զսպել իր վրդովումը :

— Ինչո՞ւ մէկը կը զրկէ ինձի , հարցուց Հարման սոսկու՞մով : Ի՞նչ եղած է : Ինչո՞ւ անձամբ եկած չէ :

Ու բարձրաձայն յարեց .

— Ներս մտցուցէք այդ կինը :

Սենեկապանը ներս մտցուց այցելուէին ու հեռացաւ , դուռը գոցելով : Բօլ Հարման ետին զարձաւ , տեսնելու համար թէ Սօլիթօ ո՞վ զրկած էր իրեն : Յանկարծ խուլ ձիջ մը արձակեց ու գոնետառած , սարսափահար , աչքերը դաժան , մինչև սենեակին մէկ անկիւնը քաշուեցաւ : Իր առջեւ կը գտնուէր մայր Լիզօն , որուն համար Սօլիթօ կ'ըսէր թէ լատպակերտին տակ ջախջախուած էր :

ԺԸ.

— Ա՛յ , ձեր ռարտափր կ'ամբաստանէ ձեզ , ըսաւ ժամն Գորթիէ ցած ու զսնդաղ ձայնով մը : Ասիկա կ'ապացուցանէ թէ ձեր հրամանով ուզած են զիս սպաննել :

Ալֆօրվիլի նախկին գործապետը զգաց որ խելքին կու՞գար : Ան ըմբռնեց որ եթէ փոթորիկին չդիմադրէր , կորստեան պիտի մատնուէր , սւտի ժամնի վրայ յառաջանալով գոչեց .

— Դո՛ւք , թշուտուակա՛ն , ի՞նչ գործ ունիք հոս : Այս տունը ի՞նչ բնելու եկած էք :

— Դուք կը համարձակի՞ք այդ բանը հարցնելու : Ձիս տեսած ասանիկը չըմբռնեցի՞ք որ երկար տան ձեր դէմքը ծածկող գիժակը վար առի վերջապէս :

— Այս կինը խելագար է , մրմնջեց Բօլ Հարման , ուսերը ցնցելով :

— Խելագա՞ր , կրկնեց ժամն : Այո՛ , տասը տարի խելագար մնացի , բայց բանականութիւնս վերստացայ , կեանքիս նպատակին հասնելու համար : Ինչո՞ւ հոս եկած եմ , կը հարցնէք ինձի... Ժա՛ք կարօ , քսանըմէկ տարիէ ի վեր քաշած տառապանքներու հաշիւը ձեզմէ պահանջելու եկած եմ :

Գործարանատէրը ապշութիւն ձեւացնելով .

— Ժա՛ք կարօ, կրկնեց ան: Որո՞ւն անունն է:

— Ձեր անունը:

— Ամբողջ աշխարհ գիտէ թէ Բօլ Հարման կը կոչուիմ ես... ձեր խելքին եկած է, Լիզ Բէրրէն...:

— Ես Լիզ Բէրրէն չեմ: Ժանն Ծօրթիէն եմ ու դուք շատ լաւ գիտէք ստիկա: Այլ կը բաւէ այս կատակակերպութիւնը: Փաստարան Ժօրթ Տարիէի տունը ճանչցաք զիս: Ժանն Ծօրթիէն եմ ես, ձեր գոնը, ձեր տեղը դատապարտուած...:

— Լուեցէ՛ք:

— Չպիտի լսեմ: Դուն ե մեզսակիցդ զիս մատնած ըլլալնուդ, կը փնտռուիմ ու նեղը կը գրուիմ: Հոս եկած եմ, քու տունդ, որպէս զի ստտիկանութիւնը երկուքնիս միասին ձերբակալէ: Եւ դուն ձերբակալուելէդ յետոյ, պիտի ստիպուիս խոստովանիլ թէ Ալֆօրվիլի երրեակ ոճիւրին միակ հեղինակն ես, թէ անկէ յետոյ ուզած ես աղջիկս Լիւսին, ինչպէս նաեւ զիս սպաննել ասլ:

Ժա՛ք կարօ պիտի պատասխանէր, բայց ատեն չունեցաւ: Դուռը յանկարծ բացուեցաւ ու Մէրի դունաթափ եւ դանդաղուն, սեմին վրայ երեւցաւ:

— Հա՛յր իմ, ի՞նչ կ'անցնի կը դառնայ: Ինձի այնպէս թուեցաւ որ բարձր ձայնով կը խօսէիք:

Գործարանատէրը Մէրիի վրայ խոչացաւ յուսահատական շարժումներով մը:

— Միքեցեալ աղջիկս, պատասխանեց Բօլ Հարման, փորձելով սենեակէն դուրս հրել Մէրին, գնա՛... հեռացի՛ր հոսկէ... այս կիւր յիմար է: Ան կը նախատէ... կը զայրանայ... կ'սպառնայ...:

— Ուրեմն, պէտք է ծառաները կանչել, հայր...:

Մերի մօտեցաւ ժաննի ու ըսաւ անոր.

— Ո՞վ էք դուք:

— Ձեր հօր հարցուցէ՛ք...:

— Ի՞նչ կ'ուզէք:

— Թո՛ղ այս մարդը ինձի հետ ձերբակալեն ու արդարութիւնը ի գործ դրուի:

— Դունն ալ կը տեսնես որ յիմար է այս կինը, գոչեց Բօլ Հարման:

— Ինչո՞ւ չէք համարձակիր մարդ կանչել, պատասխանեց ժանն: Մեր երկուքէն մէկը կը վախնայ, բայց ես չեմ վախսողը:

— Չանգակը հնչեցուցէ՛ք, զանգակը հնչեցուցէ՛ք, յարեց մանկամարդ աղջիկը:

Գործարանատէրը անշարժ կը մնար: Մէրի ապշութեամբ կը գիտէր հայրը:

— Բայց ինչո՞ւ չէք հնչեցնէր զանգակը, հարցուց Մէրի:

Ժանն Ծօրթիէ չարաշուք քրքիչ մը արձակեց:

— Ձեզի ըսի որ կը վախնայ ան, յարեց ժանն:

— Է՛հ, ես պիտի հնչեցնեմ:

Ու մանկամարդ աղջիկը դէպի շմինէն ուղղուեցաւ այնքան շուտով որքան կը թոյլատրէր իր տկարութիւնը:

— Մէրի՛, Մէրի՛... մի՛ կանչեր... զանգակը մի՛ հնչեցնէր, թօթովեց թշուառականը:

Մէրի հօրը կողմը դարձաւ ու ըսաւ.

— Ինչո՞ւ:

— Ես պիտի պատասխանեմ, ըսաւ ժանն, ան չուզեր որ ամէն մարդ իմանայ թէ Բօլ Հարման կոչուած անձը գող, հրձիգ եւ մարդասպան ժաք կարծն է:

— Լուէ, թշուառական, լուէ՛, թօթովեց գործարանատէրը դեղեւուն:

Բայց ժամն չարունակեց .

— Բասն սարուան խաւարէն ու անպատժութենէն յետոյ, ան գիտէ որ արդարութիւնը երեւան պիտի ելլէ, ասոր համար է որ կը դողայ . . . :

— Ահ, լսեցէ՛ք: Աղջկոնս մեղքցէ՛ք:

— Դուք մեղքցա՞ք զիս ու զաւակներս: Չեր չնորհիւ, անոնք պիտի հաւատան որ իրենց մայրը անպատիւ թշուառական մըն է: Ես կ'ուզեմ որ ձեր աղջիկը, երկար ատեն խաբուած, այսօր իմանայ թէ ո՛վ էք դուք: Կ'ուզեմ որ ան զիանայ թէ իմ աղջիկն ձեր մեղսակիցին դանակին յանձնելէ յետոյ, ուզեցիք նաեւ յուսոհատութեան մասնել զայն:

— Ահ, լսէ՛, աղաղակեց Բօլ Հարման, հացա-
գործ կնոջ վրայ խոյանալով: Լո՛ւ՛, եթէ ոչ . . . :

Բայց Մէրի հօրը և ժամնի միջև նետուած էր:

— Կ'ուզեմ որ այս կինը խօսի, ըսաւ մանկամարդ աղջիկը: Բռնութիւնը բան մը չապացուցանէր: Եթէ կը ստէ պատասխանեցէ՛ք:

Բօլ Հարման թիկնաթուռի մը վրայ ինկաւ, աղ-
ջրկան նայուածքէն նուաճուած ու խեղճորոյս:

ժամն չարունակեց .

— Բասնըմէկ տարի առաջ, այս մարդը գողցած, երկիրգած և սպաննած է ու այս ոճիրներէն զատ, թե-
րեւս աւելի վատ ոճիր մը գործած է, այնպէս հաւա-
տացնելով թէ ինք հերոսական մա՛ մը ունեցած է: Այսպէս, իր տեղը զիս դատապարտել տուած է: Յե-
տոյ զոհին արիւնո՞վը ծածկուած, սրուն գոյքերը յա-
փըշտակած էր, կեղծ անուն մը աւանելով, ձեր մօրը
հետ ամուսնացած է:

— Լսէ՛, լսէ՛, թոթովեց գործարանատէրը:

— Խօսեցէ՛ք: Կ'ուզեմ որ խօսիք, ըսաւ Մէրի
երկրորդ անգամ ըլլալով:

— Ամերիկայի մէջ մեծ հարստութիւն մը դիպելէ
յետոյ, Ֆրանսա վերադարձած ու երջանիկ ապրած է
հոս, մինչդեռ ես բանտին մէջ կը տանջուէի յամբո-
րէն: Բայց մեռնելէ առաջ կ'ուզէի իմ զաւակներս
տեսնել դարձեալ, անոնք ինչ բաժնուած ու ինծի հա-
մար կորսուած էին զիս ընկճող մեծ աղէտէն յետոյ:
Ուստի բանտէն խոյս տուի ու սկսայ զանոնք փնտռել:
Թշուառականն ալ կը փնտռէր զանոնք ու դիպուածը
նախ իրեն դէմ հանեց ատենօք սպաննած մարդուն
զաւակը, Լիւսիէն Լապրուն ու ան ուզեց ձեզ ամուս-
նացնել անոր հետ:

Մանկամարդ աղջիկը խուլ հեծիւն մը արձակեց
ու հօրը նայեցաւ, որ գլուխը անդին դարձուցած էր:

— Լիւսիէն կը սիրէր իմ աղջիկս, յարեց ժամն:
Անոր սրտէն խլելու համար այդ սէրը, ձեր հայրը
յանդգնութիւնը ունեցաւ անոր ըսելու. ձեր սիրած
աղջիկը զաւակն է այն թշուառական կնոջ, որ սպան-
նած է ձեր հայրը:

— Սոսկալի բան է, թոթովեց Մէրի, դէմքը ձեւ-
քերուն մէջ ծածկելով:

— Այո՛, խիստ սոսկալի բան է: Ահա՛ ինչ ըրած
է այս մարդը: Ահա՛ թէ ինչու իմ սուջեւս կը դողայ,
ահա թէ ինչո՛ւ քիչ մը առաջ թոյլ շտուաւ ծառաները
կանչելու: Մհ, ժաք կարօ, ոտքի ելի՛ր ու աղջկանդ
ըսէ՛ թէ ես չեմ ստեր և թէ դուն ես Ալֆօրվիլի գո-
ղը, հրձիգը և մարդասպանը:

Արդարեւ, թշուառականը ոտքի ելաւ, ժամնի
վրայ խոյացաւ խօլ կատաղութեան նոպայի մը մէջ ու
անոր կոկորդէն բռնեց: Հացագործ կինը անձկութեան
աղաղակ մը արձակեց: Մէրի խոյս տուաւ սարսա-
փահար: Ժամն կը տապալակէր, փորձելով օգնութիւն
աղաղակել:

— Դուն իմ տանս մէջ կը դանուխս հիմա, յարեց գործարանատէրը, վայրենի գազանի շունչովը այրելով գայն: Ոչ ոք լսեց քու խօսքերդ ու ոչ ոք պիտի լսէ: Ես Բօլ Հարման կը կոչուիմ և ո՛չ թէ Ժաք Կարօ: Հակառակ ապացոյցը գոյութիւն չունի: Դուն յարձակեցար իմ վրաս, սպաննացիր ինձի ու ես պաշտպանեցի ինքզինքս: Դուն պիտի մեռնիս հիմա:

Ու Բօլ Հարմանի մատները հետզհետէ պրկուեցան տարաբախտ կնոջ վզին շուրջ, մամլակի մը պէս սեղմելով գայն: Գործարանատէրը Ժանն Գորթիէն հրեց դէպի դուռը խուցի մը մէջ, ուր աւելորդ առարկաներ կը դրուէին: Մարմինն ճշուժմին տակ, գէշ գոցուած դուռը բացուեցաւ: Ժաքի ձեռքերը թուլցան ու հացագործ կինը անկենդան ինկաւ նեղ ու մուտք սենեակի տախտակամածին վրայ: Այն պահուն, երբ վառչուէր մարդը կը գոցէր խցիկին դուռը, իր ետին աղմուկ մը լսեց: Բօլ Հարման շնչահատ ու ստրտափած, ետին դանակով նշմարեց որ էթիէն Քասթէլ ու Ռատել Տիւշըմէն ներս կը մտնէին:

— Թերեւս կը խանդարենք ձեզ, սիրելի պարոն Հարման, ըսաւ նկարիչը: Ներեցէք որ յանկարծակի ներս մտանք: Ձեր սենեկապանէն խնդրեցի որ մեր գալուտար իմաց չտայ: Բայց ի՞նչ ունիք, սիրելի պարոն Հարման: Մեռելի մը պէս գունատ էք...: Ձեր ձեռքերը կը դողան...: Հիւանդ էք արդեօք...:

— Այո՛, յանկարծական անհանգստութիւն մը զգացի, պատասխանեց Ժաք Կարօ, ջանալով հանդարտիլ ու մտովի հարցնելով թէ ի՞նչ նշանակութիւն ունէր էթիէնի և անոր ընկերացող անձանօթ երիտասարդին այցելութիւնը: Բան մը չէ, արդէն իսկ անցաւ տկարութիւնս: Բայց ի՞նչ բանի կը պարտիմ հաճոյքը այս առտու ձեզ տեսնելու, բնկերակցութեամբ...:

Ժաք Կարօ խօսքը ընդհատեց:

— Պարոն Ռատել Տիւշըմէնի, յարեց նկարիչը, լրացնելով գործարանատիրոջ խօսքը: Ձեզի կը ներկայացնեմ գայն: Մեր այցելութեան պատճառը պիտի ըսեմ քիչ յետոյ: Բայց նախ հանդարտեցէ՛ք: Գործերու վրայ խօսինք...: Երէկ իրիկուն, ձեզմէ բաժնուելէս յետոյ, շատ ծանր պարտականութիւն մը կ'իյնայ ինձի ու ես կուգամ խնդրել որ օգնէք ինձի...:

Այս խօսքերը ապահովցուցին գործարանատէրը: Արդարեւ, էթիէն Քասթէլ կրնար իրեն պէտք ունենալ: Երկու աթոռ հրամցուց այցելուներուն, ըսելով.

— Պարոննե՛ր, հաճեցէք նստիլ: Դուք, սիրելի արուեստագէտս, ներեցէ՛ք կատարած ընդունելութեանս համար: Այս առտու ընէ ի վեր, շատ տկար եմ, ստուգիւ, բայց հիմա լաւ կ'զգամ ինքզինքս: Հաճեցէ՛ք ձեր այցելութեան շարժառիթը յայտնել ինձի:

Այս խօսքերը ըրած պահուն գործարանատէրը գողունի նայուածք մը կը ձգէր այն խցիկին վրայ, ուր հրամ էր Ժանն Գորթիէն:

— Հիմա պիտի յայտնեմ, ըսաւ էթիէն: Երկու տարի չէ՞ք աշակերտած Շայնի Արուեստաներու և Արհեստաներու վարժարանին:

— Այո՛, անշուշտ:

— Փայլուն կերպով աւարտած էք վարժարանին շրջանը ու բացառիկ թիւ մը ստացած էք...: Յետոյ երկար տանն ձամբորդած էք...:

— Այո՛: Գերմանիա, Հոլանտա, Պելճիքս և Իտալիա պտտեցայ:

— Չուիցերիա չգացի՞ք:

— Հոն ալ գացի, պատասխանեց Ժաք Կարօ, մտահոգ և կասկածոտ նայուածք մը ձգելով իր խօսակիցին դէմքին վրայ:

— Երկար ատեն մնացի՞ք Զուլիցերիոյ մէջ :

— Տասնըփնից կամ տասնըվեց ամիս, կարծեմ :
Լաւ չեմ յիշեր հիմա :

— Թերեւս պիտի կրնաք ինծի տեղեկութիւն տալ մեռած մարդու մը մասին : Զուլիցերիա, ձեր յաճախած աշխատանոցներուն մէջ չէ՞ք ճանչցած ժառ. Կարօ անուն շատ ճարտար մեքենագէտ մը :

Այս խօսքերու պահուն էթիէն Քասթէլ իր աչքերը յառած էր գործարանատէրին վրայ : Այս վերջինը ընաւ վար չէր առած իր աչքերը : Դեմքին ո՛չ մէկ մկանը չէր շարժեր :

— Ժառ. Կարօ, կրկնեց Մէրիի հայրը խիստ հանգարա շեշտով մը : Այդ անունը ծանօթ չէ ինծի : Բայց չեմ կրնար ըսել թէ ո՛ւր լսած եմ անոր անունը : Այո՛, հիմա կը յիշեմ : Այդ ժառ. Կարօն գործապետ էր Ալֆորվիլի մէջ, Ժիւլ Լապրուի գործարանը : Ան իր անձնուիրութեան զո՞ն գացած է գործարանատիրոջ սպաննութենէն յետոյ, բոցավառ գործարանին մէջ : Դուք ալ այդ պատմութիւնը ըրիք ինծի :

— Այո՛, այդպէս է : Այդ մարդը ճանչցած էք :

— Երբեք :

— Վստայ՞ էք :

— Կատարելապէս վստահ :

Կեղծ Բօլ Հարման աագնապի մտանուած էր : Ի՞նչ կը նշանակէր այդ հարցաքննութիւնը : Ինչո՞ւ նկարիչը նեղը կը գնէր զինքը, ժառ. Կարօյի մասին շատ մը հարցումներ ընելով :

— Նիւ Եօրքի մէջ, ուր գացած էք Ֆրանսայէն հեռանալէ յետոյ, այդ մարդուն վրայ խօսուելը չէ՞ք լսած, յարեց էթիէն :

Բօլ Հարմանի կտակածը կ'աւելնար :

— Ի՞նչպէս կրնայի բան մը իմանալ այդ մարդուն մասին, քանի որ մեռած է ան, պատասխանեց գործարանատէրը :

— Շատ մը մարդիկ կը պնդեն որ այդ մարդը ողջ է : Անոնք կ'ըսեն թէ ժառ. Կարօ իր գործը այնպէս մը կարգադրած է որ հրդեհին մէջ մեռած կարծուի, որպէս զի իր վրայէն հեռացնէ ամէն կտակած ու անվրդով վայելէ իր սպաննած անձին, Ժիւլ Լապրուի պատկանող հարիւր իննըսուն հազար Ֆրանքը և անոր ըրած գիւտը, զոր գողցած էր :

Ժառ. Կարօ ժպտագին ըսաւ .

— Անհաւատալի է այդ ստատպելը : Ան չէ սպաննած ժիւլ Լապրուի, քանի որ իբր անոր սպաննիչը, կին մը ցկեանս բանտարկութեան դատապարտուած է :

— Այդ կինը կը պնդէր որ ինք անմեղ էր ու կը հաւատար թէ գործապետին յանցապարտութեան մասին սպացոյց ունէր : Այդ վստահ էր ժառ. Կարօյի կողմէ գրուած նամակ մը :

— Եթէ երբեք այդպիսի նամակ մը գոյութիւն ունենար, մէջտեղ կը հանէր : Աւստպել է :

— Կը հաստատեմ որ իրականութիւն է ան :

— Ի՞նչէն գիտէք, սիրելի պարոն :

— Լաւապոյն պատճառաբանութեամբ մը գիտեմ այդպէս ըլլալը : Նամակը գտնուած է . . . :

Հակառակ իր պողտրիւնութեան, ժառ. Կարօ չկրցաւ սարտուս մը գտակել :

— Կ'երեւայ թէ ձեզ կը շահագրգռէ տիկա, յարեց էթիէն :

— Ձեզ կը վստահեցնեմ թէ շատ քիչ կը շահագրգռէ զիս, բայց հետաքրքրական կը գտնեմ : Ընդունեցէք որ քսանըմէկ տարի յետոյ գտնուած նամակ

մը հետաքրքրաշարժ է: Ո՞ւր կը գտնուէր այդ նա-
մակը: Հին կարասիի մը մէջ: Կամ...:

— Սաւաքարտէ փոքր ձիու մը մէջ:

Բօլ Հարման գունտանցու ու շրթունքը խածաւ:
Իօկապէս կը վախնար ան: Էթիէն շարունակեց.

— Այդ խաւաքարտէ ձին, որ խաղալիկ մըն էր,
նոյնինքն ժաք Կարոյի կողմէ արուած էր ժանն Գոր-
թիէի զաւկին, ժօրժի:

— Վէպ մըն է ատիկա ու այնքան անճշմարտա-
նման որ ձենէ կը խնդրեմ հաւատք չնձայել անոր:

— Ահա՛ նամակը, յարեց Էթիէն, գրպանէն հանե-
լով զայն: Կ'ուզէ՞ք որ կարդամ:

Ժաք Կարօ սաքի ելաւ յանկարծ:

— Բայց ինձի ի՞նչ տանք, պարոն Քասթէլ,
ըսաւ Բօլ Հարման խաղաղ ձայնով մը:

— Հիմա պիտի հասկնաք, պատասխանեց նկարի-
չը, գրասեղանին վրայ դնելով գրոշմուած թուղթ մը:

Գործարանատէրը Էթիէնի կը նայէր այնպիսի
զարմանքով մը որ կեղծ չէր:

— Աս ի՞նչ է, յարեց Բօլ Հարման:

— Դրոշմուած թուղթ մըն է, ինչպէս կը տեսնէք:

— Այո՛, կը տեսնեմ, բայց բան մը չեմ հասկնար:

— Մէկ վայրկեանէն պիտի հասկնաք: Անկէ առաջ
գրամական խնդիր մը պիտի յուղենք...:

— Դրամակա՞ն խնդիր մը, կրկնեց Մէրիի հայրը:

— Այո՛: Սեղանաւորական տան մը մէջ գրուած
հարիւր ինըսուն հազար ֆրանքի գումար մը քսանը-
մէկ տարիէն ո՞րքան կ'ըլլայ, եթէ այդ ժամանակա-
միջոցին գանձուած չըլլան օրինաւոր տոկոսը և բա-
ղադրեալ տոկոսը:

Բօլ Հարման չպատասխանեց:

— Եւսպատիկէն աւելի գումար մը կը գոյանայ,
յարեց Տիւշըմէն:

— Կլոր հաշիւ մը ընենք, Պարո՛ն, ըսաւ Էթիէն
խօսքը գործարանատէրին ուղղելով, ձեզմէ կը
խնդրեմ որ պարոն Լիւսիէնի հաշուոյն ինձի յանձնէք
հինգ հարիւր հազար ֆրանք: Այս գումարը կը ներ-
կայացնէ դրամագլուխը, տոկոսը և բաղադրեալ տո-
կոսը այն գրամին զոր 1861ին գողցած էք Լիւսիէնի
հօրմէն:

— Պարո՛ն, ես Բօլ Հարման կը կոչուիմ և դուք
կը նախատէք զիս, գոչեց թշուառականը, սոսկումէն
խելայեց:

— Դուք ժաք Կարօ կը կոչուիք ու չարագործ
մըն էք, ըսաւ նկարիչը:

— Սուտ է, գրպարտուիւն է:

— Ահա Բօլ Հարմանի մահուան փաստաթուղթը:
Շալօնի Արճեսաներու և Արուեսաներու վարժարանին
աշակերտ, ան մեռած է ժընէվի հիւանդանոցին մէջ:
Մ'ն, ժաք Կարօ ատենը եկած է ձեռ հաշիւները տա-
լու ամէն անոնց զոր կողոպտած էք: Յառաջիկային,
արդարութեան պիտի տաք այդ հաշիւները, բայց նախ
վճարեցէ՛ք հինգ հարիւր հազար ֆրանքը:

— Ինքնապաշտպանութեան ո՛չ մէկ զէնք ունիմ,
թոթովեց զործարանատէրը կատաղութեամբ: Կորու-
սեան մասնուած եմ ու ինձի հեռ անդունդ կը քաշ-
քըռեմ անմեղ աղջիկս:

— Ատիկա ձեզմէ կախում ունի, նախ վճարեցէ՛ք,
յետոյ կը տեսնուինք:

Ժաք Կարօ յուսադրուած, սա պատասխանը տուաւ:

— Դրամ չունիմ վրաս...:

— Ներողութիւն...: Այս առտու ձեր սեղանա-

ւորին մօտ գացիք ու հինգ հարիւր հազար Փրանք սաւիք, յատկացնելու համար ձեր մեղսակիցին, Սօլիվոյի, որ երէկ իրիկուն ձերբակալուեցաւ: Հաւատացէք խօսքիս ու ըսածս ըրէք հլուօրէն:

Ժաք Կարօ գրասեղանին զգրոցը բացաւ ու հոնկէ դուրս հանեց հինգ տրցակ պանքոտմս:

— Հինգ հարիւր հազար Փրանք է աս, ըսաւ էթիէն ու գրպանը դրաւ պանքոտմաներու տրցակը: Հիմա գրիչ մը առէ՛ք ու գրեցէ՛ք ինչ որ տուն պիտի տամ ձեզի:

Նախկին գործապետը ստիպուեցաւ հնազանդիլ: Նկարիչը տուն տուաւ:

«Ես ժաք Կարօ, ի ներկայութեան Պ. Պ. էթիէն Քասթէլի ու Ռատու Տիւշըմէնի, կը խոստովանիմ...»

Ժաք Կարօ դադրեցաւ գրելէ ու ճակատը քրտնաթաթաւ, ըսաւ:

— Գրաւոր խոստովանութիւն մը կ'ուզէք ինձմէ ու անոր միջոցաւ պիտի կրնաք կորստեան մօտենել ազջիկս...: Չպիտի գրեմ:

Մէրի յանկարծ ներս մտաւ: Յամբ քայլերով կը յառաջանար, մագնիսական քունի մէջ եզոզ գիչերաշրջիկի մը պէս: Մինչեւ գրասեղան գնաց:

— Պիտի գրէք, հայր իմ, ըսաւ Մէրի գերեզմանային ձայնով ժը:

Ժաք Կարօ աղջկան առջեւ ծռնկի եկաւ ու թոթովեց, ձեռքերը անոր ետկարելով:

— Աղջիկս... սիրելի դաւակս... մեր երկուքին անպատուութիւնը կ'ուզեն:

Ժաք Կարօ դիմադրութեան ուժ չունէր այլեւս: Աղջկան ըսածը ըրաւ: Մէրի անշարժ կը կենար ոտքի վրայ, ձեռքը գրասեղանին կաթնցուցած: Նկարիչը շարունակեց տուն տալ:

«Կը խոստովանիմ որ, 1861 Սեպտեմբեր 6ին, Ժանն Ծօրթիէի գրած եմ ստորագրութեամբս նամակ մը, զոր ներիակ պիտի գտնէք:

«Կը խոստովանիմ որ, միեւնոյն օրը Ալֆօրվիլի մէջ ճարտարագէտ պարսն Ժիւլ Լապրուէն գողցած եմ հարիւր իննըսուն հազար Փրանքէն աւելի գումար մը:

Ժաք Կարօ նորէն կանգ առաւ ու ընդվզումի շարժումով մը թոթովեց:

— Ոչ... ոչ...:

— Գրեցէ՛ք, հայր իմ, եթէ չէք ուզեր որ ես գրիչը ձեռքս առնեմ ու ձեր տեղը գրեմ:

Թշուառականը ծռեց գլուխը և շարունակեց գրել էթիէնի տուն տուած սա խօսքերը:

«Կը խոստովանիմ որ ոչ միայն իմ գործատէրիս յատակազիծերը գողցած եմ, այլեւ անոր գործարանը հրկիզած ու զինքը սպաննած եմ:

«Կը խոստովանիմ որ ուզած եմ Լիւսի Ծօրթիէն սպաննել տալ իմ վարձկան մեղսակիցիս, Օվիա Սօլիվոյի միջոցաւ ու դրամ վճարած եմ միեւնոյն անձին, սպաննել տալու համար Ժանն Ծօրթիէն, զոր ճանչցած եմ հացագործ Լիզ Բէրրէն անուան տակ:»

Ժաք Կարօ դողդոջուն ձեռքով գրած կը վերոյիշեալ տողերը, երբ դուռ մը բացուեցաւ յանկարծ ու Ժանն Ծօրթիէ ներս մտաւ, վիզը կարմիր ու արիւնոտ բիծերով դրոշմուած, մինչ ժաք Կարօ կը կարծէր որ խցիկին մէջ արգելափակ ըրած էր իր զոհին դիակը:

— Թո՛ղ այս մարդը խոստովանի թէ քիչ առաջ ուզեց զիս խեղդել իր մատներովը, ըսաւ Ժանն Ծօրթիէ:

էթիէն և Տիւշըմէն զարմանքի ճիչ մը արձակած էին, իսկ Մէրի ստիպումի աղաղակ մը բարձրացուած

էր, ժանն Ծօրթիէի մուտքը տեսնելուն պէս: Փաք Կարօ արձանացած էր կարծես: Քրօնքի խոշոր կաթիլներ կը թրջէին մազերը և դէմքը: Մէրի հօրը ձեռքը վեր առաւ ու թուղթին վրայ դրաւ նորէն:

— Գրեցէ՛ք, հայր իմ, ըսաւ հրամայական շեշտով մը:

Փաք Կարօ երկու տող ալ դրեց:

— Ստորագրեցէ՛ք հիմա, ըսաւ Մէրի...:

Թշուառականը ստորագրեց, Մէրի թուղթը առաւ ու ժանն Ծօրթիէի տուաւ: Այս վերջինը առաւ զայն: Յետոյ մանկամարդ աղջիկը յայտարարեց.

— Տիկին, ահա ձեր պատիւին վերահաստատումը:

Յետոյ հօրը դառնալով յարեց.

— Աստուած թո՛ղ ներէ ձեզի: Բարեբախտաբար ես պիտի մեռնիմ:

Ու Մէրի յամրաքայլ հեռացաւ, ինչպէս որ եկած էր: Վայրկեան մը անցաւ: Փաք Կարոյի ընդհատ շունչը միայն կը լսուէր, ան կքած էր գրասեղանին վրայ, գլուխը ձեռքերուն մէջ: Յանկարծ քանի մը մարդոց ոտնաձայնը թնդաց աշխատասենեակին յարակից մեծ սալօնին մէջ: Լիւսի, ժօրժ Տարիէ և Լիւսիէն Լապրու, հարցաքննիչ դատաւորը, ապահովութեան պետը, Օվիա Սօլիֆօ ու այս վերջինին ընկերացող ոստիկանները ներս մտան:

— Մա՛յրս... մա՛յրս, գոչեց Լիւսի, նստուելով ժաննի թեւերուն մէջ, որ ուժգին սեղմեց աղջիկը ու թոթովեց.

— Աղջի՛կս:

Ապահովութեան պետը Ալֆօրվիլի նախկին գործապետին, Փաք Կարոյի ուսին վրայ դրաւ ձեռքը ու ըսաւ.

— Փա՛ք Կարօ, յանուն օրինաց կը ձերբակալեմ ձեզ:

— Զուարճալի՛ չէ, կարիճս, յարեց Սօլիֆօ ծաղրական շեշտով: Ի՞նչ կ'ուզէիր որ ըլլար...: Երկար ատեն բախտաւոր եղար... պատիժդ կրելու էիր...: Ահա՛ ձախորդութիւնը եկաւ...:

— ժանն Ծօրթիէ, ըսաւ հարցաքննիչ դատաւորը, ընդհանուր դատախազին կողմէ արտօնուած եմ տուած մապէս ազատ ձգելու ձեզ, ինչ որ վերջնական հանգամանք պիտի ստանայ մօտ ատենէն: Ինձի յանձնեցէ՛ք այն թուղթը, զոր քիչ մը առաջ ձեզի տուած է այս մարդուն աղջիկը: Իսկ դուք, պարոն Բասթէլ, ինձի յանձնեցէ՛ք Բօլ Հարմանի մահուան փաստաթուղթը և 1861ին Փաք Կարոյի կողմէ ժանն Ծօրթիէի գրուած նամակը:

— Ահաւասիկ փաստաթուղթերը ըսաւ նկարիչը:

— Տիկին, ձեր պատուի վերահաստատումը չպիտի ուշանայ, յարեց դատաւորը, ժանն Ծօրթիէի ուղղելով իր խօսքը:

— Օհ, չնորհակալ եմ, պարոն, չնորհակալ եմ, պարոն: Շատ տառապեցայ:

— Ահա՛ այն փաստաբանը, որ ձեր դատը պիտի վարէ, ոչ թէ միայն իր բովանդակ տաղանդով, այլև իր ամբողջ սրտովը, ըսաւ էթիէն, խեղճ կնոջ մօտ առաջնորդելով ժօրժը:

ժանն ուրախութեամբ նայեցաւ ժօրժի: Զեռքը անոր երկարած պահուն, Լիւսի գոչեց.

— Բայց ի՞նչ կեցեր ես, եղբայր: Երկուքնիս միասին պիտի սիրենք զայն:

— Քու եղբայրդ, թոթովեց ժանն: Օհ, իմ գաւազանս... իմ գաւազանս...:

Ու ժամն կուրծքին վրայ սեղմեց իր թեւերուն մէջ նետուող ժօրժօր: Բայց տախկա տարապայման ուրախութիւն մըն էր խնդճ կնոջ համար, այնքան անձկութիւններէ և վիշտերէ յետոյ Յանկարծ նուազում մը ունեցաւ ու կանակի վրայ պիտի իյնար, եթէ երբեք իր գաւակները չբռնէին զինքը: Երբ ան սթափեցաւ, Լիւսիէն ալ «մայր իմ» կը գոչէր, Լիւսիի հետ ժամնի առջեւ ծնրազրամ:

Կէս ժամ յետոյ, երբ ստախկանները տարին ժաք կարօն և իր արժանաւոր մեղսակիցը, Մէրին իր անկողինին վրայ մնում գտան: Արդէն իսկ պազած ձեռքերովը շրթունքներուն վրայ կը սեղմէր վերջին նսպայի տանն արիւնտամ թաշկինակը: Մահուան անկողինը մանեղէ առաջ, մանկամարդ աղջիկը գրամ էր սա տողերը:

ԼԻՒՍԻ ՖՕՐԹԻԷԻ ՀԱՍԱՐ

«Լիւսի՛, գէշութիւն, շատ գէշութիւն ըրի քեզի ... և սակաւն չար աղջիկ չեմ...: Ի՞նչ կ'ուզէք որ ընէի... չտախկանց կը սիրէի զայն: Լիւսի՛, մի՛ վրասնոք ձեր ներումը ու ինձի համար ազօթեցէք: Դուք լուծեցիք ձեր վրէժը:

Մէրի»:

Այդ ստախկալի օրէն երեք ամիս յետոյ, ժաք կարօ և Օվիա Սօլիփօ ցկեանն բանտարկութեան դատապարտուեցան: Բայց ժաք կարօ իր պատիժը չբաշեց բանտին մէջ: Այդ թշուառականը, որ իր սրտին մէջ մարդկային միակ և զօրաւոր զգացում մը ունէր, այն է հայրական սէրը, աղջկան մահէն յետոյ չկրցաւ ապ-

րիլ: Ան միջոցը գտաւ բանտին մէջ խեղդելու ինքզինքը:

Մէկ տարի յետոյ միայն ժամն Ֆօրթիէի պատուի վերանստատման վճիռը արձակուեցաւ: Վճուին յաջորդօրը, Լիւսիէն Լապրու ամուսնացաւ Լիւսիի հետ: Յետոյ ժամն Ֆօրթիէն ալ միասին առնելով, Ալֆօրվիլի գործարանը գոցին, ուր ժիւլ Լապրուի այրած գործարանին վրայ վերաշինուած էր: Լիւսիէն արկղակալի պաշտօնը յանձնեց Ռատել Տիւշրմէնի, որ ամենէն ուղղամիտ մարդը դարձաւ, անցեալի դասերէն խրատուած:

— Հարկ կ'ո՞յ ըսելու թէ նորապսակ ամուլը, Լիւսիէն և Լիւսի, լիւսի երջանիկ էին այնքան, որքան հնարաւոր է այս աշխարհի վրայ: Հացագործ կինը, հարուստ էր հիմա, քանի որ իր գաւակները հարուստ էին ու երջանիկ:

— Շո՛ւ ա տառապեցայ, կ'ըսէր ժամն երբեմն: Բայց հիմա դրախտին մէջ կը գտնուիմ: Ա՛, Աստուած բարի է:

ժօրժօր Ֆօրթիէ նշանաւոր փաստագրան մը ըլլալու վրայ էր: Օրին մէկը, երեսփոխան, նախարար պիտի ըլլայ անշուշտ: Ինչո՞ւ չէ:

Օրիորդ Ամանտա տխմար մը գտած է, տիկին Օկիւսթինի հաստատութիւնը գնելու համար: Այդ տխմարը այրի մըն է, որ իր առջի կինը դժբախտ ըրած էր:


Այո՛, երկնային արդարութիւն մը կայ:

ՎԵՐՉ

Հեղինակ՝ ԲՍԱՎԻԷ ՏՐ ՄՕՆԹԵՔԷՆ

Թարգմ. ԶԱՐԵՀ ՆԵՄՏԷ





« Ազգային գրադարան



NL0311529

